



ԱՐԵՄ

ՀԱՐԵԴ

2
2
5
2

①

891.5
Q-47

29 JUN 2006
19 NOV 2010

ԱՐԱՄ ՀԱՐԵԴԻ

ԳԵՐԻ ՀԱՅՈՎՈՅ ՀԱՅՈՒԹԻ
ԽԱՐԱՐՈՒ

ՀԱՅԻ 15 ՀԱՅԻ
1936

ՔԱՐԵԱԿՆԵՐԸ

88
88
55
0



ՓԱՐԻԶ

ՏՊԱՐԱՆ ՀԱԿԱՐԸ
1934

2790

02.09.2013

9442

Nº 1782.

Ստարագրութիւն
Հայոց

Արտասպման, քարգմանութեան եւ
ներկայացման իրաւունքները՝ վերա-
պահուած են միմիկյան քարգմանչին



11222-58

Unit 1

Ա Ր Շ Ա Կ Պ Ա Ր Ո Ն Ե Ա Ն Ի

Յաւերժական յիշատակին որպէս յուշաբան
Հրատարակուած է
Ներկայ հաստրը՝ իր սգաւոր եղայրներու
ու քրոջ կողմանիկ:

Մտհուամի ժաշած նետին հանդէպ ամէն վահան անօգուտ է,
Արծարի եւ ոսկու տըւած շըբնդուրիմն անօգուտ է,
Կետնին ու աշխարի որբան խորունկ կըրցայ քըննել, հասկըրցայ քէ
Բարի գործէն զատ ամէն քան՝ աշխարիկս մէջ անօգուտ է:

ՆԵՐԿԱՅ ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆԸ

— Երէ կեանքը լոկ վայելիք է,
Հազար դարեր չ'են բաւական,
Խոկ քէ՝ տանջանք, տառապանք է,
Շատ է նոյնիսկ կէս շունչն անգամ:

Օմար Խայեամը, թէեւ շատ ուշ, բայց վերջապէս հետաքրքրեր է նաեւ հայ միտքը: Արեւմտահայ գրադէտներէն առաջինն է եղեր պ. Արշակ Զօպանեանը, որ երեսուն տարիներ առաջ, դինովցած անոր անդիշակ դեղեցկութեամբն ու խորութեամբ, որպէս իր «Անահիտ»ի մատենաշար առանձին գրքով մը հրատարակած է պ. «Փառնակ»ի թարգմանութիւնը, ըստ երեւոյթին Մանչեստրի Պօտէկեան ձեռագրէն հայացուած՝ պարունակելով 158 քառեակ:

Երկրորդ Խայեամի հրատարակութիւն մը կայ 1922ին Կ. Պոլս, Մ. Տէր-Սահակեանի տպարանը տպուած՝ անյայտ բնագրէ ու անանուն թարգմանչէ մը, որը Ֆրանց Թուուէնի Փրանսերէն թարգմանութեան պարզ հայացուածն է 158 քառեակներով:

Երկրորդ եւ աւելի ճոխ ու խնամեալ թարգմանութիւն մըն է պ. Լ. Մեսրոպի Խայեամը, որ կը պարունակէ 242 քառեակ:

Իայ նաեւ չորրորդ մը, պ. Յովսէփ Զ. Միրզայեանցի կողմէ թարգմանուած, որ կը պարունակէ 193 քառեակ: Ուրացեալ Յովհաննէս Խայ Մասեհեանն ալ զբաղած է Խայեամով ու շարք մը խղճամիտօրէն թարգմանած անոր Քառեակներէն եւ սակայն առանձին գրքով չէ հրաժարակած: Ու այս բոլորէն յետոյ, ահաւասիկ հինգերորդ մը եւս 808 տարակած: Այս բոլորէն կարելի է հարցնել, մեր ներկայ աղետահար, Քառեակներով: Խրաւամբ կարելի է հարցնել, մեր ներկայ աղետահար, Թավթառական ու չքաւոր կացութեան մէջ թէ՝ արդեօք աւելորդ պեր-ճանք չէ՞ր Խայեամի նոր հրատարակութիւն մը:

Երկու լուրջ ինքնարդարացումներ ունինք այս՝ ըստ ձեւի արդար՝ առարկութեան մասին.

Առաջին.— Եօթը տարի անընդհատ տքնելով, պարսկերէն լեզուին ծանօթանալով եւ տասնեակէ մը աւելի ձեռագիրներ ու դանաղան լե-

զուներով կատարուած անթիւ թարգմանութիւններէն լաւագոյնները սող առ տող համեմատելով՝ նպատակս է եղեր ըստ կարելույն հարացատ, սահուն, լիակատար, ամբողջական ու վերջնական Խայեամը տալ Հայ գրականութեան՝ բոլոր ժամանակներու համար:

Երկրորդ.—Քառեակները տաղաչափուած են այնպէս, որ երգուին իրենց յատուկ եղանակով: Թէ ի՞նչ վերացնող դիւթանք մ'ունի երգուած Խայեամը, այդ լաւ դիտեն Պուքրէշի եւ Փարիզի հայութիւնները, մանուկէն մինչեւ ծերունին, սովորական իմացականութիւնէն մինչեւ ամենախոր իմացականութիւնները: Եւ Խայեամի տիրական գեղեցկութեան մատղիսական ուժն է պատճառը որ՝ ամէն մէկ մտերմական հաւաքոյթի, հանդէսի կամ հարսանիքի, Խայեամը լսել անդիմագրելի պահանջ մ'է դարձեր: Ու ինչպէս որ իմ տաղանդաւոր ընկերս, նկարիչ ող. Սարդիս Խաչատուրեանը ինձ կը վստահեցնէր, դերմիշի մը կողմէ նոյն այդ եղանակով երգուիլը, ինքը անձամք լսած է նիշապուրի մէջ, Խայեամի դերեղմանին քով:

Եւ որպէսզի ամէն ընթերցող, ինքն ալ, հնարաւորութիւն ունենայիր առինքնումի, տրտութեան կամ ուրախութեան վայրկեաններուն մէջ՝ անմահ Խայեամը երգել, եղանակը, վերջնականապէս սրբագրուած ու նօթագրուած՝ բարեկամիս՝ ող. Գ. Մ. Ալէմշահի կողմէ՝ կցուած է դրքին:

Ներկայ թարգմանութեան համար նկատի առնուած են երեք պարսկական տարբեր բնագրեր, թեհրան ու թաւրիդ տպուած եւ չորրորդ ձեռագիր մը Փարիզի Ազգային Մատենադարանէն:

Համեմատութեան համար նշանաւոր թարգմանութիւններէն ձեռքբառակ ունեցած եմ՝

Էտ. Ֆից ձերըլտի Ա. և Դ. հրատարակութիւնները՝ Լոնտոն 1859 և 1879 — ընդամենը 158 քառեակ:

Է. Ը. Ուկյֆիլտ, 1883, Լոնտոն. 500 քառեակ:

Գրաֆ Ֆր. Փօն Շաֆ, 1878, Շտուտկարթ, 336 քառեակ:

Ֆր. Պօտէնշտէտ, 1881, Պրէսլաու. 467 քառեակ:

Շարլ Կրօլլօ, 1917, Փարիզ. 158 քառեակ:

Գրանց Թուսէն, 1922, Փարիզ. 158 քառեակ:

Գլու Անէ և Միրզա Մուհամմատ, 1920, Փարիզ. 144 քառեակ:

Բանաստեղծ տօքք. Ալտուլլահ ձեվտէք, Բ. տպ. 1926, Կ. Պոլիս. 576 քառեակ:

Հիւսէյին Դանէլշ Խան, Բ. տպ. 1927, Կ. Պոլիս. 396 քառեակ:

Նշանաւոր արեւելագէտներու կողմէ կատարուած այս թարգմանութիւններուն մէջ, անտարակոյս, ամենէն գեղեցիկն է իտ. Ֆից ձերըլտի թարգմանութիւնը: «Գեղեցիկ անհաւատարիմը» մականունն ունի սոյն թարգմանութիւնը, որովհետեւ Ֆից ձերըլտ, ինքն ալ մէծ ու խորունկ բանաստեղծ, չափանց աղատ է վերաբերուեր բնագրին հետ: Ֆից ձերըլտ, Կալկութայի «Սանսքրիտ գոլէժ»ի նախագահ, հմուտ գիտնական, իտուարտ Պէյլ Քուվէլի գրդումով հետաքրքրուեր է Խայեամով եւ խորապէս աղդուած՝ տուեր է անոր գեղեցկագոյն վերաբտագրումը եւ դարձեր առյաւտէտ Խայեամի քառեակներուն համար այն, ինչ որ Մէծ Կունօն եղաւ Գէօթէլի Ֆառուսին համար:

Ֆից ձերըլտի թարգմանութեամբ Խայեամի անկորնչելի փառքը ողողեց ամբողջ Եւրոպան ու Ամերիկան, ուր Խայեամի հրատարակութիւնը քանի մը հարեւներով կը հաշուրեւին: Եւ սակայն ամենահարազար Խայեամը միմիայն կարելի է գտնել թուրք երկու թարգմանութիւններուն մէջ, նամանաւանդ Հիւսէյին Դանէլշ Խանինը: Ինքը նոյնպէս պարսիկ եւ նշանաւոր բանաստեղծ միանդամայն, կասկածէ դուրս է թէ՝ լաւագոյնս հասկցեր, թափանցեր է Խայեամը ու դայն տուեր թուրք արձակով, որը ո'չ մէկ բռնադատումի չէր կընար ենթարկել թարգմանիչը:

Ամենավերջին համեմտառութիւնս կատարուած է, քառեակ առքառեակ, այս երկու թուրք թարգմանութիւններու վրայ:

Ու այսօր, երկար տարիներու աշխատանքս, չնորհիւ ողբացեալ ող. Արշակ Պարոնեանի աղնուասիրտ եւ հաւատարիմ եղբայրներուն ու Շահ կը տեսնայ եւ Օմար Խայեամը կը բաղմի Հայ մտքի բաղմատուածեան տաճարին մէջ:

Եւ այս առթիւ աւագ պարտականութիւն մը եւս ունիմ՝ հրատարակաւ իմ երախտագիտութիւնս յայտնելու, իմ Լայփցիկի համալսարանական ընկերուհուս՝ տիկին Աննա Տիգրան Բուլաղեանին, որ իր քրոջական բուռն ու յարատեւ ջանքերով՝ հնարաւոր դարձուց ներկայ հրատարակութիւնը:

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ

Պարսկական եւ արաբական վաւերագրելը հակասական էն, Դըեսսէտին Ապու լ'Յաթահ Օմար պին Իպրահիմ էլ Խայեամի ծննդեան թուականի ու տեղի ճշղբառթեան մասին:

Որպէս ծննդեան թուական ցոյց տրուած կան 1025—1050 տարի-
ներու շրջանը, ոմանք 1040ը կը մատնանշեն: Իսկ որպէս ծննդեան տեղ,
ոմանք Պալս քաղաքքի Շէմշէտ գիւղը եւ ոմանք ալ Պէսէկ գիւղը: Սա-
կայն մեծամասնութիւնը կ'ընդունի Նիշապուր քաղաքքը, ուրիէ նաև
Խայեամ յաճախ կը կոչուի «Էլ Նիշապուրի» — Խորասան գաւառի մայ-
քաքաղաքքը, որ այն օրերուն Պաղտատի եւ Գահիրէի չափ հոչակաւոր
վառարան մըն էր զիտութիւններու: Մեծ ջարդաբար ձինկիդ Խանը
գայն կործանեց 13րդ դարուն եւ այդ օրէն ասդին, թէեւ արգասարեր
ու գեղածիծաղ հովանի մը մէջ, թշուառ է եւ ողորմելի իր հողէ տու-
ներով, աղտոտ ու լքուած, եւ բացի բերդերու մնացորդներէն ու երեք
նշանաւոր գերեզմաններէն, որոնցմէ մին Օմար Խայեամինը, ոչինչ կայ
տեսնելու արժանի:

Իր մահուան թուականն ալ անորոշ է։ Հաւանականաբար մեռած ըլլայ 1111 — 1135 թուականներու միջեւ, թէեւ ոմանք կը պնդեն 1125ի վրա։

իր մականունը Խայեամ, Խէյեամ կամ Խլյեամ, պարսկերէն կը
նշանակէ «վրան շինող» — բայց անտարակոյս է թէ՝ ինքը բնաւ այդ
արհեստով չէ՝ զրադած։ Գուցէ հայրը կամ մեծ հայրը։ Արեւելքի մէջ
սովորաբար, ինչպէս որ է մեր՝ հայերուս մէջ, գերզաստանի մը հօր
արհեստը մականուան կը վերածեն յաջորդող սերունդները, այսպէս
առ սաստու է Օմար Խայեամի վերաբերմամբ։

իր թէ՝ Խայեամ դբամի պակասութեան պատճառով սախպուած
եղեր իր ուսումը ընդհատել, սակայն Ապու Թահիր անունով կըր-
թուած դիտուն մը մեկենաս գառնալով շարունակել կուտայ ուսումը։
Ու Խայեամ իր ուսումը կը ստանայ ու կ'աւարտէ Խորասանի Հռչակա-
ռոր բժիշկ Մովկալֆիիդ Էտ Դինի քով, ու կ'ունենայ երկու մտերիմ
գասընկերներ՝ Ապտէլ Գասըմ եւ Հասան ի Սաղալահ։ Աւանդաբար կը

սղատմուի թէ՝ այս երեքը իրենց միջեւ ուկաս մը կը կնքեն, այն իմաստով թէ՝ իրենցմէ որ մէկը որ մեծութեան հասնի, յիշէ եւ օդնէ իր միւս երկու ընկերութեան մէջ այսպէս կը բերէ, որ այս երեքէն Ապտէլ Գասլը կը հասնի պետական ծառայութեան ամենաբարձրագոյն աստիճանին եւ կը դառնայ Սրբ Սրբան Շահի Վեզիրը եւ կ'առնէ Նիզամ իւլ Միւլք անունը: Սա կը յիշէ իր ուկասը, կը կանչէ իր երկու ընկերները եւ անոնց կ'առաջարկէ պետական բարձր պաշտօններ: Խայեամ բացէիրաց կը մերժէ եւ կը բաւականանայ ամսական որոշ եկամուտով մը ու կը դառնայ Մերմի աստեղաբաշխական դիտարանին վարիչը: Իսկ Հասան ի Սալպահ ընդունելով պաշտօն մը, կը դաւաճանէ իր ընկեր-բարերարին, խոյս կուտայ պալատէն եւ կը կազմէ ահարեկչական «Հայշիշիններու» միութիւնը ու կ'անուանուի «Լեռան Ծերուկը» — որու վրէժիսոնդիր դաշոյնէն ո՛չ ոք ինքինքը ազատ չի զգար, նոյնիսկ Շահը: Կ'ըսուի թէ՝ այս ընկերութեան պատկանողներու մէկուն դաշոյնէն ինկաւ Նիզամ իւլ Միւլքը:

Այսպէս, կայեամ, իր բնատուր հզօր իմացականութեան չնորհիւ կամքարէս իր մտքին մէջ ժամանակի բովանդակ գիտութիւնը, կը թափանցէ յունական ու Հնդկական իմաստասիրութեան եւ անզուգական հոչչական կը հանէ որպէս աստղաբաշխ, իմաստասէք, թուադէտ, գիտուն եւ բժիշկ: Զարմանալի է որ շատ քիչ անդամ կայեամ կը յիշատակուի եւ բանաստեղծ, ան, որ իր անմահ քառեակներով՝ աշխարհի առաջնակարգ քնարերդուներէն մէկը եղաւ:

Նիզամ իւլ Միւլքի ողբերգական մահէն վերջ՝ Այսեամ կը վերա-
դառնայ Նիշապուր եւ Սուլթան Սէնճէր, Մելք Շահին երրորդ որդին
զինքը արժանի պատիւներով ընդունելով՝ սեղանակից կը դարձնէ եր-
առքունիքին մէջ:

Ահմէտ Խիյեաթ իր թիւ 171 մեկութեան մէջ, կը հաւաստէ թէ՝ Մէհսէթի անունով գեղանի թրքուհի բանաստեղծուհի մը, Գանձակի մէջ ծնած ու Նիշապուր մեծցած, Խայեամի սիրեկանն է եղեր և որ միասին կը մասնակցի եղեր Սէնճէր Շահի արքայական սեղանին։ Որպէս մտերիմներ Խայեամի կը լիշուին՝ կտու Հասան էլ Ղէզալի գետունը, ասոր եղբայրը՝ նշանաւոր բժիշկ Համիտը, Սէնճէր Շահի վէ-

զիրը Ապուելլըղաքը, բանաստեղծ Նշայեմի Արուղին եւ ուրիշ մեծա-
մեծներ:

Խայեամ իր ժամանակի ամենամեծ դիտուններէն մէկն էր. ամէն
խրթին բան անոր կը հարցուեր, անոր կարծիքը կ'առնուեր: Իննը նշա-
նաւոր դիտական գրքեր է գրած, որոնցմէ եօթին վերջնագիրները միայն
եւ երկու ձեռագիրները մնացած են, այս վերջիններէն մին՝ «Գրա-
հաշուի խնդիրներու ցուցադրումները»—1851ին Փարիզի մէջ թարգման-
ած է արաբականէ Քրանսերէնի ալ. Վէօփէի կողմէ, որը հրատարա-
կած է էրնըստ Լըրուն եւ որ տակաւին կը գործածուի լիսէներուն մէջ:

Խայեամի արաբական թարգմանութիւնները 1190էն սկսեալ կ'ե-
րեւան՝ Շէմսէտտին խոն Մուհամմէտ էլ Շէհրդատի կողմէն եւ այս
թուականէն սկսեալ՝ շարունակաբար արար զրութիւններու մէջ յի-
շատակութիւններ կան իր մասին, որպէս դիտուն, աստղագէտ ու
բանաստեղծ, թէեւ ոմանք կծու ակնարկութիւններ ալ ունին անոր
հասցէին, որպէս անկրօն եւ ապստամք:

Նոյնն են պարսիկ զրութիւնները, որպէս դիտուն եւ իմաստասէր
հիմքմունքով հոչակելէ յետոյ, սուր կշտամբանքներն ալ պակաս չեն
թողուր: Ասոնցմէն ամենէն բնորոշն է — «Ճիշան Քէշա Փի էլ Թարիխ»ի
մէջ դրուածը.

— « Հասան ի Սապուհ եւ Օմար Խայեամ միեւնոյն ապստամք-
ներն են՝ մէկը դաշոյնով, միւսը զրչով երկնառաք պատղամները ցելու
նետեցին»:

Ու Խայեամ կ'ասլըի իր անսասան փառքին մէջ ու կը հասնի խո-
րին ծերութեան, թէեւ շարունակ մոլեսնդութեան թունաւոր ակ-
նարկներուն ու վարկարեկումներուն ենթակայ: Կը պատմուի թէ՝
Խայեամ Հեծաղ ուխտի գացած ըլլայ, որ ամէն մէկ հաւատացեալի
պարտականութիւնն էր: Եթէ ճշշտ է, առա այդ եղած է՝ պարզապէս
չար լեզունները կարճեցնել տալու համար:

Նիդամի Արուղի Սամարդանտին, իր «Զէօհէր Մէքալա» զրութեան
մէջ կը պատմէ: — 1113ին Օմար Խայեամն ու Մուղաֆֆար Իսֆիդարին
Պալս կանգ առած եւ իջեւանած էին գերեվաճառներու փողոցը: Ես
առա իրենց միացայ: Ճաշի միջոցին, երբ միասին կ'ուտէինք, Օմար
Խայեամի հետեւեալ խօսքերը, որպէս անսուտ ճշմարտութիւն, լսեցի:

— «Իմ գերեզմանս այնպիսի տեղ մը պիտի ըլլայ, որ տարին
երկու անդամ ծառերը իրենց ծաղիկները վրաս թափեն»: Այս խօս-
քերը ինձ անհաւատալի թուեցան, թէեւ քաջ գիտէի թէ՝ իրեն նման
մեծագոյն մարդ մը, պարապ խօսքեր չէր ըներ: Երբ 1136ին Նիշապուր
եկայ, Խայեամ արդէն մեռած էր: Առաջնորդով մը Հերա գերեզմա-
նատան մէջ գտայ իր գերեզմանը եւ զարմացայ իր մարգարէութեան
վրայ: Տանձենի մը եւ գեղձենի մը իրենց ճիւղերն էին տարածած այն
մարդու գերեզմանին վրայ, որ չորս գոտիներուն մէջ իր նմանը չու-
նեցաւ: —

Խայեամի գերեզմանը, դարերու ընթացքին, գրեթէ անյայտա-
ցեր էր, լոնտոնի մէջ կազմուած «Խայեամական Ակումբ»ին չնորհիւ,
որու անդամներէն էր Հայերուա քաջածանօթ Լորտ Քըրզընը, զնար
եղաւ անյայտացումէ վրկել: Այս ակումբը յատուկ պատղամաւորո-
թիւն մը Նիշապուր զրկելով, մեծ դժուարութեամբ գերեզմանի տեղը
ճշտուեցաւ, ու այն հողէն, որ Խայեամը կը ծածկէ բուռ մը հող եւ
երկու վարդենու ճիւղեր բերին պսակելու համար Ֆից Ճէրըլտը ծածկող
հողակոյը:

ՔԱՌԵԱԿՆԵՐԸ

Քառեակի ձեւը արաբական ըլլալով՝ կը կարծուի թէ՝ առաջին
անդամ զործածած է «բժիշկներու իշխան» մականուանեալ, եւ իր
հմտութեամբ ու ծաւալովը անբաղդատելին՝ Ալի խոն Սինան,
— Արեւմուտքի մէջ Ավէսիննա անունով ճանչցուած: Նմոյշ մը իր
քառեակներէն՝

— Սիրտը չափեց աշխարհն անցաւ, բայց մազի չափ բան չիմացաւ,
ինքը սակայն մազը քառսուն մազի բաժնել միշտ տըքնեցաւ,
իմ սըրտիս մէջ հազարաւոր արեգակներ բըռընկեցան,
բայց եւ այնպէս վերջարանին՝ հիւլէի չափ բան չիմացաւ:

Միեւնոյն Խայեամի հողին է որ կ'ապրի իսկ Սինայի մէջ: Իսկ պարսիկ գրականութեան մէջ քառեակի գործածութիւնը կը վերադրուի դմայլելին Ապու Սայիտին, որ նոյնպէս քիչ մը առաջ է, քան Խայեամը, բայց իր ներշնչումվ ամբողջական ու մաքրական Սուֆի մը:

Քառեակը կազմուած է չորս տողերէ, Ա, Բ եւ Գ տողերը նմանայանդ են, իսկ Գը աղատ, եւ սա արտակարդ ուժ ու ներդաշնակութիւն կուտայ գլուածքին: Եւ այս ձեւը ո՛չ ո՛ք Խայեամին չափ ճարտարօրէն գործածած է իր խորին մտքերը արտայայտելու համար:

Խայեամի քառեակները կը նմանին խաւարամած երկնքին վրայ՝ յանկարծ բոցավառուղ լուսահրդեհներու, որոնք կը լուսառորեն բոլոր հորիդոնները, տեսանելի եւ անտեսանելի, ու կը մարին՝ նայուածքու ու սիրտդ լեցնելով երանութեամբ, զմայլանքի սարսուսով ու վերացման դինովութեամբ:

Ուսավառ աղաղակներ են անոնք, ասկերասան ժայթքումներ փոթորկող մտքի ու ահաղանդեր ունայնութեան ճամբաններուն վրայ՝ դէպի Անէութիւն քալող կարաւաններուն: Ու թէեւ ամէն մէկը ինքնին վերջացած, ամփոփ ու անթերի, եւ սակայն իրար հետ հազուադէպօրէն կապ ունին՝ վայրկենական տրամադրութեան ու խոկումի արտացողոթորկող մտքի, ճիշտ այնպէս, ինչպէս մէր կեանքի ժամերն են, մեր լանքներ ըլլալով, ճիշտ այնպէս, մէր կեանքի ժամերն են, մտքած պահերը, ոմանք քաղցր ու անրջաղեղ ու ոմանք մոայլ ու դառնութեամբ առլի:

Օմար Խայեամ, ինքը, իր քառեակներէն ձեռագիր մը ձղած չէ, նման անսովոր մեծութիւն մը եղող Սոկրատին: Իր Քառեակները հաւաքուի սկսած են՝ ժահէն մէկ երկու հարիւր տարի վերջը: Խայեամ ժուրմական հաւաքոյթներու մէջ կամ կ'արտասանէ եղեր առանց գրած ըլլալու, եւ կամ գրածը կարդաէ յետոյ՝ զայն կ'այրէ եղեր, ինչպէս ըլլալու, եւ կամ գրածը կարդաէ յետոյ՝ զայն կ'այրէ եղեր, ինչպէս ըլլալու, եւ տակաւին ներկայիս ալ, բարձր մտաւորական պարսիկներու հասուածիւն մէջ սովորութիւն է: Երբեմն ալ, որպէս յիշատակ կը շաքոյթներուն մէջ սովորութիւն է: Երբեմն ալ, որպէս յիշատակ կը նուիրէ եղեր իր քառեակը մտերմագոյն բարեկամի մը: Բայց անոնց ուսուիրէ եղեր իր քառեակը մտերմագոյն բարեկամի մը: Բայց անոնց արտակարդ ուժը, չքեղ կառուցուածքն ու ներդաշնակ լեզուն՝ բերնէ բերան կը շրջեցնէր զանոնք եւ կը դարձնէր հասարակութեան սեփականութիւնը: Ամէն լսող կ'արտադրէր իրեն համար, ոմանք, որպէս կանութիւնը: Ամէն լսող կ'արտադրէր իրեն համար, ոմանք, որպէս կանութիւնը:

Հալածանքի որպէս առիթներ գործածելու: Եւ այս վերջիններու եռանդը Խայեամի քառեակները հաւաքելու գործին մեծ զարկ տուաւ եւ զանոնք կորուստէ փրկեց:

Այսպէս, իրանի այս հզօր վառքին քառեակներու ձեռագիր հաւաքածոները, իրար ետեւէ սկսան մէջտեղ գալ: Ու երբ Արեւմուտքը, մասնաւորաբար Անդլիացի արեւելագէտները, հմայուած Խայեամէն, լրջօրէն սկսան ուսումնասիրել պարսիկ գրականութիւնը, հարց մը ծագեցաւ ինքնարեաբար թէ՝ արդեօ՞ք այս ամէն քառեակները, որոնց թիւը մինչեւ 1200ի կը հասնէր, ամէնքն ալ Խայեամին էին թէ՞ կը պատկանէին ուրիշ բանաստեղծներու կամ բանաստեղծ արտադրողներու: Այս հարցը ծագեցաւ, որովհետեւ սուփիկական-աստուածապաշտական բաւական թիւով քառեակներ դանուեցան Խայեամին վերագրուած: Մինչեւ յայտնի էր թէ՝ Խայեամ, ինքը, ո՛չ միայն Սուփի մը չէր, այլ աշարիկու հակառակորդ մը, մեծ ժխտող մը առհասարակ, ո՛եւէ ձեւի կրօնքի, զաւանանքի ու պաշտամունքի: Արդ, հակասութիւն մը կար իր քառեակներու բովանդակութեան միջեւ եւ պէտք էր լուսարանել: Սակայն ինդիբը շա՞տ դժուարին էր, եթէ ոչ անկարելի:

1867ին, Ռէշտի Փրանսական հիւպատոս Ժ. Պ. Նիքոլա 464 քառեակներ կը հրատարակէր Խայեամէն, պարսկական զեսպան Հասան Ալի Խանի օգնութեամբ: Եւ Ռուս գրագէտ-քննապատ Վալանթին Ֆուրովովուի սկին, այս 464 քառեակները մի առ մի քննելով ու բաղդատելով՝ կ'եղակացնէր թէ՝ ասոնցմէ 82ը կը պատկանէին սուփի գրագէտներու եւ նոյնիսկ կուտար անոնց անունները՝ այսպէս՝ Նէմմէտատին Բաղի, Հաֆլզ, Նասրէտատին Թուսի, Ապուլլահ Էնսարի, Ապու Սայիտ, Էնկէրի, Ճէլալէտտին Պալմի եւ այլն:

Անտարակոյս է թէ՝ օտար քառեակներ սպրդած կան, նամանաւանդ Նիքոլայի թարգմանութեան մէջ, քանի որ պ. Նիքոլան, անիմանալի անհեթեթութեամբ մը Խայեամը Սուփի մը կ'ընդունէ եւ անորերգած ու փառաբանած դինին, աստուածութեան խորհրդանիշը, հոգեւոր գինովութիւնը: Եւ սակայն զանազաննելը հնար չէ՝ միշտ, չը կայ որոշ տուեալ մը, բացի ա՛յն, որ բոլոր աստուածապաշտական կայ որոշ տուեալ մը, բացի ա՛յն, որ բոլոր աստուածապաշտական քառեակները կասկածելի են, քանի որ Խայեամ չի ճանչնար այդ Աստադականութեամբ:

տուածը, ու եթէ անոր անունը իր հարազատ քառեակներուն մէջ կը յիշէ, այդ ալ, զայն ծաղրելու եւ քննադատելու համար է միայն:

Բայց այս ալ բացարձակ չէ՛, քանի որ քառեակները մարդկային մտածման եւ խոհերու արգասիքներն ըլլալով, իսկ տարուրերումն ու կասկածը, նոյնիսկ հակասութիւնը, նոյնքան մարդկային ըլլալով՝ կարելի էր կասկածելիներն ալ Խայեամինը ընդունիլ: Խայեամ ուխտի է գացած Հեճաղ, արդ, երբէ՛ք տարօրինակ բան մը չը կայ, եթէ այդ ձեւական ուխտադնացութիւնը կատարող անհատը, ըսած կամ դրած ըլլայ նոյնքան ձեւական քառեակներ, մեղմելու մտադրութեամբ իր դէմ եղած բուռն ու թունաւոր հալածանքը, որ նիգամ իւլ Միւլքի, իր պաշտպան ընկերոջ՝ սպաննութիւնէն յետոյ, ալ աւելի անպատկառ ու սպանական դարձաւ:

Նոյնիսկ թոյլ կառուցուածքով ու խմաստով, կամ կրկնութեան նմանող քառեակները հիմ չունին Խայեամին չը վերադրելու, երբ գիտենք թէ՛ անխտիր բոլոր մեծ հանճարներու դործերուն մէջ ալ անպակաս են տափակ ու միջակ արտայայտութիւնները, ինչպէս Գէօթէ, Հէյանէ եւ այլն:

Որպէս եղրակացութիւն, լաւագոյն է մեր կարծիքով, այս հարցը շատ չը խառնշտկել եւ բուն Խայեամը վայելել ա՛յն քառեակներուն մէջ, որոնք գեղեցիկ են, հոգը, անկեղծ եւ ապստամբ ընդդէմ բոլոր անարդարութիւններուն ու երկնային սրբազան սուտերուն ու նախապաշտումներուն:

Եւծափառ Խայեամէն յետոյ, հոչակաւոր սիրերդու Հաֆլը Շիքագին է որ դրած է քառեակներ, որոնք թոյլ արձագանդներն են մրրկաշունչ Խայեամին, թէեւ ինքն ալ իր կարդին մեծ ու հոյակապ բանաստեղծ մը:

Ասկէ յետոյ Նասր Խուսրէվը եւ ուրիշներ, բայց Խայեամին դեղեցկութեան եւ ուժին ամենէն մօտեցողը անստարակոյս բանաստեղծ Միրզա Աբաս Խան Ատէպն է: Իսկ համաշխարհային գրականութեան մէջ ամենէն շատ Խայեամին նմանողն է՝ Սամոսցի Ասքէփիատը՝ իր հոչակաւոր էպիկրամներով:

ԱԿՆԱՐԿ ՄԸ ՊԱՐՍԻԿ ՀԻՆ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՎՐԱՅ

Կրակապաշտ Պարսկաստանի գրականութեան մասին, պատմութիւնը բացարձակապէս լուր է:

Ահա թէ ինչո՞ւ

Այն գարաշրջանին, երբ Մոհամմէտ իր վարդապետութիւնը կը քարողէր, Արար վաճառական մը, իրանը այցելելէ վերջ իր երկերը վերապանալով, իր հայրենակիցներուն քանի մը պարսկական գեղօններ թարգմանեց, որ մեծ սքանչացում առաջ բերաւ: Մուհամմէդ, կասկածելով թէ՛ այս աւանդավիշպէրը աղդեցութիւն կրնան ունենալ Արաբներու մտքին վրայ, անոնց արգիլեց ընթերցումը:

Իսկ երբ Արաբները Պարսկաստանը նուաճեցին, Ապու Վաքքասի որդին Սաադ, այն ատենուան Խալիֆան եղող Օմարէն, գրով մը արտօնութիւն կը խնդրէր՝ Արաբիա փոխադրել այն բոլոր գրքերը, զորինքը գտած էր Պարսկաստանի մէջ:

Օմար, անոր այսպէս պատասխանեց — «Ամէնն ալ ջուրը նետեցէք, որովհետեւ, եթէ այդ գիրքերը ճշմարտութեան կ'առաջնորդեն, Աստուած մեղի արդէն չնորհած է ատոնցմէ շատ աւելի գերազանցը Ղուրանը»: Իսկ, եթէ հակառակը, ինչ որ անոնք կը պարունակեն՝ սուտ են, Աստուած մեղի պահէ զանոնք կարգալէ»: Եւ այս բոլոր գիրքերը փացուեցան ջուրով ու հուրով: Այսպէս կորսուեցան պատմական ու դրական ամբողջական երկերը եւ մաս մըն ալ կրօնականները: Այս վերջիններու դործածութիւնը շատ աւելի ծաւալուն ըլլալուն՝ զանազան անկիւններու մէջ կրցան պահուիլ եւ հասնիլ մինչեւ մեր օրերը: Այսպէսով կրօնական ապուշ մոլեւանդութեանը զոհ զնաց արեւական գրականութիւնը այն վանմ ու լայնախոհ ժողովուրդին, որու քաղաքացիական դաստիարակութիւնը կը կայանար հետեւեալ երեք բանին մէջ. ձի նստել, նետ արձակել եւ ճշմարտութիւնը խօսիլ:

Դրական վերածնունդը երկրի վերանկախութեան հետ կը վերսկսի աստիճանաբար ու կը շեշտուի 10րդ դարուն՝ Սամափիտներու դարաշրջանին:

Արաբական վայրագ արշաւանքով՝ նախապաշտեալ ու ծիսական իսլամութեան պարտադրումը, արեւական պայծառ ու արու կրակապաշտութեան, Պարսիկներուն սիրու բարբարոսին արիւնած էր: Ու



այս ազդային սրբագան ցասումը, մեծ ու խմացական ժողովուրդի մը
չարաշար վերառութեած հոգարտութիւնը, իր արտայայտիչը կը գտնայ
հանձարեղ Ֆերդուսի-Թուսիի հետեւեալ քառեակին մէջ՝

Դործը այնտեղ հասաւ, որ ուրսի կար խմող,
Եւ օձի միս ուտող սա վայրենի Արարենը,
Վեհափառ Իրանի գահը կը պահանջեն,
Թքնե՛մ երկինդ, Երկինք, թքնե՛մ երեսիդ:

Անշուշտ, այս խարանումը թերեւս արդար ըլլայ խումական
արիւնուշտ աշխարհակալութեան համար, եւ սակայն յարգանքի եւ
հայցման արժանի է հին Արար գրականութիւնը, որ տիեզերական հան-
ճարներ է տուած՝ գրականութեան ու աղատ մտքի, ինչպիսին է
Էպուլ-Ռուա-Իւլ-Մուտարի կոյր Մեծագոյն բանաստեղծը, իսկն ՄէջՓի
իմաստասէրը, որու ձեռքերը, ոտքերը, ականջներն ու քիթը կտրելով՝
մնացորդ մարմնի ներկայութեանը՝ փուռի մէջ խորովեցին: Էլ Հաճը
ողջ ողջ այրեցին, որովհետեւ աղաղակած էր — «Ճշմարտութիւնը ե՛ռ
եմ»:

Այսպէս պարսիկ վերածնունդը իրար ետեւէ տուաւ շարք մը Մե-
ծեր — Ռուտաղի, Պէլամի, Քիսա, Ռւմարա, Ֆերդուսի, Ֆէլէքի,
Խաքանի, Ապու Սախտ, Խայեամ, Նիղամի, Էնվէրի, Ճէլալէտալին,
Ռումի, Ֆերիտ-Ռուտափիւն-Աթթար, Սաստի, Հաֆլը եւ Ճամի, որ հան-
ճարներուն մեծագոյնը եղաւ, նշանաւոր է իր «Եռուսուֆ եւ Զուլէյքա»
եւ «Մէճնուն եւ Լէյլա» երկերը:

Ճամիի թաղմանը, պարսիկ բանաստեղծի մը բամբանականին այս
խօսքերը յատկանշական են. —

«Սեւ ոստրէի մը նման, գերեզմանը բացուեցաւ՝

Ընդունելու համար ամենագեղեցիկ մարգարիտը»:

Առհասարակ Պարսիկները հոյակապ նրբամտութիւններ ունին,
օրինակ մը Հաֆլըն՝

«Լէպիմ պէլէ պիլայէք մէկր էսատ
նէ միտանէմ,
Մէկէր էսլաքիմէն մէշրապէ սագէք
Խուզզափ:

Թարդ. — Իմ շըրքներս քու յակինք շըրքներուն, ե՞րբ պիտի դըպչին,
Ես այդ չը գիտեմ,
Գուցէ այն ատեն միայն, երբ իմին հողէն ըմպանակ
Շինէ ֆեղ համար ձեռքը բըրուտին:

Ռւմարա՝

Կ'ուզեմ պահուըսիլ իմ երգերուս մէջ
Որ շուրբ-դ համբուրեմ, երբ դու զայն կ'երգես:

Ռուտաղի՝

Սուզին գոյնն է սեւն ընդունուած,
Եւ ինձ համար պարզ է հիմա,
Թէ ինչո՞ւ ծեր մարդիկ համակ,
Իրենց մազեր սեւ են ներկած:

Նոր գրողներէն՝ Դանէչ Խորասանէն՝

Որբը ջըրէ, ա'յ զարուն,
Երբ կաթիլներն անձրեւիդ՝
Գինու կըրնան վերածուիլ,
Ինչո՞ւ ըլլան մարգարիտ:

«Երեւա՛ ինձ, Տէր» — չ'ըսած հեռայիր
Երբոր կը հասիս դուն Սինա լերան,
Չ'արծէ՛ այդ խընդրանին ա'յն պատասխանին՝
Թէ՝ «Չ'ե՛ս կըրնար զիս տեսնել յալիտեան»:

Ամփոփելով մեր այս շատ թոռոցիկ ակնարկը ըսենք որ՝ Ֆերդու-
սին կը հանդիսանայ որպէս շքեղ դիւցաղներդակ մը, իր աննման Շահ-
Նամէով:

Ճէլալէտալին Ռումին, ամենամեծ ու ամենախոր միստիքն է,
նշանաւոր է իր Գիւլիստանով ու Պօստանով: Հաֆլը՝ աննման սիրեր-
դուն է եւ տեսակ մը անհասելի Խայեամին աշակերտը իր գիներդնե-
րով, որը հոչակուեցաւ մինչեւ Եգիպտոս ու Սուրիա, մինչեւ Յունաս-
տան: Ճամին, որ տիեզերական հանճարն եղաւ, իր «Գարնան Բու-
րաստան» դրքին մէջ բանաստեղծութեան երեք աննսեմանալի մարդա-
րէներ կը դաւանի՝ Ֆերդուսին՝ աւանդալէպերու, Էնվէրիին Քա-
սիտներու եւ Շէյլս Սաստին՝ Գաղէլներու համար:

Կը մնայ քանի մը խօսք ընել Սութի վարդապետութեան մասին,

որովհետեւ բոլոր մեր վերոյիշեալները քիչ թէ շատ Սուֆիներ են եղած, բացի անդուզական Խայեամէն, որուն ոմանք շատ զուր տեղը կը փորձեն անոնց դասը դասել:

Իսլամութեան չափ հին է այս վարդապետութիւնը եւ կը նկատուի անոր ճշմարիտ խմաստասիրութիւնը, որ միստիքներէն ոմանց մօտ կը յանդի տեսակ մը համաստուածութեան, ինչպէս Ապու Սախար:

Հստ այս վարդապետութեան.— Աստուած միայն դոյութիւն ունի: Ան ամէնքի մէջն է, ինչպէս ամէնքը՝ իր մէջ:

— Աստուած, ինքն է հեղինակը մարդկային գործողութիւններուն, ինքն է, որ կ'որոշէ մարդկային ցանկութիւնները, որով մարդը աղաս չ'է իր ըրածներուն մէջ:

— Հոգին մարմնէն առաջ դոյութիւն ունի, ուր, ան րանտարկուած է, ինչպէս վանդակի մը մէջ:

Հստ Ֆարիդ-Ռւտտին-Աթթարի, որ զերութեան մէջ մօնղուէ մը սովաննուեցաւ, Աստուած պէտք է ճանճնալ ինքնիրմով եւ ոչ թէ մարդկային դատողութեամբ: Գիտութիւնն ու տգիտութիւնը Անոր առջեւ համարժէք են, որովհետեւ Աստուած ոչ կարելի է նկարագրել եւ ոչ ալ բացարել:

Սուֆի մը պարտաւոր է անցնել զանազան աստիճաններէ, աշխատելով շարունակ մեռցնել իր «անձնականութիւնը», մինչեւ որ կը հասնի «Հաղիղաթ» — Ճշմարտութեան, աստիճանին, ուրիէ կ'անցնի զերադոյնին՝ «Վասլ» — Միութեան:

Հրաշալի է ճէլալէտտին-Ռումիի հետեւեալ գլուխը իր «Փէնտնամէ» — «Խրատներու Գիրք»էն, որ բովանդակ էութիւնն է Սուֆիական վարդապետութեան.

— Օրին մէկը, մարդ մը, եկաւ զարկաւ իր Սիրուհուն (Աստուած) դուռը: Եւ ներսէն ձայն մը հարցուց.— «Ո՞վ է»: Մարդը պատասխանեց.— «Ես եմ»: Զայնը ըստ այն ատեն:— «Այս տունը չի կրնար երկու հոգի միասին բնակեցնել»: Ու դուռը գոց մնաց: Այն ատեն սիրեկանը մենուրեան զիրկը զնաց, ծոմապահեց եւ աղօրեց: Տարի մը վերջ վերադարձաւ ու դուռը նորէն զարկաւ, ու ձայնը հարցուց նորէն:— «Ո՞վ է»: Եւ սիրեկանը պատասխանեց՝ «Դո՛ւն ես», եւ դուռը բացուեցաւ:

ՕՄԱՐ ԽԱՅԵԱՄԸ

ՄՈՒԱՅՄԱՆ ԳԻՒԻԻՆ, ՎԱՂԱՆՑԻԿ ԿԵԱՆՔԻ ՎԱՅԵԼՔԻՆ
ՈՒ ԱՌԵՂՇՈՒԱԾՆԵՐՈՒՆ ԱՍՏՈՒԱԾԱՄԱՐՏ ԵՐԳԻՉԲ

Օմար Խայեամը ամբողջականօրէն ներկայացնել շատ դժուար է: Ան վեր է սովորական կշիռներէն ու չափերէն: Խայեամը միայն զգալ կարելի է:

Անոր համայնապարփակ ու խորաթափանց զնողութիւնը աներեր է ու չեշտակի, դատողութիւնը աննախապաշար ու հատու եւ եղրակացութիւնը վերջնական ու անվիճելի:

Իր ամէն մէկ խօսքը, մեծագոյն իմացականութեան մը նժարովն է կշուուած՝ հետեւարար զերծ կասկածէ ու տարակուսանքէ: Միտքը անագորոյն արթնութիւն մը ունի, ո՛չ մէկ թմրեցուցիչ, ըլլայ կրօնական թէ իմաստասիրական՝ օգուտ մը ունին:

Անդուլ ու մոլեռնդ գեղերող մըն է Առեղծուածներու խաւար ճամբաններուն վրայ, մասնաւորաբար կեանք ու մահի խորհուրդներուն շուրջ, ու մշտական ձեռնունայն վերադարձող մը՝ իր տրամաթախիծ ու ամուլ մենութեանը, պակասուար արարչութեան առօրեային:

Զուարթ ու խորունկ իրաւուս մըն է, եւ երբէ՛ք յոռետես մը, ինչպէս շատեր կ'ուղեն զինքը ներկայացնել: Եթէ զուարթ Խայեամի եղրակացութիւնները տիսուր են ու մերթ յուսահատական, այլտեղ ինքը չ' մեղաւորը, այլ իրողութիւնը ինքը:

Իմաստասիրական մարգանքներէ աւելի, իր տիրական մտմտուքն է՝ կեանքի ու Մահուան խորհուրդը:

Նայեցէք պահ մը Խայեամի նայուածքով մարդկային անհամար խամամուժին վրայ, նկատի առէք անոնց իւրաքանչիւրի գանդին մէջ թեւածող երազներն ու տենչանքները, փառքն ու հաղարտութիւնը, ու ընդհմարեցէք ապագայ բրուտները, կեցած իրենց գործի սեղաններուն առջեւ, այս իսկ գանգերէն չաղախուած կաւերէն՝ ամաններ կերտելը: Գանգեր, մարդկային գոռող զանդեր, որոնց ամէն մէկը տիեզերք մըն էր եւ որ իրեն համար յաւերժութիւն ու անմահութիւն կը յուսար:

Ու կը սկսի զեշեր ցորեկ մտորիլ, զիտնալ ու ճանչնալ կ'ուղէ
Նախապատճառը տիեզերքին ու Գոյացութեանց: Կը չափէ աստղունքը,
կը համբէ արեւներու անթիւ կարաւանները, կը փորէ իր ուղեղը, կ'ա-
րիւնէ սիրուը, եւ սակայն Առեղծուածը անլուծելի է, խաւար մը խա-
ւարներով շրջապատուած:

Դարերու իմաստութիւնը ոչ միայն անբաւարար կուղան Խայեամի
հարցասէր իմացականութեան, այլ բոնազրօսիկ, տղայամիտ ու սնոսի:
Ու դարձեալ կը վիթորկի, կը թաթառանայ ու ճեղքելով դինքը շրջա-
պատող խաւարները, որպէս զժրաղդ մարդկութեան անողոք Դատախա-
ղը, ահաւոր ցասումը կրծքին տակ ու հարցապնդումը գողացող շրթ-
ներուն՝ կը սաւառնի տիեզերքի խորութեանց մէջ, նախապատճառ
Արարիչը ինտոելու: Զայն կուտայ ամեհի կոկիծովը, կը կանչէ խո-
րունկ կարօտովը, բայց երկինքները լուռ են, լուռ են տիեզերքները:
Արարիչը չը կայ:

Ու թափուր անհունութեան մէջ, հսկայօրէն ոտքի, անպատճա-
խան մնալէն յուսահատ ու վիրաւոր, նորէն առօրեան կը վերադառ-
նայ, ուր իր մանկութեանը սորվեր էր ճանչնալ մարդակերպ Աստուած
մը, որպէս նախապատճառ Արարիչ: Ու ասոր զէմ է որ ճակատ ճակ-
տի կուրայ: Կը մեղաղդէ զայն իր պակասաւորութեան ու ոնքապարտ
վճիռներուն համար, կը ձաղկէ, կը ճեղնէ անոր հակասութիւնները
ու զայն կ'ամբաստանէ, որպէս մեղսակից, կեանքի մէջ զործուած
բոլոր մեղքերուն, եւ անդութ ծաղը կը յայտարարէ անոր չնորհած
կեանքը: Այստեղ արդէն Խայեամ կը հանդիսանայ Մեծաղոյն եւ կա-
տարելատիպ մարդը, որ երբ եւ իցէ ծնած ըլլայ մօր մը արդանդէն:

Պատկերացուցէք անգամ մը իր շրջանի խւամական վայրագ մո-
լեռանդութիւնը, անոր անհանդուրժող ճեւակաշտութիւնը, երբ ամէն
մէկ խւամ, ուրիշի մը կրօնարարոյական վերահսկիչն ու ոստիկանն է,
անոր խօսքին, կեցուածքին ու քայլին, երբ ամենապղտիկ թերացում
մը մահով կը պատժուի, ու չափեցէք, եթէ կը նաք, Խայեամի բար-
ձրութիւնը այն միլիոնաւոր ոչխարներուն ճետ, որոնք գետնաքարչ
սորկամտութեամբ մը նոյն այդ ճակատաղբական Աստուածոյ առջեւ են
փոռուած: Բայց Մեծ Խայեամը հանդարտած չէ: Խորունկ ովկեանի մը
նման յարաշաբժ է ու ալեկոծ, որովհետեւ լաւ զիտէ թէ՝ այն նախա-
պատճառ Արարիչը, զոր ինքը կ'ամբաստանէ, գոյութիւն չ'ունի: Ու
մտածելին ու խոկալին կը զարհուրի զդալով այն անյայտ ու անծանօթ
ուժին ներկայութիւնը, որ ընդունակ է ստեղծել Գեղեցկութիւններ ու
Մեծութիւններ եւ զանոնք վերստին ոչնչացնել: Ու դարձեալ միեւնոյն
հարցերը դինքը կը չարչրկեն: Ի՞նչ է իմացական կեանքին նողատակը,
ի՞նչ է մահը, ի՞նչ է մարդը, ուրիշ՝ եւ ինչո՞ւ համար կուրայ եւ ո՞ւր
եւ ինչո՞ւ համար կը մեկնի: Եւ միշտ ալ անլուսարան ու անպատճառին

մնացած՝ չարչրկուած ու պարտուած, թեւատ արծուի մը նման ոլորտ-
ներու անշահ ճախրանքին դարձեալ հողին դիրկը կ'իյնայ: Կը կանչէ
Սաղին, մոռացման դինին ու սազը կ'ուզէ, ու իր ահաւոր խորհուրդ-
ներէն ու հոգեկան սպայքարներէն կը յօրինէ փոքրիկ քառեակներ, ճշտ
այնակս, ինչպէս Մեծ եւ եղերարադդէ չ. Հէայնէն, որ մութին մէջ
մինակ մնացած մանուկներուն պէս, վախէն կ'երդէ, մեծ կսկիծներէն
փոքրիկ երգեր հիւսելով: Հէայնէն, դաժան դասութեան մէջ այս
քաղցրութիւնը, որ եղբայրակից մըն է Մեծ Խայեամին, նոյն ցաւով
բոնուած, նոյն հարցումներով անպատճառին մնացած՝ որպէս հուսկ
իմաստութեան եղբակացութիւն կ'աղաղակէ.

Ծովափին վըրայ, ծովափին խոպան ու գիշերական,
երիտասարդ մ'է կեցած միայնակ,
կըրծին տակ կըսկիծ, զըլիսւն մէջ կասկած,
Դալուկ շըրբներով կը հարցագըննէ ամէն մէկ կոհակ.
«Օ՛հ, լուծեցէք ինձ, մուր առեղծուածը անցաւոր կեանքին,
Ալեղծուածն այրող ու անյիշտակ ժամանակով են,
Եւ որու մասին անքիւ զըլուխներ խորհեր են, տքներ,
Գըլուխներ հազար բեւուազըրեր,
Գըլուխներ՝ փարքոց ու վեղարակիր,
Գըլուխներ՝ կեղծամ ու այլ հազարներ,
Խե՛դն ու քըրտնարո՛ր զըլուխներ մարդկանց:
Ըսկ' քէ մարդն ի՞նչ կը նըշանակ,
Ո՞րկէ է եկեր, դէպի ո՞ւր կ'երբայ,
Ո՞վ կ'ապրի վերը, ոսկեամանքաղ աստղերուն վըրայ...»
Ալիք կը շաշեն շաշիւնն անվախնան,
Քամին կը սուլէ, ամպեր կը սուրան,
Աստղումք կը նայեն լուռ ու անտարեր,
Խենքը կ'ըսպասէ հարցին սպատախնա:

Խսկ Խայեամ, Հէայնէն ութը հարիւր տարիներ առաջ, արդէն
Եղբակացուցած էր՝ բոլոր զալիք մարդկութիւններու եւ ժամանակնե-
րու համար՝ հետեւեալ քառեակներով՝

№ 1.— Կարարը եզէլ բանի, նէ քու տանի վէ նէ մէն,
վէ եէն հարֆ մուամմա', նէ քու խանի վէ նէ մէն,
Հեսու եզիկս վերդէ կիտիկուի մէն ու քու,
Չան վերդէ պէրուֆտէր, նէ քու մանի վէ նէ մէն:

№ 76.— Կօմբէր չէ տու սէր պուլէր, չէ սիսէր, չէ հէզար,
Զէին քէօննէ սէրայ պէրան պէրենդէր նաչար,
Կէր փատիշակի ու կէր կէտէի պազար,
Էյն հէր տու պա եէֆ, նէր խա պուլէր ախըրքեար:

Այսպէս, անյայտ ու անծանօթ Ուժը մեղ արթնցուցած է նիւթէն ու կազմաւորած: Տուած է կեանքին անյագուրթ պապակն ու յաւերժութիւն երազելու կարողութիւնը: Ճանաչման հարցասիրութիւնը դետեղած է մեր խմացականութիւնն մէջ, որպէս կրծող որդ մը եւ միւն-նոյն ատեն մահ ու ոչնչացում ասհմանած: Ուրիշ խօսքով ըսել ուղած է.

— Արթնցէ՛ք ու տեսէ՛ք սքանչելիքներս, որոնք ո՛չ թիւ ունին, ո՛չ սահման: Հիացէ՛ք ու ըղձացէ՛ք, առանց հասկնալու եւ հասնիլ կա-րենալու ու յետոյ անհետացէ՛ք, անէցէ՛ք, վերադառնալով ձեր նախ-կին տարերքին, որոնցմով օր մը կազմաւորուեցաք: — Ի՞նչպէս չըմ-բռստանալ: Սա արեւշող կեանքին, ո՞վ էր որ պիտի ուղիք կամովին հրաժարի... եւ այն ալ ընդմիշտ: Զգել, երթալ առտուներու քաղ-ցութիւնն ու իրիկուններու խաղաղութիւնը: Անրջաշաղ լուսնիաներն ու աստղախորանները լուսածորան: Ի՞նչպէ՞ս չունենալ այլեւս բարեկա-մութեան վսեմ անուշութիւնն ու սիրոյ զմայլելի գինովութիւնը ու այն անթիւ վայելքները, որոնց մէջ իմաստ մը կայ, խորհուրդ մը կայ, ափոխանք մը կայ: Եւ գահամիթել խաւար անդունդին ցուրտ ամայութեան դիրկը, տարարադարբուիլ, փոտիլ ու որդերը կերակրե-լով՝ սպասիլ ու անէանալ... Ու Խայեամի անսահման ներաշխարհէն են որ դէպի անէութիւն կը դիմեն, մարդկութեան կարաւանները: Եւ ատոր համար է որ դիմին ձեռքը, մահուան մասին կը խորհի, ու իր ուրախութիւնը գաղանի արցունք ունի:

Գինին, որ տիրականօրէն ներկայ է իր քառեակներուն մէջ, սկսած իր զուարթ ու անհորդ պահերէն, մինչեւ ճակատադրի, ունայ-նութեան եւ Աստուծոյ հետ բանալիքն մէջ, ո՛չ խորհրդանիշ մըն է հաւատքի, ինչպէս բոնազրօսիկ կերպով, ոմանք ներկայացնել փորձած են, եւ ո՛չ ալ հասարակ դիմեմովի մը բոնած բաժակն է: Խայեամը դիմին կերպէ ու կը խմէ, միմիայն իր մշտաչարչար իմացականու-թիւնը քնայնել կարենալու համար, մոռնալու համար պահ մը մարդ-կային անդորութիւնը Սոնդուռածներու հանդէպ, չը յիշելու համար գոյացութեան նախատինքը, քանի որ ան դաժան ու անողորմ խաղ մըն է ու կը վերջանայ անէացումով: Ինքը կենասէր մըն է, բառի լայն ու խոր խմասառվ: Իր ապրելու եւ վայելելու ծարաւը անսահման է ու անեղը: Խոկ էթէ մերթ կը նախանձի չը ծնածին, ատիկայ խորսնի քէնի մը յուսահատ պոռթկումն է, որովհետեւ կեանքը շա՞տ կարճ է ու վախճանաւոր, տիեզերական այնքան կարելիութիւններու քով: Ու մտածելէն յոդնասպառ ու ձանձրացած՝ իր բաժակը ձեռքին, կը պատ-դամէ շարունակ Սաղիին, ու անոր միջոցաւ համայն մարդկութեան՝ դարձուրելի իրողութիւնը գերազոյն ու անվերադարձ մեկնումին, հրաւիրելով հովի պէս անցնող կեանքը օգտագործել վայելքներով:

Կրօնական ու դաւանարանական ամէն տեսակ կապանքներէ դեր

ու աղատ, եղբայրն է բոլոր մոլորակի մարդերուն: Ու որպէս բարոյա-կան անձնաւորութիւն Մեծ գաստիարակ մըն է: Վաղանցիկ կեանքը զուարթ անցնել հրաւիրելով՝ նա կը պատգամէ՝

— Անիական ցաւիդ վրայ նայել, ինչպէս պիտի նայէիր մէկ օտարի մը ցաւին վրայ ու մշտական անկեղծ ըլլալ:

— Խւրաքանչիւր թշուառի մը մէջ, քու անձնական պատասխանաւութեան բաժինդ զլալ ու րարիք դործել:

— Անարդարութեան ճամբուն վրայ՝ արդարութեան օրինակը հանդիսանալ:

— Ոչ բեռ ըլլալ ուրիշին եւ ոչ ծառայ եւ ոչ ալ չնորհ ընդունիլ:

— Առանց սիրոյ անցուցած օրդ, կորսուած օր նկատել:

— Մեղանչանք է, եթէ աւելորդ բանի մը համար կեանքդ ծախես:

— Զը վշտայնել մէկը, որպէս զի ինքդ վշտահար չ'ըլլալ:

— Ցանցավարտին ներել զիտնալ ու հացիդ կէսը անկարին տալ:

— Ժապտիլ բազգին դէմ երբ քեզ կը զարնէ, ու ո՛չ ոքին չը դարնել:

— Ուրաք ըլլալ ցաւին մէջ եւ ժպտելու համար դուռտ փակել:

— Բարկութիւնդ սանձել զիտնալ ու ամէն օր վայելել անպէս, իրեւ թէ վերջին օրդ ըլլար:

— Դժոխքն ու դրախտը զառանցանքներ են, աճապարէ հողին վրայ քու դրախտդ կազմելու: Եւ երբ հերթը քեզ կուղայ հրաժեշտի հուսկ բաժակը պարպելու՝ խմել առանց վարանումի ու մեկնիլ:

Ու Խայեամի տիեզերականօրէն ճշմարիտ, անկեղծ եւ վսեմօրէն մարդկային ըլլալու պարագան է, որ համաշխարհի Մեծամեծներ, որոնցմէ ամէն մէկը, իր հայրենիքի ու ցեղի մէջ Մեծ մըն է, իրենց զափնիսսակ ճակատները կը խոնարհեցնեն Անոր յաւերժական ու ան-սոլոր Մեծութեանը առաջ:

Ասկէ մօտ իննը հարիւր տարի առաջ, Խայեամը իր արեւական իմացականութեան արտակարդ թափանցումովը, ութսուն տարիներ անընդհատ երկինքը զննեց, ճակատազրին ու բազգին իսադերը դիտեց ու տքնեցաւ հաղարաւոր Սոնդուռածներէ դէմ Մաճին Առեղծուածը լուծել ու չը կրնալով՝ մէծ վիշալը կը բարձր տակ, մեկնեցաւ կեանքէն:

Իր վեհափառ մէկնումէն իննը հարիւր տարի ասդին ալ, գեռ ո՛չ ոք լուծած է Մաճին Առեղծուածը: Եւ, ըստ երեւոյթին, անլուծելի ալ մէպիս այսօր ալ Խայեամը չարչըող մտածում-պիտի մնայ առյաւէտ: Դեռ այսօր ալ Խայեամը չարչըող մտածում-ները, մտածումներն են առաջաւոր մարդկութեան լաւագոյն ներկայա-ցուցիչներուն:

Իրմէն ուսած ու թելադրուած, իր նուիրական Ստուերը միշտ մեղի սեղանակից ընդունելով, խմենք դիմին, մեր անզօրութիւնն ու մեղի սպասակ վախճանը մոռնալու համար: Խայեամ չը հերքեց Առեղ-ծուածներուն կամ երեւոյթիներուն ետեւ թաղնուած կարելիութիւննե-

ը՛ւ: Մեկնել չը կրցաւ միայն: Օրինակ առնենք զինքը: Առանց սա-
կարկելու կատարենք մեր մարդկային ու ընկերային պարտականու-
թիւնները, սիրենք կեանքը, առաւելագոյն չափով ճաշակելով անոր
վայելքները: Համբուրենք Գեղեցկութիւնը ու հոտոտենք վարդերը:
Հողին ծոցէն ենք ելած եւ նոյն հողին ծոցը կը վերադառնանք: Դա-
ւանինք անվերապահօրէն Հողին Մայրութիւնը: Զը մոռնանք թէ՝ ի՞նչ
որ մենք ունինք, ի՞նքը Հողն ունի: Մոլորակը ինքնին անհատականու-
թիւն մըն է, իսկ մը: Մենք բացարձակապէս չ'ենք կրնար ունենալ
յատկութիւններ, որ օտար ըլլան մեր ընդհանրական մօրը՝ Հողին:
Մարդկային ամենաանսուտ եւ բիւրեղացած զգացումը որ մայրական
զգացումն է, իրմէն է որ ժառանգուած է: Նա մեզ կը կերակրէ, կաթ
կուտայ իր գաշտերու եւ այդիներու բարիքներով: Մեր խորշակահար
ճակատներուն կը չնչէ իր պարաէզներու բուրմունքներով ու մեր յոդ-
նած գլուխը կ'օրօրէ իր ծովերուն երդերով ու կը քնացնէ՝ անտառ-
ներուն զրոյցներով: Սնտարակոյս մեղ նման Ա՛ն ալ ունի յաւերժու-
թեան ծարաւն ու երազանքը, եւ քնականօրէն, նաև ճիզը: Ի՞նչո՞ւ ար-
սափիլ մեր վախճանէն: Ուր որ մեր Մայրը, մենք ալ հո՞ն: Մի՛շո
իրմով եւ իրեն հետ: Մի՛թէ զաւակ մը, տարակուսանքով ու սարսա-
փո՞վ կը քնանայ իր հարազատ մօր գրկին մէջ:

Վայելնք ներկայ կեանքը, յադենա՞նք կեանքէն, մտիկ ընենք
մեր խղճին, որ Հողին ճային է, բարիք գործենք ու արդար եւ ակեղծ
ըլլանք: Ու անվերապահ հաւատքով յանձնուինք մեր Մօրը գրկին,
երբ քնանալու ժամն է հասած:

Ու հրաժեշտ առնելով ամմահ Խայեամէն, ողջունենք զինքը,
աղաղակելով՝

Թէ դարերը ոգեկոչենք, Մեծութեանը հաւար չը կայ,
Քառեակներուդ խորութեան չափ, խորունկ անդունդ ու ծով չը կայ,
Մարդկութիւնը կեանքի շալուկն առաջնորդող հսկաներէն՝
Քեզ չափ անկեղծ, նշարտախօս ու անկաշառ մէկը չը կայ:

ԱՐԱՄ ԶԱՐԾԳ

ԶՕՆ ԱՌ ՕՄԱՐ ԽԱՅԵԱՄ

Հըրաշֆի այս պարտէզն ինկար, որպէս անմահ մ'աքսորական,
վարդը տեսար ու սիրեցիր, հազի բաղած՝ քումեց սակայն,
Անդունդ, բարձունք իջար, ելար՝ կախարդանքէն հըրապուրուած,
Խոյանքիդ մէջ Ռւնայնութիւն ու Պատրանքներ գըտար միայն:

Տեսար կեանքը մահուան գերի, իսկ մահն ի՞նչ էր՝ չը հասկըցար,
Կարաւաններ եկան անցան, մէկին դարձը բայց չ'իմացար,
Եւ յուսահատ անցար կուժին, նախանձելով չը ծրնածին,
Ու այդ օրէն կեանքին դեղը՝ անխառն զինին միայն գըտար:

Ու գեղ սաղին մատուցւակեց բաժակիդ մէջ գինին սուտակ,
Մինչ գեղուիդ սազ կը զարնէր՝ մուշկ գանգուրը մատներուդ տակ,
Փոքր հանոյքը բայց չը կըրցաւ մեծ քախիծը իսպան վանել,
Որովհետեւ շատ խորն էր կեանքին համար այնքան տափակ:

Մարդը գըտար ոսկու համբին մի մուրացիկ եւ կամ գերի,
Ազատ միտքը կապանքներով կաշկանդած սին դաւանանքի,
Ու հեգնելով օրէնք ու ծէս, բաժակն ընտրած մեզ մըսերիմ,
Մեկուսացար դառնութեանդ հետ, ինչպէս Մեծերն այս աշխարհի:

Եւ ապստամք դարձած ընդիմ աշխարհին կեղծ ու բաղդին չար,
Հողեղէնի պատեանիդ մէջ մեզ քեզ ըզգացիր ամօքահար,
Եւ որպէս զի զոյցութեան նախատինքը դուն մոռնայիր,
Ամբողջ կեանքը կամ քընանալ կամ խոր հարբիլ դուն ցանկացար:

Գիշերները դիսարանէդ աստղանց վազքը դուն չափեցիր,
Լըռութեան մէջ նախապատճառ Արարիչը գուր կանչեցիր,
Իսկ ինչ մարդն էր, որպէս Աստուած ընդուներ ըստ իր պատկերին,
Զայն ալ վէճիդ մէջ իմաստուն՝ հակասութեան մէջ բըռնեցիր:

Հող շըրքներէն ծաղկունք ծաղկած տեսար ծոցը դալար մարգին,
Տան, պալատի աղիւսները՝ անցած գացած մարդիկ էին,
Ապշանքիդ մէջ ըզգուշացար կաւն իսկ կոխել՝ որովհետեւ,
Տարրերուրիւն բընաւ չըկար միջեւն էին ու Անէին:

Խայեմ, սըգուոր այս աշխարհին համար դարձար ժըպտուն սաղի,
Քառեակներուդ անմահ ոգին, նեկտարն եղաւ դառըն կեանքի,
Թէկուզ մայրեր Մեծեր ծընին՝ իշեւանին մէջն այս աւեր,
Վըստահաբար մի այլ Խայեամ աշխարհ չի գար, ով մէծ սաղի:

Արարած մը դուն ըլլալով՝ Արարչէն շատ վեր խորհեցար,
Մըտածումըդ անվերապահ յայտնաբերել չը քաշուեցար,
Եղար մարդը վըսեմագոյն, բայց եւ մահը քեզ ալ տարաւ,
Այս խեղն վերջով տըրուած կեանքին սին արժէքը լոկ դուն ճանչցար:

Որպէս վարար լուսահեղեղ՝ մեր խաւարէն եկար անցար,
Բաշըդ մինչեւ Առեղծուածը աշտարակած՝ եկար անցար,
Իմաստիդ մէջ անհերքելի, անպարտելի դատաղուրեամբ,
Որպէս հեթեաբ իմաշական՝ այս աշխարհէն եկար անցար:

Առեղծուածին դըրանն առջեւ կ'աշտարակուիս արդ առանձին,
Ուր ատենօֆ գահերն էին Աստուածներուն Ելլատային,
Անոնք ամէնքն ալ չըքացան՝ մըշուշական դէմքեր որպէս,
Իսկ դուն կեցար, պիտի կենաս մինչեւ մեռնի մարդը վերջին:

Մարդկուրիւնը շարան շարան պիտի երբայ ու նորը գայ,
Ամէն մէկ դար չըւած պահին քեզ յարգանքի պիտի կենայ,
Ճուսկուրեմըն, երբ աշխարհն է պատանքուեր ու արեւն հանգեր,
Պիտի մընաք՝ Դուն ու Աստուած, եթէ իրօֆ Աստուած մը կայ:

بِلَعَيْاتٍ عَنْ حَمَّامٍ

Անըս կըզ թին գաղտնիքնե թը՝ ոչ դուն զի
 տես եւ ոչ ալ ես, Առեղծուա ծին բառը կար
 դալ՝ ոչ դուն կըր նաս եւ ոչ ալ ես,
 Վարագոյր տեսեն է որ կը բարբանչեն մենք երկուենով,
 Վարագոյր երբոր վերնայ, ալ ո՛չ դուն կաս եւ ո՛չ ալ ես:
 զենք մենք երկու բավ, Վարագոյ
 թը երբոր վեր նայ, ալ ոչ դուն կաս եւ ո՛չ ալ ես:

1

Անըսկիզրին գաղտնիքները, ո՛չ դուն զիտես եւ ո՛չ ալ ես,
 Առեղծուածին բառը կարդալ, ո՛չ դուն կըրնաս եւ ո՛չ ալ ես,
 Վարագոյրի ետեն է որ կը բարբանչեն մենք երկուենով,
 Վարագոյրը երբոր վերնայ, ալ ո՛չ դուն կաս եւ ո՛չ ալ ես:

2

Նոյնիսկ անոնք, որ Գիտութեամբ ու խոյանենով Մեծեր եղան,
 Որոնք կեանքի կարաւանին ջահակիրներն հանդիսացան,
 Այս խաւարչուտ զիշերէն դուրս չը կըրցան մէկ նամբայ բանալ.
 Ու ժանի մը հէֆեաք պատմած՝ դարձեալ նախկին ժունը մըտան:

3

Յախեւառաջ առանց կամքիս հոդէն կերտեց ինձ մէկ մարմին,
 Եւ օր օրի կեանքն ըստանչան պատրաստեց իմ խորհող մըտքին.
 Ամէնին վերջ, դեռ չը զիտցած քէ՝ այս աշխարհն ինչո՞ւ եկան,
 Պահ մը կեցանք, ինչո՞ւ կ'երթանք՝ վլտարուած ենք արդէն կըրկին:

Եղան մարդիկ, որ սին խօսեով ու պատրանքով գոռոզացան,
Խոկ ուրիշներ աչք տընկեցին դըրախտային երանուրեան.
Բայց երբ վերնան վարագոյրներ՝ բոլոր ասոնք պիտի տեսնեն՝
Թէ որքա՞ն շատ, բայց որքա՞ն շատ՝ շիտակ վայրէն են հեռացած:

Մաս մը մարդիկ կըրօնք, հաւատք իրենց բան ու գործ են ըրած,
Ուրիշ մաս մը կասկածի եւ լսատուգութեան կառչած կեցած,
Բայց կը տեսնես դարանամուտ մէկը յանկարծ կ'աղաղակէ,
— Անտեղեակներ, նամքան ո՛չ այս եւ ո՛չ այն է ձերին կարծած:

Թէ՛ բարգաւան, քէ՛ ամայի վայրեր անցանք հարցուփորձով,
Անցանք ամէն հորիզոնէ այդ միեւնոյն նըպատակով,
Այս նամքայէն եւ ո՛չ ոքի ետ դառնալը չը լըսեցինք,
Ճամբորդ մը դեռ գացած նամքէն ետ չէ՛ր դարձած բոլածին բով:

Անգամ մը որ մասունքն իրար հետ եփուած են կազմած բաժակ,
Հընա՞ր էր որ զինով մանգամ բոյլ տար փըշրել զայն ոտքին տակ,
Այնքա՞ն սիրուն գըլուվ ու ձեռք ու մարմնական մասէր փարքամ,
Ո՞ր մեծ սէրն է ձեւի կոչող, ո՞ր խոր քէնն է զընչող համակ:

Արարիչը ձեւ, կերպարանք տալէ յետոյ, ինչո՞ւ համար,
Կործանման ու անհետացման դատապարտեց համահաւար,
Յօրինուածքը քէ յաջող էր՝ կործանելու պատճա՞ռն ինչ էր.
Խոկ քէ՛ տըգեղ, անյաջող էր՝ մեղապարտը ո՞րը կ'ըլլար:

Որքան ալ որ գեղանի եմ, կակաչի պէս այտերս են շառ,
Եւ հասակըս սըրտագըրբաւ՝ կարծես ըլլայ մէկ նոնի ծառ,
Բայց զիս զըծող նըկարիչը՝ խընդուրեան այս չէն վայրին մէջ,
Ինչո՞ւ արդեօֆ մահ սահմանեց, այս կէտը մուր մընաց խսպան:

Երէ սիրտը կեանքի Գաղտնին նըշմարտապէս գիտցած ըլլար,
Անտարակոյս նաեւ մահին գաղտնիքներէն պիտի կարդար,
Բայց այսօր որ՝ տէրն ես անձիդ ու բընակին բան չը գիտես,
Վաղն ի՞նչ կըրնաս գիտնալ, երբոր Գոյուրիւնդ է առեր դադար:

Աշխարհ գալու եւ աշխարհէն հեռանալու օգուտն ո՞ւր է,
Այս աշխարհի յաւերժական կեանքի յոյսին պըտուղն ո՞ւր է,
Բաղդ-Անիւին ժանիքին տակ այրըւած ու մոխիր դարձած՝
Մեծ ու ազնիւ այնքա՞ն մարդկանց շունչն ու մարմին, ծուլսերն ո՞ւր է:

Սա այնպիսի բաժակ մըն է, որ ըգմայլանք կ'առքէ խելքին,
Սիրահարուած անոր վըրայ հազար համբոյը կուտաս նակտին,
Բայց ի՞նչ կ'ըսես դուն սա Բըրուտ-Երկընքին որ՝ կերտելէ վերջ,
Կը շախչախէ ու կը փըշրէ զայն զարնելով գետին:

Սա ոսկեկուռ մեծ-բաժակին շարժումը ե՞րբ է ըսկըսեր,
Կամ քէ՛ անհուն շըքեղ շէնիքին հիմը ե՞րբ կը դառնայ աւեր,
Այս բաները խելքի չափով անհընար է մեզի չափել,
Կամ որոշել եւ կամ կըշուել բաղդատուրեան նըժարով մեր:

Կարաւաններն անթիւ աստղանց շըփոքումի կուտան պատճառ,
Տարակոյսի ու վարանման շարժառիք են մըտքին համար,
Ըզզոյշ, չ'ըլլայ որ ձեռքէդ բաց բողնես ծայրը խելքի քելիդ,
Աշխարհ վարող կարծողներն ալ՝ խելացընոր են, ապշահար:

Սիրտ իմ, մըքին Առեղծուածին քափանցիլու չ'ես բընակին,
Ո՛չ ալ գիտուն ու մըտացի վարպետներու խօսին նըրքին,
Սուտակ զինով դուն ըստեղծէ զրւարք Եղեմ այս կեանքին մէջ,
Որովհետեւ կամ կը հասնիս եւ կամ քէ ոչ Հանդերձեալին:

իմ այս աշխարհ քերուելովը՝ դարը օգուտ մը չ'ունեցաւ,
Մահուան գիրկը դիմելովս ալ՝ փառքն ու պատիւն իր չ'աւելցաւ,
Իմ քերուելուս ու տարուելուս մուք պատճառի մասին երբէ՛ք,
Եւ ոչ մէկ մարդ սա իմ երկու ականջներուն բառ մը չ'ըսաւ:

«Ճիշտ» եւ «ըստոյզ» ըսուածներ երբ՝ ձեռքի մէջ չենք ունենալու,
Լոկ «կասկած»ին ապաւինած՝ տեղի չը կայ ըսպասելու,
Եկ, ուրեմն, գինին երբէ՛ք մեր ձեռքերէն վար չը դընենք,
Հարբած ըլլալ թէ ո՛չ, նոյնն է, բանի որ բան չենք գիտնալու:

Ըմբընէ որ՝ օր մը պիտի քու հոգիկդ դուն բաժնըւիս,
Գաղտնիքներու անեռութեան վարագոյրին ետեւն անցնիս,
Խըմէ՛ գինին, բանի որ դուն ուրկէ գալըդ կ'անգիտանաս,
Ապրէ՛ ուրախ, բանի որ դուն գացած տեղըդ ըմբընած չ'ես:

Դըրախտը կամ դըժողքն արդեօֆ տեսած ունի՞ մէկը, սիրու իմ,
Այդ կորմերէն վերադարձած արդեօֆ մէկը կա՞յ, ով սիրու իմ,
Մենք մեր յոյզն ու վախն ենք կապած մի այնտեսակ բաներու հետ
Որ ո՛չ մէկին նըշանը կամ անունը կայ մէշտեղ, սիրու իմ:

Առեղծուածի վարագոյրին ետն անցնելու նամբայ չը կայ,
Բընութեանը գաղտնիքներուն խելք հասցընող մէկը չը կայ,
Հողի ծոցէն զատ մեզ համար չը կայ բընաւ մէկ այլ կայան,
Խըմէ գինին, որովհետեւ այս հեքեաթին վերջը չը կայ:

Անոնք, որոնց ըգբադումն է գիտութիւններ վերացական,
Կը նըմանին եղ կը բերելով՝ կար ըսպասող անխելք մարդկան,
Յիմարանց մըտմին երէ՛ ալ պատշան է, որովհետեւ
Շուկային մէջ այսօր՝ խելքին կապ մը կոտեմ տըռող չը կան:

22
Այն ամբոցը հոյաբանդակ, որ երկընէին էր կը բռոքընած՝
Որու սեմին արքաները իրենց երեսն էին քըսած,
Տեսանք աւեր աշտարակին բառած տատրակ մը ողքերգու՝
Որ կը նըչէր — «Ո՞ւր այն օրեր, փառքի՛ օրեր, ո՞ւր են կորած» — :

23
Այս հիմաւուրց իջեւանը, որուն աշխարհ անուն կուտան
Եւ որ գիշեր-ցորեկ անուն աշխետ ձիուն է կացարան,
Աւելցուք մ'է խըննոյքներուն հարիւր Զէմշիդ ու Պահրամի,
Մեծ դամբան մը, որ եղեր է ժամանակով մէկ ապարան:

24
Այն պալատը, ուր Պահրամ կուր* իր բաժակն էր յանախ պարապած՝
Վիրն հոն այսօր ձագ կը բերէ, աղուէսն իր որջն է հոն փորած,
Այն Պահրամը, որ պարանով վայրի էշեր կ'որսար նարտար,
Տե՛ս քէ՛ ինչպէս գերեզմանն է հիմա գինքը ամուր բըռնած:

25
Երբ մեր մաքուր հոգին քողնէ մարմինները իմ ու քուկին,
Աղիսներու կըտորուանենով կը պատեն փոսն իմ ու քուկին,
Ժամանակ մը անցնելէ վերջ, ուրիշներու գերեզմանին՝
Գործածելու համար կ'ընեն աղիս՝ հողէն իմ ու քուկին:

26
Հողէ մահնին մէջ կը տեսնեմ շարք մը մարդիկ խոր քուն մըտած՝
Անքիւ մարդիկ ես կը տեսնեմ, որ հողին տակն են պահուէտած,
Ու նայուածքիս բոլոր ուժով ես կը տեսնեմ անվերադարձ՝
Ուրիշ բիւրեր անեռութեան անապատին մէջ խըննըւած:

27
Թօուսի աւեր մէկ պալատի աշտարակին վըրայ բառած
Թըռչուն մը ես տեսայ որ իր մագիլներուն մէջն էր առած
Քայ Քավուսի գանգն ու վըրան նայուածքն յառած՝ կ'ըսէր այս բան
— Ո՞ւր են հիմա քու դուններուդ շեփորին ու քըմբկին շառաչ — :

* Պարսկերէն «կուր», կը նշանակէ թէ՛ դերեզման եւ թէ վայրի է՛: Բառանալ մըն է, որ թարդմանեւ անհնար է: Խայեամ գործածած է մէկ բառը երկու իմաստով:

— Պահրամ քի կուր մէկէրէփրի պա քամանդ Տիտի քէ չենունէ կուր Պահրամ կէրէփր:

Երեկ իրկուն գացած էի բըրուտի մը գործասեղին,
Երկու հազար կուժեր տեսայ, որ իրար մէջ կը խօսէին,
Ամէն մէկը կը քուիր թէ կ'աղաղակէր — «ցուցուր տեսնենք,
Կուժ շինողը, կուժ առնողը, կուժ ծախողը՝ ժամանակին— »:

Խանուրն եղայ բըրուտի մը, տեսայ որ կը կաղապարէր,
Ոտքի կեցած սեղանին քով՝ այս մարդուկը շատ յանդուզն էր,
Արքաներու գանգերէն ու մուրացկանի ձեռք ու ոտքէն՝
Կուժերուն ու սափորներուն պարանց ու ոնկ կը շինէր:

Խելքի եկուր, արարքին մէջ, բըրուտ, եթէ ազնիւ մարդ ես,
Մինչ ե՞րբ պիտի սըրբապլղծն մեկնած մարդու դու ցեխն այսպէս,
Ի՞նչ կը կարծես, ահա մատը ֆերիսունի կը բըրմեն դուն,
Քայ խուրէվի ձեռքը դըրած կաղապարիդ մէջ կը նըզմեն:

Երեկ շուկան հանդիպեցայ բըրուտի մը որ ոտնահար
Կ'ընէր կըտոր մը ցեխն առած ոտքերուն տակ անզըր-աբար.
Կը բըւիր, թէ՝ ցեխն ալ կ'ըսէր — «ժամանակով ես ալ քեզ պէս
Մարդ մըն էի, մի՛ չարչարէր դուն զիս այդքան հետեւաբար» — :

Բըրուտները, որ շարունակ իրենց ձեռքը կը ցեխուտեն,
Որ խելքն ու միտք շաղախելուն տրւած՝ կաւը կը հարուածեն,
Արդեօֆ երկա՞ր պիտի տեւեն ոտքի հարուածն ու բըրունցքին.
Շաղուած կաւը՝ ցեխն է մարմնին, արդեօֆ իրենի ի՞նչ կը կարծեն:

Ատենօֆ սա կաւէ կուժը ինձ նըման հէզ սիրահար մ'էր,
Աղուորի մը շըղբայակերպ գանգուրներէն բըոնըւած էր,
Իսկ այս կուժի պարանցին տեսած ոնկըդ՝ ժամանակով
Գեղուիու մը պարանցին նետուած բազուկ մըն է եղեր:

Ինձմէն, քեզմէն դեռ շատ առաջ գիշեր, ցորեկ միշտ եղած է,
Ասողանց բոյլին շարժման համար նըպատակ մը միշտ եղած է:
Ոտքը թէրէւ կոլսէ հողին, որովհետեւ կըրնայ ըլլալ,
Որ այդ հողը գեղուիու մը աղուոր աչքին բիրն եղած է:

Այն հողերը, որ կակաչը կը հասցընեն կարմըրական,
Կը խորհիք թէ՝ հոն արիւնն է քափած եղեր օր մը արքան,
Գետնէն գըլուլ ցուցնող ամէն մանիշակի տերեւն անշուշտ
Պիսակ մըն է, որ պըններ էր այտը սիրուն մէկ աղջըկան:

Գետեղերքին վըրայ բուսած ամէն տեսակ ծաղիկ, դալար*,
Ընձիւղած են գուցէ չընճաղ գեղուիու մը շըրքներէն լար,
Ըզգայշ, չ'ըլլայ թէ ոտքերով նըզմեն նըրքին այս դալարիք,
Անոնք բուսած են անիւնէն գեղուիու մը՝ այտերով վարդ:

Ժամանակը Հոդի ծոցէն ոչ մէկ ծաղիկ չի' ծըլեցներ,
Որ վերջապէս չը խամրեցնէր, հոդի գըրկին մէջ չը քաղէր,
Թէ ամպերը՝ շոգին տեղ՝ երկինքն ի վեր հոդ ֆաշէին,
Մինչ դատաստան նահատակի, սուրբի արիւն պիտի մաղուեր:

Առաւու մը վարդը ինքնին բացուեցաւ ու քառամեցաւ,
Վազող հոդին ինչ որ քաներ հասկըցնելով՝ տարտըդնեցաւ,
Ժամանակի նենզուրիւնը տե՛ս, որ վարդը տասն օրուան մէջ,
Թէ բողբոջեց, կոկն հանեց, թէ բացուեցաւ, թէ քափուեցաւ:

Նորէն եկաւ ամպն ու լացաւ դալարապատ հոդին վըրան,
Այս միջոցին ապրիլ չ'ըլլար առանց գինուն կարմըրական,
Դալարիքն այս, մեր այսօրուան ըգրօսավայրն են հանելի,
Մեր հոդերէն բուսածն արդեօֆ, որո՞նց համար պիտի ըլլան:

* Հնդկաստանի նօկրները ոչ մէկ կանաչեղէն չ'են ուտեր, որովհետեւ կը դաւանին թէ՝ կանաչեղէնները հոդի ունին:

Երեկ գիշեր յախնապակեայ գինու կուժըս քարին զարկի,
Այս անառակ վարմունքն ըրի, որովհետեւ հարբած էի,
Նոյն միջոցին թշնամաւ թէ՝ կուժն ինձ կ'ըսէր — «Ժամանակով
Քեզ պէս էի, անշուշտ դուն ալ ինձի նըման ըլլաս պիտի»:

Սըրտակից ու հաւատարիմ բարեկամներ մէկ մէկ կորան,
Մահուան ոտքին տակը ինկած՝ մէկիկ մէկիկ ջախչախուեցան,
Կեանի տօմին մէջ մենք սակայն նոյն գինին էր որ խըմեցին,
Երկու բաժակ մեղմէ աւել խըմենոն էր որ շուտ ինկան:

Պատանեկան կեանիս գիրքը կարդացուած է, գլուած լըրում,
Ծաղկած գարունս ուրախութեան արդէն մըտած է ուշ աշուն,
«Պարմանութիւն» անուն կըրող այն թըլչնիկը ուրախութեան,
Զը գիտեմ թէ՝ ի՞նչպէս եկաւ եւ ո՞ւր թըռաւ նոյնիսկ պահուն:

Խայեամը, որ իմաստութեան վըրանները ձեւեց, կարեց,
Ինկաւ վըշտի քուրային մէջ ու տարաժամ այնտեղ այրուեց:
Մահուան մըկրատն ալ նոյն պահին թելը կըտրեց անոր կեանին,
Անապարող մունետիկն ալ ոչինչ գընով մ'իսկոյն ծախեց:

Պուպիկներ ենք մենք բազմազան ու երկինքն է լարախաղաց,
Ու սա ո՛չ թէ առակ մըն է, այլ խսկութիւն բացէիբաց,
Որ գոյութեան թեմին վըրայ ժամանակ մը խաղալէ վերջ,
Անէութեան տուփը կ'իյնանք մէկիկ, մէկիկ՝ դերն աւարտած:

Այն աստղունքը, որոնք երկրի զարդարանքն են վայելչական,
Կուգան, կ'երթան, դարձեալ պիտի զան ու նորէն պիտի երթան,
Տիեզերքի քըդանցքին մէջ ու գրրպանը երկրագունդի
Սերմունք կան որ պիտի ծըլին, ժանի կեանքը ինքն է կենդան:

Գերեզմանի պառկած մարդիկ, հող ու փոշու են վերածուած,
Մարմինն հիւսող հիւլէները մէկըզմէկէ են անշատուած,
Ա՛հ, ի՞նչ տեսակ գինի էր, որ ամբողջովին դեռ չը խըմած՝
Անըզգայ են դարձեր առմիշտ՝ ամէն բանէ հըրածարած:

Գարունն ահա, ամպը լըւաց վառ երեսը շառ կակաչին,
Ե՛լ, ու իսկոյն դուն մօտեցուր քու գաւարըդդ գինու փարչին,
Ըգրուավայրդ այսօր եղող՝ դալարիքը այս արօտին,
Վաղը արմատ պիտի նետեն քու հողացած մարմնի միջին:

Առաջի օրն այցելեցի բըրուտի մը գործատեղին,
Ու տեսայ թէ ամէն վայրկեան նարտար ձեւ մը կուտար կատին,
Երէ տըգէտ մէկը բընաւ չը նըշմարեց, բայց ես տեսայ,
Թէ ամէն մէկ բըրուտի ձեռք մաս մը կար իմ հօրըս հողէն:

Առաւոտեան հովը ելաւ ու քըդանցքը պատուեց վարդին,
Պըլպուն ալ իր երգն ըսկըսաւ՝ սիրահարուած անոր տեսին,
Նըստէ՛ շուքին տակ վարդենուն ու խորհէ թէ՝ որքան անգամ
Հողի ծոցէն վարդն՝ է ելած ու ընկըզմած մէջ նոյն ծոցին:

Ափսո՞ս, որ իմ հիմնադրամն ձեռքէս ելաւ ամբողջովին,
Որքա՞ն սըրտի արիւն թափեց չարաբաստիկ մահն իր նամբին,
Երբեւիցէ մէկն ալ չ'եկաւ այն աշխարհէն անդիական,
Որուն հարց տալ կարենայիր՝ մեկնողներու բաղդի մասին:

Կար ժամանակ մանուկ էինք եւ աշակերտ մէկ դըպրատան,
Ժամանակ մ'ալ ինքնազըլուխ կեանք անցուցինք մենք այլազան,
Խոսին վերջն առ ու տե՛ս թէ ի՞նչ պատահեցաւ մեզ վերջիվերջ,
Այն որ՝ եկանք զըրերու պէս ու մեկնեցանք ժամու նըման:

Աշխարհի մէջ իինցած մարդիկ, ինչպէս նաեւ նոր եկողներ,
Գալէն քիչ մը յետոյ՝ մէկ մէկ ելան գացին անյայտ կողմէր,
Հին աշխարհը ե՛ւ ո՛չ ոքին եղաւ կայան յաւերժական,
Մեկնեցան ու միշտ կը մեկնին, նոյնը բոլոր նոր եկողներ:

Ե՛յ տըգէտներ, ինչ որ էֆ դուք, ամէնն, ամէնն ալ ոչինչ է,
Ու ձեր գըլյուուն փառանանն իններկինքն ալ մեծ ոչինչ է.
Ասոր համար փուն աշխարհը դարձուցէֆ վայր զըւարճութեան,
Դուք կախուած էֆ շունչէ մը լոկ, այդ խեղն շունչն ալ մէկ ոչինչ է:

Ահա տեսանք այս աշխարհը, ինչ որ տեսանք մէկ ոչինչ է,
Ինչ խօսեցանք, ինչ լըսեցինք, այս բոլորն ալ մէկ ոչինչ է,
Թէ բովանդակ աշխարհն անցնիս դուն ծայրէ ծայր, միշտ ոչինչ է,
Կամ բանտարկուած տանըդ ապրիս՝ նըմանապէս սա ոչինչ է:

Ըսենք քէ՝ դուն ուզածիդ պէս միշտ ապրեցար, վերջըդ ի՞նչ է,
Ըսենք՝ կեանիդ գիրքը ցըլերջ դուն կարդացիր, վերջըդ ի՞նչ է,
Եւ կամ դար մը դուն ապրեցար բաղանիներուդ յագուրը տալով,
Եւ ըսենք քէ՝ դար մ'ալ նորէն պիտի ապրիս, վերջըդ ի՞նչ է:

Տե՛ս, աշխարհէն ինձ ի՞նչ մընաց որպէս օգուտ, մի մեծ ոչինչ,
Կամ այսօր ալ իբրեւ արդիւնք ձեռքս ի՞նչ ունիմ, դարձեալ ոչինչ.
Ես բոցավառ ժըպիս մըն եմ, բայց որ մարիմ, ի՞նչ եմ, ոչինչ,
Ես Զէմշիդի* ջամն եմ հըրաշ, բայց որ կոտրիմ, ի՞նչ եմ, ոչինչ:

Մինչեւ անգամ եք սիրած կինդ ունենաս կեանքըդ բոլոր,
Ու երկրային ամէն հանոյք վայլած ըլլաս ամբողջ ու խոր,
Վերջաբանին այս աշխարհէն մեկնիս պիտի եւ այն ատեն
Միայն պիտի դուն ըմբռնես քէ երազ մ'էր կեանքըդ բոլոր:

* Համ = բաժակ: Այս բաժակէն խմողը ապադան կը կարդար:

*Պարկեշտ մարդ մը տեսայ հեծած «աշխարհ» անուն այս ձին աշխետ,
Նա կապ չ'ունիք անհաւատին, միսկումանին, աշխարհին հետ,
Ի՞նչ կըրօնիքի, արդարութեան կամ օրէնքի նա կը հաւատար,
Աշխարհներուն մէջ երկու, կա՞յ այս խիզախին նըմանող գէք:

Եկեղեցի եւ կամ մըգկիք մըտնալու* ես անարժան եմ,
Աստուած միայն գիտէ քէ ի՞նչ տիդմէ շաղուած է մարմինն իմ,
Նըման եմ խեղն անհաւատի եւ կամ տըգեղ մէկ պոռնիկի,
Հաւատիք չ'ունիմ, աշխարհիկ չ'եմ, դըրախտին ալ յոյսը չ'ունիմ:

Մեզ իր մէջը արագ արագ դարձենող սա երկինքն համայն,
Կը նըմանի մէկ մոգական լապտերի մը, յար եւ նըման,
Արեգակն է իր կանքեղը եւ աշխարհը իր ապակին՝
Մենք՝ լապտերի մէջէն անցնող պէս պէս ձեւերն ու կերպարան:

Երանի քէ վայր մը ըլլար անդորրական հանգըստութեան,
Կամ այս երկար նամքան տեղ մը հանէր որպէս հուսկ հանգըրուան,
Ա՛յս, ի՞նչ կ'ըլլար, հարիւր հազար տարիէ վերջ հողի տակէն
Դալարին պէս անսուտ ըլլար նաեւ մարդուն յոյսն յարութեան:

Նա որ երկինքն ու տիեզերք եւ երկիրը օր մ'ըստեղծեց,
Մեր վիրահար սիրտը նաեւ անհունօրէն նա խարանեց,
Քանի՛, քանի՛ յակինք շըրքներ, ու մըշկահոս սեւ գանգուրներ,
Կաղապարին մէջ հողեղէն ամրափակեց պինդ ու փըշըց:

Երկինք, քն ոլսն ու քընամանք կը ծաւալեն միայն աւեր,
Խոկ անզորմ անզըրութիւնն է քընյըրդ հըսուց ի վեր,
Եւ, Ե՛յ, դուն հող, քէ լիարդըդ նեղենն պիտի տեսնեն անոր
Խորը բաղուած ու ծածկըւած քանի՛, քանի՛ քանիկ գոհարներ:

* Այս քառեակը Սէնճէր շահի համար է կ'ըսեն: Գութպէտուին Հայուարի
զըսութեան մէջ յիշասակուած կայ:

* Խայեամ կը հարուածէ ժամանակակից կեղծ բարեպաշտ հողեւորականը:

Քանի որ այս երկու դըռնով իջեւանին մէջ մեզ համար,
Սահմանուած է նախ չարչարուիլ վերջն հոգիդ տալ, մեկնիլ վըտար,
Բաղդաւոր է այն մարդը որ՝ միմիայն մէկ շունչ է քաշած,
Խակ գերաբաղդ նա որ՝ բընաւ չէ նանաչեր ծընունդ, *աշխարհ:

Երէ աշխարհ գալըս ըլլար իմ ձեռքիս մէջ, ես չէի գար,
Նոյնպէս երէ մեկնին ալ իմ ձեռքըս ըլլար, չէի երբար,
Երանի թէ՝ աղօքավայրն այս աւերակ ես չը գայի,
Որով ո՞չ ալ մընալ ըլլար, ո՞չ ալ օր մը ելլալ երբալ:

Վար շըրջըւած բաժակ մըն է երկինքը մեր գըլխուն վերեւ
Եւ որու տակ ազնիւ մարդիկ միշտ աննար են ու աննրեւ,
Շիշ-բաժակի մըտերմութեան նայեցէք որ՝ շուրբ-շըրբունքի,
Համբոյր տըւած միջոցին իսկ՝ արեան հետք կայ իրենց միջեւ:

Ապրած եղիր երկու, երեք դար կամ հազար երկար տարի,
Քեզ այս աւեր իջեւանին անպայման դուրս քըշեն պիտի,
Կուգես եղիր հըգօր արքայ կամ շուկայի մի մուրացիկ,
Ամենէն վերջ այս երկուքն ալ միեւնոյն գինն արժեն պիտի:

Մինչեւ ե՞րբ դուն ցընորական ոչընչութեանց դառնաս գերին,
Կամ մինչեւ ե՞րբ քեզ չարչարես՝ սահմանելով չարն ու բարին,
Կուգես եղիր Զէմզէմ աղքիւր, կամ կենաց զուր, միեւնոյնն է.
Ամենէն վերջ մեննելու ես ու պառկելու տակը քարին:

Թէ գաղտնապահ մէկն ես, ըսեմ, թէ ըսկըզրէն մարդը ինչ էր,
Տառապանիքի, վըշտի ցեխէն կաղապարուած ապարադդ մ'էր,
Աշխարհ եկաւ ու հազիւ թէ՝ օր մ'ապրեցաւ, շուրջը դիտեց,
Ելաւ դարձեալ նամբան բըռնեց այնպէս, ինչպէս որ եկեր էր:

* Պարսիկ բանաստեղծ մը կ'ըսէ:

— Երէ կեանքը լոկ վայելի է, հազար տարին չէ բաւական,
Խակ թէ՝ տանջանք, տառապանիք է, շատ է նոյնիսկ կէս շունչն անգամ:

Ըսպասարկող *սաղիս նոյնիսկ սուտակաշուրբ ու գեղ ըլլար,
Ու զինու տեղ մինչեւ անգամ, կենաց զուրն ինձ ըմպելու տար,
Խընճոյֆին ալ մասնակցէին սըրտակից ու լաւ ընկերներ,
Երէ մարդու սիրտն է կոտրած՝ ուրախանալն է անհընար:

Յաւը ցաւին վըրայ բարդող արարքը տես սա երկլնֆին,
Ոչ մէկ բան չի բողներ իր տեղ, որ տեղահան չ'ընէ կըրկին,
Թէ գիտնային դեռ այս աշխարհ ոտք չը կոլխած արարածներ,
Հոս քաշածնիս, աշխարհ գալու բընաւ պիտի չը բաղձային:

Սիրտ, աշխարհէն դուն լաւութիւն մի' ըսպասեր, սովոր չէ տալ,
Ժամանակէն ալ զօրութիւն ու լաւ օրեր դուն մի' ցանկար,
Հիւանդութեան երբ դեղ-դարման դուն որոնես, նա կը մեծնայ,
Տոկա բաղդիդ ու հանդուրժէ, դեղ ու դարման դուն մի' ցանկար:

Վարդը կ'ըսէր. — «Ինձ պէս սիրուն չը կայ ուրիշ, բայց տես բանին,
Որ զիս մէջսեղ բերող ուժը՝ դատապարտեր է տանջանֆին» —.
Պըլապուն ըսաւ. — «այն ո՞վ է որ, աշխարհիս մէջ իր մէկ օրուան
Ծիծաղին տեղ դառնակըսկիծ չ'է արտասուած ամբողջ տարին»:

Գինու համար երէկ գիշեր կը շըրջէի ասդին, անդին,
Հըրաբորբոք կըրակին մօս գունատ վարդ մը տեսայ գետնին,
Հարցուցի թէ՝ մեղքը ի՞նչ է, որ քեզ կ'այրեն կըրակին մօս,
— «Յանցանս այն է, որ ժըպսեր եմ ես անգամ մը մէջն արօտին»:

— Որովհետեւ խելքի ոչ մէկ ցանկացածը երկինք չի' տար,
Կուգես եօրը, կուգես ուրբ կարգ ընդունէ երկնակամար.
Ու ժանի որ՝ օր մը բոլոր իղձըդ բողած մեկնիս պիտի,
Նոյնն է մըրջիւնն է կերեր քեզ թէ՝ գայլն ըրեր պատառ պատառ:

* Սաղի = մասոռուակ:

Շունչի մը չափ կարն է կեանքը, դուն մի վընտոեր բաղդ հանապագ,
Զեմշիդի ու Քայ Քոպատի անիւնները սահանքավագ,
Կը դարձարձին շառագունած փոշիին մէջ նայուածքիդ տակ,
Այս աշխարհը պատրանք է ու խարդաւաննե, կեանք ալ երազ:

Մենք աշխարհէն մեկնինք պիտի, մինչ աշխարհը մընայ պիտի,
Այն ատեմներ մեզմէ անուն ու յիշատակ չ'ըլլայ պիտի,
Առաջուրնէ մենք չը կայինք, մեր չ'ըլլալով պակաս չը կար,
Ու մեր չ'եղած միշոցին ալ՝ պակասութիւն չ'ըլլայ պիտի:

Ով դու երկինք, ամէն անգամ վաս մարդկանց կը դառնաս պաշտպան,
Անոնց կուտաս բաղնիք ու տուն, ջերմուկ, ջաղաց ու ամէն բան,
Մինչ ազատը մերք գիշերուան հացը կ'առնէ գըրաւ տըւած'
Ապա ինչպէ՞ս դուն չը *քըֆնես մէկ այսպիսի երկնի վըրան:

Ով բարեկամ, դուն մինչեւ ե՞րք, ազահ տենչով ու ցասումով,
Աշխարհն առած ոտեհերուդ տակ՝ կը քափառիս պարապ յոյսով,
Մեզմէ առաջ եկողները չը կան, մենք ալ մեկնելու ենք,
Ոչ ոք եղաւ որ գէք պահ մը ապրիլ կըրնար ուզած ձեւով:

Քանի որ մեր յոյս-տենչանքին հանդէպ երկինքն է կոյր ու խուլ,
Մեր մաքառումն ու մըտմըտուք անարձէք են ու միշտ ամուլ,
Եւ քէ՝ — «ուշ ենք եկեր աշխարհ, ու շատ կանուխ մեկնինք պիտի»—
Սա գուր տեղն է որ կը կրկնենք, որպէս գանգատ անվերջ, անդուլ:

Երկար ճամրու ուղորդներէն վերադարձած կա՞յ արդեօֆ մին,
Որ մեզ պատմէր եւ կամ լուր տար տեսած-լըսած բանի մասին.
Ըզգոյշ, ըզգոյշ, չ'ըլլայ քէ դուն տենչ-կարօտի ճամրու ելքին՝
Բան մը մոռնաս, որովհետեւ հոն վերադարձ չը կայ կըրկին:

* Բնագրին մէջ գործածուած բառը, որովայնի քամին աղմուկով դուրս հանելու իմաստն ունի:

Աստուծոյ պէս երէ ինձ ալ ըստեղծումը ըլլար հընար,
Իր իմունիքն վայրկենապէս կը քանդէի երկինքն արար,
Ու այնպիսի նոր աշխարհ մը կ'ըստեղծէի ես վերըստին,
Ուր մարդն ազատ շատ հեշտութեամբ իր ուզածին հասնի կըրնար:

Քանի որ դուն լոկ մէկ անգամ մեռնելու ես, ատոր համար,
Ի՞նչ միտք ունին այսքան կըսկիծ, սրբնեղութիւն, հոգ անդադար,
Ընդունէ քէ՝ բուռ մ'արխինն ու աղտեղութիւնք, մորք ու երակ
Զ'ես ունեցած բընաւ երբէք — տառապելու չ'ունիս պատճառ:

Ծովակն ինկած քըոչուններ ենք, կեանքի կապը մեր վիզն անցած՝
Տեսղութեան միշտ ենքակայ, ընդունող իր քոյնն ու հարուած,
Անտանիք եւ անդուռ տան մէջ ապուշներու ենք մենք նըման,
Ուր մեր կամքով ոչ եկեր ենք, ոչ ալ կ'երբան ինքնին ուզած:

Այս անկարող ու անտեղեակ քըշուառ կեանքին ճանձրացած եմ,
Չարչարանիքի դատապարտուած իմ հոգին ճանձրացած եմ,
Ու քանի որ այս աշխարհի հոգն անգամ չէ քէ՝ կամ չը կամ.
— Ի՞նչ ընելու արդեօֆ եկայ — մըտածելէն ճանձրացած եմ:

Քանի որ այս խառնաշըփոք աշխարհին մէջ այլ բան չը կայ,
Քան ցաւ քաշել եւ կամ ըլլալ հոգեւարքի մէջ յարակայ,
Այս աշխարհէն շուտ մեկնողին քանիք անգամ երանի տալ,
Իսկ դեռ բընաւ չ'եկողներուն՝ երանութեան սահման չը կայ:

Ակսո՞ս, անշահ ու պարապ տեղ մենք մաշուցանք, անցանք-գացինք,
Սըղոց երկնի ժանիքներուն տակ կըտըրտուած՝ անցանք-գացինք.
Ակսո՞ս, ակսո՞ս, մեր աչքերը լոկ մէկ անգամ հազիւ քարբած՝
Մեր բաղձանքին չը հասած ու բան չը տեսած՝ անցանք-գացինք:

Շընորհիւ իմ մատուբւալին՝ մէջըս դեռ կայ կեանքի քեկոր,
Մարդկանց հետ ալ տեսակցելու կապեր դեռ չ'են խըզուել բոլոր.
Իմ երեկի գիշերական գինին կայ դեռ մէկ բաժակ,
Լոկ չեմ գիտեր քէ իմ կեանքէս՝ դեռ ինչ մընաց կամ քանի՞ օք:

Երբ վըտանգի, ճակատագրի ոստիերուն տակն եմ քաւալած՝
Թեւակոտոր քըտչուն դարձած՝ անգուք մահուան ճանկն եմ ինկած.
Չ'ըլլայ երբէ՛ք որ անիւնէս սափորէն զատ այլ բան շինէք,
Գուցէ գինի լեցնեն մէջըս ու ես զարքնիմ նոր կեանք առած:

Մինչեւ ե՞րբ, դուն բան մը ունի՞մ քէ՛ բան չունիմ խորհիս պիտի,
Կամ այս կեանքը արդեօֆ ուրախ, բարեկեցիկ ապրիմ պիտի,
Դուն անյապաղ բաժակիս մէջ գինին լեցուք, որովհետեւ
Մինչեւ անգամ չը գիտեմ քէ՛ առած շունչըս ետ տա՞մ պիտի:

Խայեամ, երբոր քու գըլուլսդ է գինեմըշուշ, ուրախ եղիր,
Երբ շըրքներդ գեղուիկ մը կը համբուրեն, ուրախ եղիր,
Որովհետեւ աշխարհային ամէն բանի վախճանն է մահ,
Անէացած քեզ սեպելով, եւ որ դեռ կաս, ուրախ եղիր:

Այգաղէմին գինետունէն այսպիսի ձայն հասաւ ինձի,
— Ո՛վ գինետան մեր սիրահար ու գինարբուն, շուտ ել ոստի,
Քանի մերին կենդանութեան բաժակը չէ քափած երկինք,
Անապարենք մենք մեռքի բաժակին մէջ լեցնել գինին:

Քու ընելիք լաւագոյն բանն այն է, որ դուն գինի խըմես,
Զըւարքութիւն տաս քու սըրտիդ, մըտածումիդ քիչ ենքարկես
Եղած-անցածն ու գալիքն ու ըլլալիքը, որպէսզի դուն
Քու բանտարկեալ հոգիդ պահ մը խելիքի կապէն ազատ ընես:

Անհաւատէն հաւատացեալ՝ տարածութիւնն է շունչ մը լոկ,
Նըմանապէս կասկածանիքն մինչ համոզում՝ է շունչ մը լոկ,
Քու ներկայի կեանքիդ պահը դուն աշխատէ օգտագործել,
Որովհետեւ կեանքն ու մահը զանազանողն է շունչ մը լոկ:

Քանի որ մենք տեսողական բընակիչներ չենք աշխարհին,
Մեծ մեղանիք է չը սիրել կին ու չը խըմել ընտիր գինին,
Թոռ'լ այն հարցը քէ՛ աշխարհը մըշտատահ՞ւ է քէ՛ անցաւոր,
Իմ մահէս վերջ, մընայ կամ ո՛չ, ինձի համար ունի մէկ գին:

Կը նիրեկի, երազիս մէջ իմաստուն մը ըստ յըստակ,
— Քընած մարդուն վայելիքի վարդ չէ՛ ծաղկած ոչ մէկ ծամանակ,
Փոխանակ դուն մահուան եղրօր քեզ յանձնելու անմըտաքար,
Ե՛լ ու խըմէ՛, քընանալու յաւերժութիւն կայ հողին տակ:

Ասելութեան ու կեղծիքի հանդերձանքը վաղը նետած՝
Գինի պիտի խըմեմ քէկուզ իմ մազերս են ըսպիտակած,
Իմ տարիքս է արդէն գըտած եօթանատուն, քայց եւ այնպէս,
Եքէ իմայ չ'ուրախանամ, ալ ե՞րբ կըրնամ, երբ ժամն է անց:

Կեանքն անցնելէն վերջ նա լեղի էք քէ քաղցըր, միեւնոյն է,
Հոգեւարքիդ Պաղտատի քէ՛ Պալխի մէջն ես, միեւնոյն է,
Գինի խըմէ, որովհետեւ ինձմէն, քեզմէն ետ քիւր անգամ
Մեռնող-ծընող լուսնին համար, մենք կանք չըկանք, միեւնոյնն է:

Ո՛վ գեղուիկս, կուժն ու բաժակ առած նըստէ գետափը դու,
Որովհետեւ սա երկինքը լուսնաերես բիւր գեղուիու,
Լուսապարար մարմիններն է աւրբշտրկած ու քայֆայած
Եւ անոնցմէն հարիւրներով կուժ ու բաժակ կաղապարած:

100

Դարնանը դուն կակաչին պէս վարուէ, ձեռքը լի բաժակն առ,
Գինի խըմէ՛ թէ ձեռք ձրգես՝ զեղուհուդ հետ կակաչավառ,
Որովհետեւ յանկարծ երկնի կապոյտը քեզ կըրնայ առնել
Իր անիւի ժանիքին տակ ու կեանքդ ընել պատառ պատառ:

101

Ժամանակը մեզ տակաւին ծալլած ու մէկ կողմ չը դըրած,
Գէր մէկ անգամ, արի, գինին մէկտեղ խըմենք՝ սեղանակցած,
Որովհետեւ ի հարկին մէր նամբորդութեան մեկնաժամին,
Մահը մեզ շուր խըմելու իսկ առն չի տար, ըլլաս գիտցած:

102

Որեւէ մէկ նամբու վըրան, անխւններէն իմ ու քուկին,
Կուժ կամ սափոր դեռ չը շինած ձեռքն անծանօր կաւագործին,
Ոչ մէկ վընաս ունեցող սա շիշի մէջի գինին դուն
Հատ մը լեցուր, խըմէ՛, հատ մ'ալ լեցնելով տուր ձեռքը իմին:

103

Անապական սափորին մէջ եղող յակինքն ինձ թեր, սաղի,
Բոլոր ազատ մարդկանց ընկերն ու բարեկամն ինձ թեր, սաղի,
Արդէն գիտես թէ՝ ինչ որ կայ փոշիկն է ծագում առած,
Կեանքն ալ հով մ'է, որ շուտ կ'անցնի, ուստի գինին ինձ թեր, սաղի,

104

Բընուրինը վարդի հանգոյն հարիւր բանի հետ կապ ունի,
Չեռքը գինու բաժակին հետ մըտերիմ է եւ ընտանի,
Վարդերը դեռ անէուրեան աւար չ'եղած խորշակահար,
Անապարեմ պիտի վայելել հանոյքները ամէն բանի:

105

Անապատը գարնան ամսի շաղով լըւաց իր դէմքն այրած,
Վերանորոգ դարձեալ եղաւ՝ եղանակի սիրտը կոտրած,
Նոր աղուամազ պարմանի հետ, գինի խըմէ, դալարին մէջ,
Ցիշելով այն մէկը՝ որու անիւնին են դալար բուսած:

106

Ըշտապէ՛, ե՛լ, ե՛լ անկողնիկդ, ու ինձ գինի տուր, ո՞վ սաղի,
Բաժակիս մէջ սէ՛ր, կեանք լեցուր, արե՛ւ լեցուր, ո՞վ իմ սաղի,
Կաւէ կուժ մը տակաւին չը շինուած գանգէն իմ սեփական,
Բաժակիս մէջ ընտիր գինի կուժէն վազցուր, ո՞վ իմ սաղի:

107

Մարդուս միտքը գետին մը չէ, որ տընկարան դառնայ վըշտի,
Քաջ ընթերցող մ'ըլլալու է ուրախութեան զըւարք գըրքի,
Խըմելու է ազնիւ գինին, սըրտի տենչին տիրանալու,
Աշխարհի մէջ արդէն որքան մընալն յայտնի չ'է ո՞չ ոքի:

108

Քանի որ դեռ առջի օրէն գալն իմ ձեռքը չ'էր,
Եւ որոշ թէ՝ մեկնելու եմ ամուլ բռնած իմ փափաքներ,
Քըղանցքներըդ մէջքըդ ժողուած՝ ոտքի ելիր, ճըկուն սաղի,
Գինիով ես կ'ուզեմ վանել այս աշխարհի բոլոր վըշտեր:

109

Մինչեւ ե՞րք մենք գերի դառնանք ամենօրեայ սա մեր խելքին,
Մէկ օր կամ թէ մէկ դար ապրիլ, խըմիք չըկայ մէջ երկուժին,
Գինարքուժի սա բաժակըդ, ամուր բընէ, քու ձեռքիդ մէջ,
Քանի ձեռքը մէկ բըրուտի՛ մեզ չէ շարած իր տախտակին:

110

Մի՛ յանձնըւիր ժամանակի դաժան ցաւին ու տանջանքին,
Մի՛ յիշել տար վըշտերն անոնց, որ պառկած են հողի տակին,
Փերիսիրուն ներմակ մարմնով զեղուհուն լոկ սիրտըդ յանձնէ,
Առանց գինու դուն մի՛ մընար, նաեւ նանչցիր յարգը կեանքին:

111

Այն երէկն էր, անցա՛ւ գընա՛ց, անոր մասին ա՛լ մի՛ հոգար.
Դեռ ծագելիք օրուան մասին, դու բընաւին մի՛ տըրտընջար,
Ներկայ վայրկեանն է իրական ու նա միխ'յն է նըշմարիտ,
Վայլէ՛ անհոգ, որովհետեւ զայն անգամ մ'ալ, քեզ ետ չե՛ն տար:

112

Սիւէր գարնան վարդի դէմֆին, դալար մարզը գեղադէմին
Յարմար կուգան, տաղտկալի է անցա՛ծ-գացա՛ծ խօսքն երէկին,
Դուն երէկը իսպառ մոռցած՝ ուրախութեան հետամըտէ,
Որովհետեւ ժաղցը է միայն ապրած պահը քու ներկային:

113

Մեր ձեռքերը համաձայնած՝ քէ չը զարնեն միաբերան,
Մենք չենք կըրնար խըրախնանքով նըզմել գանգը վըշտին դաժան,
Ելլամ ժիշ մը գինի խըմեմ, առաւուր դեռ չը ծագած,
Շա՛տ ուրիշներ դեռ պիտի գան ու կողպ գտնեն մեր սառ բերան:

114

Աշխարհ գալէս ասդին բընաւ ըսրափ եղած չ'եմ տակաւին,
Ահաւասիկ, հարրած եմ ես, գիշերն անգամ սուրբ Գատէրին,
Կուրծքս կուծի կուրծքին փարած՝ շըրբունքներըս ջամի շըրբին,
Պիտի մընամ մինչեւ առտու՝ ձեռքս ալ նետած շիշի վըզին:

115

Արշալոյսի բոցերուն տակ, ե'կ, վարդագոյն գինին խըմենք,
Ամօրի ու պատուի շիշը՝ ժարին զարկած՝ կոտրենք, վըշրնենք.
Մեր ձեռքերը ժաշած երկար փափաքներէն ու տենչանքէն,
Սիրուն կանանց երկար մազով, սազի բելով մենք փարաբենք:

116

Ո՛չ ո՛ք կըրնայ նախատեսել պատահունքը վաղորդայնի,
Որ այդպէս է, ուրախացո՞ւր քու ձանձրացող սիրտը իմսի,
Սա լուսնին տակ, գինի խըմէ, լուսնաերես, ո՛վ գեղուիխս,
Գա՛յ պիտի օր, որ մեզ երկա՛ր պիտի փընտու ու չը գըտնի:

117

Գինի խըմել, ուրախանալ, իմ ընբացքս է սովորական,
Բարեպաշտէն, անհաւատէն տարրեր ըլլալ՝ հաւատքս է ան,
Աշխարհ-Հարսին ես հարցուցի քէ՝ քու օժիտն ի՞նչ էր կեանքին,
— «Իմ օժիտը» —պատախանեց, — «ուրախ զըւարք սիրտդ է միայն»:

118

Կակաչին պէս կարմըրական, գինին ինձ բեր, ո՛վ իմ սաղի,
Բիւրեղ շիշի պարանցէն արիւն վազցուր, ո՛վ իմ սաղի,
Որովհետեւ իմ այս ձեռքին բաժակէն զատ այսօր չ'ունիմ
Մաքո՞ւր սըրտով, ազա՞տ մըտքով մըտերիմ մը, ո՛վ իմ սաղի:

119

Ծաղկունիք, սաղարք ցընծուրեա՞ն մէջ, անապարէ՛ վայլել, սաղի,
Եօրնեկ մը վերջ գետին քափած կըրնան ըլլալ, ո՛վ իմ սաղի,
Գինի խըմէ՛, եւ մերք ընդ մերք, վարդ մը փըրցուր, որովհետեւ
Մինչ կը դիտես, հող ու փոշի կըրնան դառնալ, ո՛վ իմ սաղի:

120

Հոգուս յարմար սընունի եղող ընտիր գինին, սաղի, ի'նձ բեր,
Թէեւ անոր զօրուրենէն քերեւակի՝ գինով եմ դեռ,
Դի՛ք, ձեռքիս մէջ լի բաժակը, աշխարհն անուրջ մ'է, ո՛վ սաղի,
Կեանիս ալ ժամու պէս անցնելու վըրայ է, քե՛ր, բաժա՛կը քե՛ր:

121

Զուկ մը բարին հետ միասին տապկրելով կ'ըսէր այս բան՝
— Արդեօֆ հոսած-գացած զուրեր՝ անգամ մըն ալ ետ կը դառնա՞ն —
Բադը ձուկին պատախանեց. — «Մենք տապակած դառնալէ վերջ՝
Նոյնն է՝ աշխարհ ծով է դարձեր քէ՝ տեսիլ մը պատրողական»:

122

Խորուրիւնը անյայտ եղող երկրնին տակ ուրախ սըրտով՝
Գինիդ խըմէ, որովհետեւ ժամանակը լիքն է ցաւով.
Հուսկ բաժակին երբ կարգ քեզ գայ, մի բողոքէ, որովհետեւ
Սա գինու ա'յն բաժակն է որ մեկնողներ կը պարպեն հերքով:

123

Մանիշակը երբ կը քարխէ այգաշողին մէջ հանդերձն իր,
Ու զեփիւը կը բարձրացնէ նուրբ քըղանցքը վարդին կարմիր,
Նա է մարդը, ով այդ ժամին արծարալանջ, նըրրամարմին
Գեղուին հետ գինարբելով՝ կը կոտրէ իր բաժակն արթշին:

Ոտքին ելիք, ու անցաւոր այս աշխարհէն մի՛ վըշտանար,
Թէկուզ շռնչին չափ կարն ըլլայ՝ սեղան բազմէ ուրախարար,
Թէ աշխարհի բընութեան մէջ օրէնք ըլլար խոստումն յարգել,
Սիրելու հերթ ուրիշներէն ժեզի բընաւ չը պիտի գար:

Սա երկինքը կը փափաքի ոչընչացման իմ ու քուկին,
Ամէն կերպով նա կ'ըսպանայ կենդանութեան իմ ու քուկին,
Կանաչութեան վըրայ նըստած՝ դուն բաժակըդ լից ու պարպէ,
Երկար չ'անցած կանաչ պիտի բուսնին հողէն իմ ու քուկին:

Ընտիր գինին, սիրուն սաղին եւ իրաքի նէյի մըրմունջ,
Թէ գոյութիւն չ'ունենային՝ կեանք ունենալ-ապրիլն էր փուն,
Այս աշխարհի պատահարներ ուշի ուշով քըննելէ վերջ,
Կեանքը ուրախ անցընելէն զատ մընացեալն ես գըտայ փուն:

Նոնեհասակ, ու նորաբաց վարդէն ալ քարմ գեղուիու հետ,
Երբ մէկսեղ ես, վարդի քընացքն ու բաժակը մի՛ քող ձեռքէդ,
Եւ անյապաղ ուրախացիր, քանի դեռ չ'է գայլը մահուան
Յանկարծ պատուել վարդի շապկին նըման կեանքիդ շապկին յաւէտ:

Գինի լսըմէ՛, անունդ իսպառ այս աշխարհէն չը սըրբըւած՝
Սըրտի մէջ մուտք գործող գինին՝ ցաւն ու վիշտը կը վանէ քաց.
Հիւսի առ հիւսի դուն քակէ գանգուր մազերը քու գեղեցկուիուդ՝
Քանի մարմնիդ անդամները մաս առ մաս դեռ չ'են քայլայուած:

Դուն հետեւէ *գալէնութին, դէպ գինետուն տանող նամրուն,
Գինի, երգ ու գեղ կինէն զատ՝ այլ քան մ'ուզէր, մի՛ փընտուէր դուն.
Բուռըդ բաժակ, ուսիդ տիկը, այսպէս լսըմէ ընտիր գինին,
Կեանքիդ օրը սին խօսքերով մի՛ դարձնէր դուն իրիկուն:

* Դէրվէներու դաս մը:

Մինչ ե՞րբ պիտի մաշես կեանքըդ՝ հասկընալու ինքըդ ժեզի,
Տարուխս խընդրով Գոյութեան եւ Անեութեան առեղծուածի.
Կեանք մը որ իր ակէն ցաւ է, տառապանք է, վախնանն ալ մահ,
Լաւ է անցնել քընանալով եւ կամ հարքիլ ամէն ժամի:

Որպէս հողմը անապատի եւ կամ ջուրը գետին վարար,
Մեր երկութի կեանքէն օր մ'ալ դարձեալ սահեց անվերադարձ,
Քանի ապրիմ, երկու օրուան համար բընաւ տըրտմելու չ'եմ,
Այն՝ որ երէկ անցաւ-գընաց, այն՝ որ վաղը դեռ պիտի գար:

Վարդաշաղ է, վազող ջուրեր, ցանուած արտի մէկ եզերքին,
Մենք նըստած ենք, հուրիակերպ ընտիր կանայք կան միասին,
Ինձ բաժակ մը մատուրակէ, *սապուն խընող ամէն անհատ,
Զերծ է ժամէն եւ ազաւ է մըզկիբներու ալօրքէն սին:

Ամէն առտու վաղահարոյց աֆաղաղը գիտե՞ս ինչու
Կ'աղաղակէ իր քառէն զի, մինչ պառկած ես մահնիդ մէջ դու,
Նա կը տեսնէ քէ՛ օր մըն ալ անդարձ կրաւ բուռ մը կեանքէդ,
Ու տակաւին անտեղեակ ես, պատճան այդ է իր ձայնելու:

Ճերմակ արծաք, դեղին ոսկի հաւաքելու համար սըրտիդ
Նեղութիւններ ու չարչարանք մի բեղոցներ սին ու անմիտ.
Տաք շունչըդ դեռ սառ չը կըտրած՝ ինչքըդ վատնէ ընկերոջ հետ,
Որովհետեւ քիչ յետոյ զայն պիտի ուտէ քու բըշնամիդ:

Այս գաղտնիքը մարդու չ'ըսէք. — Սա երկինքը մինչեւ այսօր
*Մահմուտներ ու **էյազներ է մահցուցեր հազարաւոր,
Գինի լսըմէ՛, ո՞չ ո՞ւնի երկու անգամ կեանք ըստացած,
Նա՝ որ գընաց այս աշխարհէն, ա'լ ետ չի՛ գար որ եւ է օր:

* Այզարաժակ: Առտուան դէմ իսուած դինին:

* Ղաղէվիներու առաջին թաղաւորը, լուսամիտ եւ աղատախօս:

** Մահմուտ Շահի Հաճելին, որ գիւղական ծագում ունենալով հանդերձ՝
ամենաբարձր դիրքի հասաւ:

Խնչու տըրտմիլ դեռ չ'եկած ու չը կատարուած գործի մասին,
Շատ հեռուներ խորհող մարդուն վերջը ցաւն ու մահն են բաժին.
Ուրախացիր, ու քու սիրտըդ աշխարհին ենտ մի՛շտ հաշտ պահէ,
Մըտարելով բաղդքաժինըդ ո՛չ կ'աւելնայ, ո՛չ կը պակսի:

Գինետան մէջ, տարեց մէկում՝ գինաբրուէի զըւարք պահին,
Հարցուցի թէ՝ մեկնողներէն լուր կըրնա՞յ տալ հաւաքոյթին,
Պատախանեց՝ «Շարունակէ՛ գինիդ խըմել, մեզ պէս ինչե՞ր
Մեկնեցան ու մինչեւ այսօր՝ ո՛չ մէկն եկաւ ետ տակաւին —»:

Մեր սա կեանքի կարաւանը, որքա՞ն արագ կ'անցնի-կ'երքայ.
Գընահատնենք ուրախութեան ու վայելքի պահը ներկայ,
Ուրիշներուն վաղուան ցաւը, ի՞նչ հոգ կ'ընես դուն, ո՞վ սաղի,
Ե՛կ, բաժակըս գինի լեցուր, գիշերն արդէն կը հեռանայ:

Անմեղադիր ես, եքէ դուն, անիբրաժեշտ պէտիդ համար,
Կ'աշխատիս ձեռք անցընել այս աշխարհէն քու բաժինդ արդար,
Բայց աւելին մեղանք մըն է, ու չ'ըլլայ թէ որ եւ է օր,
Քու բանկագին կեանքըդ ծախես՝ մէկ աւելորդ բանի համար:

Զափազանց շատ աղուոր օր է, օդն է ո՛չ պաղ եւ ո՛չ ալ տաք,
Ամպը կ'առնէ վարդաստանի դէմքին նըստած փոշին համակ,
Ու պըլպուը կը դայլայլէ իր գեղօնը դեղին վարդին.
— Ահաւասիկ, գինաբրուէի համար ընտրեալ նիշդ ժամանակ:

Երջանկարեր ո՞վ գեղուիխս, այգադէմի պահն է օծուն,
Իմ սապուիլս խըմած պահին, դարձիր երգիչ իմ սիրերգուն,
Ամէն տարի * Տիրի գալն ու երբը ** Տէյի՝ բիւր հազարեան
Շահընշահներ ու Զէմշիտներ համարփունք է հողերուն:

* Յումիս, ** Դէկումեր, այս երկուքը պարսկական արեւային ասարին երկու ժամի կը բաժնեն:

Լուսընկան իր շողով նեղքեց սեւ ֆըղանցքը մուր գիշերին,
Գինի խըմէ՛, անգամ մըն ալ ձեռք չ'ի՛ անցնիր պահն այս անգին,
Եւ անձնատուր ուրախութեան մըտածէ թէ՛ նոյն լուսընկան՝
իր շողերը պիտի շաղէ դամբաներուն իմ ու քուկին:

Երբ ձեռքերս իմ ուրքերէն անջատեցի, նոյն իսկ պահուն,
Անարգ բաղդը ամուր ու կուռ կապանքն անցուց իմ ձեռքերուն
Եւ ափսոս որ՝ առանց գինու ու գեղուին իմ անցուցած
Ասեններս ալ կեանք սեպելով՝ պիտի անցնեն կեանքիս հաշւուն:

Դու կենակցիր միշտ գինու հետ, Մէծ Մահմատի փառքը սահէ,
Սազի խօսքին ականջըդ տռ տր, Դաւրի Սազմոս թէ կայ՝ սահէ.
Սազի խօսքին ականջըդ տռ տր, Դաւրի Սազմոս թէ կայ՝ սահէ.
Եւ այլեւըս եկա՞ծ-անցա՞ծ բանի մատին դու մի՛ խորհիր,
Ներկա՞ն վայլէ, որովհետեւ նլպատակը կեանքին սահէ:

Զեռքդ այսօրէն վաղորդայնին չ'է հասնելու, հետեւարար,
Վաղուան մասին մըտրիլըդ՝ գործն է մարդու մը խելազար,
Թէ խելք ունիս ներկա՞ն վայլէ, որովհետեւ չը գիտես թէ՛
Ապառիկը ձեռք բերելու համար՝ ունի՞ս կեանք բաւարար:

Սիրտ, ընդունէ թէ՝ վայելքներն այս աշխարհի նաշակած ես,
Դըրախտային քաղցրութեան մէջ՝ դալարիենվ պընընւած ես,
Ու գիշեր մը ցողի մը պէս դալարին ծոցն հանգչելէ վերջ
Ցաջորդ առտուն՝ արեւածագին արբըննալով՝ դու մեկնած ես:

Հովտի ափին, վարդը ձեռքիս եւ աչքիս տակ իմ գեղուիխն,
Հոտոտելով ու դիտելով ես կը խըմեն ընտիր գիթին.
Եւ այս կեանքը, որքա՞ն հընար ըլլայ՝ երկար պիտի վարեմ,
Եղած օրէս միշտ խըմած եմ, պիտի խըմեն մինչ օր վերջին:

Քու գիտական ըզբաղմունքը ամբողջովին քողմել, լաւ է,
Գեղուհու մը գանգուրմերով ըզբաղիլըդ շատ, շատ լաւ է,
Ժամանակին ձեռքը սակայն քու արիւնքը դեռ չը քափած՝
Կուժի արիւն բաժակիդ մէջ քու քափելըդ՝ գերալաւ է:

Ո՞վ բարեկամ, վաղորդայնը, եկուր, բընա՛ւ չը մըտածենք,
Սա մէկ վայրկեան տեսող կեանքը մենի լիառատ օգտագործենք,
Վաղը, երբ այս *մեղֆի-վանիքը առմիշտ քողեր ենք, հեռացեր,
Եօթը հազար տարի առաջ մեկնողներէն մենի տարրեր չ'ենք:

Սա քաւալող ժամանակէն՝ դուն վայելքին քու քաժինդ ա՛ն,
Ուրախութեան գահը բազմած՝ գինու բաժակ շըրքներուդ տար,
Մեր մեղֆին ու պաշտամունքին Աստուած բընաւ չի' խառնրիք,
Դուն գոհացում տալ աշխատէ փափաներուդ՝ միշտ, անդադար:

Խարէկական պատրանքներուն մըտքիդ մէջ տեղ բընաւ մի՛ տար,
Ամբողջ տարին առի բաժակ ջանա պարպել դուն անդադար,
Խալողի գեղ աղջրկան հետ յարաբերուէ ու կեանք վարէ,
Մայրը հէլալ, աղջիկն հարամ, վերջինն համով է քան իր մայր:

Բոլոր անոնք, որ մահն արդէն աւելած է, ո՞վ իմ սաղի,
Գոռողութեան փոշիներուն մէջ պառկած են, ո՞վ իմ սաղի,
Գընա՛, ընտիր գինի խըմէ՛ ու նըշմարիս խօսքն ինձմէն ան,
Ինչ որ անոնք բարբառած են՝ սին քամի էր, ո՞վ իմ սաղի:

Մինչեւ ե՞րբ հինգ ըզբայարանն ու չորս տարերքն յիշես, սաղի,
Անուծելի հանելուկը մէկ քէ հազար, նոյնն է, սաղի,
Մենք ամէնքս ալ հո՞դ ենք, գուսան, դուն սազըդ զարկ, մի՛ տընտընար,
Մենք ամէնքս ալ հո՞վ ենք անցնող, դուն գուտ գինին բեր, ո՞վ սաղի:

* Աշխարհ:

Սիրտ, քանի որ ժամանակը տաղտուկ կուտայ ժեզ վըշտին հետ,
Օր մ'ալ հոգիդ մարմնէդ բաժնած՝ վախնան կուտայ կեանքիդ յաւէտ,
Քու հող դարձած մարմինէդ դեռ կանաչութին չը բողբոչած,
Կանաչութեան վըրայ նըստած՝ մէկ քանի օր լաւ ապրէ գէր:

Խըմէ՛ գինին, որովհետեւ կեանք պարգեւող ջուրը սա է,
Երիտասարդ միշտ մընալու ապացոյցը ուխտին սա է,
Վարդն է ծաղկած, կերուխում է, ընկերներդ են արդէն հարբած,
Ուրախացիր դուն ալ պահ մը, ամբողջական կեանքը սա է:

Աշխարհիս մէջ ով կէս հաց եւ ապաստանի բոյն մը ունի,
Որ ոչ մէկին կը ծառայէ, ո՞չ ալ տէրն է մէկ ուրիշի,
Այդպէս մէկին, ըսէ՛ֆ, ուրախ եւ երջանիկ կեանքը վարէ,
Ուրովհետեւ նա այս կեանքի նըշմարտապէս լաւ դիրքն ունի:

Հանդերձեալին մէջ կ'ըսեն քէ՛ դըրախտ, հուրի եւ *բէկսէր կան,
Գինի ու կար-, մեղը ու շաքար հոսող հըրաշք մեծ գետեր կան,
Ասով հանդերձ, դուն բաժակ մը ինձ գինի տուր, ո՞վ իմ սաղի,
Մէկ կանխիկը բիւր ապառկէն նախամեծար է մըշտական:

Ներելի չէ՛, ուրախ սիրտը մաշեցընել տառապանքով,
Զըւարք սահող ժամանակն ալ նըմլել, նըմել վըշտի ժարով,
Ասկէ յետոյ ինչե՛ր պիտի գան աշխարհի մէջն ո՞վ գիտէ,
Պիտի է ուրախ գինի խըմել, գեղուիիներ համբուրելով:

Կարմըրական ու մըշկահոտ գինին ինձ տուր, ո՞վ իմ սաղի,
Որպէսզի ես մոռնամ բոլոր բամբասանքներն, ո՞վ իմ սաղի,
Նախ քան իմ ու քու անիւնէն կուժ շինելը ժամանակին,
Կուժ մը գինի դուն ինձի տուր, ընտի՛ր գինի, ո՞վ իմ սաղի:

* Դրախտի գետերէն, որու ժամանուակութիւնը Ալին պիտի ընէ:

Խայեամ, ով որ ժամանակի վըշտերովը լոկ կը խոկայ,
Ժամանակը այդպէս մէկէն կը սրբոնեղի ու կ'ամընչնայ,
Բիւրեղ շիշըդ ապաւածին դեռ չը զարկուած ու չը փըշրած,
Բիւրեղ շիշէն գիճի խըմէ՛, մինչդեռ սազը կը մորմոքայ:

Կեանքին ուրիշ կեանք մը խանող գիճիէն դու բաժակ մը լի՝
Դիր բուռխ մէջ, որքան ալ որ քեզի թըւիմ ես տաղտկալի,
Որովհետեւ այս աշխարհը ուրիշ բան չէ՛, բան առասպել,
Անապարէ՛ նամանաւանդ, որովհետեւ կեանքը կ'անցընի:

Առաւօտն է շառագումած, ո՞վ պարմանի, շո՛ւտ ել ոստի,
Զինց բաժակը գիճի լեցուր, գոյնով նըման շառ սուտակի,
Որովհետեւ այս աւերակ աշխարհին մէջ պահն այս անվիշտ,
Որոնելու ես դուն երկար, բայց երբէ՛ չը գըտնես պիտի:

Երբ խըմած չ'եմ, սիրտ ալ չ'ունիմ ժամանցի եւ ուրախութեան,
Երբ գիճով եմ, խելքս է պակաս ու խանգարման նըշաններ կան,
Բայց վիճակ մը կայ մէշտեղը գիճովութեան ու ըսրափի,
Որու համար ուշքըս կ'երբայ եւ որ բուն կեանքն է խսկական:

Քանի այս լիբր երկնի տակն ես, եղիր խոնարի, համբերատար,
Քանի մէջն ես վիշտ-աշխարհի, խըմէ՛ գիճիդ նուռ ու նեկտար,
Ու քամի որ ըսկիզր-վախնան, ուրիշ բան չ'ես բան շերտ մը հող,
Ընդունէ քէ՛ հողին տակն ես, ոչ քէ վըրան՝ ու մի՛ խոկար:

Գիճի խըմէ՛, որ նա հալէ տանջող հարցը շատին, քըշին,
Մըտքէդ վանէ հընհընուքը եօր-անասուն երկու ազգին,
Ումայ մը խըմած՝ արդէն բուժուած ես դու հազար ու մէկ ալստէ,
Ասոր համար դուն նըլիրուէ հըրաշագործ այս հեղուկին:

Ի գուր տեղը դուն այդքա՞ն վիշտ մի՛ ունենար, ուրախ ապրէ՛,
Այս անողորմ ու անիրաւ նամրուն վըրայ՝ արդար ապրէ՛,
Ու քանի որ անէութիւնն է աշխարհի վերջնավալխնան.
Անկացած քեզ կարծելով՝ դուն անհո՞գ ու ազա՞տ ապրէ՛:

Այս աշխարհը ո՛չ քու տունդ է, ո՛չ ալ վայր մը բընակութեան,
Խելօֆ մարդը այսուեղ կ'ապրի մէջն անօգգայ գիճովութեան,
Պարապ ձեռքով հող մըտնելէն առաջ լաւ է ու լաւգոյն,
Զուր սըրբսկես վառ խարոյկին կըսկիծներուդ ու դառնութեան:

Ժամանակի նեղութիւնէն մինչ ե՞րբ ըլլաս դուն վըշտահար,
Մինչ ե՞րբ կաքէ արցունին աչքէդ ու սիրտ ըլլայ մուր, վիրահար,
Որքան ատեն տեղահանուած չ'ես այս կեանքէն, խըմէ՛ գիճի,
Եւ աշխատէ ուրախ, զըւարք կեանք մը վարել դուն անդադար:

Գեղեցիկ ու զըւարք-արեւ առաւօտ է, վե՛ր ել, սադի,
Ու գիշերուան մընացորդը շիշին մէջ լից, ո՞վ իմ սադի,
Անկէ ինձի բաժակ մը թեր, օգտագործէ դուն այս վայրկեան,
Որովհետեւ վաղն աղիս մ'ես կամարի մը մէջն, ո՞վ սադի:

Գարնան գալն ու երբ-ը աշնան ամէն տարի եղանակին,
Տակաւ տակաւ կը թափէ մեր տերեւները կեանքի ծառին,
Գիճի խըմէ՛, վիշտըդ վանէ, իմաստունին խօսին լըսէ՛
— կեանքի ցաւը թոյն է ազդու, իսկ հակաքոյնն է լոկ գիճին —

Վատարարոյ դարձող-երկնի արարքները դուն պահ մը, տե՛ս,
Բարեկամաց մահով բացուած սա աշխարհի պարապը, տե՛ս,
Դուն քեզ համար այրիլ զանա՛, նոյնիսկ երէ այդ պահ մ'ըլլայ,
Ո՛չ մըտածէ, ո՛չ ալ վըրնուէ դուն երկնրդ, այլ ներկադ, տե՛ս:

Երջանկութիւն փընտռադ յսելքը հարիւր անգամ ժեզ կ'ըսէ որ՝
Օգտագործել գիտցիր կեանքը, բանի որ նա է անցաւոր,
Դուն կուտմի ցանքերուն հետ ոչինչ ունիս համահաւար,
Որ բաղուելին յետոյ դարձեալ վերածընուխ արգասաւոր:

Ե՛լ, գեղուիի՛, ու մեր սիրոյն համար ըլլայ այստեղ արի,
Ու քու գեղով հալէ վիշտը մեր ամենքիս տըրտում սըրտի,
Մեր ցեխերէն կուժ ու սափոր դեռ չը շինուած՝ անապարէ,
Կուժ մը գինի մեզի բերել, ընտիր գինի, ո՞վ գեղուիի:

Սաղի՛, բաժակ մը գինի տուր, լոկ շունչ մըն է կեանքը արար,
Թէ աշխարհէն պահ մը վայելք առնես՝ այդ ալ է բաւարար.
Ճամբան գըլխուդ եկածներուն հանդէպ սիրտը դու լայն պահէ,
Այս աշխարհը եւ ո՛չ ոքին ուզած ձեւով ապրում չի՛ տար:

Այսօր, երբ քու երջանկութեան վարդն է ծաղկած, ինչո՞ւ համար,
Զեռքը պարապ է բաժակէն, չ'ունիս գինին վարդ ու նեկտար,
Գինի խըմէ՛, ժամանակը բըշնամի մ'է վատ, անիրաւ.
Եւ այս պահը անգամ մըն ալ ձեռք ձեռքելը շա՛տ է դըժուար:

Ո՞վ բարեկամ, դուն սա ունայն աշխարհէն ցաւ մի՛ իմանար,
Անշահ տեղը անոր ցաւով մ'ըլլար տըրտում ու վըշտահար,
Եւ քանի որ եղածն անցա՛ւ, ըլլալիքն ալ դեռ յայտնի չէ՛,
Ուրախ ապրէ, կային ու չըկային մասին մի՛ մըտմըտար:

Անհուն տենչով շուրքըս գամած գինու կուժի կաւէ շըրքին,
Ես հարցուցի մեր կարն կեանքի երկարացման նարի մասին,
Կուժն ալ՝ սեղմած իր շըրքունիք իմ շըրքունիքին՝ պատասխանեց,
— Գինի խըմէ՛, որովհետեւ չը պիտի գաս աշխարհ կըրկին: — ✓

Տէ՛րը եղիր Եգիպտոսին, Յունաստանին, Զինաստանին,
Ենքարկէ՛ քու իշխամութեան հանուր հողը մոլորակին,
Վըստահ եղի՛ր քէ աշխարհէն, իմ ու քուկին բաժինն է լոկ,
Տա՛սը կանգուն ներմակ պատանի, երկու կանգուն հո՛ղը դաշտին:

Տե՛ս, ձինի պէս որքա՛ն ներմակ ու կայծկրտուն օրն է սիրուն,
Լի՛ց, բաժակըս այն գինիէն, ուրկէ յակինքն առնէ իր գոյն.
Զոյգ հալուէն ա՛ռ, լուսավառէ, զըւարքացուր խըմնոյքը մեր,
Մէկէն նըւագ մը յարդարէ, իսկ միւսն ալ վառէ իսկոյն:

Տարիքաւոր ըլլալովս իսկ, սէրըդ ձըգեց զիս իր ծուղակ,
Որքա՛ն ատեն կեանք ունենամ, ձեռքիս պիտի բընմեմ բաժակ.
Գինեպանին կը զարմանամ, արդեօֆ ծախսած գանձին վայել
Գանձ մը պիտի կըրնա՞յ գըտնել՝ բան մը գընած իր ժամանակ:

Զափաւորէ՛ տենչանքները դուն աշխարհէն, ու զոհ ապրէ՛,
Ժամանակի չար ու բարու հետ կապերը իսպառ խըգէ՛,
Զեռքիդ բաժակ, զըւարնացի՛ր գեղուհու մը գանգուրներով,
Կեանքը փախուստ մ'է հանապազ, երկու օրդ ալ յաւերժ մը չէ՛:

Սաղի՛, վիշտըս ամենի գիտեն, հարբեցումս է սահմանն անցա՛ծ,
Տե՛ս, մազերս են արդէն ներմակ, բայց եւ այնպէս եմ գինովցած,
Որովհետեւ քու մատուցած անման գինին այլակերպող,
Զըմեռ մըտած հասակիս մէջ, սըրտիս գարունն է ե՛տ կոչած:

Առանց անխառն գինիին ես օր մը իսկ չ'եմ կըրնար ապրիլ,
Առանց անոր ես չ'եմ կըրնար իմ հող մարմնիս բեռը տանիլ,
Ես այն պահին մատադն ըլլամ, երբ սաղիս ինձ կը մըրմընչէ,
— Բաժակ մըն ալ — ու ազ ձեռքըս զուր կը նըգնի բաժակն առնել:

184

Ապաւինած պատրանեներու խարէական խոստումներուն,
Երկու օրուան կեանքիդ համար կը մըտորիս, կը կենաս դուն,
Թէ արդեօֆ ո՞ւր պիտի յանգիս՝ կեանքիդ նամբան երբ վերջանայ,
Գինու կուժը, թէ՛ր, առջիս դիր, ո՞ւր որ կուզես, հո՞ն զընա դուն:

185

Մի՛ քողներ որ ցաւ ու վիշտը իրենց բազկաց մէջ ֆեզ առնեն,
Մի՛ քողներ որ մըտմըտումներ ժամանակրդ բըռնագրաւեն,
Հողաքումբը դեռ ֆեզ չ'առած՝ ու ծոցին մէջ չը բանտարկած,
Զըրափումնեն ու կանաչութեան անկիւնները քող ֆեզ գրաւեն:

186

Վարդգոյն գինու հետ միասին գետեզերքը պէ՛տք է ըլլալ,
Տառապանքն ալ մըշտապէս հեռահեռու պէ՛տք է ըլլալ
Ու քանի որ յարգի կեանքը միայն տասը օր կը տեւէ,
Պէտք է ժըրպտին մեր շըրքունքներ, զըւարք ու քարտ պէ՛տք է ըլլալ:

187

Զըրապուրի՛չ է աշխարհը, բայց հետեւէ իմաստումին՝
Քեզի նըման շա՛տ կան մեկնած ու դեռ պիտի գան ու մեկնի՛ն.
Բաղդրդ ինչ որ ֆեզ բաժին է հանած՝ ջանա դու զայն կորզեն,
Որովհետեւ վախճանին ֆե՛զ նոյնպէս պիտի կորզեն տանին:

188

Որովհետեւ լաւ օրերուդ անունէն զատ բա՛ն չը մընաց,
Խակ գինիկն զատ փորձըւած ուրիշ ընկեր ֆե՛զ չը մընաց,
Դո՞ւն ալ ձեռքէդ բընաւ ուրախ քու բաժակըդ՝ մի՛ հեռացներ,
Այս օրերուն, երբ ձեռքիդ մէջ բաժակէն զատ բա՛ն չը մընաց:

189

Ոմանք կ'ըսեն — հուրիներու հետ միասին դրբախտն է լաւ,
Խսկ ես կ'ըսեմ՝ քէ խաղողի վարդգոյն ջուրն է ամենալաւ,
Պատրաստ բանն ա՛ռ, ու ձեռք ժաշէ ապահկի հարցականէն՝
Զի քըմբուկի ձայնն հեռուէն՝ մեր ականջին միշտ կ'ազդէ լաւ:

190

*Ցուլ մըն է որ՝ գետնին տակը աշխարհն առած է եղջիւրին,
Ուրիշ **ցուլ մը վառ կը շողայ անծայրածիր լուրք կամարին,
Գիտունի պէս նայէ՛ ու տե՛ս, այն էշերը բիւր հազարեան,
Որ այս երկու եզանց միջեւ կարւան, կարւան կուգա՛ն-կ'անցնի՛ն:

191

Մըտիկ ըրի շէյխի մը որ՝ կը սաստէր մէկ խեղն պոռնիկի,
— Գինեհա՛ր ես, դու վատքա՛ր կին, հարսն ես ամէ՛ն մէկ անկողնի,
Պատախաննեց կինը անոր — «Ես այդպէս եմ, նիշտ կը խօսիս,
Սակայն, ըսէ՛, դուն նո՞յնն ես՝ ինչ երեւոյըն է քու սըմեմի»:

192

Աւել արժէ ումազ գինին, քան Քայ Քավուսի փառքն ու պերհանք,
Քայ Քօպատի գահը հըզօր, եւ կամ Թուսի գանձերն ու հանք,
Գինովի մը խոր հառաջանքն առտըւան դէմ աւել արժէ,
Քան կեղծաւոր բարեպաշտի աղօքներն ու սին բարբանջանք:

193

Բարեպաշտի յատուկ ձեւով մըզկիրէն ներս քէնեւ մըտանք,
Սակայն, երէ նիշտը կ'ուզես, աղօքել չ'էր մեր նըպատակ,
Ժամանակին մենք այնտեղէն սէտնէտէ մը գողցած էինք
Որ մաշեցաւ շատոնց ի վեր, ասոր համար վերադարձանք:

194

Արքայական քազը սիրով ես կը ծախեմ Քայեանիտեան,
Սըրինգի մը քախծոտ երգին համար կուտամ Թուրպան, Գաֆքան,
Վարդարանը՝ սուրհանդակն այդ վաս քըսութեան ու կեղծիքի,
Վարդակարմիր բաժակ գինու համար կուտամ ամէն վայրկեան:

195

Ինձի կ'ըսեն — գինարբումքդ չափաւորէ ու ֆիշ խըմէ,
Ի՞նչ պատճառ կայ՝ որ չ'ես կըբնար հըրաժարի դու գինիէ,
Աղուոր այտերն իմ սիրածին եւ զուտ գինու այզարաժակ,
Կա՞յ աւելի փայլուն պատճառ, քան այս երկուն, խընով դատէ՛:

* Պարսկական աւանդութիւն:
** Համաստեղութիւն մը:

գինի խըմէ՛, որովհետեւ քունն է երկա՛ր սեւ հողին տակ,
Ուր դուն անկին, անբարեկամ պիտի պառկիս օր մը մինակ,
Ըզգոյշ սակայն, յայտնելիքն դուն չը յայտնես եւ ո՛չ ոքի,
— կակաչները երբոր քոռմին, ա՛լ չ'ն ծաղկիր այլ ժամանակ:

Սէր ու տարփանի արծարծող գեղ հուրիմներուն երեսը, Տէ՛ր,
Մըմպուկի պէս ոլոր ոլոր մուշկ մազերով զարդարեցիր,
Ու յետոյ ալ — «մի՛ նայեր» —ի հըրամանը արձակեցիր,
Սա նոյնն է թէ՛ շըրջենի բաժակ, առանց գինին բափելու, Տէ՛ր:

Ով Տէր-Տէրանց, սուրբ Մարգարէ, քոյլ տուր ինձի նըշանակել,
Թէ՛ ո՞ր օրեր մարդկանց պիտի քոյլատրուի գինի խըմել,
Կիրակի եւ երկուշաբքի, երեք, չորեք եւ հինգշաբքի,
Ուրբար — մընացածը արդէն կըրնաս դու մեղք սեպել:

Մեզ կ'ըսեն թէ՛ գինարբուներ սահմանուած են Գեհենին խիստ,
Հաւատալը չի՛ գար մարդու, այս խօսերէն ոչ մէկն է նիշտ,
Եթէ գինու ու գեղուիու սիրահարներ Գեհեն երբան—
Լոյս եղեմը պիտի տեսնես մերկ ու պարապ ափիս պէս միշտ:

Ինձի կ'ըսեն, Հանդերձեալին անանց Դըրախտ ըլլայ պիտի,
Գեղ ու չըքնաղ հուրիմներու հետ նաեւ մեղք ու զուտ գինի,
Ուրեմքն մեր յանցանքն ո՞ւր է, երբ կը խըմենի ու կը սիրենի—
Քանի որ մեր վախճանը նիշդ միեւնոյնը ըլլայ պիտի:

Շամազանի ամսըւան մէջ, եթէ ծոմըս աւըրեցի,
Մի՛ կարծէք թէ պատահեցաւ, որովհետեւ չը գիտէի,
Շոմի տըւած նեղութիւնէն ինձ շարունակ այնպէս կուգար՝
Թէ ցորեկըս գիշեր է մուր, այդ առքիւ ալ չը պահեցի:

Ումայ մը գինին համարժէք է փարբամուքեանն այս աշխարհի,
Կուժի բերնին կըտոր մ'աղիւս խուփը արժէ հազար հոգի,
Գինարբուի բերանսըրբիչ այն հասարակ լարի կըտոր՝
Հազար անգամ աւել արժէ, քան *Դայլսանը մէկ սարըդի:

Յանախորդներն ենի մըշտական մենի գինին թէ՛ նոր, թէ՛ հին,
Ու աշխարհն ալ վաճառողն ենի փոխան երկու գարեհատին,
Մենենիէ վերջ ո՞ւր գընալըդ այսօրունէ, գիտե՞ս արդեօֆ,
Դուն գինի բե՛ր, դի՛ր առաջըս, ելի՛ր գընա քու ուզածին:

Զ'նմ գիտեր թէ՛ Դըժողքի՞ն թէ Դըրախտին եմ սահմանուած ե՛ս,
Բայց երբ ըլլայ ձեռքըս բաժակ, ուտը գըրկին գեղուիիս դէմս,
Ինս ալ եթէ ընկողմնած եմ կանչավառ արօտին քով,
Թէ կանխիկ տաս այս երեքն ինձ, իմ ապառիկ Դըրախտս ա՛ռ քեզ:

Հուրիսիրուն գեղուիիներ քող գըրաւեն իմ ուշն ու միտ,
Որբատունկի կենաց-ջուրն ալ քող գըտնըւի իմ ձեռքիս միշտ,
Ինձի կ'ըսեն.— «Ասուուած քեզի ապաշխարան ու զըզում տայ .» —
Ո՛չ ան կուտայ, ո՛չ ես կուգեմ, հեռո՞ւ ինձմէն այդ քայլն անմիտ:

Եթէ դուն դեռ գինի ունիս, մի՛ որոշեր ընել զըզում,
Այդ զըզումէդ դըժգոհ՝ կ'ըսեն հարիւրաւոր ուրիշ զըզում,
Վարդը շապիկն է իր պատուեր, պըլպուն անդուլ կը սուկ սէ՛ր,
Այսպիսի մէկ եղանակի, կարելի՛ է միթէ զըզում:

Երբ միուած եմ, չ'ըլլայ որ իմ հողըս տանիք դուք գերեզման,
Եւ որպէսզի ես օրինակ դառնամ ու զիս աչքով տեսնան,
Իմ հողն ու ցեխ շաղախեցէք կարմըրական գինիով դուք,
Փըտուած մարմնէս խուփ շինեցէք, որ կուժի մը ծածկէ բերան:

* Փաթթոցին ուսէն վրայ իջնող ծոսլը, որ սուֆիութեան նշան է:

208

Իմ անձնըւէր դուք լնկերներ, ինձ գինիով սընունդ տըւէֆ,
Սարի նըման դեղնած դէմֆըս յակինքի պէս կարմըցուցէֆ,
Մեռնելէս վերջ՝ լըւացումըս կատարեցէֆ դուք գինիով,
Ու դագաղիս տախտակներն ալ որբատունկի փայտէն շինէֆ:

209

Երբ մեռած եմ, իմ դիակըս վարդ գինիով դուք լըւացէֆ,
Վերջնազօք-քը՝ գինի, բաժակ խօսով ըսէֆ ու կըրկնեցէֆ,
Խոկ երբ վերջին դատաստանին զիս փընտոել ու գըտնել ուզէֆ,
Մեր գինետան մուտքի հողէն իմ բուրմունքըս պիտի առնէֆ:

210

Այնքան գինի ես խըմեմ որ՝ հողին տակն ալ պառկելէ վերջ,
Դեռ գինիին բուրմունքը միշտ հողաբումքէս բարձրանայ վեր,
Ու երէ չը խըմած մէկը՝ հողիս մօտովն ուզէ անցնի,
Բուրմունքն իմ խըմած գինուս՝ գինովնայ ու դառնայ աւեր:

211

Մըզկիք, աղօք-ք եւ կամ քէ ծոմ, մինչ ե՞րբ խօսիք, որքա՞ն ատեն,
Մուրալով ալ ըլլայ նոյնիսկ, մի՛ հեռանար գինետընէն:
Խայեամ, խըմէ՛, ընտիր գինին, որովհետեւ մեռնելէդ վերջ,
Մերք շիշ, բաժակ, մերք կուժ, սափոր պիտի շինեն մարմնիդ կաւէն:

212

Զեռքէդ եկած չափով, ջանա՛, գինեմոլին ըսպասարկել,
Նամազ ու ծոմ պատուիրանիքը՝ իր հիմունիքն աւերակել,
Ճըշմարտութեան անսուտ խօսիք, դուն խայեամէն լըսած եղիք,
Գինի՛ խըմէ, նամբայ կրտքէ, բայց մի՛ մոռնար բարիք գործել:

213

Երէ լեռան դուն գինի տաս, նա կը պարէ նոյնիսկ վայրկեսն,
Ո՛վ գինին կը պախարակէ, պարաւելի՛ է յաւիտեան,
Խնչո՞ւ համար մեզ կ'արգիլեն խըմել գինին անուշահամ,
Դաստիարակ ոգի մըն է՝ գինին հանուր մեր մարդկութեան:

214

Խոշորագոյն գաւարով մը ես այս գիշեր պիտի խըմեմ,
Երկու մեծ կուժ դատարկելով՝ առատօրէն զիս յագեցնեմ,
Նախ խելքին ու կըրօնիքին տամ ապհարազան իմ վերջնական,
Յետոյ իսկոյն որբատունկի աղջըկան հետ ես պըսակւեմ:

215

Ցաւ ու փորձանի յանկարծակի վըրադ գալէն շա՛տ առաջ դեռ,
Հըրամայէ՛, վարդակարմիր գինին բերել ֆեզ առընթեր,
Տըգէ՛տ անմիտ, դուն ոսկի չ'ե՛ն, որ հողին տակ քաղելէ վերջ՝
Վերբատին լոյս աշխարհ հանեն՝ սառ մարմինը քու որդակեր:

216

Սի՛րտ, քանի որ նըշմարտութիւնն այս աշխարհի ըստուեր մ'է լոկ,
Ալ ինչո՞ւ կը նըւաստանաս ջանի ու նիգով ու կ'ընես հոգ,
Մարմինդ յանձնէն նակատագրին, ժամանակին հետ յարմարէ՛,
Գըրիչը ի'նչ որ գըրած է, հընար չ'է որ փոխէ ո՞չ ո՞ք:

217

Ի'նչ Գըրիչն է արդէն գըրած՝ չի՛ ենթարկուիր սըրբագրութեան,
Տըրտում ապրիլն ալ մարդիկը շուտ կ'ենթարկէ հիւանդութեան,
Ամբողջ կեանքըդ քէ արտասուես՝ սըրտիդ արիւնն արցունիք շինած,
Կատարւածէն դուրս կէտ մ'անգամ չի՛ կատարուիր ուրիշ մէկ բան:

218

Անցած նամբուս վըրան հազար տեղեր դարան կը լարես, Տէ՛ր,
Ու յետոյ ալ — «կը բընեմ ֆեզ քէ՛ քայլ առնես» — ինձ կ'ըսես, Տէ՛ր,
Աշխարհը քու հըրամանիդ տակն է, նոյնիսկ հիւլէն անգամ,
Հըրամանն ինձ ինքըդ կուտաս, ինքդ ինձ կ'ըսես «ապըստամբ», — Տէ՛ր:

219

Կաղապարիս մէջ իմ հողըս քափուած պահէն մինչեւ այսօր,
Այդ նոյն հողէն գէշ արարքներ ծընունդ առեր են բիւրաւոր,
Աւելի լաւ ես չ'եմ կըրնար ըլլալ, ինչ որ եմ ներկայիս,
Այս վիճակովս է որ դուրս եմ կաղապարիս նետուած մէկ օր:

Մարդկանց ուժին սահմանին մէջ՝ գործադըրուած բարին ու չար,
ինչպէս առաջ ու վիշտ պատճառող դաժան աղէտն ու պատճար,
Զ'լլայ երբէք այդ բաները վերագըրես դուն Երկրներին,
Խելքի մասին Երկինքն հազար անգամ ժեզմէն բոյլ է աննար:

Դեռ շա՛տ առաջ ըլլալիքի մասին արդէն որոշում կար,
Գըրիչն երբէ՛ք կանգ չ'է՛ առած՝ զըրել գործեր լաւ ու վատրար,
Ինչ որ պէտք էր մեզի արդէն շընորհուած է նախասկըզին:
Մեր վիշտ ընելն ու տապկըտի, գո՛ւր, անշա՛հ է հետեւարար:

Ծուղակին մէջ խայծ գետեղող այն Որսորդը նախասկըզին,
Որս մը բըռնեց եւ անունն ալ Ադամ կընեց նոյնիսկ պահին,
Աշխարհին մէջ՝ բարի թէ չար՝ բոլոր գործեր ի'նեն ընելով,
Ուրիշները պատրըւակ կը բըռնէ իր իսկ գործի մասին:

Օր մը սըրտիս ականջ ի վար, Երկինքն ըսաւ հետեւեալ բան:
— «Կը կարծես թէ՛ եղելութիւնն արդի՛ւնքն են իմ իշխանութեան,
Թէ ես անձիս տէրն ըլլայի, իմ շարժումիս վերջ կուտայի,
Ու ինքինքն խելքպըտոյտէն կ'ազատէի նոյն իսկ վայրկեան:

Դուն չ'նս որ զիս ջուր ու տիգմէն շաղախեր ես, ես ի'նչ ընեմ,
Հազած բուրդըս կամ կըտաւըս, դուն չ'նս ցաներ, ես ի'նչ ընեմ,
Իսկ գործերըս՝ առջի օրէն՝ իմ նակտիս չ'նս ինքըդ զըրած,
Մեղանչեցի եթէ երբէ՛ք, կամ սո՛ւրը եղայ, ես ի'նչ ընեմ:

Երկնի աշխետ նըժոյզին երբ իր աստղազարդ բամբը զարկին,
Ու լուսընթագն ու բազմաստեղք, զերք շրբախումք շողշողացին,
Այդ օրն արդէն Դիպուածներու Ասեանէն այս մեզ որոշուեց,
Ո՞ւր է արդեօֆ մեր մեղքը, երբ մեզ այստանն է տըրուեր բաժին:

Այս Երկինքը ցանեց-ժաղեց, մեզի նըման բիւր հազարին,
Աւելորդ տեղ վըշտանալը օգուտ չ'ունի ամեննեւին,
Դո՛ւն բաժակ մը զինի լեցուր, դի՛ր ափիս մէջ որ ես խըմեմ,
Որովհետեւ ըլլալիքը արդէն եղաւ նախասկըզին:

Մեր գոյուրեան կան երբ Աստուած շաղախեց՝ նա գիտէր հարկաւ,
Թէ մեզմէն ի'նչ գործք ու վարմունք յառաջ կուգար, վատրա՞ր թէ լաւ,
Իշխանութեան սահմանէն դուրս՝ մեղանչանք մը ըլլա՛յ երբէք,
Դատաստանին մեզ վառելու հըրամանը ուրկէ՞ բուսաւ:

Մըզկիրի ձէք, տաճարի խունկ, դեռ հերիք չ'ն բառերն այս սին,
Անշէջ գեհեն, անանց Դըրախտ, խօսելո՞ւ է՞ դեռ այս մասին,
Գընա՛, նայէ՛, նախավընոի Տախտակին, ուր նակատագիրն,
Ըլլալիքն ու չ'ըլլալիքը որոշած է օրն առաջին:

Կեանքն աղօք-բով ապրած մարդիկ, կ'ըսեն թէ հուսկ դատաստանին,
Մարդիկ հողէն դուրս պիտի գան, ինչպէս էին մեռած պահին,
Ասո՞ր համար է որ մենք ալ, զինիէն ու աղուոր կինէն
Ամեննեւին չ'նիք բաժնըլիր, որ միասին դուրս գանք կըրկին:

Երբ հարքած եմ հըրապաշտի նուռ գինիով, ես այնպէ՛ս եմ,
Անհաւատ եմ, հերետիկոս կամ հեթանոս, ես այնպէ՛ս եմ,
Հազարումէկ բաներ կ'ըսեն կողմնակալներն իմ հասցէին,
Զո՞ւր յոգնութիւն, ինչպէս որ եմ ես իսկապէս, ես այնպէ՛ս եմ:

Այս աշխարհի փոփոխական պատճարէն, դուն մի՛ վախնար,
Դիտնալով որ ամէն դիպուած անցաւոր է, դուն մի՛ վախնար,
Երկայրեկեանի քու այս կեանքիդ արժէքը խո՛ր ըմբընելով,
Անցա՛ծ բանը, մի՛ մըտածիր, զալիքէն ալ, դուն մի՛ վախնար:

Մարդկանց ուժին սահմանին մէջ՝ գործադըրուած բարին ու չար,
ինչպէս առաջ ու վիշտ պատճառող դաժան աղէտն ու պատահար,
Չ'ըլլայ երբէք այդ բաները վերագըրես դուն Երկլինքին,
Խելքի մասին Երկինքն հազար անգամ քեզմէն քոյլ է աննար:

Դեռ շա՛տ առաջ ըլլալիքի մասին արդէն որոշում կար,
Գըրիչն երբէ՛ք կանգ չ'է՛ առած՝ զըրել գործեր լաւ ու վատրար,
Ինչ որ պէտք էր մեզի արդէն շընարհուած է նախասկըզբին:
Մեր վիշտ ընելն ու տապլըտի, զուր, անշա՛հ է հետեւարար:

Սուլակին մէջ խայծ գետեղող այն Որսորդը նախասկըզբին,
Որս մը բըռնեց եւ անունն ալ Ադամ կընքեց նոյնիսկ պահին,
Աշխարհիս մէջ՝ բարին քէ չար՝ բոլոր գործեր ի'նքն ընելով,
Ուրիշները պատրըւակ կը բըռնէ իր իսկ գործի մասին:

Օր մը սըրտիս ականջ ի վար, Երկինքն ըսաւ հետեւեալ բան:
— «Կը կարծես քէ՛ եղելութիւնն արդի՛ւնքն են իմ իշխանութեան,
Թէ ես անձիս տէրն ըլլայի, իմ շարժումիս վերջ կուտայի,
Ու ինքինքն խելքպըտոյտէն կ'ազատէի նոյն իսկ վայրկեան:

Դուն չ'ե՞ս որ զիս ջուր ու տիղմէն շաղախեր ես, ես ի՞նչ ընեմ,
Հազած բուրդըս կամ կըտաւըս, դուն չ'ե՞ս ցաներ, ես ի՞նչ ընեմ,
Իսկ գործերըս՝ առջի օրէն՝ իմ նակտիս չ'ե՞ս ինքըդ գըրած,
Մեղանչեցի եքէ երբէ՛ք, կամ սուրբ եղայ, ես ի՞նչ ընեմ:

Երկնի աշխետ նըժոյզին երբ իր աստղազարդ քամբը զարկին,
Ու լուսընթագն ու բազմաստեղք, զերբ շըքախումք շողշողացին,
Այդ օրն արդէն Դիպուածներու Ասեանէն այս մեզ որոշուեց,
Ո՞ւր է արդեօֆ մեր մեղքը, երբ մեզ այստանն է տըրուեր բաժին:

Այս Երկինքը ցանեց-քաղեց, մեզի նըման քիւր հազարին,
Աւելարդ տեղ վըշտանալը օգուտ չ'ունի ամենեւին,
Դուն բաժակ մը զինի լեցուր, դի՛ք ափիս մէջ որ ես խըմեմ,
Որովհետեւ ըլլալիքը արդէն եղաւ նախասկըզբին:

Մեր գոյութեան կաւն երբ Աստուած շաղախեց՝ նա գիտէր հարկաւ,
Թէ մեզմէն ի՞նչ գործք ու վարմունք յառաջ կուգար, վատրա՞ր քէ լաւ,
Իշխանութեան սահմանէն դուրս՝ մեղանչանք մը չըկա՛յ երբէ՛ք,
Դատաստանին մեզ վառելու հըրամանը ուրկի՞ բուսաւ:

Մըզկիքի ձէք, տանարի խունկ, դեռ հերիք չ'ե՞ն բառերն այս տին,
Անշէջ գեհենն, անանց Դըրախտ, խօսելո՞ւ է՛ դեռ այս մասին,
Դընա՛, նայէ՛, նախավընով Տախտակին, ուր նակատագիրն,
Լլալիքն ու չ'ըլլալիքը որոշած է օրն առաջին:

Կեանքն աղօք-քով ապրած մարդիկ, կ'ըսեն քէ հուսկ դատաստանին,
Մարդիկ հողէն դուրս պիտի գան, ինչպէս էին մեռած պահին,
Ասո՞ր համար է որ մենք ալ, զինիէն ու աղուոր կինէն
Ամենեւին չ'ե՞նք բաժնըլիր, որ միասին դուրս գանք կըրկին:

Երբ հարրած եմ հըրապաշտի նուռ զինիով, ես այնպէ՛ս եմ,
Անհաւատ եմ, հերետիկոս կամ հերանոս, ես այնպէ՛ս եմ,
Հազարումէկ բաներ կ'ըսեն կողմնականերն իմ հասցէին,
Զո՞ւր յոգնութիւն, ինչպէս որ եմ ես իսկապէս, ես այնպէ՛ս եմ:

Այս աշխարհի փոփոխական պատահարէն, դուն մի՛ վախնար,
Գիտնալով որ ամէն դիպուած անցաւոր է, դուն մի՛ վախնար,
Երկլայրկեանի քու այս կեանքիդ արժէքը խո՞ր ըմբըռնելով,
Անցա՞ծ բանը, մի՛ մըտածիր, զալիքէն ալ, դուն մի՛ վախնար:

Սիրահարը պէտք է հարքի ամբողջ տարին՝ ծայրը ծայրին,
Խենք քայլերու մէջ բըռնըրի, խայտառակուրի, ա'յդ է ուղին,
Երբ ըսքափ ենք՝ ամէն բանէ կը վըշտանանք ու կը տըրտմինք,
Բայց երբ բըռնած է մեր գըլուս, ի'նչ կուզէ քող գա'յ այդ գըլսին:

Ո'վ դատաւորդ այս քաղաքին, քեզմէն աւել գործ կը տեսնենք,
Արքեցումով հանդերձ քեզմէն՝ գըլսու աւել խելք ունինք մենք.
Դուն կը խըմես մարդկանց արիւն, մենք՝ արիւնը որբատունկին,
Խըմով ըսէ, վատքարագոյն արնախումը մեզմէն ո՞րս ենք:

Դուն մի՛ նայեր անհատի մը նարտարութեան, բարձրը ուսման,
Այլ մի՛շտ նայէ անոր ուխտին հաւատարիմ իրագործման.
Երէ մարդ մը ուխտադըրուժ քնա՛ւ եղած չ'է կեանքին մէջ,
Ապա, գիտցիր, որ հասած է անհասելի նա բարձրութեան:

Աշխարհ եկած, ընտանիք ու ցեղեր կազմած՝ զիրար նանչցած
Անքիւ մարդիկ, լաւն ու վատը, սէրն ու կըսկիծ մէկտեղ ապրած,
Մէկ մէկ բաժակ խըմելէ վերջ՝ գինովցած են ու բաժնըւած,
Նախնիքներուն ենու գիրկընդխառն անէութեան քունն են մըտած:

Քըննական աչք ունեցողին՝ գեղն ու անգեղ, միեւնոյնն է,
Սիրողներու կայանն եղեմն է քէ Դըժողք, միեւնոյն է,
Անոնք մետախ ունին հազած քէ՛ խըմուկ քուրջ, միեւնոյն է,
Գըլսատակին փետրաբարձ քէ՛ աղիւս մ'ունին, միեւնոյն է:

Արար հողին մակերեսը ծաղկեցնելըդ ամբողջովին՝
Պակաս արժէ, քան քէ հըրնուանք պատճառելըդ վըշտոտ սըրտին,
Քեզի գերի ընել ամէն մարդ վայելուչ մէկ շըլնորհով՝
Լաւագոյն է, քան քէ ազատ արձակելըդ հազար գերին:

Գիտցիր որ այս անծայրածիր, անչափելի երկրի վըրան,
Երկու տեսակ մարդիկ կան որ կոչումն ունին երջանկութեան,
Անոնք՝ որոնք ըմբըռնած են այս աշխարհի չարն ու բարին,
Ու անոնք՝ որ քէ՛ ինժգինքնին եւ քէ՛ աշխարհ կ'անգիտանան:

Դարձող-Երկինքն է մէկ կամար, մաշուած մարմնէն մեր կազմըւած,
Արիւնախառն արցունիքն մեր՝ ձիկունը հետք մ'է մընացած,
Դըժողքը կայծ մ'է բարբորած՝ մեր գուր քաշած չարչարանքէն,
Ու Դըրախտը ակընթարք մը՝ անդորր կեանքէն մեր ունեցած:

Փողը, որպէս հիմնադրամ, անարժան է իմաստունին,
Բայց աշխարհն ալ՝ անփող մարդուն՝ զընտան մըն է նեղ ու մըրին,
Մանիշակի գըլուխն է կախ, որովհետեւ ձեռքն է պարապ,
Մինչ ոսկեհիսս քըսակին մէջ բացուող վարդէն ժըպիտ կարեն:

Մէկ մարդ, երէ երկու օրը մէկ անգամ հաց կըրնայ նարել,
Կուժ մը ունի, քէկուզ կոտրած, որով պաղ զուր կըրնայ առնել,
Այլեւս ինչո՞ւ նա ենք-արկուի մէկ ուրիշի հըրամանին,
Եւ կամ ինչո՞ւ իրեն նըման մէկին ուզէ նա ծառայել:

*Հողի խորին անդունիներէն մինչ բարձունիքը աստղատարած,
Գոյացութեանց գաղտնիքներուն բափանցեցի՝ զանոնիք լուծած,
Ինչ որ նենգ եր ու որոգայր, ևս ամէնքն խուսափեցայ,
Ամէն հանգոյց ինձ բակուեցաւ՝ Մահինը լոկ անլոյծ մընաց:

Վարդանըման դէմք մը նախ քան փայփայելըդ փուշեր որքան,
Խըրելու են քու սըրտիդ մէջ, տե՛ս, այս սանտրը սովորական,
Իր մարմինը հարիւր տեղէ կըսըրտելէ յետոյ կըրցաւ,
Զեռքը բաղել անուշարոյր գանգուրին մէջ մէկ աղըլկան:

* Այս քառեակը, իսկ Սինա մեծահռչակ բժիշկ-զիտականին վերագրողներ աւ
կան:

244

Երէ գինի խըմել կուզես, խելօֆ, ազնիւ մարդիկ ընտրէ՛,
կամ ժըպտաղէմ, կակաչառուշ գեղուհու մը հետ գինարքէ՛,
Քիչ խըմէ, մի՛ տարածայնէ, մըտիկ ըրէ ու մի՛ մերժեր,
Բաժակըդ մերք ընդ մերք պարպէ ու խըմածդ ալ ծածուկ խըմէ՛:

245

Գինի խըմող մուրացիկը, տէ՛ր կը դառնայ այս աշխարհի,
Երէ գինին աղուէսին տաս, նա առիւծի կը հաւաքի,
Թէ խըմողը ծերուկ մըն է, նա կը դառնայ' երիտասարդ,
Երիտասարդ մէկն է խըմող, խո՛ր ծերութեան նա կը հասի:

246

Բարոյական գիտելիքներ սէրն ունին լոկ աւագ մատեան,
Պատանեկան տաղերգութեան՝ սէրն է ըսկիզբն ու իր վախնան,
Եւ, ո՛վ դու մարդ, որ անտեղեակ ես աշխարհի սիրոյ մասին,
Սա գիտնայիր քէ՛ կեանքն ամբո՛ղ կազմըւած է սիրով միայն:

247

Մէկ երկու չափ ընտիր գինի քէ՛ կերպով մը ձեռքըդ անցնի,
Դուն անյապաղ խըմէ՛ ամէն հաւաքոյրի ու կոչունքի,
Որովհետեւ այն էակը, որ այս աշխարհն է ըստեղծեր,
Ո՛չ քու պեխով եւ ո՛չ ալ իմ մօրուքով նա կ'ըզբաղի:

248

Որքան ատեն որ պըլապուլը կը դայլայլէ երգ սիրավառ,
Գինովներու ձեռքերէն դուն գինիէն զատ այլ բան մի՛ առ,
Ե՛լ ու եկո՛ր, վարդն է ծաղկեր երջանկարար ու բեկրանքով,
Պարտէզներու համն ու հոտն առ, քէկուզ քանի մ'օրուան համար:

249

Ծըւայտօրէն կեանք վարել չէ՛ գինարբուժիս իմ նըպատակ,
Կամ հաւատքը ուրանալով՝ դառնալ ըմբոստ մէկ ըստահակ,
Այլ աշխարհը մոռնալով՝ գէր շունչ մը քաշել ազա՛տ, անհո՛գ,
Իմ խըմելու - հաշքենալու պատճառն ահա նիշտ ու միակ:

250.

Օրեր առաջ միտքըս փընտոեց տիեզերքի խորութեան մէջ՝
*Վընուասեղանն ու Գըրիչը, Եղեմը եւ Գեհենն անշէջ,
Զը գըտնելով՝ գիտուն մը ինձ բացատրեց եւ ըսաւ քէ՛
Սեղան, Գըրիչ, Եղեմ, Գեհենն ուրիշ տեղ չ'ե՛ն, քան քու իսկ մէջ:
Սեղան, Գըրիչ, Եղեմ, Գեհենն ուրիշ տեղ չ'ե՛ն, քան քու իսկ մէջ:

251

Ընտիր գինին կը խըմեմ, բայց վարքը չ'ունիմ հարքեցողին,
Բաժակէն զատ ուրիշ բանի ես ձեռք չ'եմ տար ամենեւին,
Գիտե՞ս քէ՛ ես ինչո՞ւ համար գինին կ'ըղձամ ու կը պաշտեմ,
Որպէս զի ես պաշտող չ'ըլլամ քեզի նըման իմ իսկ անձին:
Որպէս զի ես պաշտող չ'ըլլամ քեզի նըման իմ իսկ անձին:

252

Գինի խըմէ՛, որովհետեւ փոշի պիտի դառնաս մէկ օր,
Ու փոշիկդ պիտի շինեն գինու բաժակ, կուժ ու սափոր,
Ո՛չ Դըժովսովով, ո՛չ Դըրախտով դուն ըզբաղուէ քու կեանքիու մէջ,
Մէկ խելահաս մարդու համար՝ զառանցանքներ են այս բոլոր:

253

Մըտերիմն եմ հարքեցումին ու սեղանին գինեյարդար,
Ու չը գիտեմ, մարդիկ ինչո՞ւ կը բամբասն զիս անդադար,
Երանի՛ քէ ամէն վաս գործ գինովուրիւն տար գործողին,
Այն ժամանակ աշխարհիս մէջ ըսբափ ո՛չ ոք պիտի մընար:

254

Տիեզերքի գաղտնիքները ըմբռնողին նոյն գինն ունին
Ուրախութիւնն ու տառապանք, մեր բընակած այս աշխարհին,
Երբ վերջ մը կայ լաւ ու վատին, միեւնոյն չէ՛ քէ տանջուեր ես,
Եւ կամ գըտեր մըլիթարանի՛ շընորիի դեղ ու դարմանին:

255

Մերունազարդ ըլլալովս իսկ՝ սէրդ ինձ մատնեց կախարդութեան,
Կախարդանքին վըկայ ահա ձեռքիս գինին կարմըրական,
Խելքին տըւած ուխտն ու զըզում՝ իմ գեղուիին աւրեց, սըրբեց,
Համբերանքի կարած քուրծն ալ՝ պատուեցաւ նոյն իսկ վայրկեան:

* Լէվէ ի Մահփուզ — երկնքի մէջ պահուած սեղան մը, որուն վրայ արձա-
նագրուած կան, ըստ իսլամական դաւանանքին, աստուածային վճիռները:

256

Ալ ո՞չ մէկ խօսք չեմ հանդուրժեր, ոտքի՛ ելիր, տո՛ւր ինձ գինին,
կոկոն բերանըդ այս գիշեր հացն է սոված իմ տարփանքին,
Գինի՛ տո՛ւր ինձ, այտերուդ պէս նառազայրող ու շառագոյն,
Ժուժկալութեան ուխտս է ցըրի՛ նըման օծեալ քու գանգուրին:

257

Տեղէդ ելի՛ր, ու իմ սըրտի տառապանքին դարմանն՝ ինձ բե՛ր,
Աճապարէ՛, այն մըշկահոտ ու վարդերանգ գինին՝ ինձ բե՛ր,
Թէ կը ցանկաս ազդու նար մը, որ փարատէ վիշտն ու քախիծ,
Ցակնիքագոյն գինիին հետ՝ մետախ քելով սազը՝ ինձ բե՛ր:

258

Պարտաւոր եմ ոտքի ելլալ, գըտնելու զուտ, անխառն գինին,
Որ իմ դալուկ այտերուն տամ կարմիր երանգը յունապին,
Ամէն քանի մէջ խառնըւող ու շաղակրատ իմ այս խելքին,
Բուռ մը գինի տամ երեսին՝ ու քուն դընեմ զայն վերըստին:

259

Որովհետեւ ամէն վայրկեան կեանքէդ շունչ մը պակսած կ'երքայ,
Նայէ՛ որ քու կեանքիդ շըրջանն ուրախ, զրւարք անցնի-երքայ,
Քու մարմինըդ ըստացուածք մէ, կեանքդ ալ անոր հիմնադըրամ,
Ինչպէս որ ինքդ ուզես՝ այնպէս կը վատնըւի, կ'անցնի-կ'երքայ:

260

Այն որ «կենաց զուր» կ'անուանեն՝ անապական գինին, խըմէ՛,
Հիմնադըրամն ուրախութեան երիտասարդ կեանքին, խըմէ՛,
Գինին քէեւ կըրակի պէս նաեւ կ'այրէ, բայց եւ միակ
Զօրաւորն է մեր վիշտն ու ցաւ հալեցնելու, ուստի խըմէ՛:

261

Եքէ կ'ուզես կեանքիդ հիմը զօրացնել ու ամրապընդել,
Ու բաւական ժամանակ մը անվիշտ սըրտով կեանքըդ վարել,
Դու մի՛ մոռնար մի՛շտ գործածել զուտ ու անխառն գինին անգին,
Եւ այդպէսով ապրած կեանքէդ ամէն վայրկեան համ, հոտ առնել:

262

Խըմէ՛ գինին, դու շարունակ՝ անդորրութիւնն հոգուդ՝ նա է,
Առողջութիւնն ու քուժանքը քու վիրահար սըրտին՝ նա է,
Տառապանքի ջըրիեղեղը երբ պաշարէ քու չորս քոլոր,
Ապաստանէ՛ գինու կուժին՝ քու Տապանը նոյեան, նա է:

263

Երբ նըստած եմ արօտին մէջ գեղուհու հետ՝ գարնան օրով,
Ու նա գինի կուտայ ինձի, համակ սէր ու անհուն գորով,
Թէպէտ խօսքը տրգեղ հընչէ՛ — բո՞ղ շունէն ալ ըստոր ըլլամ:
Թէ անգամ մ'ալ ես Դըրախտի անունն յիշեմ իմ խօսքերով:

264

Ճանաչման ծառն աշխարհի մէջ դեռ պլոտուլ չ'է տրւած երքէ՛,
Որովհետեւ այս նամբուն մէջ՝ մոլորական են ամէն մէկ,
Ամէն մէկը մէկ ազագուն նիւղ մ'է բընած... եւ գիտցի՛ր որ՝
Քու այսօրըդ նիշտ երէկդ է, ինչպէս վաղն ալ նիշտ քու երէկ:

265

Գինետան մէջ գինիէն զատ լըսացուելու այլ բան չը կա՛յ,
Անունի մը վատ համբաւը՝ մաֆրելու մէկ նարը չը կա՛յ,
Դուն հանոյքըդ հետապնդէ՛ վարագոյըը մեր պատիւին՝
Պատընուած է այնքան գէշ որ՝ կարկըստելու հընար չը կա՛յ:

266

Գինետունը շէնցաւ մերին գինարրութի յանախանքով,
Երկու հազար զըրջումներու արիւնն ինկած է մեր վըզով,
Թէ ես բընաւ չը մեղանչեմ, ալ ներումն ի՞նչ արծէք ունի,
Ներումն առաջ եկաւ միայն մեղանչանքին մեր պատիւառով:

267

*Այսպէս, աւա՛դ, դուն կոտրեցիր գինուս կուժը, ո՞վ Աստուած իմ,
Փակելով իմ առջեւ միակ հանոյքիս դուռն, ո՞վ Աստուած իմ,
Մեղա՛յ, մեղա՛յ, բո՞ղ բերանըս գինին խըմող հողով լեցուի,
Գինին, ե՛ս է որ կը խըմեմ, դո՞ւն հարքեցար, ո՞վ Աստուած իմ:

* Ըստ աւանդութեան, օր մը արօտավայրի մը եղերքին, նայեամի գինարրութի
մէջոցին, սատանի քամին կ'եւլայ ու կը չընէ կուժը ու վարդակոյն գինին կը թափէ
հողին վրայ: Եւ որովհետեւ ամէն բան Աստուածոյ հրամանովն է որ կը կատարուի,
Կայեամ կ'ամբաստանէ Աստուած:

*Անմեղապարտ, ո՞վ կայ, ըսէ՛, աշխարհիս մէջ թէ՛ այր, թէ՛ կին,

Անմեղ ապրիլն անհընար է, մեղքը բաժինն է այս կեանքին.

Ես չար գործեմ ու դու չարով փախաղարձես, ո՞վ Աստուած իմ.

Տարբերութիւնն ո՞ւր է, ըսէ՛, վարմունքին մէջ մեր երկութիւն:

Արեւագալը երբ կ'երկնի, եւ առաւօտն է կապտաւուն,
Կարմըրական անխառն զինին՝ ձեռքիդ պիտի ունենաս դուն,
Բերնէ բերան կը շըրջի թէ՛ լեղուահամ ու դառն է զինին,
Թէ այդպէս է, անտարակոյս, զինին ի'նքն է նըշմարտութիւն:

Մըզկիթին ու տաճարին մէջ, սինակոկին, կըրակատան՝
Կը սարսափին Դըժոխքէն, կը փընտուն Դըրախտն եղեմական,
Այս սերմունքէն չը ցանուեցաւ ներաշխարհին մէջ լոկ անոր,
Որ թափանցեց, հասու եղաւ գաղտնիքներուն արարչական:

Բարեկամներ, երբ հաւաքուիք իրարու հետ տեսակցելու,
Յանախակի դուք յիշեցէք բարեկամին ձեր այս հեռու,
Համավ, հոտով ու պատուական զինին երբ դուք մէկտեղ խըմէք,
Հերբն երբ ինձ գայ, յիշատակիս բաժակը վար շըրջեցէք դուք:

Գընա՛, նայէ՛ քու հանոյֆիդ, քեզ խորհեր են դեռ երէկէն,
Ամէն կարգի տենչանք-խընդրանի՛ ընդունուեր է դեռ երէկէն,
Գընա՛, եւ տուր ինքը կը ուրախութեան, որովհետեւ
Դու բան չ'ուզած՝ վաղուան գործոդ՝ որոշուեր է դեռ երէկէն:

*Արժանացած են Աստուծոյ քաղցրութեանը նըկատառման,
Ազօքէն ու մեղքէն արձակ՝ վընիոն ունինք անպարտութեան,
Ամէ՞ն տեղ, ուր սղորմութեանդ փայլակները կը տողանցեն՝
Հո՞ն, չ'եղածը եղած է միշտ, եղածն ալ չ'եղածի նըման:

* Հսու նոյն աւանդութեան, Աստուած բարկանալով Խայեամի խօսքերէն՝ անոր
Երեսը կը սեւցնէ եւ Խայեամ իր դէմքը տեսնելով՝ դարձի կուղայ իր այս քառեա-
կով, որը սակայն նոյնքան կծու ամբաստանութիւն մըն է:

* Այս քառեակը, որքան ալ որ կ'երեւի Խայեամի ձեռադիրներուն մէջ, ամէ-
նայն հաւանականութեամբ իսկն Սինա-ինն է:

*Ո՞վ անձ, դուն որ աշխարհի մէջ բընաւ բարիք չը գործեցիր,
Եւ յետոյ ալ աստուածային ողորմութիւնը յուսացիր,
Դո՞ւն զուր ներման ու քաւութեան կ'ապաւինիս՝ ո'չ մէկ ատեն՝
Չ'եղածն եղած, եւ եղածն ալ չ'եղած կ'ըլլայ, այդ լաւ գիտցիր:

Արարչութեան ամբողջական միտն ու դիտում, մենի մարդիկս ենի,
Խելքի աչքին պայծառաջուր ջինջ գոհարը, մենի մարդիկս ենի,
Այս աշխարհը կը նըմանի մատանիի մը օղակին.
Անոր նախտին գըրութիւնը, անտարակոյս, մենի մարդիկս ենի:

Երէ մեզ վարդ չ'է վիճակուեր, տատասկն ալ մեզ բաւարար է,
Թէ լոյսը մեզ շատ կը տեսնեն, հուրն ալ մեզի բաւարար է,
Թէ թէքքէ մը, Գլխիփաք-քոց, Պարեգու ու Շէյլ չը գըտնենի,
Մազեգօտին ու Զանգակն ալ բաւարար է:

Չորս տարերի, եօրներկընիքի բերքը եղող՝ մարդ արարած,
Գալարուելո՞ւ ես դեռ երկար՝ չորս ու եօրի նանկը ինկած,
Գինի՛ խըմէ, չորսէն, եօրէն աւել անգամ, ըսե՛ր եմ քեզ,
Վերադառնալ չը կայ երբէ՛ք, թէ մէկ անգամ դուն ես մեկնած:

Ո՞վ քագաւոր, բաղդը քեզի սովորանական գահը հանեց,
Ու քեզ համար արքայական ժիր նըժոյզը շուրջ քամբեց,
Եւ որպէս զի քու ոսկեպայտ երիվարն իր վազգի պահին
Ցելս չը կոխէ, ամբողջ հողը նա *արծաքով ամբապատեց:

Բարեկամներ, երբ վերըստին դուք միարու իրարու զաք,
Իրար երես նայէ՛ զըւարը եւ իրարմով ուրախանաք,
Երբ մոգերու զինին առնէ սաղին իր ձեռք, մատուրւակէ,
Հէգ այսինչին յիշատակին մաղքանի մ'ընել դուք չը մոռնաք:

* Այս քառեակն ալ, միեւնոյն ենթաղըսութեամբ, որպէս պատասխան 273ին,
գրուած ըլլաւ կը կարծուի՛ Խօճա նասիս թուսի կողմէ:

* Խօսքը ձիւնի մասին է:

Ամպի ծոցէն վայրի վարդեր վար կը թափէ երկնակամար,
Մարգագետնին վըրայ կարծես՝ ծաղկէ անձրեւ կուգայ վարար,
Շուշանաձեւ բաժակիս մէջ ես կը լեցնեմ զինին սուտակ,
Որովհետեւ լազուր ամպեր՝ յասմիկներ կը տեղան հազար:

Ով Տէ՛ր, գըրա՛ ու ողորմէ՛ իմ բանտարկեալ սըրտիս ցաւած,
Ողորմէ՛, Տէ՛ր, ծանր ու դաժան բեռներէն իմ կըրծէիս կըքած,
Ներէ՛, ոտիխ, որ շարունակ զիս զինետուն առաջնորդեց,
Թողութիւն տուր, իմ աջ ձեռքիս, որ բերանս է բաժակ տարած:

Քանի կըրնաս, քանի ձեռքդ է, մի՛ ցաւցըներ դուն ո՛չ ոֆին,
Հուր զայրոյթիդ խարոյշներուն՝ մի՛ նըստեցներ դուն ո՛չ ոֆին,
Թէ բաղանիդ է անդորրութիւն այս անցաւոր աշխարհին մէջ,
Ամէ՛ն անգամ ինիք՛դ ցաւիր, մի՛ ցաւցըներ դուն ո՛չ ոֆին:

Բաժակ զինին հարիւր սըրտի ու կըրօնի արժէքն ունի,
Ումա մը զինին, բովանդակ Զին հողամասի արժէքն ունի
Ու թէ հողին վըրայ լեղի բան մը կայ, որ արժէ հազար
Անուշ հոգի, այդ ալ միայն է, միմիայն կարմիր զինին:

Սի՛րտ, ախտաւոր դու մարդկանց հետ մի՛ ունենար քընաւ շըփում,
Բարեկամ մի՛ փընտուեր մարդկանց մէջ՝ որ ունին լուրջ ըգրածում,
Դէրվիշներու դըռան սեմին շուրջը դարձիր դու շարունակ,
Այն ժամանակ գուցէ գրտնես՝ մարդավայել մէկ քանին դուն:

Քանի որ այս եղածներէն քամին զատ բան չ'ի մընայ,
Խսկ անգոյէն ո՛չ մէկ արդիւնք եւ արգասիք առաջ չի՛ գայ,
Այն ժամանակ, այս աշխարհի ամէն սեսակ գոյացութիւն,
Ընդունէ թէ՛ քընաւ չը կայ, խսկ չը կան ալ սեպէ թէ կայ:

Այս օրերուն ֆիչ բարեկամ ունենալոդ՝ դուն լաւ կ'ընես,
Ժամանակին հետ հեռուէն տեսակցիլոդ՝ շատ լաւ կ'ընես,
Թէ սուր նայես, պիտի տեսնես թէ խսկական քու թըշնամիդ,
Նա՛ է եղեր, որու վըրայ վըստահութիւն ունեցեր ես:

Ինչո՞ւ այստան ծարաւի ես աշխարհին ու հարըստութեան,
Աշխարհի մէջ սեսա՞ր մէկը կեանք ունեցող յաւերժական,
Սա մէկ երկու շունչն որ ունին՝ խախուտ բան մ'է քու մարմնիդ մէջ,
Խախուտ բանին հետն ալ խախուտ պէտք է ապրիս դու մըշտական:

Ափսո՞ս, ափսո՞ս, ա'յն սըրտին, ուր այրազ, մըրկոզ կըրակ չը կայ,
Հազար ափսո՞ս, ա'յն սըրտին, ուր գեղուհու մը սէրը չը կայ,
Ինչ ալ ընես, ի'նչ ունենաս, լաւ զիտցիր թէ՛ այս կեանքին մէջ,
Անսէր մըրնած օրէդ պարապ մէկ ուրիշ օր քընա՞ւ չըկայ:

Գըլլսէն կ'երբայ գոռոգութիւն, շընորիւ գուտ վարդ գինիին,
Անո՞վ է որ՝ տառապանքի շըլքաները կ'ինքնարձակուին,
Թէ սատանան գուտ գինիին ումա մը միայն խըմած ըլլար,
Ադամի ուսին ինկած ծունկի՝ կ'երկըրպագէր ակընթարթին:

Հալած սուտակ է շառ զինին եւ սափորը հանքն իր անգին,
Բաժակը իր մարմինն է նուրք, զինին ինքը՝ անոր հոգին,
Բիւրեղ ջամը, ուր կը ժըպտի որբատունկի հիւրովն առի,
Արցունի մ'է, ուր թագնըւած է՝ գուտ արիւնը քամուած սըրտին:

«Անխառն գինի» — անուն կըրող այն ոգին անապական,
Որ վըշտահար, կոտրած սըրտին թէ՛ սընունդ է եւ թէ՛ դարման,
Երկու, երեք լի բաժակներ անկէ ինձ թէ՛ դուն անյապաղ,
Զեմ հասկընար — «*բարիֆ զուրին» — ինչո՞ւ**չար զուր»անուն կուտան:

* և առաջական մըն է: Պարսկերէն «Շէր-ապ», բառացի ըսել է՝ — «չար»
կամ «չարիֆ զուր». մինչ ըստ Խայեամի՝ պէտք էր ըսել «Խէյր-ապ» — «բարի» կամ
կամ «չարիֆ զուր»: Առհասարակ պարսիկ գրականութեան մէջ յաճախողէու են այս ձեւի
սըրտին բառախաղերը:

Ամպի ծոցէն վայրի վարդեր վար կը թափէ երկնակամար,
Մարգագետնին վըրայ կարծես՝ ծաղկէ անձրեւ կուգայ վարար,
Շուշանաձեւ բաժակիս մէջ ես կը լեցնեմ զինին սուտակ,
Որովհետեւ լազուր ամպեր՝ յամիկներ կը տեղան հազար:

Ով Տէ՛ր, գըրա՛ ու ողորմէ՛ իմ բանսարկեալ սըրտիս ցաւած,
Ողորմէ՛, Տէ՛ր, ծանր ու դաժան բեռներէն իմ կըրծիս կըրած,
Ներէ՛, ոտիս, որ շարունակ զիս զինետուն առաջնորդեց,
Թողութիւն տուր, իմ աշ ձեռքիս, որ բերանս է բաժակ տարած:

Քանի կըրնաս, քանի ձեռքդ է, մի՛ ցաւցըներ դուն ո՛չ ոֆին,
Հուր զայրոյթիդ խարոյկներուն՝ մի՛ նըստեցներ դուն ո՛չ ոֆին,
Թէ բաղանքդ է անդորրութիւն այս անցաւոր աշխարհին մէջ,
Ամէ՛ն անգամ ինքը՛դ ցաւիր, մի՛ ցաւցըներ դուն ո՛չ ոֆին:

Բաժակ զինին հարիւր սըրտի ու կըրօնի արծէնն ունի,
Ումպ մը զինին, բովանդակ Զին հողամասի արծէնն ունի
Ու թէ հողին վըրայ լեղի բան մը կայ, որ արծէ հազար
Անուշ հոգի, այդ ալ միայն է, միմիայն կարմիր զինին:

Սի՛րտ, ախտաւոր դու մարդկանց հետ մի՛ ունենար բընաւ շըփում,
Բարեկամ մի՛ փընտուեր մարդկանց մէջ՝ որ ունին լուրջ ըզրադում,
Դէրվիշներու դըռան սեմին շուրջը դարձիր դու շարունակ,
Այն ժամանակ գուցէ գըտնես՝ մարդավայել մէկ քանին դուն:

Քանի որ այս եղածներէն քամիկն զատ բան չ'ի մընայ,
Իսկ անգոյէն ո՛չ մէկ արդիւնք եւ արգասիք առաջ չի՛ գայ,
Այն ժամանակ, այս աշխարհի ամէն տեսակ գոյացութիւն,
Ընդունէ թէ՛ բընաւ չը կայ, իսկ չը կան ալ սեպէ թէ կայ:

Այս օրերուն ֆիչ բարեկամ ունենալըդ՝ դուն լաւ կ'ընես,
Ժամանակին հետ հեռուէն տեսակցիլըդ՝ շատ լաւ կ'ընես,
Թէ սուր նայես, պիտի տեսնես թէ իսկական ժու թընամիդ,
Նա՛ է եղեր, որու վըրայ վըստահութիւն ունեցեր ես:

Ինչո՞ւ այստան ծարաւի ես աշխարհին ու հարըստութեան,
Աշխարհի մէջ տեսա՞ր մէկը կեանք ունեցող յաւերժական,
Սա մէկ երկու շունչն որ ունիս՝ խախուտ բան մէ՛ ժու մարմնիդ մէջ,
Խախուտ բանին հետն ալ խախուտ պէտք է ապրիս դու մըշտական:

Ափսո՞ս, ափսո՞ս, ա՛յն սըրտին, ուր այրող, մըրկող կըրակ չը կայ,
Հազար ափսո՞ս, ա՛յն սըրտին, ուր գեղաւու մը սէրը չը կայ,
Ի՞նչ ալ ընես, ի՞նչ ունենաս, լաւ գիտցիր թէ՛ այս կեանքին մէջ,
Անսէր մըրնած օրէդ պարապ մէկ ուրիշ օր բընա՛ւ չըկայ:

Գըլխէն կ'երքայ գոռոգութիւն, շընորիիւ զուտ վարդ զինիին,
Անո՞վ է որ՝ տառապանքի շըդարերը կ'ինքնարձակուին,
Թէ սատանան զուտ գինիէն ումպ մը միայն խըմած ըլլար,
Ադամի ուրին ինկած ծունկի՝ կ'երկըրպագէր ակընթարթին:

Հալած սուտակ է շառ զինին եւ սափորը հանին իր անգին,
Բաժակը իր մարմինն է նուրք, զինին ինքը՝ անոր հոգին,
Բիւրեղ զամը, ուր կը ժըպտի որքասունկի հիւթովն առի,
Արցունի մէ՛, ուր թագնըւած է՝ զուտ արիւնը քամուած սըրտին:

«Անխառն զինի» — անուն կըրող այն ոգիէն անապական,
Որ վըշտահար, կոտրած սըրտին թէ՛ սընունդ է եւ թէ՛ դարման,
Նրկու, երեք լի բաժակներ անկէ ինձ թէ՛ր դուն անյապաղ,
Չեմ հասկընար — «*բարիֆ զուրին» — ինչո՞ւ «**չար զուր» անուն կուտան:

* և * բառախաղ մըն է: Պարսկերէն «Շէր-ապ», բառացի ըսել է՝ — «չար»
կամ «չարիք շուր»: Մինչ ըստ Խայեամի՝ պէտք էր ըսել «Խէյր-ապ» — «բարիֆ» կամ
«բարիֆ զուր»: Առհասարակ պարսիկ զրականութեան մէջ յաճախտէպ են այս ձեւի
սըրտիս բառախաղերը:

Աղօք-քներուդ գրիարներէն երբէ՛ք *համրիչ ես չ'եմ ծակած,
Ու իմ դէմքէն մեղանչանքին փոշին երբէ՛ք ես չ'եմ սըրբած,
Բայց եւ այնպէս, յուսահատ չ'եմ քու ներումէն, ո՛վ Աստուած իմ,
Որովհետեւ ո՛չ մէկ անգամ, մէկին՝ երկու, ես չ'եմ ըսած:

Որ ես թընա՛ւ աղօրած չ'եմ, ասոր ամէն մարդ է գիտակ,
Նոյնպէս գիտեն, որ իմ մեղքեր, ես չ'եմ ծածկած դիմակի տակ,
Անգիտակ եմ, քէ իրօֆ կա՞յ մէկ գիրազոյն արդարութիւն,
Անկեղծ եղեր եմ շարունակ, կը վըստահիմ ասոր միակ:

Սա մէկ, երկու օրն որ ունիս, խըմե՛ զուտ եւ անխառն գինին,
Որովհետեւ երկու օրուան կեանքը կ'անցնի, չի՛ գար կըրկին,
Լաւ գիտես քէ՛ այս աշխարհը անէւացման կը քաւափի,
Անկացի՛ր, գիշեր ցորեկ՝ խըմելով զուտ, անխառն գինին:

Անկութեան ու կայութեան՝ երկուքին ալ խորէը գիտեմ,
Բարձունքին ու տափաստանին՝ ներս ու դուրսը նոյնպէս գիտեմ,
Ասով մէկտեղ, քող ես համրակ մէկը ըլլամ — զինովութեան
Տըւած բարձըր աստիճանին մէկ այլ բարձունք, երէ գիտեմ:

Կուսաբացին, երբ ցողազարդ են արտերը շատ կակաչին,
Դալարին մէջ մանիշակներն ալ գըլխահակ կը մըտորին,
Այդ պահերուն ամենէն շատ կոկոն վարդն է զիս գըրաւող,
Որ կարծես քէ՛ քըղանցքները կը հաւաքէ շուրջը մէջքին:

Սիրտս ինձ ըսաւ, կ'ուզեմ գիտնալ զադոնիքները արաչական,
Երէ ձեռքէդ բան մը կուզայ, վարժեցուր զիս այդ գիտութեան,
Հազիւ «էլիփ» ըսած՝ սիրտը դարձաւ ու ինձ պատասխանեց՝
— *Հերիք, երէ տան մէջ մարդ կայ, միակ խօսքն ալ չ բաւական:

* Այսինքն համրիչի հատերը քաշելու այս՝ աղօթքներդ ես չեմ կրկնած:

* Թէհրան տպուած ձեռագրի մը մէջ, այս վերջին տուղը այլ կերպ է ըսուած՝
— «Հերիք, մէկն է նախաթիւը ամբողջին, որ չի՛ վերջանար»: —

Սիրտը կերն ու ծուղակին խայծն իրարմէ չի՛ զանազաներ,
Մերք բաժակին աչք կը տընկէ, մերք աղօք-քին տըրամադիր,
Մըտերիմն եմ եար ու գինու, ու փոխանակ խակ ապրելու՝
Մարդկանց եւ կամ վանքի մը մէջ՝ հասուն կ'ապրիմ գինետան գիրկ:

Տե՛ս, մարմինը սա բաժակին, որ յըղի է հոգեսաղմով,
Յար եւ նըման մէկ յասմիկի՝ յըղի դարձած ծիրանիով,
Ո՛չ, սըխալ եմ, չինչ ու շըքեղ տեսքը գինուն զիս շըփոքեց՝
Ականակիտ շուր է յըղի դարձած հոսուն մէկ կըրակով:

Կեանքի չափն ու տեւողութիւն, դուն մի՛ հաշուեր վար-սունէն վեր,
Ո՛ւր ալ որ դուն քայլը նետես, հարրած նետէ դուն քայլեր,
Ու քանի չ'են կաղապարած քու սեփական գանգէն սափոր,
Կուժը ուսէդ ու բաժակն ալ դուն քու ձեռքէդ վար մի՛ դըներ:

Սիրոյ նամրուն վըրայ մէկ մարդ՝ հաւատարիմ ըլլալ պէ՛տք է,
Մահուան նանկին մէջ բըռնըւած՝ զոհ ու սատակ ըլլալ պէ՛տք է.
Ո՛վ գեղադէմ կայտառ սաղի, ինչո՞ւ պարապ դուն նըստեր ես,
Զըրէ՛ մեզի, քանի որ մեզ օր մը սեւ հոդ դառնալ պէ՛տք է:

Ըլլան անոնք, որ կը խըմեն արմատօյին անապական,
Եւ կամ անոնք, որ կը լուսցնեն աղօք-քներով կըրօնական,
Ցամաք ելած ո՛չ մէկը կայ, զըրի մէջն են ասոնք բոլոր.
Արքուն եղող լոկ մէկը կայ, մընացեալներ կը քընանան:

Արքուն կեցիր ու աշալուրջ, մի՛ վըստակիր ժամանակին,
Ընդունակ է նա քըսութեան եւ հասու սուրն է միշտ ձեռքին,
Ժամանակը երէ նոյնիսկ ֆեղ բազլաւա հըրամցընէ,
Քզգո՛յշ, չըլլայ որ դուն ուտես, որովհետեւ քոյն կայ միշին:

304
Մահէն բընաւ չ'իմ սարսափիք, կը նախընտրեմ ընդհակառակ,
Անդառնալին անցաւորէն՝ որ տըրուած է կամքիս ներհակ,
Ի՞նչ է կեանքը. — ինչ մը որ իմ չ'ուզելովս է իան վըստահուած,
Զոր ես յանձնած՝ կ'անցնի՛մ-կ'երրա՛մ, երք հասեր է օր, ժամանակ:

305
Այս աշխարհէն ես ընտրեցի կըտոր մը հաց ու մէկ անկիւն,
Չը փըստուեցի շրջեղութիւն, չը ցանկացայ ես գօրութիւն,
Դերվիշութեան սիրտն ու հոգին ես տենչացի եւ ունեցայ,
Եւ անոր մէջ գըտայ անբաւ գօրութիւն ու հարըստութիւն:

306
Բաժակին մէջ՝ նըշմարտապէս՝ հոգիի մ'է գինին նըման,
Նըմանապէս բիւրեղ շիշի ջինջ մարմնին մէջ՝ հոգի մ'է ան,
Ո'չ մէկ *ծանըր մարդ արժան չէ՛, քերեւ գինուն ընկեր դառնալ,
Բացի բիւրեղ բաժակէն՝ որ ծանըրութիւն մըն է դուրեկան:

307
Մըտերմագոյն բարեկամըս եղող, ո'վ անձ, խօսէս լըսէ,
Ապերասան ու անհաստատ բաղդի մասին, մի՛ մըտածէ,
Սակաւապետ դարձած քաշուէ՛, դուն անկիւն մը հողի վըրան,
Եւ այլոց հետ ժամանակի սարքած խաղը՝ տես ու դիտէ:

308
Ես կը խըմե՛մ գինին եւ ով որ փորձառու է ինձ նըման,
Անոր խըմելն երքէ՛ մեղի չէ՛, քըննադատի մը հանդիման,
Իմ խըմելըս ըսկըզբնական օրէն արդէն գիտէր Աստուած,
Թէ չը խըմեմ, ասուածային գիտութիւնը կ'ըլլայ անբան:

309
Խալամներուն արգիլուած է խըմել գինի, բայց ի հարկին
Պէտք է գիտնալ թէ՛ ո՞վ, ո՞րքան եւ ո՞րու հետ կը գինարքի,
Երէ երեք պայմաններն այս համաձայն են, ըսէ՛ խըմելըմ,
Թէ բանիբուն, խելօֆ մարդիկ չը գինարքին, ո'վ գինարքի:

*) Պարսկերէն «կերան» բառին բառախաղն է, որ երբորդ տողին մէջ «տղեղ»,
անտաշ՝ կը նշանակէ, մէնչ չորրորդին մէջ՝ իսկական «ծանըրութեան» իմաստն ունի:

310
Իմացական խելքին ըստրուկ եղողները «կան» ու «չը կան»,
Վերլուծելով ըսպառեցան, դուն գինի՛ն բեր կարմըրական,
Որովհետեւ խո՛ր հըմտութեան յաւակնութիւնն ունեցողներ,
Դեռ բարկ ազոյ եղած պահուն՝ յանկարծ չորցած չամիչ դարձան:

311
Երջանկութեան ջինջ բաժակը պըննագարդող, համեղ գինի,
Կը նըմանիս խելքի ոտքին ագուցուած մէկ կուռ կապանքի,
Քեզմէն խըմող ամէն անձի էութիւնն ու նըկարագիք
Հըրապարակ դուն չը հանած՝ ձեռքէդ երքէ՛ բաց չ'ես քողնի:

312
Ղուրանը որ բարձրագոյն խօսէն է նայելով աւանդութեան,
Շարունակ չ'է ընթերցումը, զայն մերք ընդ մերք լոկ կը կարդան,
Մինչ *բաժակի շըրջանակին խորհըրդանշիշ գըրութիւններ,
**Ամէն տեղ ու ամէն անգամ ընթերցումի են առարկան:

313
Վարդակարմիր գինի խըմէ՛, վարդաքաղի եղանակին,
Խըմէ՛, հետք նէյ ու սազի հեծկըլտանէին ու նազանէին,
Ես այդպէ՛ս կը խըմեմ գինին՝ սըրտիս տալով երանութիւն,
Դուն չ'ե՞ս խըմեր, ես ի՞նչ ընեմ, *գըրող խըմէ դուն քու կարգին:

314
Վարդը ըսաւ՝ — «Ես Յովսէկին եմ Եգիպտոսի մարգաստանին
Իմ բերանս է ոսկով լեցուն, չըքնաղ յակինք մ'եմ բանկագին» —,
— Երէ իրօֆ դուն Յովսէկին ես, ապա պէտք է նըշան մը տաս,
— «Նայէ», ըսաւ վարդը շիկնած՝ — «Արիւնաներկ դուն իմ շապկին»:

315
Աննէֆ, որոնց շարժիչն է լոկ խարդաւանան ու քըսութիւն,
Հոգիին ու մարմնին միջեւ կը զըտնեն մէկ տարբերութիւն,
Գինու շիշը գըլխուս վըրայ պիտի շըրջիմ, երէ նոյնիսկ
Աքաղաղի կատարին պէս՝ սըդոց գընեն իմ գագարին:

* Հին ատեն, գինու բաժակներուն չուրջը՝ բանաստեծներու գինեձօններ գըուած
կ'ըլլային: Ասոնցմէն ամենէն հոչակաւորը Զէմշտի բաժակին գըութիւններն էին,
որ եօթը ժողովութեներու լեզուով կազմուած էին:

** «Միւտամ» բառի բառախաղն է՝ թէ՛ «գինի» եւ թէ չամէն տեղ» կը նշանակէ:
* Պարսկերէն բնագրին մէջ «սէնկ-քար» գործածուած է. — Ահա տողը՝
կը բու մէ խուրի, մէնչ չէ քէնէմ, սէնկ պէխուր:

Հիմա է որ աշխարհը կը պըննազարդի սիւզի շունչով,
Եւ ամպերու աշքեն աղբիւր կը պարպլւին խօլ շառաչով,
*Մովսէսի ձեռքն ըլլան կարծես՝ ծաղկանց բռւռը ոստերէն դուրս,
Եւ Յիսուսի շունչով ծածկուած՝ խոպան հողեր՝ վառ կանաչով:

Գինետունն ենի, ահա գինին, նըստարանն ու ծըլսանն աւեր,
Ներման յոյսը երբ մենին չ'ունինի, տանջանին ալ մեզ չի' վախցընիր,
Հոգի ու սիրտ, բաժակ, բզբեստ բարաւուն են գինեմըրուր,
Հողէն, հովէն, հուրէն, զուրէն՝ յաւէտ ազատ ու զերծ դարձեր:

Արտօնեալ սէրն է մէկ կըրակ որ ո՛չ տաք է, ո՛չ փայլ ունի,
Մէկ իսկական սիրահարի սէրն է սակայն՝ որ տապ ունի,
Ամիսմերով, տարիներով նա հազիւ թէ տէրն է գըլսուն,
Եր սիրածի համար ո՛չ դուր, ո՛չ կերակուր, ո՛չ քուն ունի:

Վարդի դէմքը ամպի քողով վարագուրած է տակաւին,
Սըրտիս խորը դեռ ըղճանի կայ, խըմել ըմտիր ու գրւտ գինին,
Մի' քընանար, ժամանակ է քընանալու, ո՛վ իմ սաղի,
Ե՛լ, գինի տուր, որովհետեւ տակաւին լոյս է մեր չորսդին:

Դէրվի՛շ նետէ՛ քու կրոնակէդ նիւքական զարդն աշխարհային,
Որպէս զի քեզ աշխարհիկը չը դարձընէ իր խեղն գերին,
Գընա՛, նետէ՛, քու ուսերուդ մաշած կապերտն աղքատուրեան,
Ու Մեծուրեան քըմբուկը զարկ նակատարաց դու աշխարհին:

Քանի որ իմ ցանկացածներ, Աստուած ինիք չ'է ցանկացած,
Ուրեմբն իմ ցանկուրիւններ, ինչպէ՞ս շիտակ կ'ըլլան եղած,
Երէ անոր ցանկուրիւններ միակ ուղիղն են, նըշմարիտ,
Այն ժամանակ իմ ուզածներ՝ մեղանի են ու սըլսալ դատուած:

* Մովսէսի բորսոտութեան սոլիտակութեանը կ'ակնկարէ:

Մի' կարծէք թէ՝ ես ինքնիրմով գոյուրիւն եմ առեր մէկ օր,
Կամ ինքնիրմով այս աղջամուղջ դաժան նամբան անցեր բոլոր,
Ու քանի որ էուրիւնը շաղկապուած է տիեզերին,
Թէ այդպէս է, ո՞վ էի ես, ո՞ւր էի ես, երբ կայի որ...

Թող իմ հոգին մատաղ ըլլայ, արժէքաւոր մարդուն համար,
Այդպէս մէկին երջանկուրեան գըլուխս իսկ տամ ինձ չ'է դըժուա՛ր.
Երէ կ'ուզես լաւ ըմբընել թէ՝ իրապէս Դըժուխն ի՞նչ է,
Դուն կենակցէ դըժոխային ըստոր մարդկանց հետ անդադար:

Ի՞նչ ալ ընեմ, խելքըս Քեզի հաստատելու շա՛տ է տըկար,
Մըտածումըս՝ ինձ օգնուրեան գալուդ՝ աղերս մ'է անդադար,
Քու անձրդ ես հարկ եղածին պէս ե՞րբ կըրնամ նանչնալ, ըսէ՛,
Երբ Դուն միայն Քեզ կը նանչնաս եւ ուրիշին չը կայ հընար:

Սա աշխարհի տեսիլքն ի՞նչ է, կը հարցնես դուն անդադար,
Բացաւըրել երէ ուզեմ, պիսի խօսիմ ես շա՛տ երկար,
— Սա ծովէ մը դուրս եկած եւ ատեն մը վերջ նոյն ծովին տակ,
Կորսըւած մէկ տեսլապատկեր է, որ գըտնան է անհընար:

Ցանցանքս է ծանր ու մեղքըս մեծ, բայց եւ այնպէս ես Արարչին,
Ապաւինած կը հաւատամ՝ անոր գուրին ու ներումին,
Երէ նոյնիսկ այսօր մեռնիմ գինով ու խեղն վիճակի մէջ,
Վաղն արդէն կը գըր-այ վըտսած ոսկորներուս՝ հսդի միջին:

Ամէն անգամ վէնի մէջ իմ խըղնիս հետ, ես ի՞նչ ընեմ,
Գործածներուս համար սիրտըս վըշտահար է, ես ի՞նչ ընեմ,
Ընդութինք թէ՝ արժանացայ քու ներումիդ ու գըր-ուրեան,
Բայց երբ մոռնալ ես չ'եմ կըրնար իմ գործածըս, ես ի՞նչ ընեմ:

328

Ո՞վ դու երկինք, տրրումութեամբ կը պատես սիրտը խոր ու անհուն,
կը պատըստես հազնի փորձած ուրախութեան շապիկս իսկոյն,
Հուր կըրակի կը վերածես դէմքիս փըչող գերիւռը զով,
Խըմած ջուրս ալ կը փոխարկես իմ բերնիս մէջ հող-մոխրի դուն:

329

Սիրտ իմ, երբոր մաքրըւած ես, մարմնի հողէն մեղանչական,
Անխառն հոգի դարձած՝ պիտի սուրաս եթերն անապական,
Աստղախորանն է կայանը՝ երկինքն անհուն, անհասելի,
Ափսոս չ'է որ բոյն ես դըրեր այս հողին մէջ սըխալական:

330

Ինձի կ'ըսեն քէ՝ մի՛ խըմեր, կը հանդիպիս վատ փորձամքի,
Դատաստանի օրն ալ կ'երբաս՝ բաժին դառնալ հուր դըմոխքի,
Այդ այդպէս է, սակայն գինու տրւած պահը արքշըռութեան,
Ամել արժէ, քան տէր դառնալն ամբողջական մէկ դըրախտի:

331

Ճակատագիր, գոհ չ'եմ տուրքէդ ու վարմունքէդ ամենեւին,
Ազատէ՛ զիս, որովհետեւ շըդքայուելու չ'եմ արժանին,
Թէ շընորհըդ անխելքին ու անարժանին ես դու պահած,
Ես ալ այնին արժանաւոր ու խելացի չ'եմ բընալին:

332

Խայեա՛մ, մեղքիդ համար այդքան վըշտանալու ի՞նչ տեղի կայ,
Շատ տառապի եւ կամ բընաւ՝ երկուքէն ալ օգուտ չը կայ,
Ով որ մեղք չ'է գործեր՝ անոր քողութեան ալ կարիք չը կայ,
Թողութիւնը մեղքէն ծընաւ, վըշտանալու ի՞նչ տեղի կայ:

333

Գիտութենէն ո՛չ մէկ ատեն նիրտս ու միտքս գուրկ չը մընաց,
Ուսման բոլոր գաղտնիքներուն քափանցելու ժիշ քան մընաց,
Եօքանասուն երկու տարի օր-գիշերով ես ապրեցայ,
Ամենէն վերջ եւ ո՛չ մէկ քան չը գիտնալըս ինձի մընաց:

334

Աստղաբարձունք սա երկինքը՝ քաւալումին մէջ մըշտական,
Կապանքներէն չէ՛ արձակած ո՛չ մէկ քըշուառ հալածական,
Ընդհակառակ՝ ընթացքին մէջ, ո՛ւր գըտած է մէկ վիրահար,
Վէրքին վըրայ նոր վէրք մըն է աւելցուցած նոյն իսկ վայրկեան:

335

Ուրախ ապրէ, քանի որ այս հոգ ու վըշտին վերջ մը չը կայ,
Իսկ երկինքը ուրիշ աստղանց ծընընդոցմեր դեռ պիտի տայ,
Աղիւսները՝ քու սեփական սըրտիդ հողէն՝ կաղապարուած,
Ուրիշներու ժեսոկ, պալատի շինութեանը պէտք պիտի գայ:

336

Երջանիկ սիրտ նա՛ ունի որ՝ աշխարհի մէջ չունի հըռչակ,
Չէ՛ նանաչած բուրդն ու մետախս, չէ՛ գործածած նոյնիսկ դենչակ
Երկնասաւառ *Սիմուրգ մ'եղեր, երկաշխարհի հոգերէն գերծ,—
Ո՛չ քէ ինձ պէս բու մը վայող՝ խոռոչի մը մէջն աւերակ:

337

Ինչ ուսման կը վերաբերի, նարտասան մը ըլլալ պէտք է,
Իսկ աշխարհի գործերուն մէջ, միշտ լըռակեաց ըլլալ պէտք է,
Աչքեր, լեզու եւ ականջներ ունենալով հանդերձ անեղծ,
Ընկերութեան մէջ շարունակ՝ կոյր, համբը, խուլ ըլլալ պէտք է:

338

Այնիւն սիրուն գործածութեան ու կարիքի միշտ յատկացուած,
Ու վերջէն ալ օր մը կրտրած ու նամրու մը վըրայ նետուած,
*Պընակներու երք հանդիպիս, ըզգուշացիր որ չը կոխես,
Որովհետեւ անոնք մարդու գանգերէն նն կաղապարուած:

* Սիմուրգը, իրանեան աւանդալէպին մէջ՝ մեծաշուք, բարեգործ ու մարդկա-
յին սեսին պաշտպան թոչուն մը կը ներկայանայ եւ որ տիեզերքի ոկզնաւորութե-
յին սեսին կայ: Իր ընկերոջ ասքերատութիւնը զինքը զղուեցուցած է եւ ինքը Գաֆ
նէն աստին կայ: Այս լեռը արեւին շատ մօտ է եւ հմտունքը զմբուխտ է: Երկնքի
լեռն է քաշուած: Այս լեռը արեւին շատ մօտ է եւ հմտունքը զմբուխտ է: Ծիւսոէմի հայրը
կապոյտը, ըստ նոյն աւանդալէպին, այս լեռան ցոլացումն է: Ծիւսոէմի հայրը
Զալ, որ ծնելուն պէս իր հօր Սամ-ի կողմէն կը լըռու, այս թոշունի էզին կողմէն
կը ննամուի ու անոր կաթսվը կը մէծնայ:

* կառու-ուլա-իւլ-Մուարք, կոյր արար մէծ բանասանզծը, տեղ մը մէեւնոյն
միտքն յայտնելով՝ կ'ըսէ՛:
— Խեղին մարդ, պիտի դառնալով իսկ չ'ազատուեցար քափառումէ:

Ո՞վ դու երկինք, տըրտմութեամբ կը պատես սիրտը խոր ու անհուն,
կը պատըռտես հազիր փորձած ուրախութեան շապիկս խսկոյն,
Հուր կը բարակի կը վերածես դէմքիս փըչող գեփիւր զով,
Խըմած ջուրս ալ կը փոխարկես իմ բերնիս մէջ հող-մոլորի դուն:

Սիրտ իմ, երբոր մաքրըւած ես, մարմնի հողէն մեղանչական,
Անխառն հոգի դարձած՝ պիտի սուրաս եթերն անապական,
Աստղախորանն է կայանըդ՝ երկինքն անհուն, անհասելի,
Ափսոս չ'է՝ որ բոյն ես դըրեր այս հողին մէջ սըխալական:

Ինձի կ'ըսեն թէ՛ մի՛ խըմեր, կը հանդիպիս վաս փորձանքի,
Դատաստանի օրն ալ կ'երբաս՝ բաժին դառնալ հուր դըժոխքի,
Այդ այդպիս է, սակայն զինու տրւած պահը արբշրութեան,
Աւել արժէ, քան տէր դառնան ամբողջական մէկ դըրախտի:

Ճակատագիր, գոհ չ'եմ տուրքէդ ու վարմունքէդ ամենեւին,
Ազատէ՛ զիս, որովհետեւ շըդքայուելու չ'եմ արժանին,
Թէ՛ շընորհըդ անխելքին ու անարժանին ես դու պահած,
Ես ալ այնիան արժանաւոր ու խելացի չ'եմ բընաւին:

Խայեա՛մ, մեղքիդ համար այդքան վըշտանալու ի՞նչ տեղի կայ,
Շատ տառապիլ եւ կամ բընաւ՝ երկութէն ալ օգուտ չը կայ,
Ու որ մեղք չ'է գործեր՝ անոր բողութեան ալ կարիք չը կայ,
Թողութիւնը մեղքէն ծընաւ, վըշտանալու ի՞նչ տեղի կայ:

Գիտութենէն ո՛չ մէկ ատեն նիրտս ու միտքս գուրկ չը մընաց,
Ուսման բոլոր գաղտնիքներուն բափանցելու ժիշ քան մընաց,
Նօրանասուն երկու տարի օր-գիշերով ես ապրեցայ,
Ամենէն վերջ եւ ո՛չ մէկ քան չը գիտնալըս ինձի մընաց:

Աստղաբարձունք սա երկինքը՝ բաւարումին մէջ մըշտական,
Կապանքներէն չէ՝ արձակած ո՛չ մէկ քըշուառ հալածական,
Ընդհակառակ՝ ընթացքին մէջ, ուր գըտած է մէկ վիրահար,
Վէրքին վըրայ նոր վէրք մըն է աւելցուցած նոյն իսկ վայրկեան:
Վէրքին վըրայ նոր վէրք մըն է աւելցուցած նոյն իսկ վայրկեան:

Ուրա՛խ ապրէ, քանի որ այս հոգ ու վըշտին վերջ մը չը կայ,
Իսկ երկինքը ուրիշ աստղանց ծընթացներ դեռ պիտի տայ,
Աղիւսները՝ քու սեփական սըրտիդ հողէն՝ կաղապարուած,
Ուրիշներու ժեօսկ, պալատի շինութեանը պէտք պիտի գայ:

Երջանիկ սիրտ նա՛ ունի որ՝ աշխարհի մէջ չունի հըռչակ,
Չէ՛ նանաչած բուրդն ու մետախ, չէ՛ գործածած նոյնիսկ դենչակ
Երկնասաւառ *Միմուրգ մ'եղեր, երկաշխարհի հոգերէն գերծ,—
Ո՛չ թէ ինձ պէս բու մը վայող՝ խոռոչի մը մէջն աւերակ:
Ո՛չ թէ ինձ պէս բու մը վայող՝ խոռոչի մը մէջն աւերակ:

Ինչ ուսման կը վերաբերի, նարտասան մը ըլլալ պէտք է,
Իսկ աշխարհի գործերուն մէջ, միշտ լըռակեաց ըլլալ պէտք է,
Աչեր, լեզու եւ ականջներ ունենալով հանդերձ անեղծ,
Ընկերութեան մէջ շարունակ՝ կոյր, համըր, խուլ ըլլալ պէտք է:
Ընկերութեան մէջ շարունակ՝ կոյր, համըր, խուլ ըլլալ պէտք է:

Այնիւն սիրուն գործածութեան ու կարլիքի միշտ յատկացուած,
Ու վերջէն ալ օր մը կոտրած ու նամբու մը վըրայ նետուած,
*Պընակներու երբ հանդիպիս, ըզզուշացիր որ չը կոխես,
Որովհետեւ անոնք մարդու գանգերէն են կաղապարուած:

* Միմուրգը, իրանեան աւանդավէպին մէջ՝ մեծաշուրջ բարեկա-
յին սեռին պաշտպան թոշուն մը կը ներկայանայ եւ որ տիեզերքի սկզնաւորութե-
յին աստիճն կայ: Իր ընկերոջ ապերախսութիւնը զինքը զզուեցուցած է եւ բնքը Գափ
նէն աստիճն կայ: Այս լեռը արեւելին շատ մօտ է եւ հիմունքը զմբուխտ է: Երկնքի
լեռն է քաշուած: Այս լեռը արեւելին շատ մօտ է եւ հիմունքը զմբուխտ է: Բիւստէմի հայրը
կապոյտը, ըստ նոյն աւանդավէպին, այս լեռան ցոլացումն է: Բիւստէմի հայրը
Զալ, որ ծնելուն պէս իր հօր Սամ-ի կողմէն կը լըուի, այս թոշունի հոգին կողմէն
կը խնամուի ու անոր կաթուլը կը մեծնայ:

* կառու-ուլա-իւլ-Մուարի, կոյր արար մեծ լանսասեղծը, տեղ մը միեւնոյն
միտքն յայտնելով՝ կ'ըսէ՝
— Խեղն մարդ, պիտի դառնալով իսկ չ'ազատուեցար բափառում:

Գետնի վըրայ քէ աղխւսի կըտորէն զատ քան չ'ունենամ,
Խօսէրս ամօր, պիտի ծալսնմ ու դըրամը ես գինու տամ,
Երբոր ինձի հարց կուտան քէ՝ վաղուան գինու դըրամն ունի՞ս,
— Վերարկուս ու փաթթոցըս կան, հօ' սա գործած չէ' սուրբ Մարիամ:

Ուրա՛խ ապրէ, որովհետեւ վախնան մը կայ այս աշխարհին,
Ելած հոգին դեռ շա՛տ երկար պիտի կանչէ լըքած մարմին,
Յոյսերով ու տենչանքներով լի գանցերը սա քու տեսած՝
Վաղը պիտի բըրուտներու հարուածներուն տակ չարչըրուին:

Յարաբերուէ՛, պարկեշտ, խելօֆ, արժանաւոր դու մարդկանց հետ,
Մինչ անպարկեշտ մարդկանց մօտէն հեռահեռու քալէ յաւէտ,
Թէ խելացի մէկը ժեզ քոյն հըրամցընէ, խըմէ՛ խւոյն,
Մինչ անպարկեշտ մարդու ձեռքով տըրուած մեղրն իսկ նետէ՛ ձեռքէդ:

Էլ խայեամի, քու մարմինըդ վըրանի մ'է յար եւ նըման,
Հոգիդ ալ հոն՝ արքունիքին մէջ բընակող՝ է մէկ Սուլքան,
Երբ Սուլքանն է չուեր, զացեր՝ կուգայ մահուան սենեկապետ
Ու կը քակէ վըրանն իսկոյն, զարնելու այլ նամբու վըրան:

Ճակատագրի ու դիպուածի մականով փոս քըշուող դու ո՛ք,
Զախ, աջ գլորուէ՛ համբերատար, մի՛ անիծեր բաղդդ անողով,
Որովհետեւ նա՛ որ ժեզի դատապարտեց այդ վիճակին,
Շարժառիքն ալ՝ նա՛ գիտէ լոկ, նա՛ գիտէ լոկ, նա՛ գիտէ լոկ:

Իմաստուքեան գըրքէն օր մը վիճակ բացի ինձի համար,
Յանկարծ մարդ մը, լաւ փորձագէտ, ըսաւ սըրտովն իր վիրահար.
— Գերերջանիկ է նա՛, ով իր գիրկն ունի կին գերը լուսընկան,
Ու վայելքի մէկ գիշերը՝ ամրող տարուան մ'է հաւասար:

Ես ըսի որ՝ ասկէ յետոյ չ'ե՛մ խըմելու վարդգոյն գինին,
Նա արիւն է որբատունիկն, չ'ե՛մ խըմելու արիւն կըրկին,
Վարպետ խելքըս խւոյն հարցուց՝ «նըշմարի՛տ են քու այդ խօսեր»:
— Կատակ կ'ընեն լու իրեն՝ հընա՞ր է չը խըմել գինին:

Ա'յն օրը որ՝ գըլուխըս չ'է գինեմըշուշ՝ քէկուզ դեղքափ
Ինձ բաղդը տայ՝ շանքահարիչ պիտի քըլի քոյնի մը չափ,
Այս աշխարհի վիշտը քոյն մ'է եւ իր դեղքափին է զուտ գինին,
Ես դեղքափին է որ կը խըմեն, եւ քոյնին ա'լ չ'ունիմ սարսափ:

Քանի որ այս մեր օրերուն՝ խելքէն օգուտ չի՛ յուսացուիր,
Ժամանակէն օգուբողներն ալ անխելքներն են անխըտիր,
Խելքը գըլվէն առնող դուն այն գինուց ինձ բե՛ր, որով գուցէ՛
Ժամանակը ժիշ մ'ալ մեզի նետէ քաղցըր նայուածքը իր:

Ընդունինք քէ՝ ես ապըստամբ գերի մըն եմ, ներումդ ո՞ւր է,
Մեղանչանքէն սիրոս է խաւար, անշամանդաղ լոյսըդ ո՞ւր է,
Թէ աղօքքի փոխարէն է որ դըրախտըդ խոստացեր ես,
Առուտուր մ'է սա բացէրաց, քու բարիքդ ու շընորիդ ո՞ւր է:

Ճի՛շտ այն օրն երբ աղօքելու, ծում պահելու վընիր տըւի,
Ճաւալով քէ՛ կը կատարեն ամենամեծ տենչն իմ սըրտի,
Շա՛տ ափսոս որ՝ լըւացումըս խանգարուեցաւ պըզտիկ պէտքով
Ու պահելիք ծումս ալ աւրեց՝ գըրերէ կէս ումպ մը գինին:

Արեւն ոսկի արշալոյսին բոց գանգուրը տանիք նեսնց,
Ու ցորեկը բաժակին մէջ կեսարական գինին պարպեց,
Գինի՛ խըմէ, լուսարացին ընդոստ ելած Մուկզզին՝
— Օ՛ն խըմեցէ՛ — աղաղակը չորս դին ժըլսոր համարփուեց:

351

Արարշուրիւնն ամբողջովին պատկեր մըն է անըրջական,
Վերահասու ով չէ՝ ասոր, նա իմաստուն չ'է քաւական.
Նըստէ՛ խըմէ՛, միշտ անձնատուր զըւարք խօսքին ու հանյժին,
Հաստատ թըւով տեսիլքներով չ'ըգրադուելով ո՛չ մէկ վայրկեան:

352

Հողի աղտոտ շաղային միշտ ազատ եղող հոգին մաքուր,
Անապական աշխարհէ մը ֆեղ առժամեայ եկած է հիւր,
«Գիշեր բարի» ֆեղ մաղրելով՝ հեռանալին դեռ շա՛տ առաջ,
Կարմըրական պայծառ գինուց՝ տողէ՛ իրեն սապուհներ բիւր:

353

Գինետընով կը պարծենամ, ընտիր մարդիկն են համայնքն իր,
Թու լաւ դիտես՝ գէշ կողմերն ալ շատ անպատեհ ֆեղ չ'են թըւիր,
Մինչ հոգեւոր դրպատունէն ընտիր մէկը դեռ չ'է ելած,
Թող կործանի փըլըշակն որ՝ տըգիտուրեան բոյն է դարձեր:

354

Հանյժին հետ կապ չ'ունեցող գործէն՝ հեռու մընալ լաւ է:
Գինին՝ սիրած կընող ձեռքէն՝ արօտին մէշ խըմել լաւ է,
Գինարբողին, դէրվիշներուն, տափ մարդկանց հետ ըլլալ լաւ է,
Ումայ մը գինին *Զուկէն մինչեւ կուսինն ինչ կայ՝ լաւագրյան է:

355

Կուժ ու բաժակ բըռնած ձեռքըս, մեղք է բըռնէ՝ *բեմ ու մատեան,
Դուն գօսացած Սուփի մըն ես, ես ամբարիշտ տիզմ գինետան,
Բայց եւ այնպէս ամենեւին ես չ'եմ լըսած որ մէկ կորակ՝
Չորք բողած բացը այրէ, սա խոտոր է իրողուրեան:

356

Դեռ մինչեւ ե՞րբ ամէն մէկի ըստորուրեամբ տառապինք մենք,
Ու նենգամիտ ժամանակի սեղմումներուն ենթարկուինք մենք,
Թերեւ հոգի մեր սիրածի հետ միասին նըստած մէկ պահ՝
Իրմով առլի՝ մէկ քանի հատ ծանրը բաժակ բող որ պարպենք:

* Հատ իրանի գիցարանութեան՝ աշխարհը կեցած է ցուլի մը եղջերին, իսկ
ինքը՝ ցուլը, ձուկի մը վրայ եւ սա ամենախոր յառակն է աշխարհի, իսկ լուսինը
նկատուած է ամենէն բարձրադոյն կէտը:

* Քարողիչն ամպիռն ու Գուրանը:

357

*Պէտխէշանի սուտակաշուրք գեղուիիներն, ո՞ւր են հիմա,
Անդորրուրիւն սըրտին արտող բուրեան գինին, ո՞ւր է հիմա,
Գինարբուքը խպամուրեան արգիլուած է պատուիրանենով,
Խըմէ՛ գինիդդ, հոգ մի՛ ըներ, խպամուրիւնն, ո՞ւր է հիմա:
Խըմէ՛ գինիդդ,

358

Տարիքաւոր մէկը տեսայ գինովուրեան նիրհով քընած,
Տարակոյսի իր տընակը՝ խելքի ծեփով կոկած, մաքրած,
Ըզգայազիրկ քընացեր էր՝ իր մըտին մէշ այս ըսելով,
— Աստուած հանդէա իր ծառային գըրառատ է ու ողորմած:

359

Երէկ գիշեր հարբած էի, հանդիպեցայ մեր գինետուն,
Այնտեղ հարբած մէկը տեսայ՝ ուսին առած կուժը գինուն,
«Գուն Աստուծմէն չ'ե՞ս ամբնչնար, խոր ծերուրեան հասած, ա'յ մարդ»
«Ողորմիր Աստուծմէն է», ըսաւ, «Խըմէ՛ ու լըռէ դուն»:

360

Անմահ գինու կուժին շուրջը տարածեցինք մենք սկսնէտան,
Խըմելով է որ նոր կ'ըզգանիք քէ՛ մենք մարդիկ ենք բանական,
Ժամանակը, որ ապարդիւն՝ մըզկիրներուն մէշն անցուցինք,
Վերըստաալ մենք կը յուսանիք՝ դըռներուն քով մեր գինետան:

361

Օր մը դուն զիս պիտի տեսնես այն աստիճան խորունկ հարբած,
Որ զըլուխըս նըւաստաբար ոտքիդ վըրայ ըլլամ դըրած,
Չեռքէս բաժակ, զըլսէս փարքոց վար ինկած ու նետած մէկդի,
Պիտի տեսնես այդ հերանս մազերուդ մէշ զիս շըգրայուած:

362

Երբ դուն խըմիչք կը գործածես, խելքիդ սանձը բըռնէ ամուր,
Ո՛չ տըխմարի ձեւեր դուն առ, ո՛չ երեւցիր մըտքէ բափուր,
Յակենքագոյն գինին կուզե՞ս որ արժանի ըլլայ ֆեղի,
Ո՛չ դուն ինքը խելքը փախցուր, ո՛չ առ մարդու նեղուրիւն տուր:

* Պէտխէշան — Խորսոսնի մէշ, արարներու կողմէ «Պէլմաս» անուանուած
քաղաքն է, որ հոչակուած է իր յակինթի հանքերով:

իր ուռկանէն՝ վայելչական կեանէխս յոյսի՝ ձուկը փախաւ,
կուքինը գինովներու գիշերուան պէս ի զուր անցաւ,
Ափոն՝, ամէն մէկ վայրկեանը աշխարհ մ'արժող կեանէլս բոլոր,
Զափազանց շատ ածան գընով՝ իմ ձեռքերէս կորզըւեցաւ:

Աշխարհը մէկ տաճչարան է, ժամանակը ծայրէ ծայր վիշտ—
Բաղդը փորձանք է եւ կեանէլս ու սարսափ՝ միշտ անհանգիստ,
Վերջապէս երբ ես կը դիտեմ աշխարհն ու իր բոլոր գործեր,
Կը տեսնեմ որ գոհ մարդ չը կա՛յ, երէ կայ իսկ, հազուագիւտ միշտ:

Ան՝ որ կ'աւէ իր պեխերով, գինետան մը դըռան փոշին,
Անգիտացող մ'է առ յաւէտ այս աշխարհի լաւ ու գէշին,
Թէ այս ու այն աշխարհները փոս գըլորին գընտակի պէս,
Գարեհատի չափ իսկ անգամ՝ ան հոգ չ'ընէր անոնց մասին:

Փափկասուն ու քաղցրը կեանէլս մօտիկ է իր վերջաւորման,
Անապարէ՛ օգտագործել անոր ամէ՛ն մէկ երկվայրկեան,
Տես, իմ անգին կեանէլս, ահա ցաւ ու վըշոռվ կը չըֆանայ,
Այսպէս անցնող կեանէլն համար, հարիւր պատիկ բռ՛դ ափսոսան:

Մըտիկ ըրէ՛, երբ տակաւին վիճակի ես, կուգա՛յ ձեռքէդ,
Բարեկամաց վըշոռու սըրտի բեռներէն դու բեռ մը ա՛ն գէր,
Որովհետեւ գեղեցկութեան շուր ու փառքրդ չէ՛ մըշտական,
Օր մը յանկարծ կը տեսնես որ՝ չըֆացեր է նա առյաւէտ:

Սի՞րտ, քանի որ՝ դուն գիտակ չ'ե՛ս բոլոր մըքին գաղտնիքներուն,
Ամէն քանի համար ինչո՞ւ, այլեւս զուր կը ցաւիս դուն,
Քանի որ ո՛չ մէկ քան սըրտիդ ուզածին պէս չի՛ կատարուիր,
Ուրախացիր գէր սա ներկայ անվերադարձ սահող պահուն:

Վէ՛ր ել, եկո՛ւր մեր նանկերով սազի մետախս քելին զարնենի,
Դինի խըմենի, եւ ամօրը՝ պատկառանիքին զարկած՝ կոտրենի,
Մեր սէտնէտէն վանառ հանենի բաժակ գինու հետ սակարկած,
Ժուժկալանիքի ապակին ալ, քարին զարկած՝ զարդենի, փըշրենի:

Որովհետեւ մահը երբէ՛ շընորհ չի՛ տար, ո՛վ իմ սաղի,
Անխառն գինով լի բաժակը իսկոյն ինձ տուր, ո՛վ իմ սաղի,
Աշխարհէն՝ ուր երկու, երեւ օր հազի մենի ապրելու ենի,
Զուր վըշտանալ մեր սըրտերուն չի՛ պատկանիր, ո՛վ իմ սաղի:

Աշխարհի մէջ լաւ անունով հըռչակ հանել, շատ լաւ քան է,
Բաղդի տըւած տառապանիքին վըշտանալը, ամօր քան է,
Որբառունիկի հիւրի բոյրով բըմրած ըլլալ ու գինեհար,
Ժուժկալանիքին վըրայ գոռող ըլլալէն՝ մի՛շտ լաւագոյն է:

Պայրամն եկաւ ու խանգարուած կեանէլը պիտի շըտկէ նորէն,
Շիշերուն մէջ կարմիր գինին Սագին պիտի լեցնէ նորէն,
Նաեւ ծումի ցըռնակապն ու պախուրցները ալօրանիքի.
Պիտի քակէ մեր էշերու բերանէն ու վըզէն նորէն:

Մի՛ կիրարկեր դու *Սիւննէքը, ականջ մի՛ տար պատուիրանիքին,
Հանապազորդ հացէդ բաժին հանէ անկար չըքաւորին,
Զար մի՛ խօսիր, բարիք ըրէ, մէկուն սիրտը դու մի՛ կոտրեր,
— Վըտահ եղիր ապագայի քու դըրախտիդ — հիմա՛ գինին:

Այս անցաւոր աշխարհը որ՝ բընակավայր է մեզ համար,
Իմ ամէն մէկ քայլափոխիմ՝ բաղդատական ուժովըս արար՝
Շա՞տ փընտուեցի ու չը գըտայ, դէմքիդ նըման փայլուն լուսին,
Ո՛չ ալ մարմնիդ նըման նըկուն, երկնասըլաց մէկ նոնի ծառ:

* Խումաժան աւանդութիւն. Դուրսանի լրացուցիչ մաս:

Աւա՛ղ, վըշտոտ ու աւերակ իմ խե՛ղն սիրտըս խելքի չ'եկաւ,
իմ սիրուհուս տանջանիք սէրը՝ մէկդի վանել նա չը կըրցաւ,
կը հետեւի քէ՛ երբ սիրոյ բաժակն ամէն մարդու լըցին,
Սըրտի արեան մէջ բարխեցին, երբ բաժակիս հերքը եկաւ:

Երէ խելքը գըլխուդ մարդ ես, խորհելու ես քէ՛ ի՞նչ բերիր,
Աշխարհ գալուդ, ու մեկնելուդ հետդ ի՞նչ տանիս, որպէս քու իր,
Դուն ինձ կ'ըսես քէ՛ չ'մ խըմեր, որովհետեւ մահ կայ կեանքին,
Ես ալ կ'ըսեմ, խըմես կամ ոչ, մահը մի՛շու կայ եւ անխըստիր:

Թուրաստանի մէկ անկիւնը, բաժակ գինի ու գեղ սաղի,
Թէ միասին ես ունենամ եւ այս ըլլայ ճեսքըս կանխիկ,
Զբւարնանամ ես աննցմով, իմ ապառիկ գըրախտըս ք'ո՛գ,
Դըժոխք-դըրախտ խօսքը մոռցի՛ր, հանդիպեցա՛ր մէկ եկողի:

Երկրի վըրան եօթանասուն երկու հաւատք կան այլազան,
Կըրօնիքն ու հաւատքներէն՝ դաւանանքըս սի՛րտդ է միայն,
Զուր խօսքնը են՝ կեավուր, իսլամ, աղօրեր է, քէ մեղանչեր.
Վերցո՛ւր անմիտ պատրըւակը, նըպատակը Գո՛ւն ես միայն:

Այգը ծագեց, պատըւեցաւ սեւ քըղանցքը մուր գիշերուան,
Ե՛լ ու խըմէ՛ քու սապուհըդ, ինչո՞ւ ես դու տըրտում այդքան,
Ո՛վ սիրտ, աւա՛ղ, շատ այգեր դեռ երեսները ցոյց տան պիտի,
Երբ մենից մեր երեսը հողին տըւած ենի յաւիտեան:

Աղօր-քով ու պաշտամունքով՝ Մեծուրեանըդ փայլն աւելցա՞ւ.
Կամ մեղքերուս պատճառովը՝ Զօրուրիւնըդ նըսեմացա՞ւ,
Ներէ՛ ինձ, Տէր, կը նանչեամ ես քու շընորհըդ մեղաւորին,
Պատժի մէջ չ'ո՛ս անապարեր, իսկ յարաժամ է գուրդ ամրաւ:

Աշխարհիս մէջ, պարապ տեղը, դըմներէ դուռ վագելու չէ՛,
Ժամանակի լաւին, վատին յարմարուի ու տոկալո՛ւ է,
Ճակատագրի բաղդ-վիճակին ի՞նչ գիր ու քիւ որ մեզ զարնէ,
Ըլլայ վայելք քէ պատուհաս, վիճակուածը խաղալո՛ւ է:

Ո՛վ գինի, իմ սիրուհուս նուռ շըրքունքները բաց մի՛ քողներ,
Որովհետեւ բացի քեզմէն մէկ ուրիշին չի՛ յարմարիր,
Զամը եարիս վարդ շըրքունքը համրութելու յաջողեցաւ,
Զի շա՛տ սըրտի արխնեներէն՝ շուրբն առած էր գոյնն իր կարմիր:

Թէ քաղքի մէջ համբաւ ունիս, մէկ չար մարդու ես հաւասար,
Թէ անկիւն մը քաշուած կ'ապրիս՝ սուրբ մ'ալ ըլլաս՝ խըռովարար,
Աշխարհիս մէջ ո՛չ ոքի հետ բընաւ երբէ՛ ծանօր չ'ըլլալ,
Կամ ո՛չ ոքի չը նանչցըւիլդ՝ ամենէն լաւն է քեզ համար:

Երբ ներումդ է զիս պարփակող՝ մեղանչանքէն չ'ո՛մ սարսափիր,
Երբ շընորհդ է ընկերակից՝ դաժան նամբէն չ'ո՛մ սարսափիր,
Երբ շուրջ ինձ լուսերես՝ օր մը՝ պիտի յարութիս տայ,
Տըլրահըռչակ իմ սեւ գործէն հիւէի չափ չ'ո՛մ սարսափիր:

Նոյնիսկ անոնք՝ որ զիսուրեան կորողներ են լուսահաննար
Որոնց միտքը նախրանի կ'առնէ աստղաց շուրջը երկնի աննառ,
Երբոք փորձն նախապատճառ գաղտնիքներուն մէջ բափանցել,
Խելքի պըտոյտ մի՛շու կ'ունենան ու կը մնան խե՛ղն ու աննա՛ր:

Ո՛վ սիրելան, ես ու դուն մէկ կարկինի ենի այնիքն նըման,
Մենի մեր մարմնով մէկ ենի ու նոյն, որքան ալ որ գըլխով բաժան,
Շըրջանակի նըման հիմա՝ կէտի մը շուրջ մենի կը դառնանք,
Հուսկուրենըն, կէտի մը շուրջ մեր գըլուխներ կը միանան:

Դիտակցութեան օրէս ասդին, լոկ գինին եմ ես ներբռղած,
Շուրջը եղող առարկաներ՝ խըմիչքի են վերաբերած,
Ո՞վ բարեպաշտ, քու վարպետը երէ խելքն է աշխարհիս մէջ,
Վըստահ եղիր, որ նա ինձ է նախ եւ առաջ աշակերտած:

Խըմիչքներէն լաւագոյնն է մի՛շու ու դա՛րձեալ ընտիր գինին,
Լաւ է խըմել զուտ ու պայծառ գինին հետը քարմ պարմանին,
Այս աշխարհը ծայրէ ի ծայր փրատակ է ու աւերակ,
Աւեր վայրին մէջ մըտաւեր դառնալ՝ նըմանին:

*Ափսո՞ս, ափսո՞ս, որ իմ կեանքըս ունայն անցաւ նըման հովի,
Թէ՛ կերածըս հարամ եղաւ եւ թէ՛ շունչըս պիղծ, գարշելի,
Դէմքըս սեւցաւ հրամայուած պատուէրները չը պահելէս.
Անգործելին կատարելուս համար Աստուած ի՛նքն ողորմի:

Ո՞վ գերբնտիքն աշխարհի մը, որ խոյանիս ես ու նըպատակ,
Դուն աւե՛լ ես, քան լոյսն աչքիս, քան իմ հոգիս ու կեանքս համակ,
Կեանքը՝ որ միշտ համարած են ամենաքանի գանձն աշխարհի,
Ուրախութեամբ զայն կ'ընէի հարիւր անգամ քե՛զ նահատակ:

Ան ո՞վ էր որ քեզ գինեհար բերաւ յանձնեց մեզ այս գիշեր,
Դուրս հանելով հարկմէն՝ ո՞վ նամբայ ճրգից քեզ այս կողմեր,
Քեզմէ բաժան ըլլալով իսկ՝ հուրֆերու մէջ այրող մարդուն
Բորբոքելու համար հուրը, հովի նըման բերողն ո՞վ էր:

Աշխարհի մէջ արժանիքով պահ մը հազիւ մենք ունեցանի,
Պատուհասէն, վիշտ ու ցաւէն զատ այլ մէկ քան չը շահեցանի,
Ափսո՞ս, որ բիւր առեղծուածէն ո՛չ մէկ հատը դեռ չը լուծած,
Հազա՞ր կարօտ սըրտերուս մէջ՝ այս աշխարհէն մենք մեկնեցանի:

* Այս եւ այստեսակ քառեկները հեղնանք, կշտամբանք եւ մերկացում են
Բարեսլաշտը անուն ու սըքեմ առած՝ սութի մեղանչողներու հասցէներուն:

Ո՞վ դու խօնա, մեր մէկ հասիկ աղերսանքին ականչըդ տուր,
Զայնըդ կըտրէ՛, եւ Աստուծոյ սիրոյն համար մեզի քող տուր,
Մենի մեր նամբան շխակ կ'երթանի, դուն ես որ միշտ ես կը նայես,
Մեր օճիքը ճրգած՝ գընա՛ աշքիդ համար բըժիշկ հարցուր:

Որու գըլխուն մէջ որ խելք կայ, ըսէ՛ֆ, բաղդին ո՞ր յոյսերով,
Կը վըստակի այս աշխարհի օգորւթեանը ամբողջ սըրտավ,
Ո՞վ, աշխարհը, աւերակի անունով է կընքած եղեր՝
Սըլխալած չէ՛, որովհետեւ աւերակ է գըլխով-ոսով:

Գինարքող չե՛ս, բայց եւ այնպէս պարսաւ մի՛ տար հարբեցողին,
Երէ Աստուած ինձ զըլչում տայ, վերջ պիտի տամ նոյնիսկ պահին,
Մի՛ սըրբանար, հարիւր աղտոտ գործ ես տեսած, որոնց հանդէպ,
*Զէմզէմ զըրով հազար անգամ լըւացուած է ձեռքիս գինին:

Կուռքը ըսաւ իր պաշտողին — ո՞վ արարած երկըրպագու,
Արդեօֆ գիտե՞ս, ինչո՞ւ համար երկըրպագող դարձեր ես դու,
Քու մարմնական ու հոգեկան յատկութիւններ ամբողջովին
Իմ վըրաս է համախըմբեր, արտացոլեր ձեռքը մարդու:

Իմ ձեռքիս մէջ շեշտահարուած սուր մը ունիմ ես սայրասուր,
Անոր շնորհիւ է, որ բաց է քայլիս առաջ ամէն մէկ դու,
Ու շարունակ անով է, որ կը պատրաստեմ իմ քըննամու
Սըրտէն խորված եւ գանգէն ալ գիներածակ իմ գինուն հուր:

Արարչութեան օրն առաջին ըստեղծեցիր, ով Աստուած իմ,
Բարկութեամբըդ Դըժողքը հուր, քաղցրութեամբըդ անանց եղեմ,
Մըտերմութիւնդ է մէկ դըրախտ, ես որ բընաւ չեմ մեղանչած,
Դըրախտի դուռն ի՞նչ պատճառով՝ փակուած կըրնայ ըլլալ իմ դէմ:

* Դըրախտի մէջ՝ կենաց ջուրի ակունք մը:

Դինին մարմնիս զօրութիւնն է, վարդ սընունդն է նա իմ հոգուն,
Բանալին է գաղտիքներուն եւ լուծողը միշտ աննըկուն,
Ես այլեւըս չ'եմ փափաքիր ո'չ այս աշխարհ, ո'չ հանդերձեալ,
Երկութէն ալ պատուական է՝ մէկ կարդիլ անմահ զինուն:

Աստուած ամէն բան կը շրտկէ, դուն զինի՛ տուր, ո'վ իմ սաղի,
Գըրութենէն նա դըրդըւած՝ անուշ լեզուով կ'որսայ մեզի,
Կեանիքիդ գարնան զինի խրմէ, սուփիութիւն ինձ մի՛ ծախեր,
Արարիչը, արարածի խունկ ու մոմին չի՛ կարօտի:

Ո'վ իմ սաղի, Աստուած սիրես, մեզի նըման անոքներուն,
Դուն մի՛ մոռնար. կապկանաշակ ենի, կործանէ՛ մեր կուռքը դուն,
Ճըշմարտապէս՝ ջուրի ծոցէն ցամաք նետուած՝ ձուկեր ենի մենի,
Ինչդ ես ջուրը կենդանութեան, մեզ միացուր անձիդ իսկոյն:

Յոյսի նամբուն վըրայ՝ ամէն սիրտ աշխատէ քեզի կապել,
Անդորրութեան մէ՛ մըտերիմ բարեկամի կապ հաստատել,
Հող ու ջուրով շինուած հարիւր Քաապան՝ չ'արժէ՛ մէկ ազնիւ սիրտ,
Քաապա ուխտի երբալու տեղ, ջանա՛ սիրտ մը դուն զըրաւել:

Այն օրը, երբ ձեռքս է զինին ու հարրած եմ վայելքէն խոր,
Հըրանըման խառնուածքովս ու խօսքովս սահանքաւոր,
Ընդունակ եմ ամէն տեսակ նիւրի մասին անպատրաստէն,
Ըզմայլանքի հարիւրաւոր զոհար շաղել իմ չորս բոլոր:

Ո'վ ցընծութեան նըրազըդ լոյս, գերադաս է՝ ոտքը քուլին՝
Համրութել, քան համրոյքներ տալն ուրիշներու նուռ շըրունքին,
Ձեռքս անուրջի բըղանցքէն չի՛ զատուիր երբէ՛ ո՛ եւ է օր,
Իսկ, ոտքս ըսես, անձնատուր է միաւորման ջանի ու նիզին:

Մենի, զինիի հըրամանին տակն ենի դըրեր մեր գըլուխներ,
Վարդգոյն զինու ժըրտող շըրքանց՝ մատաղ կ'ընենի մեր հոգիներ,
Երբ շիշն իր վիզն է դուրս ճըգեր՝ Սաղիի սեղմ ձեռքի մէջէն,
Ու երբ զինու հոգին է դուրս եկեր հասեր շիշին շըրքներ:

Անասունի սըմբակին տակ կոխուած ամէն փուշ ու բաղեղ,
Գեղուհու մը խոպոպիկն է, սիրուհու մը յօնքն է աղեղ,
Պալատներու զըմբէքները կառուցանող աղիւսին մէջ,
Վէզիրի մը հող մատը կայ, Սուլրանի մը գանգն ու ուղեղ:

Երիտասարդ օրերըս կը վերածնուրին այսօր կըրկին,
Գինի՛, զինի՛, զինի՛ թերէ՛, երանութիւնը իմ սըրտին,
Մի՛ բամբասէ՛, թէ լեղի է, զինին բա'դցը է ամէն անգամ,
Իր դառնութեան պատճառն է լոկ՝ դառնութիւնը ի'մ իսկ կեանիքն:

Սի՛րտ, քանի որ արիւնիլ է նակատագիրդ անխախտելի,
Որոշ է, որ պարագաներն այս աշխարհի նեղեն պիտի,
Իսկ դո՞ւ, հոգիս, երբ ուշ-կանուխ, զիս լըքելով պիտի մեկնիս,
Ալ ինչո՞ւ դուն բընակութիւն հաստատեցիր մէջն այս մարմնի:

Մեկեանները, ինչպէս Քաապան, մէկ մէկ վայր են համալօքի,
Պաշտամունիքի աղաղակ մէ՛ դողանչինը մէկ զանգակի,
Մըզկիր, տանար իրենց ծէսով, վարդարան եւ համրիչ ու խաչ,
Իրականին մէջ այլազան նըշաններ են պաշտամունիքի:

Դէմս ելլողին, չար ու բարու մասին բընաւ գաղտնիս չ'եմ տար,
Խօսքերս միշտ կարս կը կապեմ ու չ'եմ խօսիր բընաւ երկար,
Անպատմելի վինակի եւ դիրքի մը մէջ կը զըտնըւիմ,
Ես գաղտնիք մը ունիմ, սակայն մէջսեղ համել ես չ'եմ կըրնար:

Խըմողներու շըրջանին մէջ, կեդ դըրամ չի' անցնիր բընաւ,
Աւելն ամէն սըտախօսներ գինետունէն մաքրած է լաւ,
*Աւերակէն ծերունի մը դուրս զալով ինձ ըսաւ այս քան,
— Գինի՛ խըմէ, որովհետեւ պիտի նիրինս դարեր անքաւ:

Արարչէն՝ լուռ գոհանալէն զատ, այլ մէկ քան արժէք չ'ունի,
Խսկ մարդկանց մօս՝ երեւոյքն ու կեդիքն է՝ որ արժէք ունի,
Խելքին կըրցած ամէն հընարք գործադրեցի ես կեանիք մէջ,
Երբ խընդիրը մահուան հասաւ, խելքն այլեւս արժէք չ'ունի:

Թէ օտար մը հաւատարիմ ըլլայ ինձի, ազգականս է,
Ազգականըս թէ տառապանք ինձ պատճառէ, քըշնամիս է.
Երէ քոյնը բուժում կուտայ, նա քոյն մը չէ՛, այլ քալասան.
Խսկ թէ մեղքը հիւանդ կ'ընէ, նա մեղքը չէ՛, այլ մէկ քոյն է:

Զըկա՛յ սիրտ մը, որ չ'արիւնի բաժանումիդ վըշտին համար,
Կախարդանիք հըմայած է լոյս ունեցող աշֆերն արար,
Ու թէպէտ դուն մէկուն հանդէպ քու սըրտիդ մէջ սէր չ'ե՞ն տածեր,
Զը կա՛յ սիրտ մը, որ քու սիրով վառուած չ'ըլլայ մի՛շտ, անդադա՛ր:

Օրը ահեղ դատաստանին, երբ աստղումիք խաւար դառնան,
Փըլի երկինքն, ինչպէս բոլոր բարեպաշտներ կը հաւատան,
Պարեգօտիդ քըղանցքը ես բըռնեւմ պիտի, ո՞վ *սիրեցեալ,
Ու հարցընեմ, իմ ո՞ր մեղքին համար կեանիքն տըլիր վախնան:

Ամենազարշ մարդկանց առջեւ գըլուխ ծըռել՝ ըստիպեալ ենք,
Պըլպուլներու առջեւն անգամ հարկադըրուած՝ պահել զադտնիք.
Բոլոր մարդկանց ակնարկներէն մեզ խուսափիլ ըստիպելով՝
Դուն ա՛յն նայէ, թէ վերջէն ալ ինչպէս մեզ հետ կը վարուի ինք:

* Աւերակ, աւեր օճախ — զործածուած է բնապրին մէջ «գինետան» իմաստով:
* Աստուած:

Սաղի՛, քանի ժամանակը ինձ ու ֆեզի կուտայ հարուած,
Այս աշխարհը մեզի համար հանգըստավայր չէ՛ բացէրաց,
Բայց եւ այնպէս, գիտցա՛ծ եղիր, թէ քանի դեռ շիշը գինուն
Մեր միջեւն է, նշմարտուքինն է որ մեր ձեռքն է անկասկած:

Շարունակեալ գինարբուք մը եղաւ կեանիքս իմ բովանդակ,
Ես ժուռ եկայ վարդերու մէջ, հանգիստ առայ վարդենու տակ,
Ո՛չ մէկ գործըս յաջող գընաց, ո՛չ մէկ մուրատ տուաւ գինին,
Բայց նամբու մը սովոր մարդը, ետ չի' գար ոչ մէկ ժամանակ:

Գինու քասը դի՛ք ձեռքիս մէջ, ծարաւի՛ է սիրուս սաստիկ,
Գինի՛, գինի՛, կեանիք ինձմէն փախուստ կուտայ ինչպէս սընդիկ,
Ե՛լ, գինի՛ տուր, որովհետեւ բաղդն անուրջ մէ արագ սահող,
Պարմանուքեան հուրն ալ ինչպէս հոսո՛դ-անցնո՛դ զուր մը պըզտիկ:

Տարփածուներ ենի հերանս, միւսիւլմանը ուրիշ տեղ է,
Անկար մըրջիւնն ենի՛ Սողոմոն իմաստունը, ուրիշ տեղ է,
Մեր դէմքերն են սիրադալուկ, հանդերձանիք ծուկնեներ լոկ,
Ուսկերել նուրք կերպասները ծախող շուկան՝ ուրիշ տեղ է:

Մարդ արարած, ամէն կողմով դուն նըման ես շըլքայուած շան,
Պարապ տեղը մի՛շտ կը հաշես, հազիր ունիս պահ հանգըստեան.
Պարապ բընոյքն ունիս, գայլի նենիգուրիւն եւ աղուէսի դաւ,
Վազրի բընոյքն ունիս, գայլի նենիգուրիւն եւ աղուէսի դաւ,
Ու ասոնց հետ նապաստակի քոյլ մըրափներ միացած կան:

Սիրտ մը, որուն սէրն է զարկեր իր արեւը լուսապարար,
Միեւնոյն է բազինին թէ՛ Մըզկիրին է աղօքարար,
Թէ անունը սիրոյ գըրքին մէջ գըրտեր է, ո՞չ մէկ ատեն,
Ապանի վարժք եւ կամ պատիժ մըտածելը չէ՛ ֆեզ համար:

Մեղանչելուս համար դարձայ ապաբաղդ ու հալածական,
Կըռապաշտի պէս բայց կուռքէս՝ յայսն ունեցայ ես ժաւութեան,
Ու գիննեար մեռած առուուս, սիրեկան ու գինին ներկայ
Ըլլալ կ'ըլդամ, Դըժո՛ղֆ, Դըրա՛խտ, ալ ի՞նչ արժէք ինձ կ'ունենան:

Եկաւ, հասաւ Բամազանը, գինարբութի շըրջանն անցաւ,
Անխան գինին, վարդ գեղուիին ունենալու առիթն անցաւ,
Զեղութերուս մէջ յակինը գինին չը խըմուելով՝ այնպէս մընաց,
Իսկ մեր գրտած ամէն սիրուն կին բան չ'ըսած՝ քողուց անցաւ:

Այս գինին, որ տարբեր ձեւեր կ'առնէ միշտ մեր նայուածքին տակ,
Մերբ որպէս իիւր որքատամնի, մերբ վառող հուր սիրու ու երակ,
Մի՛ կարծեր քէ՛ երբ եւ իցէ կը կորսըւի հետք չը քողած,
Էռութիւնն է յաւերժական, ձեւն է որ կը փոխէ միակ:

Իմ մեղութերուս կըրակէն *ծուլս բարձրանալը ես չը տեսայ,
Բաղդ, փըրկութիւն ակընկալի եւ ո՛չ ոքէ յոյս ունեցայ,
Մարդկանց մեռքէն դէսի երկինք պարզած սա իմ երկու ձեռքեր,
Ո՛ր մէկուն ալ որ քըդանցքին ես պարզեցի՝ շահ չ'ունեցայ:

Թէ բանալով յուելիդ աչքը՝ շուրջը դիտես դուն ուշադիր,
Պիտի տեսնես քէ՛ քըշնամիդ նա է՛ որուն շատ վըստահեր,
Այս օրերուն ժիշ բարեկամ ունենալըդ լաւագոյն է,
Եւ հեռուէն ընկերակցիլ մարդկանց լաւ է՛ գիտցած եղիր:

Տիեզերքի բարձունքն ալ որ հասած ըլլաս, քեզ կ'առնեն վար,
Երկնի գահն ալ բազմիս՝ կ'ընեն շէմք համրուրող աղքատ աննար,
Ինչքան որ քու ձեռքէդ կուգայ, լուսաւորէ՛ մարդը տըգէտ,
Ու ո՛չ ոքին մի՛ վըշտացներ, որ չը դառնաս դուն վըշտահար:

* Ոչ ոքին չը վնասեցի, չ'այրեցի:

Թէ կայ սըրինգ, կուժ մը գինի ու գեղուիի հուրիսիրան,
Ու բաւալող ջըրի ափին՝ դալարի մէջ նըստած ես դուն,
Ասանցմէն լաւ բան մի՛ վընտուեր, մի՛ բորբոքեր Դըժողքն հանգած,
Որովհետեւ քէ կայ Դըրախտ՝ ասանցմէն լաւ չէ՛ ըլլալու:

Սէտնէտէն իր ուսին նետած՝ ձեռքին բաժակ մէկ ալեւար,
Դուրս նետուեցա գինետունէն՝ շարժումներով շատ անսովոր.
Գիննեար էր ու խոր արքշիռ, ըսի, — «արդեօֆ յուլիք՞դ քըուաւ».
— Գինի՛ յուլմէ՝ — պատասխանեց, — աշխարհն է փուն եւ անցաւոր — :

Կարմիր, բուրեան վարդին սիրով՝ պըլպուն արքշիռ պարտէզ մըտաւ,
Նոր գարուն էր, կանաչ գարուն, վարդ ու բաժակ ժըպտուն տեսաւ,
— Աչքը քա՛ց ու վայելել գիտցիր, անցած կեագը ալ ձեռք չի՛ գար—,
Խորհըրդաւոր լեզուն իրեն՝ իմ ականջիս այսպէս ըսաւ:

Բիւրեղ ջամին մէջ՝ վարդագոյն գինին սիրուն է դուրեկան,
Ուսի ժաղցըր մըրմունչին հետ տալիդի ողբն է դուրեկան,
Գինու տըւած երանութեան մասին խսպան տըգէտ Սուփին,
Մեզմէ հազար փարսախ հեռու գըտնըվին է շատ դուրեկան:

Երբ չ'ըլլալն է անտարակոյս, այն ժամանակ ըլլալն ի՞նչ է,
Անյագ տենչի ,աներնարի նամբուն զիրար ուտելն ի՞նչ է,
Ու ժանի որ քոյլատու չ՛, մեր կեանին այստեղ յաւերժացնել,
Մահանամքէն ինեղինքը զերծ, անենքակայ կարծելն ի՞նչ է:

Մահուան ժաշած նետին հանդէպ, ամէ՛ն վահան անօգուտ է,
Արծարի եւ ոսկու տըւած՝ շընեղութիւնն անօգո՛ւտ է,
Կեանին ու աշխարհ, ժանի խորունկ ես ժըննեցի՝ հասկըցայ քէ՛
Բարի գործէն զատ ամէ՛ն բան, աշխարհին մէջ անօգո՛ւտ է:

435

Այն սիրտը, որ պաշար չ'ունի լոյս օրէն մուլք օրուան համար,
Նա բըշուա՞ն է եւ ամէն օր բխր զըդշման է եղերամայր.
Վըշտէն ազա՞տ, ազա՞տ հոգէն ուրախ սըրտէն զատ ամէ՛ն բան՝
Ի՞նչ որ կան այս աշխարհին մէջ՝ ցաւի պատճառ են անհամար:

436

Զըւարքութիւն սըրտին սըփսել՝ իր ուշն ու միտ եղաղ անհատ,
Ամբողջ կեանին մէջ չէ՛ տեսած եւ ո՛չ մէկ օր տըխուր կամ վատ,
Մէկ այսպիսին կամ տարուեր է արարչութեան առեղծուածով,
Կամ պըլլըւած գինու կուժին՝ մեղը է ծըծեր նա անընդհատ:

437

Ո՛վ Տէր, երէ ողորմած ես, ինչպէս կարծիք կայ քու մասին,
Ինչո՞ւ Դըրախտէն արտախսեցիր դուն առաջին մեղանչողին.
Ողորմած չ'ս, երբոք կուտա բարեպաշտին քու շընորհներ,
Ե՞ս ապրստամբ ու ամբարիշտ, ներել գիտցիր իմ նըմանին:

438

Ամայութեանց մէջն աշխարհի, չ'ս պատահիր ո՛չ մէկ վուշի,
Որ բաքախուն չ'ըլլար արեամբ մէկ անձնուրաց սիրահարի,
Փերիսիրուն ամէն կընոշ ու վարդաքուշ գեղ աղջրկան՝
Տիրանալն է մէկ իրաւունք, սակայն նաև շա՞տ դըժուարին:

439

Իմաստունին հարրում կուտայ՝ բընութեան խո՞ր միտքն անսահման,
Խոկ տըգէտին՝ բընութիւնը, շահ ու գէնն է իր օրական,
Անծայր ովկեանն է յարաշարժ՝ օրէնքներով խո՞ր ու մըքի՛ն,
Յարդի շիւղն ալ կը կարծէ բէ՛ իր դէ՛մ կըսւի անհուն ովկեան:

440

Որքան ալ որ իմ խեղն սիրտը ձեռքէ ելաւ, ո՛վ իմ սաղի,
Բայց նա ծո՞վ է, ու ինքնիրմէն դուրս չի՛ բափիր, ո՛վ իմ սաղի,
Խոկ Սուփին իր գաղտնիքներով՝ նեղ ամանի մըն է նըման,
Բաւական է կարիլ մ'աւել, որ նա յորդի, ո՛վ իմ սաղի:

441

Ո՛վ իմ սաղի, ո՛վ ցանեց մեր սըրտի խորը սիրոյդ սերմեր,
Քու սէրն այնուեղ պիտի մընայ մըշտարաքուն մինչ մահը մեր,
Հակառակ մեր աղերսամիքին, ֆըղանցքը մի՛ ժողուեր նազով,
Գեղեցիկ ու առաքինի քու ֆըղանցքէդ ձեռք չ'նի քաշեր:

442

Ո՛վ իմ սաղի, տանըդ դըռսին մենի հեռանալ չ'նի կամենար,
Երէ նոյնիսկ մեզ մեոցընես, միտք փախել մենի չ'նի կամենար,
Ընդունին քէ՛ պէտք չէ՛ որ մենի մեր գըլուխներ գետնին վերցնենի,
Բայց մենի արդէն քու նամբայէդ գըլուխ վերցնել չ'նի կամենար:

443

Ա'յն գեղուինս, որու համար, սիրտը եղաւ խե՞ղն ու մոլո՞ր,
Ուրիշ տեղ մը յանկարծակի ենթարկուեցաւ վըշտի մը խոր,
Ի՞նչպէս կըրնամ անձիս համար վընտուել-նարել նար ու դարման,
Երբ մեզ բըժիշկ եղողն է որ՝ հիւանդութեան նանկն է այսօր:

444

Տիեզերքի գաղտնիքն ամէ՛ն մարդու պէտք չէ՛ յայտնի ընել,
Թէ ոչ գըլխուն փորձանի կուգայ, կը մատնըւիք դիրքի անել,
Երբ այս տըգէտ ժողովուրդին մէջ մէկ հատիկ հասուն չը կայ,
Ինչ մըտքին մէջ՝ կայ ո՛չ հընար, ոչ ալ յարմար յայտնաբանել:

445

Թըշնամուդ քէ՛ բարեկամիդ բարիի ցոյց տուր ամէ՛ն անգամ,
Բընութիւնով բարի մէկուն՝ չարիք գործել չէ՛ բընական,
Բարեկամիդ չարիք ընես, շուտ կը դառնայ քու թըշնամիդ,
Թէ թըշնամուդ բարիի գործես՝ նա կը դառնայ քեզ բարեկամ:

446

Սիրտը նըրագ վառած չէ՛ դեռ, սաղի՛, դարձեալ բաժակ մը տուր,
Գինու հուրը երէ չ'ըլլայ, կեանին աննորոգ է եւ տըխուր,
Ա'հ, վարդագոյն քու այդ գինիդ, կենաց զուրն է ականակիտ,
Ով անգամ մը շուրբըն է հըպած՝ ետ քաշելու նիգն է ՚ի գուր:

Ի՞նչ անուշ է բաժակին մէջ՝ կը կըլոցը վարդ գինին,
Ու գերվիշի երգապարը՝ ընկերակցած քաղցը նէյին,
Դրսկիդ մէջ քու սիրած հուրին ու գրիսուդ մէջ զինին անխառն,
Ի՞նչ անուշ է, ազատ ըզգաւ վիշտ ու հոգէն ժամանակին:

Սէրը թէեւ փորձանք մըն է, բայց եւ վընիոն է Արարչին,
Ի՞նչ բանի որ տէրն է պատճառ՝ յանցապարտ չէ՝ անոր գերին,
Երբ մարդու լաւ թէ՛ վատ գործեր, սահմանուած է նախալընով,
Խէ՛դն գերին ալ ի՞նչ հաշիւ կը պահանջուի դատաստանին:

Զըւարքացնող սուտակաշուրը սաղիի մը քախիծն ու վիշտ,
Սըրտի համար գօրութիւն է, հոգու համար սընունդ է միշտ,
Անոր քախսծի ջըրիեղեղին մէջ չը մեռնող ամէ՛ն անհատ,
Նահապետին տապահին մէջ՝ դագաղ դըրուած ողջ մարդ մ'է նիշտ:

Սիրտս ազա՛տ է վըշտէն այսօր, ժըպտէ՛ ինձի, ո՞վ իմ սաղի,
Առիւծներէն պարպլա՛ծ է անտառս այսօր, ո՞վ իմ սաղի,
Երկընքի շիշն ամէ՛ն գիշեր գինու փըրփուր կը սըփուէ վար,
Այսօրը որ իմ լա՛ւ օրս է, շիշըս պարապ է, ո՞վ սաղի:

Մոլեռանդ ու տըգէտ մարդիկ, որ սամիկն է առհասարակ,
Դեռ չըսած թէ՛ «հանգուցեալ այն ինչին ձեռքն է բրոնած բաժակ»,
Պըլպուլը երբ վարդաստան կը մըտնայ սէրը դայլայլելու՝
Կակաչագոյն գինին պէ՛տք է մեր ձեռքն ըլլայ այն ժամանակ:

Ինձմէն, ֆեզմէն դեռ շա՛տ առաջ, կեանի են հագած՝ թէ այր, թէ կին,
Ասոնի ամէ՛նին ալ եղած են պերճանին ու զարդի այս աշխարհին,
Երկար չ'անցած՝ քու մարմինըդ պիսի դառնայ հոդ հասարակ.
Զի հողդ հազար ուրիշներու՝ ծառայած է որպէս մարմին:

Կուգանք-կ'երքանք, ժամանակին մէջ, որ չ'ունիր ըսկիզբ-վախնան,
Ուրկէ՛ կուգանք եւ ո՞ւր կ'երքանք, այս մասին ո՛չ ո՛ք գիտէ բան,
Ամէ՛ն անհատ, ե՛ւ ուսուցիչ, ե՛ւ աշակերտ, համահաւաք,
Որոնց կին մ'է աշխարհ բերած՝ չ'ունին հարցին այս պատասխան:

Գետնի վըրայ ամէ՛ն իկուէ, ժամանակով, արեւական
Այս ու նակատ ունեցող մէկ մարմին մասն էր կենդանական,
Քըղանցքովլըդ դէմքիդ փոշին գորովանեռով դուն միշտ սըրբէ՛:
Որովհետեւ այդ փոշին ալ՝ դէմքն է եղեր մէկ աղջըկան:
Որովհետեւ այդ փոշին ալ՝ դէմքն է եղեր մէկ աղջըկան:

Ո՞ւր է գինին, գուսանն ո՞ւր է, մատուցակէ՛ քանի չէ՛ ուշ,
Երջանիկ է յիշող սիրուր՝ լուսարացի խըմիչքն անուշ,
Աշխարհին մէջ ըստիս երեք բան կայ միայն մէծարելի.
Աշխարհին մէջ ըստիս երեք բան կայ միայն մէծարելի.
Գեղ սիրուհի, այգարածակ ու գըլուխ մը գինեմըշուշ:

Բանի որ դուք այս աշխարհի վիճակները գիտէք բոլոր,
Ո՞վ տըգէտներ, իր քընանիքն դուք մի՛ խըրուիք ո՛ եւ է օր,
Ունակուններ, իր քընանիքն դուք մի՛ լլլաք ժամանառ,
Ունայն տեղը կեանի մի՛ վատնէք, ու մի՛ լլլաք ժամանառ,
Սէր փընտուեցէք, եա՛ր սիրեցէք ու խըմեցէ՛ք գինին հըզօր:

Ափսու, ափսու, եփուն հացը՝ հում մարդկանց է ընկեր վիճակ,
Եւ անքերի երջանկութեան՝ պակասամիտն է ընդունակ,
Գեղատեսիլ քըրքուեիներ, որոնց տեսքն է մէկ ըսփոփան,
Աշկերտներն ու ծառաներն են վայլող տէրերը բացարձակ:

Կենաց-զըրքէն մեր անունին սըրբիկը անպայման է,
Մահուան գըրկին մէջ տարածուած՝ հոգի տալը անպայման է,
Գեղատեսիլ, ո՞վ իմ սաղի, դուն մեզ աղուոր զուտ գինի թե՛ր,
Որովհետեւ մարդու վերջը՝ սեւ հոդ դառնալն անպայման է:
Որովհետեւ մարդու վերջը՝ սեւ հոդ դառնալն անպայման է:

459

Խայեամ, երբոր գերեզմանիդ մէջն ես իջած՝ պիտի փութ-ան,
Միւնքէր, Նիքէր հարցաքըննիշ հըրեշտակներ գալ հանդիման,
Սակայն անոնք երկու հոգի ըլլալովնին մէկին հանդէպ,
Տիրոջ գութ ու ներումն ի՞նչպէս խեղդամակի կուտայ հրաման :

460

Եշեր են այն ժողովուրդներ, որ սէտմէտէն կ'երկըրապագեն,
Որովհետեւ քըսուրեան ու կեղծարարի քեռան տակ են,
Զարմանալին դեռ կայ՝ ասոնք քարեպաշտի դիմակին տակ,
Խպամուրիւն կը քարոզեն՝ անհաւատէն բայց վատրա՛ր են :

461

Խոստացեր է Աստուած մեզի դըրախտին մէջ նեկտար գինի,
Երբ այսպէս է, ի՞նչպէս կըրնայ նոյնը այստեղ մեզ արգիլուի,
Հարքած արար մը *Համզայի էգ ուղտին նետ արձակելուն
Համար էր որ՝ մարգարէն ալ արգելի տակ առաւ գինին :

462

Դիրք ու փառքի ունայնամիտ դասակարգը մեծամեծաց,
Ցաւ ու վըշտի մազիներուն մէջ՝ այս կեանքէն է ձանձրացած,
Օտարուտին ա՛յն բանն է որ՝ ով իրե՞նց պէս ազահուրեան
Հստրուկ մը չէ՛, իրենց կողմէ՛ մարդ անուան չէ՛ արժանացած :

463

Կանքեղ մըն է սիրտը, որ իր լոյսը կ'առնէ եարի այտէն,
Ով որ անոր վիշտ ու ցաւով կը մեռնի՝ կեանք կ'առնէ նորէն,
Թիբռանըման սրտին յարմար է տիստոսը մոմ-նըրագին,
Որովհետեւ նա պատկերն է այրբւելու գաղափարին :

464

Ցառաշիկայ պատահարի մասին ժեզի պիտի ըսեմ,
Ըսելիխս ալ երկու-երեք խօսքերու մէջ ես ամփոփեմ,
Քու հուր սիրոյդ մէջ նեններած՝ պիտի մըտնեմ ես գերեզման,
Արեգական քու սիրովը՝ գերեզմանէն նորէն յառնեմ :

* Մոհամմէտի ազգականներէն մէկը :

465

Անէուրեան զըրով քըրչած՝ սաղմն ես ցանած մէջն այս կեանքի,
Բոցավառա՛ծ ես իմ հոգին՝ հուր կըրակով տառապանքի,
Մինչ ետ-դարձս հո՛ն, ուրկէ ես հողն եմ հագած իմ այս մարմնին,
Մոլորական հովի նըման՝ աստանդական ըլլամ պիտի :

466

Վաղը՝ վերջին դատաստանին, երբ վիճակներ կը բաժնըւին,
Ինձ՝ մէկ մոլար գիննեմոլիս համար ալ կայ անշուշտ բաժին,
Երէ արդար յայտարարուիմ, բարեկամ կը դառնամ անոնց,
Իսկ մեղապարտ քէ նանչցրուիմ, անոնց սիրոյն կը ներեն ինձ :

467

Հողկափարիչ ա՛յն սափորէն, շէն գիւղացու գործածական,
Բաժակը լի՛ց, որուն սիրտըս կը պապակի այս խսկ վայրկեան,
Իմ տենչանքին *լարդը գըլիկս հանէ՛, անոր արե՛ւ ցոյց տուր,
Որովհետեւ **մոխիր դարձած շա՛տ տենչանքներ հողին տակ կան:
Որովհետեւ ***մոխիր դարձած շա՛տ տենչանքներ հողին տակ կան:

468

Հանրուրիւնը իրենց ձեռքին բընող երկու, երեք անձեր,
Տըգիտաբար կը կարծեն քէ՛ իրե՞ն են այս կեանքի մեծեր,
Դուն ա՛յն նայէ, որ իրեն էշ եւ իշումագ ըրլալովնին՝
Իրենց նըման էշ չ'եղողին՝ անհաւատի տեղ են դըրեր:

469

Մեր գինետան խընճոյքը՝ քող պարկեշտ սըրտեր զըւարքացնեն,
Զերմեռանդի ժուժկալ քըլանցքը քող կրակով բըռընկեցնեն,
Ու ա՛յն հարիւր կըտորուանիք կարուած խըրքան ու պարեգօս,
Գինովուրեամբ կեանք անցընող մարդկանց ոստիք քող կոխկըռուեն :

470

Մինչ մէջտեղէն վերանալը *երկուուրեան՝ քալէ՛ նամքան,
Անշուշտ նամբայ կըտրելով չէ՛, որ ձեռք կ'անցնի սոյն վերջարան,
Դուն հանելիք տուն մը չունիս, միայն քէ քու նիգովդ յաման,
Կը ժամանես մէկ որոշ կէտ, ուր ինքնուրեանն է քու վախնան :

* և առաջարկած մըն է — կիւլ, քիւլ:

* ՍուՓիական վարդապետութիւնն է, կասկածելի է թէ հայեամինն ըլլայ:

471
Զը կայ գիշեր, որ հառաջրս չը բարձրանայ դէպի աստղումք,
Ու արցունիխ հեղեղները չը բաւալին դէպ ծով խորունկ,
Դուն կ'ըսես թէ՝ օր մը յետոյ, մենք կը խըմենք կըրկին գինին,
Սակայն կըրնայ պատահիլ որ՝ վաղն իսկ ըլլայ մահուան կոչումք:

472
Աւազուտի էշ մարդկանց մէջ հետամուտ ես ֆարոզութեան,
Գիտութիւն ու ձիրք ես քերեր, ատոնք ծախու առնող չը կան,
Փոխարէնը՝ մինչեւ անգամ՝ ումպ ջուր չ'են տար ամբողջ տարին,
Մինչ՝ օրական հարիւր անգամ, հարիւր արցունք բափել կուտան:

473
*Ճշմարտական արարածը, մարդն է միայն իմացական,
Խօսիխ միտքը ըմբռնելը՝ ամէն մարդու հեշտ չէ՝ ասկայն,
Տեսնելու եւ հասկընալու գինին դուն շիշ մը խըմէ՛,
Որպէսզի այլ արարածներ ժեզ հետ հաւար տեղ չ'ունենան:

474
Մինչեւ որ իմ չըքնաղ հուրիս գինի չը տայ հանոյական,
Բաղդը գրուխս ու ձեռքերս չի' համրուրեր հարիւր անգամ,
Ժամանակը գալուն կ'ըսեն — զըդզումի եկ — բայց թէ Աստուած
Ինձ արժանի չի' տեսներ այդ, ինձմէն ի՞նչպէս զըդզում ես տամ:

475
Հաստատամիտ մարդը քընաւ զըդզում չի' տար գինու համար,
Որովհետեւ գինին ջուր չէ՛, այլ ակունք մ'է նա կենարար,
Եթէ մէկը թամազանի մէջ չ'ուզենար գինի խըմել,
Այդպէս մէկը աղօքներէն պէտք էր որ գէր ազատ ըլլար:

476
Խայեամ, որքան որ ալ կապոյտ սա երկինքը երկրի վըրան,
Վըրան զարկած է ու փակած ամէ՛ն մէկ դուռ հարցավընդման,
Որոշ է որ՝ ըսկըզնական Սաղին լըցած բաժակին մէջ,
Պըդպըջակի նըման քիւր այլ խայեամներու տըւեր է կեանք:

* Արժէ յիշատակել Մէսնէվի հնուեւալ քառեակը՝
Գինին մեզի չը հարքեցուց, մենք գինին ինքն հարքեցուցին,
Մարմինէն չէ՛ մեր գոյուրիւն, այդ մենք ենք որ իրեն տըւին,
Յորդող գինին ո՛չ այլ ինչ է, եթէ ոչ մեր յուզման գինին,
Դորձնող երկինքն ալ այլ բան չէ՛, եթէ ոչ մեր խելքին գերին:

477
Նախասկըզբին, երբոր սէրը իմ մարմինըս կազմաւորեց,
Ան, նախապէս՝ ինձ ժըրաշան սիրոյ դասը գըրել տըւեց,
Յետոյ խալոյն սըրտիս ուկու կըտորուանիքն իմաստութեան
Գանձարանի համար անգին բանալի մը նա յօրինեց:

478
Գինարբուին լոկ յայտնի է վարդի, գինու միտքը խորին,
Մըտեղով աղքատ ու անտեղեակ մարդկանց ծանօթ չէ՛ քընաւին,
Մինչդեռ անոնց կոշտ հոգիներ, երջանիկ են անշահ բանով:
Վայելքի խո՛ր երանութիւնն յայտնի է լոկ գինարբուին:

479
Մինչեւ այսօր իմ կեանքիս մէջ՝ ուրախ վայրկեան ես չը տեսայ,
Զուր յոյսերով կեանքիս կէսը անցաւգընա՛ց, բա՛ն չը տեսայ,
Ու հիմա ալ՝ մինչեւ որ ես ունայն հովէն վըրէժ լուծեմ,
Կը վախնամ որ՝ հովը ինձի ժամանակ ու առիք չը տայ:

480
Հազար ափսո՛ս, որ սիրտը չը գըտաւ ցափին ո՛չ մէկ դարման,
Հոգիս եկաւ շըրքունիներուս, բայց չը հասաւ եարիս քերան,
Ըստանչացման մէջ իմ կեանքը լըրում գըտաւ ու հալեցաւ,
Մինչդեռ անոր սէրը մընաց՝ առասպել մը ինձ յաւիտեան:

481
Սա կապտաւուն զըմբէքը երբ հաստառուեցաւ նախասկըզբին,
Ու երբ *ոսկի գունուն ալ կապուեց **երկուորեակի լոյս կըրնակին,
Այդ օրն ալ քու սէրբդ նըման խարոյկի մը բոցերուն շառ,
Հազար ու մէկ կապանիներով՝ շըրայուեցաւ իմ խեղն սըրտին:

482
Ըզմայլանիով ու սըրտախոց այս աշխարհէն մենք մեկնեցանք,
Հարիւրաւոր մարգարիտէն լոկ մին ծակել կարողացանք,
Արարածի մեր անկարող, անզօր խելքին պատճառովն իսկ,
Բիւր մարգարբի իմաստներուն չը բափանցած՝ մենք մեկնեցանք:

* Արժէ յիշատակել Մէսնէվի հնուեւալ քառեակը՝
** Աստղունք, ուր կը մտնայ արէւը ժայիս 23ին:

Չը կայ գիշեր, որ իմ խելքը բզմայլանքի մէջը չ'ըլլայ,
Ու արցունիքի գոհարներով քըլանցքները լեցուն չ'ըլլայ,
Մելամաղնու սիրով առլի գանգը զեղուն չ'ըլլար երբէ՛ք,
Զի գըլլիվայր շըրջած բաժակ՝ հընար չէ՛ որ լեցուն ըլլայ:

Երկինքը կայ մէկը որուն՝ բոլոր գաղտնիքդ են քաջ յայտնի,
Գիտէ ամէն մազը գըլխուդ, կարիները բու արինի,
Կըրմաս խարել կեղծ խօսքերով մինչեւ անգամ մարդը նարտար,
Բայց անոր հետ՝ դուն ի՞նչ կ'ընես, որուն համար չըկայ գաղտնի:

Դեռ դու որքա՛ն ատեն պիտի անձնապաշտի կեանքըդ վարես,
Կամ աշխարհի գոյութեան ու չըգոյութեան հոգը կըրես,
Գինի՛ խըմէ, զի կեանք մը որ անդարձ մահով կը վերջանայ,
Քընանալով կամ հարրելով անցնել պիտի դու նախընտրես:

Մերք իմ սիրով շատ կը նեղուի իր վանդակէն ու կը տըրտմի,
Ու կ'ամընչնայ որ անբաժան ընկեր դարձեր հող ու ջըրի,
Այդ պահերուն մըտքէս կ'ամցնի աւերակել զընտանը մութ,
Բայց Շէրեկի ասպանդակէն սահող ոտքը կուգայ քարի:

Ինձի կ'ըսեն — մահիկն ելաւ, վաղը ծուն է աւանդական,
Ու պէտք չէ՛ որ՝ դուն քափառիս շուրջը գինուն ու գինետան —
Լաւ, ուրեմըն Շապան ամսուն այն աստիճան ես կը խըմեմ,
Որ մինչ Պայրամ գինով ըլլամ՝ ամբողջ ամսուն մէջ Թամագան:

Երէ իրօֆ քարեկամս է՛ք, սին խօսքերը մէկդի քողէ՛ք,
Վըշտահար ու ցաւած սիրութ՝ վարդ գինիով դարմանցէ՛ք,
Խսկ երք արդէն մեռած ըլլամ, իմ անիւնէս աղիւս շինած՝
Գինետանը խարխուլ պատին նորոգութեան գործածեցէ՛ք:

Կեանքի խըմիչքն է մերք անխառն, սակայն եւ մերք միայն մըրուք,
Մեր հագուստը մերք լոկ քուրջ է, սակայն եւ մերք *Պէրտ մը մաքուք,
Այս բոլորը խելքին համար շատ պարզ են ու անկարեւոք
Բայց մեռնելու գաղափա՞րն ալ՝ անկարեւոք բան մ'է եւ զուր:

Մահուան բողին ետեւն անցնիլ, նամբայ տըրուած չէ՛ ո՛չ ոֆի,
Սրարշութեան գաղտնիքները՝ յայտնարերուած չէ՛ ո՛չ ոֆի:
Արարշութեան երկու տարի գիշեր-ցերեկ մըտածեր եմ,
Եօրանասուն երկու տարի գիշեր-ցերեկ մըտածեր եմ:
Եւ ո՛չ մէկ բան հասկընալ կամ սորվիլ եղաւ անկարելի:

Դատաստանի վերջին օրը, կ'ոսեն, շատ խիստ ըլլայ պիտի,
Մեր վերեւի քարեկամը հուր ցասումով *դատի նըստի,
Ով քարի է, կըրմա՞յ սակայն չարիք գործել, չի՛ յարմարիք,
Անհոգ եղի՛ր, անոր ներման պիտի ըլլամ մենք արժանի:

Թէ հարուստ մ'է գինարբողը, նա կը դառնայ մէկ կըռուարար,
Ու իր վէնով նա կը քերէ մարդկանց գըլխուն չարիք վատրար,
Կարմըրական կըրոր քասին մէջ կը քափեմ կանաչագոյն
Այն *զմրուխտէն՝ մինչեւ որ իմ վըշտի օձիս աչքը կուրնար:

Ռամիկներու դասակարգին պատկանող մէկ քանի անհատ,
Ճըշմարտութեան վիճակութով տարուած երկու գիշեր կիսատ,
Բարձրը մըտքի հագուստներով ծըպտըւեր են ու այսպէսով,
Անուանարկեր Մեծ անուններ, նըշաւակեր՝ վատ, անհաւատ:

* Պէրտ = Արարիոյ եւ եչմէնի մէջ հիւսուող ընտիր եւ սուզ ասուի մը:

* Գուրանի «Սուրայի կլակերում» գլուխ 12րդ տունը: Կը խօսի այն մասին թէ՝
ով իսլամութիւն չէ՛ ընդունած, սարսափելի յարձակման պիտի ենթարկուէ:

* «Զմրուխտ» — դործածած է «պէնկ» կամ «հաշիչ» բառերու տեղ:

Ամէն կայլակ, որ բաժակիս մէջ կը պարպէ իմ գեղ սաղին,
Տառապանքի թեծ կը պարպէ իմ կրծդած աչքին,
Տէր ողորմեայ, ֆեզ՝ սըրտի բիւր վըշտէն՝ փըրկող գինին ընտիր,
Ինչո՞ւ յարգը մէկ իբսիրի շ'ունի հանդէպ քու ակնարկին:

Ձերմեռանդը գուրդ ու շընորհ, մեզի չափ չի՛ նանչնար բընաւ,
Մենի ծանօթներ ֆեզ ըլլալով՝ ֆեզ կը նանչնանի անկէ շատ լաւ,
Դուն ըսեր ես՝ — «մեղապարտին դըժողքին մէջ այրեմ պիտի», —
Մեզ մի՛ ըսեր, ըսէ՛ անոր, որ չի՛ նանչնար ֆեզի բընաւ:

Պատրաստ սիրոյ ու խըննոյքի, զանցառուրիւն ընել չ'ըլլար,
Հաւատարիմ չ'եղող եարին, վըստահուրդիւն բընաւ չ'ըլլար,
Դեռ մընացած կեանիքը գիտցի՛ր օգտագործել արժանապէս,
Կեանին՝ աղօքքի պէս՝ ատենէն վերջ կատարել հընար չ'ըլլար:

Բաղդն ինձ չ'եղաւ օգնական ու նեցուկ գոնէ օր մը միայն,
Խընդրանեները դաժանօրէն մընացին մի՛շտ անպատասխան,
Չ'եղաւ մէկ օր, երբ ես անվիշտ մէկ հատ շունչ մ'եմ հազիւ քաշեր,
Որ չ'ընկնէի հարիւրաւոր վըշտերու տակ՝ մէջ նո՛յն օրուան:

Ո՛վ բարեկամ, ի՞նչ կը յոգնիս որոնելով կեանիքի գաղտնին,
Պարապ տեղը ինչո՞ւ դու վիշտ կը պատճառս սիրս ու մըտքին,
Զըւարք ապրէ՛, ժամանակը ուրախուրեամբ ու գոհ անցուր,
Կեանին ու աշխարհ, երբ գոյացան՝ հարկ չը տեսան քու խորհուրդին:

Գըռեհկացած վարք ու բարքի այս օրերուն լիրը ու ըստոր,
Յաւ ու վըշտէն կը տառապի իմ խեղն սիրտըս ամէն մէկ օր,
Վարդաստանին մէջ աշխարհի՝ սիրտըս կոկոն մ'է սեղմըւած,
Այգեստանին մէջ աշխարհի՝ սիրտս է կակաչ մ'արնարոսոր:

Երիտասարդ օրերուն մէջ, դէմքերու հետ հուրիսիրուն,
Խաղաղի զուտ պայծառ հիւրը խըմեն է լաւ ու լաւագոյն,
Որովհետեւ այս աշխարհը զըրհեղեղով է կործանունձ՝
Անոր գիրկը գինեխըխում հարբած ըլլալն է լաւագոյն:

Աշխարհ արար Քե՛զ կը վընտուէ, Քե՛զ կը ձըգտի անվերջ, անդուլ,
Ու չ'ե՞ն գըտած ո՛չ հըգօրը, ո՛չ աղքատը նիգով ամուլ,
Բայց Դուն կ'անցնիս ամէն մէկի գովէն, սակայն կոյր են անոնի,
Կը խօսակցիս Դուն անոնց հետ, սակայն անոնի ամէնին են խուլ:

Բարեկամիս հետ երբ ըլլամ, գինու բաժակն է հանելի,
Երբ վիշտ մ'ունիմ, վայելուչ է արցունեներով աչքերըս լի,
Ու քանի որ ոչի՞նչ չըկայ հաւատարիմ ու տեւական,
Լաւագոյն է ըլլալ հարբած՝ աշխարհիս մէջ ողորմելի:

Ըզգուշացի՛ր, մանրակըրկիտ, անխելք, անլուրջ խակ մարդկանց հետ
Գինարքելէ, որովհետեւ սիրս կը կոտրեն բառով մ'անպէտ,
Յաջորդ օրն ալ չըքմեղանենով քու գըլուխըդ կը ցաւցընեն՝
Ամբողջ գիշեր տըգեղ կերպով կագ ու կըոխ ընելէ ետ:

Քանի որ ֆեզ որոշուածէն դուրս ձեռքըդ բան չէ՛ հասնելու,
Աւելորդ տեղ, մի չարչարուիր, սըրտիդ տենչին յագուրք տալու,
Այնքան ծանըր բեռներու տակ՝ դու մի՛ նըզմեր սիրտըդ բընաւ,
Երբ վերջիվերջ ամէն մէկ բան բողնելու ենք ու մեկնելու:

Ո՛վ իմ հոգիս, անապական անխառն գինին դու մի՛շտ խըմէ,
Սիրս որսացով գեղուիիներ վերյիշելով՝ դու մի՛շտ խըմէ,
Գինին՝ արիւնն է խաղողին, իսկ խաղողը կ'ըսէ ֆեզի,
— Արիւնըս ֆեզ հէլալ ըրի, ուզածիդ չափ դու մի՛շտ խըմէ:

Ըմպէ՛ զինին, մէկ բացառիկ գեղեցկուհու այտերէն դու,
Երբոր ցաւած սըրտիդ՝ վըշտի իժն է խըրել խայրոցն հատու,
Ես կը խըմեմ եւ ուրախ եմ, սըրտիս տալով երանութիւն,
Դուն չ'ես խըմեր, ես ի՞նչ լինմ, գործ չ'ունիմ հետն անմիտ մարդու:

*Զէմի փարքամ պէտութիւնէն՝ գերադաս է մէկ ումայ զինին,
Նոյնիսկ վի՛ր է տըրուած նաշէն՝ արքայութեան մէջ **Մէրեկմին,
***Պու Սայիտի եւ Աղեկմի սըրտամորմունք ողբերգներէն՝
Շատ աւելի խորհուրդ ունի հառաջն առտուան մէկ զինովին:

Քանի որ քու կեանքդ անդադար օրն ու գիշեր կուտեն անյագ,
Անոնց տըլած խարկանքին կամ վըշտին մի՛ տար դու քընաւ յարգ,
Գու օրերդ ու գիշերներդ՝ ուրախութեամբ մի՛շու վերջացուր,
Զի մահէդ վերջ՝ դեռ շա՛տ օր ու գիշեր պիտի գան շարք առ շարք:

Գինետան մէջ Քեզ հետ, լաւ է քանամ սիրտըս, ո՞վ Աստուա՛ծ իմ,
Քան *Մէրերապին երկրապագեմ՝ առանց Քեզի, ո՞վ Աստուած իմ,
Դուն առաջին ու դուն վերջին արարչութեան ընդհանրական,
Դրախտ, դըժողք, ի՞նչ որ կ'ուզես, վընու՛ հիմա, ո՞վ Աստուա՛ծ իմ:

Լըսարաններն ես դիմեցի՝ հաւատի ու մըտի մարդոց,
Սիրտըս ծարաւ մէկ հաւատի, պարապ մըտիս մէջ հուր ու բոց,
Բայց շարունակ այն իսկ դըռնով, ո՞ր դըռնով որ ես ներս մըտայ,
Նորէն դուրս գալ լստիպուեցայ՝ սիրտըս պապակ ու միտքը խոց:

* Զէմիս:

** Գուրանի «Մէրեէմ եւ Ամրանի ընտանիքը» — սուրանները:

*** Երկու իշխաններ, որոնք հրաժարեցան իրենց ճոխութիւնէն ու աղքատ ապ-

բեցան:

* Մզկեթի խորանը:

Դուն ձեռք ֆաշէ նրկընքէն ու շուրջըդ ժողուէ՛ կանայք լնտիր,
Կը վարանի՛ս ու կ'ուզես որ Աստուա՛ծ պաշտես դուն անձանձիր,
Քեզմէն առաջ անքիւ մարդիկ աղօքեր են, լացեր, խընդքեր,
Մեկնած են ու չը գիտեն քէ՛ Աստուած կա՞ր որ ունկընդըրէր:

Գինարբուէի զախվայրին վըրայ նորէն ոսի ենի դըրած,
Բաժակ ձեռքին՝ մենի կը կարդանի հնգանջօքի հոգուն մեռած,
Եւ ուր որ լի շիշ մը իրեն պարանոցը մեզի ցոյց տայ՝
Մենի արդէն մեր պարանոցներ՝ շիշին նըման ենի երկարած:

Այսօր սիրով մենի հարբած ենի ու նախրանիով հոգեպարար,
Գինետան մէջ մենի զինին կը յայտարարենի կենապատճառ,
Մարգ երկրի հող ու մոխրէն ու մեր ես-էն ձերքազատուած՝
Մազըցած ենի յաւերժական Սուրբըրբոցի սեմին աննա:
Մազըցած ենի յաւերժական Սուրբըրբոցի սեմին աննա:

Ո՛վ սիրուիխս, քո՞յ քու կեանքըդ վըշտիս նըման տեւէ երկար.
Տեսայ զինքը այսօր դարձեալ, բարեսիրտ էր ինձի համար,
Մէկ քըռուցիկ ակնարկ նետեց՝ — բարիք ըրէ՛, զուրէ նետէ՛ —
Ու ինձ ըրած բարութիւնն այս, գաղտնի պահել սեպեց յարմար:

Այգն է մօտիկ, ո՞վ փափկութեան ու պըչրանիքի խըմոր, ոսիի՛,
Քըչիկ, քըչիկ զինի խըմէ՛ ու անոր հետ ուտ նըւագէ՛,
Քուն եղողներ այս աշխարհի վայելքներուն չ'ն մասնակից,
Իսկ լըռութեան անցածներուն՝ ետդարձ չըկա՛յ եւ ո՛չ ոֆի:

Զը կատարուած գործի մասին՝ մըտածելէն մի՛ դալկանար,
Իսկ կատարուած գործերէն ալ բընաւ երբէֆ մի վայսենար,
Ժամանակը իր պատանիք տակաւին չը քաշած վըրադ,
Այս աշխարհի հանոյքներէն քու գերազոյն բաժինըդ ա՛ն:

Երէ լըսէլ կ'ուզես ինձի, խորհուրդ մը տամ քեզի յարմար,
Ասուուծ սիրես, կեղծաւորի հազուստներով մի՛ երեւար,
Աշխարհը լոկ մէկ վայրկեան է, հանդերձեալը յաւերժական,
Ակընթարքը մի՛ վահառեր՝ ակընթարքի սիրոյն համար:

Որքան ալ որ արգիլուած է, խըմէ՛ գինին դու մըշտական,
Խըմէ՛ գիշերցերեկ ու բող երգ ու քընար ընկերանան,
Երէ ձեռքը յակընթագոյն գինին լի բաժակ մ'անցնի,
Առանց *կարիլ մը բափելու, խըմէ՛ բաժակն ամբողջական:

Երկնի-Անիւ, աղուհացի իրաւունքը չ'ես յարգեր դուն,
Ամէ՛ն անգամ ձուկերու պէս մեզ մօրէ մերկ կը պահես դուն,
Խեղն կընոց մը ճախարակը կը հազուեցնէ մարմին մը մերկ,
Ուրեմըն այս դարձող անիւ՝ հազար անգամ լա՛ւ է, քան դուն:

Ճըշմարտութեան գաղտնիքները՝ չ'են պարզւիր հարցուփորձով,
Ո՛չ ալ բարիք գործելով կամ ըստացուածքը նըւիրելով,
Յիսուս տարի կեանք չը մաշած՝ կուլ չը տըւած արիւն առաս,
Խօսին-գործի տանող ճամբան՝ հընար չէ՛ որ բացուի շուտով:

Ե՛ւ, գինի՛ տուր, եւ հետն ալ ինձ երգ մը երգէ՛, ո՛վ իմ սաղի,
Այնպէս, ինչպէս պըլպուն իր վարդ՝ գինի՛ն գովէ, ո՛վ իմ սաղի,
Առանց երգի, երէ գինին, հընարաւոր ըլլար խըմել.
Գինին շիշը բողած պահին՝ չէր կըլկըլար, ո՛վ իմ սաղի:

Բարեկամներ, եկէ՛ մոռնանք, անցած օրերն ինչպէս ներկան,
Ու խըմելով մենք մեզ յանձնենք մէկ անխառն ուրախութեան,
Որպէսզի մեր հոգիները՝ մեզ վոխ տրրուած ու բանտարկուած,
Գէր մէկ վայրկեան մենք արծակենք շըլթաներէն դատողութեան:

* Հին պարսից մէջ սովորութիւն էր, ու զեռ կայ այսօր ալ, խմելէ առաջ
մեռածներու յիշատակին՝ կաթիլ մը բափել:

Իմ վախցուցած մէկ քանի պահն՝ անազորոյն մահի ձեռքէն,
Նըման վըրբած տերեւներու՝ վար բափեցի կեանքի ծառէն,
Իմ անիւնըն նախ քան մաղէ անցըլիլը՝ կը ցանկանամ՝
Ցընծագին ու անդորր սըրտով՝ տիեզերքը անցնել մաղէն:

Ե՛ւ ու պարէ՛, մեր ծափերով ընկերակցինք որպէսզի մենին,
Հըրաշագեղ աչքերու դէմ՝ հըրաշագործ գինին խըմենին,
Քըսան տարու հասակին մէջ՝ խըմիչն այնքան չէ՛ դուրեկան,
Վըսեմ վայելի մ'է իսկական, երբ վարսունին մէջ կը խըմենին:

Փակեցի դուռն ես իմ առջեւ ցանկութեան ու նըպատակի,
Ա՛ւ պկտք չ'ունին անազնիւ ու ազնիւ մարդկանց երախտիքի,
Որովհետեւ իմ բաժակէս զատ ո՛չ ո՛վ կայ ձեռքըս առնող,
Իմ ինչ ըլլալն ու չ'ըլլալը՝ սա գործն է լոկ մեր երկուիքի:

Այս աշխարհի վարք ու բարքէն՝ վըշտի մէջ եմ ես շարունակ,
Իմ քընածին քըշուառութեան դէմ բէն ունին ես շարունակ,
Իմ աշխարհին ժաշուելու չափ ուսում ունին ես բաւարար,
Ո՛չ աշխարհին ժաշուելու չափ ուսում ունին ապրելու խելքի ժանակ:

Մի՛ կարծէք քէ՛ կը տանջրւիմ այս աշխարհէն վախենալով,
Կամ քէ՛ մահէն կը սարսափիմ, անդարձ երբ-ըս մըտորելով,
Միմիայն մէկ վախ ես ունին, այն է, որ զիս երբոր բաղին՝
Մեկնած ըլլամ այս աշխարհէն՝ գերագոյնը չը վայլելով:

Մինչեւ ե՞րբ մեզ, համբակ Սուփի, մեղադրես ու բամբասնս,
Մենք գինետան ժողովուրդ ենի, ու մեզ հարբած մի՛շտ կը տեսնես,
Դուն՝ համբիչն, դիմակին ու նենգութիւնէն՝ ձեռք չ'ես քաշեր,
Իսկ մենք գինու ու սիրուհու հետ միասին ենի մըշտապէս:

Այս աշխարհի վիշտն որոճալ, արի' սեպենք, ալ բաւական,
Այլ ըմպելիք չը գործածենք, քան վարդ գինին անապական,
Գինին՝ արիւնն է աշխարհի, աշխարհը՝ մեր արիւնախում,
Մեր արիւնը խմողին կը խըմենք արիւնն իր սեփական։

Քեզ սիրելուս համար կուտան, հարիւր պարսաւ ու կըշտամբանք,
Եթէ դըրժեմ երդուած ուլստըս, գըլխուս քո՞ղ գայ ամէն փորձանք,
Սըրտիս միակ ըդանքն է որ՝ կեանքըս վախնանն իր ունենայ,
Կըրելու քու տառապանքը՝ մինչ Յարուրեան գայ ժամանակ։

Կեանքը կոչունք քէ ընդունինք, մենք շա՛տ ուշ ենք եկեր աշխարհ,
Այլ հըրաւէր պէտք էր յուսալ՝ մարդուս բարձըր դիրքին յարմար,
Ու լա՛ւ է որ՝ շուտ վերջանար կեանք մը, որ չ'ենք երբէք ուզած,
Կըշտացա՛ծ ենք այն սեղանէն, որ պատրաստուած էր մեզ համար։

Եթէ ձեռքըս քու գանգուրիդ երկարեցի՝ կեղծիք մը չ'էր,
Պատմառն՝ էր իմ ըզմայլանքը, իմ ըզգացած գորովն ու սէր,
Քու այդ օծեալ գանգուրիդ մէջ՝ յանկարծակի սիրտըս տեսայ,
Ու իմ ձեռքըս, իմ սեփական սըրտին էր որ կը երկարուեր։

Ես՝ գինետուն մըտնողներուն՝ առաջնորդն եմ ու գըլխաւոր,
Հալածեալն իմ խօսիս համար՝ նակատարաց եւ անսովոր,
Ուր գինու հետ գիշերն անուն նըստած լոյսի շող կը փընուռէ
Խո՞ր կըսկիծէն մըրնա՛ծ սըրտիս, սըրտիս զարկուած ու վիրաւոր։

Ինչքան ինձմէն ես դուրս կ'ելլամ, նոյն չափով ալ զիս կը գընոնիմ,
Սանդուխն ինչքան կը բարձրանայ՝ նոյն չափով ալ ես խոնարհ եմ,
Բայց ամենէն օտարոտին սա է, որ երբ ես գոյուրեան
Գինիին հետ ժուժկալ դառնամ՝ նոյնքան աւել ես հարրած եմ։

Հանելի է ինձ ունենալ անխառն գինին՝ ամէ՛ն անգամ,
Ականջներըս յանձնել նէյին ու քանոնին՝ ամէ՛ն անգամ
Երբ բըրուտը ապագային կուժ մը շինէ իմ ամիւնէն,
Վարդակարմիր գինիով լի կ'ըլլայ այդ կուժն ամէ՛ն անգամ։

Գիշերները կ'անցնին առանց տալու վըշտին մեր բաժանման
Մէկ վերջաբան, վե՛ր ել, քանի առաւօտը չէ՛ վերջնական,
Մենք հարբենանք, զի ա'յն առտուն, երբոր մեր շունչն է դադարած,
Ուրիշ նոր շընչաւորներ մեր փոխարէն նոր պիտի գան։

Գինին, ա'յո, ես կը խըմեմ, բայց չ'եմ ըներ գինովութիւն,
Բաժակէն զատ, մէկ այլ բանի ձեռք չ'եմ տրած իմ կեանքն ի բուն,
Կ'ուզե՞ս գիտնալ քէ՛ ինչո՞ւ ես գինին այսքա՞ն կը նախընտրեմ,
— Որպէսզի ես ֆեզի նըման չ'ըլլամ անձիս երկըրպագուն։

Մենք, որ օր մը նըշանուեցանք գինիին հետ մոռացումին,
Հակառակ մեր վատ խըմորին՝ ելանք զահը խոր երկնոնին,
Ամենէն վերջ լըւացուեցանք մարմնի աղտէն ու մըրուրէն,
Հողէն էինք մենք դուրս ելած՝ հողին դարձանք մենք վերըստին։

Վարդակարմիր գուտ գինիով մենք մըշտապէս գինեհար ենք,
Բաժակէն ու գինիէն զատ, մեր շուրջն ուրիշ բան մը չ'ունինք,
Համբակ Սուփի, խըրատներէն զերծ ենք, մեզմով գուր կ'ըզբաղիս,
Գինիին ու եարի բերնին պաշտամունքովն երջանիկ ենք։

Վարդաշաղ է, օրէնքին դէմ կ'ուզեմ փափախս իրագործել,
Կակաչաբոյք այտերով բարմ գեղուիիներ հետըս առնել,
Մէկ քանի օր համարփուել վարդակարմիր գինու անձրեւ,
Ու վառկանաչ դալարիքը՝ կակաչներու դաշտ դարձնել։

Մենք Զէմշիտի ջամին համար, որոնումի ելանի աշխարհ,
Եւ ո՛չ մէկ օր մենք հանգչեցանիք, ու քուն չ'եղանիք գիշեր մը յար,
Երբ վարպետն մենք լըսեցինիք յատկուրիւններն այս բաժակին,
Գլուխանիք որ այս եօթնաշխարհեան բաժակը մեր սըրտին մէջ կար:

Լըռիկ, մընջիկ դէպ գիմետուն, մեղմ քայլերով անցնինիք համբան,
Գիմու համար մենք սակարկենիք աղօր-ազիրքն ու մեր քուրպան,
Սակայն, երբոր մեր քայլերը մէտրէսէի քովէն կ'անցնին,
Արագ անցնինիք, որ չը լըսենիք քէ մօֆրին ի՞նչ կուտայ պատգամ:

Գարեհատի չափ անգամ մենք վիշտ չ'ունինիք եւ գո՞հ ենիք բաղդէն,
Լոկ ցերեկուան քէ ճաշ ունինիք, ընթրիք չ'ունինիք, գո՞հ ենիք բաղդէն,
Խոհանոցէն երէ եփուած կերակուր մեզ չը մատուցուի,
Ո՛չ ոքէն հում կերակուր չ'ենիք աղերսեր եւ գո՞հ ենիք բաղդէն:

Գինետուն կը ցանկամ երբալ այգադէմին ես ամէն օր,
Սեղանակից են կեղծաւոր վանականներն ու նըգնաւոր,
Դո՞ւն, որ ամէն բան լա՛ւ գիտես, ծածուկ չէ՛ քեզ խըրքին գաղտնիք,
Դո՞ւն, նախ պէտք է ինձ հաւտալ տաս, որ աղօթեմ ես քեզի նոր:

Յաւերժուրեան ծոցէն մաքուր աշխարհ ելանիք, աղտոտեցանիք,
Անտառապանիք ելանիք աշխարհ, սակայն անվերջ տառապեցանիք,
Արցունիքի պէս քափուեցանիք հուր կըրակներու վըրան սըրտի,
Կեանիքն ալ տառանց փոխարժէքի՝ ձրրի տըւինիք ու հող դարձանիք:

Այս աշխարհի կապանիներէն ազատ օր մը ես չ'ունեցայ,
Գոյուրիւնէս գոհ ըլլալու մէկ հատիկ շունչ ես դեռ չ'առայ,
Հակառակ որ՝ երկար ատեն աշխերտ եղայ ժամանակին,
Ժամանակի գործերուն մէջ ես տակաւին վարպետ չ'եղայ:

Գուրանն եմ մէկ ձեռքով քըռնած՝ իսկ մէկառով բաժակը հուր,
Մերը քոյլատուն զիս կը քաշէ, արգիլեալին մերը անձնատուր,
Ուստի կապոյտ *ֆերուզային տակ, որքան որ ինձ յայտնի է,
Ճերետիկոս քէն չեմ ես, բայց միւսիւլման ալ չ'եմ մաքուր:

Մեծարանին բարեւեցէք դուք իմ կողմէն Մուհամմէտին,
Եւ ըսէք քէ՛ — «դուն որ Տէրն ես մեռեներուն, ինչպէս ողջին»,
«Ինչո՞ւ համար արտօններ ես մարդկանց խըմել քանը քըրու»,
«Եւ արգիլեր անապական ու կենսատու պայծառ զինին»: —

— «Ել Խայեամի քեզի համար *Մուհամմէտին ողջոյններ կան,
«Ու կ'ըսէ քէ՛ տրգետ ես դուն, իմ արգելքն է շատ բանական,
«Գինին երբէ՛ք արգիլած չ'ե՛մ իմացական մարդկանց համար,
«Անբաններուն, անմիտներուն արգիլած եմ խըստի՛ւ սակայն»: —

Գիշեր-ցերեկ անյագ տենչիդ գերին դարձած, ո՞վ ապիկար—
Այս աշխարհէն բաժանումի վերջին ժամըդ միտքը չի՞ գար,
Յիշէ՛ տալիք շունչըդ վերջին, խելքի՛ եկուր ու մըտածէ,
Ուրիշներուն նըման ի՞նքդ ալ, օր մը պիտի ըլլաս վըտար:

Ուրքան ուզեն իմաստուններ, նայուածքներով իրենց զըննող,
Աշխարհ ըլլենն ծայրէ ի ծայր, աշխարհ չափեն հողերէ հող,
Այս անցաւոր աշխարհին մէջ լաւագոյն բան չ'ե՛ն գրտնելու,
Բան վարդ գինին, զեղ կերպարանիք ու սառնորակ ջուրը վազող:

* Երկենք:

* Բնադրին մէջ «Մուսթաֆա» է որ ստորոգելիներէն մէկն է Մուհամմէտը:

Հայելակերպ սա երկընքի քըմհանոյքով խիստ ու դաժան,
Ու շընորիւ ժամանակին, որ վասերուն է լոկ պաշտպան,
Փոսն են ինկած իմ այտերըս, կեղեւի պէս արցունքով լի,
Սիրոս ալ գինու շիշ մ'է դարձեր արինով լի բերնէ բերան:

Դուն իշխելու կանչըւած ես, քագաւոր ես, բայց մըտիկ տո՛ւր,
Զընջելու եւ կործանելու մարմանջէն քեզ հեռու կեցո՛ր,
Երէկ դու մէկ ոչինչ էիր, վաղն ալ ոչինչ պիտի դառնաս,
Քու այսօրուան ընելիքը, արդ մէջտեղն է պարզ ու մաքուր:

Զեռքը բաժակ, նըստած էի երէկ առտու լուսադէմին,
Գեղուիոս հետ, կարկաչահոս վըտակի մը դալար ափին,
Գիճին յանկարծ, զերք մարգարիտ խեցիին մէջ, այնպէս շողաց՝
Որ պահնորդը շողին խարուած՝ «*արեւածագ» պոռաց չորադին:

Հստահակ մը դարձած՝ ընդդէմ արգելքներուն բարոյական,
Չ'ես ամընչնար, որ դարձեր ես ըստրուկ գերին ագահութեան,
Ընդունինք թէ՝ այս աշխարհը ոտքէն գըլուխ քուկըդ ըլլար,
Թողնելին ու չըքուելին զատ, ի՞նչ կըրնայիր ընել այլ բան:

Դուն, որ ունիս քու շըրքներուդ կենաց զուրը գաղտնածածուկ,
Մի՛ արտօնիեր համրութելու այս բաժակին քու վարդ *շըրքունք,
Թէ բաժակի արիւնը չը խըմեմ, մարդ չ'եմ, որովհետեւ
Ան ո՞վ կ'ըլլայ, որ շըրքներուդ համարձակի տալ իր շըրքունք:

* Արեւելքի մէջ սովորութիւն է գիշերային ժամանակը զիշերապահներու միջոցաւ տեղեկացնել:

* Զէմշիդ շահն ըսած է՝

— Ամէն մարդու արտօնուած է համրութելու գինու բաժակ,
Իմ խնդրանքն է, որ իմ հողին քամին շինէր գոնէ բաժակ:

Զօրութեանըդ ըստեղծածին պէս եղեր եմ իմ կեանքն ի բուն,
Հարիւր տարի դեռ ապրելու, սակայն ունիմ ես ցանկութիւն,
Քեզ փորձելու համար՝ կ'ուզեմ հարիւր տարի ես մեղանչել,
Տեսնելու թէ՝ մե՞զիս է աւել է Քու գըրութիւն:

Ո՛վ քարեկամ, քաղդի հողմի կըշտամբանքին ազա՛տ եղիր,
Ժամանակիդ քարք ու վարդէն մի՛ տըրտընջար ու մի՛ տըլսրիր,
Երբ անգամ մը «կեանք» հազուստը՝ մարմնէդ հանուած ու նետուած է,
Քու գործքն ու խօսք, քու վիշտն ու սէր, պիտի քըւին սուս ու պատիր:

Կարիլ զուրը կ'արտասուէր որ՝ ովկիանէն ինքն էր բաժան,
Բայց խընդալով ովկեանն ըսաւ, — «ինչո՞ւ համար կուլաս այդքան»,
«Մենք ամբո՞ղջ ենք ու ամէն բան, ու մեզմէ դուրս չըկա՛յ Աստուած,
Թէեւ անջատ, բայց լոկ պըզտիկ ։*կէտով մըն է, որ ենք բաժան»:

Ո՛վ սիրուիս, որո՞ւ ձեռքէն դուն դուրս եկար այսքա՞ն սիրուն,
Քու գեղովլըդ գեղեցկագոյն արծէքները տըւիր քամուն,
Երբ պայրամ է, բոլոր կանայք երեսները կը գարդարեն,
Քու գեղովլըդ զարդարեցիր մինչ պայրամի երեսը դուն:

Բընակութեան քու վայրին դուն՝ ըլլայ խըրնիք եւ կամ պալատ,
Ու քու կեանքիդ, որոնց վախնանն է կործանում եւ անսպատ,
Մի՛ վըստահիր, դուն քամու հետ պակած ես ու մուն ես վառած,
Հեղեղատի բերնին առջեւ ի՞նչ խելքով ես շիներ տան պատ:

* Պարսկէրէն «Ճիւտա ։ անշատ» եւ «Խիւտա ։ Աստուած» միեւնոյն ուղղագրութիւնն ունին, միայն թէ առաջինի կէտը վարն է, իսկ վերջնինը՝ վերը:

Ո՞վ դու գիտուն, եկուր վարդգոյն գինիլն հետ այն աստիճան
Ընտելացիք, որ երբ հովը այցի ելլայ քու գերեզման,
Ու քու փոշիդ օդը հանէ, մէն մի հիւլէն անոր հարբած՝
Երբան մինչեւ գիտուրեան ու սիրոյ դուռը շէն գինետան:

Գիտե՞ս, ինչո՞ւ համար նոնին ազատութեան ծառ կը կոչեն,
Կամ շուշանը, ինչո՞ւ համար ազատութեան ծաղիկ կ'ըսեն,
Հարիւր բազուկ ունի նոնին, սակայն բըսնած է ո'չ ոֆին,
Շուշանն ունի տասնեակ լեզու, բայց մըշտական լուռ ու մունջ են:

Ո՞վ իմ սաղիս, երրաշափառ ընտիր գինին, բե՛ր, ինձի տուր,
Նոր հարսի պէս նուրբ, փափկառւն բաժակը, բե՛ր, իմ ձեռքըս տուր,
Ես խենքեցայ, երբ սափորէն նա կը հոսէր բաժակին մէջ,
Ո՞վ իմ սաղի, այդ շըդքայող հըզօր գինին, բե՛ր, ինձի տուր:

Մենք ամէ՛նս ալ սիրահարուած ու հարբած ենք գինետան մէջ,
Հաւաքուած ենք, շըրջան կազմած, բաժակներ կը շաշեն անվերջ,
Մենք չը գիտենք չա՛րն ու բա՛րին, երա՛զ, ցընո՛րք, բանդազուշա՛նք,
Օ՛, մի՛ փընտուէք, խելք մեզի մօս, ընկըզմած ենք զուտ գինու մէջ:

Զըրկեցէ՛ք զիս ամէ՛ն բանէ, բողէ՛ք միայն սուտակ գինին,
Նա նեկտար է, երբ ժկոսին մէջ՝ կուտայ հարբած քու գեղուին,
Լաւագո՛յն է ըլլալ գինով, դէրվիշ եւ կամ բափառաշըրջիկ,
Խոկ գերազանց բան մ'է խըմել գինին *Մահէն մինչեւ **Մահին:

* Մահ — լուսնի ամիս:

** Մահէ — ձուկ ամիս, այսինքն մշտական: Բայտ պարսիկ տիեզերազրութեան՝
աշխարհը կը հանդէն ձուկի մը վրայ, իսկ ձուկին վրան է՝ ցուլը, որ մերթ ընդ
մերթ, աշխարհը մէկ եղջերէն միւսին կը նետէ, ուրիշ առաջ կուղան երկրաշարժ—
ները:

Հըրաժարիմ ամէն բանէ, լոկ գինին ամենեւի՛ն,
Փոխարէն կայ ամէ՛ն բանի, անփոխարէն է լոկ գինի՛ն,
Տէ՛ր, հընա՞ր է որ միւսիւլման ըլլալովը մերժեմ իսպառ
Ճաշակումը անմահ գինուն, ո՛չ, հընար չէ՛ ամենեւի՛ն:

Յեխս ու կաւըս, քուրային մէջ՝ կաղապարուած օրէն ի վեր,
Նոյն ցեխս-կաւէն արտարորեր են բիւր տեսակ վառ արարքներ,
Եւ ի՞նչ որ եմ, անկէ դեռ լաւ ես չե՛մ կըրնար երբէ՛ք ըլլալ,
Այս էութեամբ ու յատկութեամբ՝ քուրային զիս դո՛րս են նետեր:

Ամէ՛ն մէկ ուխտ ժուժկալութեան, մենք դըրժե՛ք ենք վընոռդաբար,
Բարի վարուց համբաւ-հըռչակ, արծէք չ'ունի՛ն մեզի համար,
Մի՛ կըշտամբէք մեզ, երէ մենք խելազարի խօսեր կ'ընենք,
Վարդ գինին էն, եարի սէրէն մենք հարբած ենք ու սիրահար:

Ումպ մը իին, զուտ գինին արծէ՛, բովանդակ նոր պետութիւններ,
Խելք բըռցընող բուրմունքն արծէ՛, մարդկանց բոլո՛ր գիտութիւններ,
Հոսող գինու ձայնն անուշ է, բան զուսանի բոլոր սիրերգ,
Լի սափորի ցոլքը համանչ, Ֆերիտունի փառքն է վեր:

Մենք, բոլո՛րս ալ, նիշտ գիշատիչ առիւծներու պէս որսի ենք,
Ու շարունակ մեր ցանկութեան ու բաղամնի պաշտօնեան ենք,
Մեր գործերը վարագուրող ցողը, երբ օր մը կը վերնայ,
Այն ժամանակ յայտնի կ'ըլլայ քէ՛ ամէն մէկս ի՞նչ գործի ենք:

Ո՞վ սիրտ, երբոր *Սիրեկանին մըսերմութեան կը մասնակցիս,
Անձէդ ելած՝ այն ժամանակ ինքը գինինքը դուն կը գըտնիս,
Անէութեան բաժակէն, երբ դուն խըմած ես ումպ մը գինին,
Գոյութեան ու չը գոյութեան լընդիրներէն դուն կ'ազատիս:

* Աստուծոյ: Այս եւ յաջորդ քառեակները զուտ սուֆիական են, հետեւարար
կասկածէլի են թէ՝ իսյեամինն ըլլան:

Ո՞վ Արարիչ, Քու ահաւոր նըշմարտուքեան լսո՞ր հիմունքին,
Անկարո՞ղ է թափանցելու տըկար խելքը մեր մարդկային,
Դո՞ւն որ ըմբոստ չարին հանդէա ոլխակալ չ'ես, գիտցի՛ր, որ ես,
Թէեւ հարբած եմ մեղեքով՝ ներմանդ յուսով, բայց ըսրակի եմ:

Թէ աշխարհի ամէն գործեր նըմանուքին լոկ ըլլային,
Այն ժամանակ Պայրամ կ'ըլլար տարուան ամէ՞ն ծագած օրին,
Թէ չ'ըլլային այն անօգուտ ըսպանանքներ սուրբ գըրքերու՝
Աշխարհիս մէջ ամէն անհատ, շուտ կը հասնէր իր փափաքին:

Ո՞վ վարդ, սիրուն, թարմ աղջրկան մը երեսին կը նըմանիս,
Գինի, կեանքին նոր կեանք թերող կարմիր շուրքին կը նըմանիս,
Փոփոխամիտ, կըսուարա՛ր բաղդ, դուն օր օրի կ'օտարանաս,
Արտաքինով՝ թէեւ դուն ինձ, բարեկամի կը նմանիս:

Աշխարհը մէկ խոհանոց է, ծուխէն զատ դուն չ'ունիս բաժին,
Դեռ մինչեւ ե՞րբ պիտի ծամեն՝ ցաւը էին ու Անդին.
Վըսեմ հանոյք որոնողին, սիրահարին բարձունքներու՝
Աշխարհը մէկ մեծ կորուստ է, թո՞ղ կորուստը, անցի՛ր շահին:

Թէ առաջուց մասնիկն էի Քու կուրեան, ինչո՞ւ համար,
Յետագային որոշեցիր մասնիկն ընել Քեզմէն վըտար,
Եթէ արդէն դեռ ըսկըզբէն նըպատակդ ա՛յդ չ'էր եղեր,
Ինչո՞ւ աշխարհ զիս նետեցիր ու դարձուցիր լսե՞ղն ու մոլա՛ր:

Իմ սիրուհու քընքուշ դէմքը՝ վարդի նըման՝ բացուեց, սա՛դի,
Ժուժկալուքեան, բարեպաշտի խօսքերը թո՞ղ, ո՞վ իմ սա՛դի,
Քանի մահը մեր կեանքին դէմ իր սուրը չէ՛ մերկացուցեր,
Մէկ քանի օր կարմըրական գինին մե՛զ տուր, ո՞վ իմ սա՛դի:

Կեդ վարմունքէս սըրտնեղուքին պատեց սըրտիս, ո՞վ իմ սա՛դի,
Ե՛լ, գինի՛ թեր, զըւարքանալ կ'ուզէ սիրտըս, ո՞վ իմ սա՛դի,
Սէտնետէն ու սարըզըս տա՛ր գըրակի դիր ու գինի՛ թեր,
Որպէսզի իմ պարծանէս հըպարտ հիմ ունենայ, ո՞վ իմ սա՛դի:

Ի՞նչ որ ալ դուն ինձ կը խօսիս, դիտումնաւոր է, ֆէնով լի,
Անհաւա՛տ ու հերետիկըս զիս կ'անուանես, ամէն առքի,
Ես չ'ո՞մ քաշուիր ի'նչ ըլլալըս յայտնել բարձըր ու ամէ՞ն տեղ,
Բայց, խիոն ըրէ՛, այդպէս վարուիլ մընացեր է միքէ՞ քեզի:

Դուն հասկըցուիր քու վըշտիդ հետ, եթէ կ'ուզես նարել դարման,
Բուժուի՞լ կ'ուզես, մի՛ յանձներ քեզ ողը ու կոծի ու տըրտմուքեան,
Աղքատուքեան մէջ զո՞հ եղիր, մի՛ վըհատիր ամենեւի՞ն
Մինչեւ զա՞յ օր, երբ վկրչապէս հասնիս խաղաղ հարլսուքեան:

Կ'ուզեմ շիշ մը սուտակ գինի, գիրք մը շըքեղ քերքուածներէն,
Մարմնի համար անհըրածեշտ եղող կէս հացն որպէս պարէն,
Երբ ասոնք կան, ու միասին մենք նըստած ենք վայր մ'աւերակ,
Հանելի է՛ առլըանի մը շէն ու փարքամ նըստած վայրէն:

Խօսելո՞ւ ես «Եասին», *«Պէրաք», սուրբ տօներէն դու դեռ, սա՛դի,
Մէր գինետան վըրայ քաշուած՝ մուրիակ զըրէ, ո՞վ իմ սադի,
Երբ արձակման գիրն է հասեր մեր գինետուն՝ ինձի համար,
Սուրբ օրէն լաւ թողուքեան օր մ'արշալուսած է, ո՞վ սադի:

* Բնագրի չորս տողերուն մէջն ալ «Պէրաք» բառն է դուծածուած:
Ա. տող — պէրաք = սուրբ գիշեր,
Բ. , — , = պարզ մուրհակ,
Գ. , — , = արձակման գիր,
Դ. , — , = թողութիւն ու քաւութիւն բաշխուած գիշերը:

Քանի՛ ունիս քու մարմեկի՛ մէջ դուն երակներ, զիղ ու ոսկոր,
Ազատութեան, անկախութեան նամբան ընտրէ՛ կեանքը բոլոր,
Քու թշնամուդ տեղի մի՛ տար, թէկուզ ըլլայ նա *Զալ Ռուտեկմ,
Բարեկամէդ՝ **Հաթէմ-Թայ իսկ երէ ըլլայ, մի՛ առ շընօրի:

584

Ուզածիդ չափ դուն փափաքէ՛ յակինը շըրբներ, գինու բաժակ,
Հետապընդէ՛ տէփի, սազի, մէյի ճայնը դուն շարունակ,
Բայց, երբ ումիլ չ'ե՛ս ու սիրուդ հայելի մ'է անապական,
Այս բոլորը վայելքներ են բանկագին լո՛կ այն ժամանակ:

585

Երբ անողորմ երկնի տակն ես, պայքար մըդէ՛ դուն շարունակ,
Երբ աշխարհի հուրքին մէջն ես՝ խըմէ՛ գինին, մուշկ ու սուտակ,
Ու քանի որ՝ ըսկիզբ-վախնան, ուրիշ բան չէ՛, բան բո՛ւռ մը հող,
Հողին վըրայ ըլլալուդ տեղ՝ ենթաղը քեզ հողին տակ:

586

Անպարաքի խանութին մէջ՝ որ աշխարհն է, ո՛չ մէկ անգամ,
Թող ես քեզի ըսած ըլլամ, մի՛ որոներ դուն բարեկամ,
Յաւըդ կըրէ՛, զայն բաժնելու համար մէկին վիզ մի՛ ծըռեր,
Յաւիդ մէջ դուն ուրախ եղիր, եւ անընկեր անցի՛ք նամբան :

587

Երկու բան կան վըսեմ՝ բոլո՛ր խըրատներէն բարոյական.
— Բընաւ չ'ուսել՝ բան թէ ուսել, ամէ՛ն տեսակ ուսելիք բան,
— Մըսերիմ կամ ընկեր դառնալ հանդիպողին հետ փոխանակ՝
— Ո՛չ ոքի հետ չը տեսակցիլ ու մընալ մի՛շտ առանձնական:

588

Նախանանը թըրու եղող՝ ազոլսն ի՞նչպէս քաղցրը դարձաւ,
Երբոր գինին հասուն եղաւ, արդեօֆ ինչո՞ւ լեռի դարձաւ,
Ուրագով մը կըտոր ծառէն ջութակ մըն է մին յօրինած,
Նէյ հասցընող անտառին ալ մասին դեռ չը խօսինք բընաւ:

* Զալի՛ որդի՛ Ռուտեկմ — իրանական աւանդալէսի՛ մէծադոյն հերոսը, թուրանի դէմ մշած կուլներուն մէջ:
** Հաթէմ-Թայ, բարձր մտքով եւ առատաձեռնութեամբ՝ առակի կարգ անցած արար մը:

590

Նիրանեգոյն սա գինիկն, բաժակը լի՛ց, ո՛վ իմ սա՛դի,
Մըռայլ թախծէն հոգիս մինչեւ շըրքունքս եկաւ, ո՛վ իմ սա՛դի,
Հարբեցումով կը ցանկամ ես խելակորոյս դառնալ իսպառ,
Մոռնալ կ'ուզեմ ինքը ինքը լի՛ց ու ժամանակն, ո՛վ իմ սա՛դի:

591

Ականակիտ բաժակիդ մէջ՝ հալած առտակ կա՛յ, ո՛վ սադի,
Անմիջապէս մըռայլ հոգիս փայլեցո՛ւր գերբ յակինը, սա՛դի,
Անմահութեան բաժակը թէ՛ր ու ձեռքիս մէջ դի՛ր, որպէսզի
Մըռնած հոգուս նոր արշալոյս ես ծագեցնեմ, ո՛վ իմ սա՛դի:

592

Գիտութեան մէջ, նոյնիսկ ըլլաս, Արխատուել եւ կամ Զէմիուր,
Իսկ զօրութեան մէկ կեսար, կամ չինական մի մեծ Ֆէխփուր,
Խըմելու ես բազմութեան հետ դուն բաժակը հըրաժեշտին,
Հորչին կայանդ է գերեզման, թէկուզ ըլլաս Պահրամը Կուր:

593

Մեռածներու եւ ողջերու գործը տեսնող Դո՛ւն ես, ո՛վ Տէր,
Խառնաշընոր այս աշխարհը՝ պաշտպանողը Դո՛ւն ես, ո՛վ Տէր,
Իրօֆ որ վատ գերի մըն եմ, բայց գերին տէրը դո՛ւն ես,
Աստուածը Դուն ըլլակ վերջ, մեղք ունեցող ո՞վ կայ, ո՛վ Տէր:

594

Վարդի՛ շըրջան, գինի, նըւագ, բարեկամներ, երբ ատնի կան,
Ինձպէս մէկը, ինչպէ՞ս կըրնայ ալ համբերի երկու վայրկեան,
Այզի, տակա մընտիր գինի, ու մըրմունջներ ուտ-ջութակի,
Ամբողջութիւնն ատնց վե՛ր է, բան եղեմը, Քովսէրը բան:

595

Սաղի՛, դիտէ՛ փայլը գինուն լիալուսնի շողերուն մէջ,
Տե՛ս, քովս ի վեր գեղ սիրուիխս՝ կակաչարոյը ու նըրբամէշ:
Աշխարհային բանի մասին ինձ մի՛ խօսիր, սէ՛րը կ'այրէ՛,
Ու մարելու համար սըրտիս հուրքը՝ գինի կըրէ՛ անվերջ:

Բարի' եկար, դուն՝ որ հոգուս անդորրութիւնն ես ցանկալի,
Դուն եկար, բայց ես չ'մ հաւտար իմ աչքերուս՝ արցունեռվ լի,
Զէ՛ Աստուծոյ, այլ իմ սըրտիս սիրոյն համար խըմէ՛ այնքան,
Որ չը գիտնամ քէ՛ դուն ինքդ ես, ու եկեր ես այսօր ինձի:

Մըր հարբած եմ, չ'մ գիտեր քէ՛ արդե՞օֆ դէպֆ մ'է շատ ցաւալի,
Թէ աշխարհը անդունդին մէջ՝ գընդակի մը պէս գըլարի,
Դեռ երէկ էր, գինու համար գըրաւ դըրի զիս գինետան,
Ու տէրն ըստ՝ — «մէկ ապահով գըրաւ պէտք չ'է՛ տեղէն շարժի»:

Մերք պահւըտած Դուն կը մընաս՝ անտեսօրէն անմատչական,
Կ'երեւաս մերք հազար ձեւով՝ ըստեղծման մէջ կախարդական,
Կը քրի քէ՛ այս բոլորը ժամանց մըն է, լոկ Քեզ յատուկ,
Դերասանը ինքդ ես, ինչպէս նաեւ ինքը հանդիսական:

Զըւարնութեան կամ անձնական երջանկութեան համար քէ դու,
Ընդունակ ես հանգիստ սիրու մը ցաւ ու վըշտավ վըրդովելու,
Ամբողջական բու կեանքիդ մէջ՝ խելքիդ համար *Մարէմ պահէ,
Որովհետեւ աղէտ, փորձանք անպակաս են ֆեզ ըլլալու:

Սափոր մըն է մարդու մարմինն ու հոգին ալ անոր գինին,
Սիրտը նըման է մէկ նէյի, շունչն ալ ձայնն է երգող նէյին,
Խայեամ, գիտե՞ս, ըսկիզբ-վախճան հող եղող սա մարդը ի'նչ է,
Ցընորական կամքեղ մը, որ լոյս մը ունի վառուած միշին:

Մէկ ցորենիաց, երկու չափ ալ ընտիր գինի ու միասին՝
Որձ ոչխարի կողէն խորտիկ՝ եքէ ասոնք ըլլան իսին,
Ու ես նըստիմ ջըրի ափին կակաչարոյը գեղուհուս հետ,
Երջանկութիւն մ'է որ ամէն սուլքանի չ' ընկեր քաժին:

* Մաթէմ = Պարսիկներու սուզի և ողբի օրն է:

Զուտ գինիէն իմ գեղուհու այստերն են հուր, ինքը՝ ս հարբած,
Արդէն բոլոր զըզումներս շատոնց է որ ես եմ դըրժած,
Ա՛հ, նըշմարիտ, լաւագոյն է հարիւրաւոր ուխտ բեկանել
Քան գինու կուժ մ'որ դեռ կըրնայ մոռացում տալ սըրտին նեղուած:

Մե՛նի ու գինի՛ն, գեղուհի՛ն ու ծագա՛ծ առտուն, կա՛զմ ենք, սա՛ղի,
Ալ կատարեալ զըզում փընտոել մեր մէջ հընա՛ր չ'է՛, ո՛վ սաղի,
*Նոյի կըրկնակ առասպելը՝ դուն մինչեւ ե՛րք պիտի կարդաս,
Ամապարէ՛ նախ բերե՛լ մեզ անդորր հոգին, ո՛վ իմ սա՛ղի:

Մերձենալու համար ֆեզի, ես չ'մ կըրնար ձեռքըս պարզել,
Ոչ ալ ունիմ ուժ բաւական՝ ֆեզմէն հեռու շունչ մը քաշել,
Խոկ խո՛ր ցաւըս յայտնել մէկուն՝ բաշութիւնը ինձ կը պակսի,
Խ'նչ հանելուկ, ի'նչ տառապանք օտարոտի՝ այսպէս սիրել:

Սիրով հարբած մէկուն հանդէպ՝ ըգգուշացիր կոշտ վարուիլ դու,
Վատ արարքով՝ ազնիւ մարդկանց դուոր վըրադ փակել տալու,
Գինի՛ խըմէ, քէ Դըժողքի հուրին արժան աւազակ մ'ես,
Խըմնս կամ ո՞չ, հընար չը կայ ֆեզ Դըրախտն մաս հանելու:

Եքէ հինին չը նըմանող նոր աշխարհ մը շինէր Աստուած,
Ինձ ալ նայել ու հետեւիլ եքէ ըլլար քոյլատըրուած,
Ես, կամ ջընջել կ'ըստիպէի իմ անունըս Կենաց-Գըրքէն,
Կամ լաւագոյն վիճակ կուտար, քան քէ հիմա է նա տըւած:

Ո՛վ դու վառուած ըլլալով վառ՝ ու վառուելու շատ արժանի,
Որ Դըժողքի հուրը ֆեզմո՞վ բըորմնկցընելն է օրինի,
Դուն մինչեւ ե՛րք — «ներէ Աստուած Դու Խայեամին»—պիտի կըրկնես,
Դուն ո՞վ եւ ո՞ւր քողութիւն տալ սրվեցնելըդ մէկ Արարչի:

* Ղուրանի մէջ՝ Նոյի պատմութիւնը հինդ վեց անգամ գանազան ձեւերով
պատմուած կայ:

*Ա՛յն օրն անգամ, դեմքը զըւարք երբ դուն տեսնես, գիտցիր սակայն,
Որ սըրտիս մէջ՝ կուտակ, կուտակ՝ աւերակներ ու վըշտեր կան,
Թէ սուզակ ես ու աչքերուս խո՞ր ծովին մէջ չ'ես կորսըլիր,
Ծովահարսունիք պիտի գըտնես դուն անոր մէջ յաւերժական:

Թէ կուզես քու ժամանակիդ յալը-ականը ի'նքըդ ըլլալ,
Մեծ ու փոքրին առջեւ երոշակ դեռ չը հանած՝ նայէ՛ չը տալ
Ո՛չ մէկ հարուած Քըրիստոնեայ, Խալամ, Հրեայ կըրօնիներուն,
Երբ հասած ես կուռ զօրութեան՝ հարուածըդ տո՞ւր երեքին ալ:

Իմաստութեան որպէս իմունիք կը ծառայեն լոկ երկու բան,
Որոնց մասին պատգամած չէ՛ Մարգարէի գիտուն բերան,
— Չը նաշակել ամէն բանէ, ինչ որ մեզի է շընորհուած,
— Ու խուսափիլ միշտ մարդոցմէ շատախօսող ու զըրաբան:

Դուն հետեւէ անո՞նց միայն, որ գինետուն կը յանախեն,
Այս աշխարհի մէջ, քող գիմին, նըւազն ու սէր քեզ զըրաւեն,
Բաժակըդ մի՛շտ ձեռքիդ պատրաստ՝ խօսիլ մի՛ տար քու բերանիդ,
Թէ խենք խօսիք նա դուրս չի՛ տար՝ ապահով ես լոկ այն առեն:

* Փու Վէրլէն Կ'երդէ՝

— Ես կը տեսնեմ խըմբաւրում ծովի վըրան
Ահաւո՞ր ծով, արցունեներէն իմ կազմըւած,
Աչքերս քաց՝ հոդունեներէն դառն ու դաժան,
Ահազանգի ու ըստուերի այս գիշերին՝
Երկու աստղեր են աչքերը՝ ծովի վըրան:

Խաղաղութի՛ւն, խըմբաւրման ծովի վըրան,
Ծովի վըրան այն բարութեան արցունեներու,
Ուրախ աչուխս պայծառատես՝ ծովի վըրան՝
Անահազանգ, անդորրային այս գիշերին՝
Զոյգ երեշտակներ են գեղանի՝ ծովի վըրան:

Համաշխարհի տառապանին քաժինըդ տա՛ր համբերատար,
Քու վըշտերուն ու տանշանին՝ դուն չ'ե՛ս գըտներ մէկ հոգատար,
Երջանկութիւն դուն կարսդ ես ներաշխարհով լոկ ըստամալ,
Ի'նչ որ դըրսէն դուն կ'ըսպասես՝ եւ ո՛չ մէկ շահ նա քեզ չի՛ տար:

Պատահական մարդկանց հանդէպ՝ պէտք է մընան անարտարեր
Խորախորին իմ մըտքերըս, մինչ իմ վարմունին է շա՛տ տարեր,
Երբ դէմս ունիմ ընտիր մըտքեր, ազնըւական ու խորիմաստ,
Որովհետեւ ես՝ կոյրերուն անկարո՞ղ եմ վառել լապտեր:

Երկինքը դեռ իր գաղտնիքը ո՛չ ոքին է մերկացուցած,
Բայց բիւրաւոր արքաներու բերաններն է հոգով խոցած,
Գինի՛ խըմէ, ո՛վ բարեկամ, մահէն կեանի չի՛ գարքնիր բընաւ,
Երբէ՛ք չի՛ք այլ երջանկութիւն, քան այն՝ որ դուն ես նաշակած:

Մինչեւ անգամ քէ՛ կըրէի վըրիս՝ մեղքը համաշխարհին,
Դարձեա՛լ պիտի երկարէիր, Տէր, ինձ ձեռքըդ քու ներումին,
Այդպէ՛ս էիր դուն խոստացեր՝ քէ՛ դառնայի ցաւին աւար,
Օ՛, մի՛ քոյլ տար, ցաւիս մեծնալ, մե՛ծ է արդէն նա այս ժամին:

Դո՞ւն, որ բընաւ առընչութիւն չ'ունիս մեղքին հետ, ո՛վ Աստուած,
Քու անունէդ խօսողները, որքա՞ն վատրար են մոլորուած,
Ճակտի գիրը, որպէս պատգամ քարոզելով հէգ մարդկութեան,
Այս աշխարհի ամէ՛ն չարեաց աղբիւրն են քեզ նըշաւակած:

Մի՛ խանգարեր երբէ՛ք մարդկանց մըրափին մէջ գիշերական,
Կամ տանջելով՝ ըստիպել որ Աստուած կանչեն իրենց պաշտպան,
Գեղեցկութեան ու նոյնութեան վըրայ յոյս մի՛ դիր կեանին մէջ,
Երկո՞ւն ալ միշտ յափըշտակուիլ կըրնան մէջը մէկ գիշերուան:

Մարդկանց քերանն եմ ես ինկած, քէւ ո՞չ մէկ պատճառ տըւած,
Այս սուրբերը երբեւիցէ իրենց սըրտին մէջ չ'ե՞ն նայած,
Անիրաւել, պոռնըկանալ ու սուտ խօսիլ, ահա' մեղքեր,
Մինչ՝ գինիկն ու սէրէն զատ' այլ բանի ձեռք չ'եմ երկարած:

Թեքե՛ւ սըրտով, թոյլ տուր կըրել կեանքի ծանըր հոգերը, Տէ՛ր,
Չար գործերըս վատրար մարդկանց նայուածքներէն ծածկէ՛, ո՞վ Տէ՛ր:
Թո՛յլ տուր, այսօր անգամ մըն ալ ուրախանալ աշխարհիս մէջ,
Ու վաղն, ըրէ՛, ինձմէն Գուն ա՛յն, ի՞նչ շընորհըդ կը ցանկայ, Տէ՛ր:

Ի՞նչ տըլչուր է վըկան ըլլալ, որ շընորհներ ազնըւական,
Այս կեանքի մէջ՝ ընդհանրապէս՝ ձեռքերուն մէջն են անարժան,
Հարբեցում ու խոյանք տըւող՝ գեղեցկութիւնն ու միտքն անգա՞մ,
Գերիներն են անա՛րգ ուժին, յիմարութեան ու բըրտութեան:

Սէրը սուտակ մ'է, որ ունի անգին հանքն իր մասնայատուկ,
Մարգարիտ մ'է, որ փայլ ունի առիմինող ու քաւշակափուկ,
Ու բովանդակ Առեղծուածներ՝ Գոյութեան ու Անէութեան,
Իրմով միա՛յն հընար լուծել, ու քափանցել մըտքին ծածուկ:

Բաղդի-Անիւ, քու դառնալըդ լոկ աղէտ կը առաջ քերէ,
Ի՞նչ հաննար է, գեղեցկութիւն՝ ժանիքներդ շո՛ւտ կը փըշրէ,
Շա՛տ աւելի անգութք ես դուն, քան երկիրը մեր բընակած,
Որ ծոցին մէջ պահած գանձեր՝ սեւ հողով կը վարագուրէ:

Գուն չ'ե՛ս խըմեր, բայց հանդուրժէ՛, որ մենք խըմենք գինին ընտիր,
Ես չ'ե՛մ նանչնար ո՞չ մէկ Աստուած՝ որուն հանդէպ ըլլար ոնիր,
Անինք, որոնք կը պարծենան ժուժկալանքով գինարբուժի,
Քողարկելու համար է լոկ՝ մոլութիւննին վա՛տ ու զագի՛ր:

Մենք բոլո՛րս ալ, անձնատուր ենք ամրողովի՛ն գինու կամֆին,
Որբատունիկի դու շառ աղջիկ, սիրտը քո՛ւկդ է մէջն այս կեանքին,
Աշ ձեռքովլ սափոր բընած՝ եւ ձախովլ բիւրեղ բաժակ,
Սաղին թող մեզ երանութեամբ տա՛յ արխւնը քուր հուր սըրտին:

Շըլը-այելու համար սըրտիդ վըրդպմունքը, խըմէ՛ գինին,
Հաշտարարը եօրանասուն երկու ներհակ դաւանանքին,
Մի՛ հրաժարիր դուն բընաւին Ալիմինայէն այս պատուական,
Որ մէկ շիշով բուժում կուտայ՝ հազար տեսակ վիշտ ու ցաւին:

Արեգակը հորիզոննին կը բարձրանայ, անկողնիդ ե՛լ,
Լի՛ց բաժակըդ, խըմէ՛ գինիդ, ու քանոնիդ տո՛ւր սիրերգել,
Երկարատեւ քընողներու վայելքները շա՛տ կա՛րն կ'ըլլան,
Խոկ տեւական քընողներէն՝ դեռ ո՞չ մին է վերադարձել:

Արշալոյսի Հուրժի՛ն ձօնէ, կակաչի պէս բաժակըդ հուր,
Աղջկան մը ժըպտի՛ն ձօնէ, իր քերնին պէս բաժակըդ նուռ,
Խըմէ՛, հրապարս ասպետին պէս, անգօնելով քէ մահը կայ,
Որ բըռունցքով պիտի շըրչէ ժե՛զ ու բանայ հողիդ սեւ դուռ:

Ա՛յն աստիճան թող ժեղ խըմեմ, ո՞վ զուտ գինիդ իմ ծիրանի,
Մինչեւ որ իմ էուրիւնըս՝ էուրեանըդ այլափոխուի,
Եւ ամէ՛ն մարդ, որ հեռուն զիս նըշմարէ, կենայ հարց տայ.
— Այդ որտե՞ղէն այդպէս կուգաս, ո՞վ սիրելի վարպետ գինի:

Վարդերու գո՛յնն ունի գինին, ու քերեւըս որբատունիկի
Արխւնը չէ՛ գինին, այլ նա բուրեան արխւնն է հուր վարդի,
Սա բաժակն ալ բիւրեղ՝ գուցէ երկնի կապոյսն է խըտացած,
Ու գիշերն ալ՝ քերեւըս սեւ արտեւանունքն արեգակի:

Յօղն առտրւան վար կը նընշէ՛ կակաչն, յասմիկն ու մանիշակ,
Բայց շողարձակ իրենց քեռէն՝ շուտ կ'ազատէ հուրն արեգակ,
Ամէ՛ն առտու սիրու է տըրտում, ու գըլխիկոր կուրծքիս տակին,
Սակայն՝ սըրտիս վիշտն ու քալսիծ՝ կը փարատէ նայուածքը տաֆ:

Նա ժեղ պիտի տա՛յ ջերմութիւն՝ քափանցումով կախարդական,
Պիտի հալէ՛ ձիւնն երէկիդ ու փարատէ՛ մէզըդ վաղուան,
Նա ժեղ պիտի լուսաւորէ՛ ու ողողէ՛ նառագայրով,
Ու վերջապէս պիտի փըշրէ՛, բանտարկեալիդ ժանգո՞ւ շըդքան:

Սիրոյ նամբուն վըրայ քաւալ՝ բաղդը պիտի կոլխէ՛ անցնի,
Սիրո՞ւն աղջիկ, անապական դուն իմ բաժա՞կ եւ հո՞ւր գինի,
Մօնեցի՞ր ու շըրքները տո՞ւր, քու շըրքները ամրա՞ն արեւ,
Քանի ես դեռ չ'ե՞մ վերածուեր գերեզմանիս մէջն անիւնի:

Ըսկիզբէն զիս գուրգուրացիր, այնքա՞ն ջերմին, ինչո՞ւ համար,
Ու վայելիքի երանութեամբ հարքեցուցիր, ինչո՞ւ համար,
Իսկ հիմա ալ, մըտածումդ է սիրտըս ընել պատառ պատառ,
Վերջապէս ժեղ ի՞նչ եմ ըրած, նորէն կ'ըսեմ, ինչո՞ւ համար:

Գինի՛, գինի՛, հիւանդ սիրտըս կարի՛քն ունի այդ դարմանին,
Գինի՛, գինի՛, մըշկարուրմունի ու իր գոյնով նըման վարդին,
Գինի՛, գինի՛, որ ես մարէ՛մ քեժ կըրակն իմ խո՞ր տըրտմութեան,
Ո՞վ գեղուիիս, գինի՛, գինի՛, ու նըւագը մետախս սազին:

Իամազանի մահիկն արդէն երեւցաւ մով երկնի վըրան,
Արեւն առտուն մինակ պիտի շըրջի քաղքի լըռած շուկան,
Գինիները կուժերուն մէջ՝ ծոյլ ու անշարժ պիտի նիրին,
Աղջիկներն ալ պուրակներու ըստութին մէջ՝ համբոյր մուրան:

Որքա՞ն խե՞ղն ու անպէ՛տք քան է, սիրտ մը որ չէ՛ սէրը նանչցած,
Որ չէ՛ կըրցած արքշրուանալ՝ սիրապարգիւ բաժակն ըմպած,
Թու չը սիրես, ի՞նչպէս կըրնաս դուն իիանալ արեգշողով,
Կամ նաշակիլ լուսընկայի արծարշաղը անըրցամած:

Պատուաստեր ես երէ սիրոյ անման վարդը սըրտիդ վըրան,
Այն ժամանակ ժեղի կ'ըսեմ, որ չէ՛ անցեր կեանքընդ ունայն.
Իսկ երէ դուն, Գեղեցկութեան քու բաժակըդ բարձրացուցած
Դատարկեր ես ազնիւ գինին՝ արժանի՛ ես երանութեան:

Դո՞ւն, որ ունիս շուշան դէմքիդ՝ վայրի վարդէն սիրուն այտեր,
Որուդ դէմքը նըման է Զին Աստուածուիուն սիրանըւէր,
Գիտե՞ս, որ քու մե՞ղմ նայուածքը՝ Բաբելոնի արքան դարձուց
Ճատրակ խաղի խենթին հաւար՝ որ քագուիուց միշտ նահանջէր:

Շա՞տ քերեւ է գինու հոգին, ո՞վ բըրուտներ, ատոր համար,
Սափորներու ներքնակողեր, ըրէ՛ֆ ողո՞րկ, նըրքայարդա՛ր,
Քանդակողներ, քափեցէ՛ֆ ձեր հանճարի կուռ ուժն ու շընորի,
Գինու հոգուն՝ տարփատոչոր աննիւր երերն է սիրահար:

Դուք կ'ըսէ՛ֆ քէ՛ զուտ գինին է երբաշագործ դեղ ու դարման,
Օ՞ն ուրեմնն, քերէ՛ֆ ինձի, տիեզերքի գինին համայն,
Սիրտըս այնքա՞ն վէրքեր ունի, տիեզերքի գինին քերէ՛ֆ,
Աւա՞ղ, ի՞նչ շահ, դարձեալ սըրտիս խո՞ր վէրքերը պիտի մընան:

Ո՞վ սիրուիիս, քի՞չ մ'ալ աւել, քի՞չ մ'ալ աւել, խըմէ՛ գինին,
Շառ այտերըդ քաւիշ վարդի դեռ դիւրական փայլը չ'ունին,
Քի՞չ մ'ալ աւել, քի՞չ մ'ալ, հայեամ, տըրտմութիւնդ ու քալսիծըդ տա՞ր
Գու սիրուիուդ, շուրբ ու աչեր, ահա ժեղի պիտի ժըպտին:

ՄԵՆԻ շինած ենի տիեզերք մը, ուր շաղած ենի միայն վարդեր,
Մեր հիւրերը թիրեռներն են, պըլպուները մեր գուսաններ,
Երբ այլեւրս վարդեր չ'ըլլան, ո'չ ալ տերեւ, այն ժամանակ,
Աստղունին են իմ վարդն անքառամ, ու գանգուրը՝ իմ սաղարբներ:

Իմ ըսպասած հարուածն հասաւ, շա՛ւու լըմեց զիս իմ գեղուին,
Երբ նա ի'մս էր, ինձ դիւրին էր արհամարել թէ՛ սէր, թէ՛ կին,
Դո՛ւն մենաւոր էիր, Խայեամ, երբ սիրուիիդ գըրկիդ մէ՛ջն էր,
Տե՛ս, նա փախաւ, որ կարենաս ապաստանիլ մէշն իր գըրկին:

Լըռէ՛, խորին իմ տառապանիք, պիտի փընտուն ես մէկ դարման,
Պէ՛տք է որ ես ապրիմ, վայլեմ, քանի արիւնս կ'առնէ շըրջան,
Որովհետեւ մենելները չ'ունին բընաւ յիշողութիւն,
Մինչ ես կ'ուզեմ՝ տեսնել-վայլել իմ գեղուին ամէն վայրկեան:

Դամազանը անցաւ, եկաւ թերկրանին ուրախ թըմբուկներով,
Կենդանացնել ծիւրած մարմին, քարշամ հոգի՝ նոր յոյզերով,
Գուսանը նոր զըրոյց ունի, երա՛զ, գինի՛ վանառք հանուած,
Լուռ է միա՛յն իմ գեղուին՝ կենդանութիւնս է իրեն քով:

Ո՛վ գինետուն, մեր աղերսը անհետեւանիք դուն մի՛ թողներ,
Կեանիքի մըռայլ խաւարչուտը առաւօտող լոյսրդ վառէ՛,
Հոգա՛ մեզի՝ սափորներէդ քածակ, քածակ մատոքւակիլ,
Քանի դարձեալ մեր անիւնէն՝ բըրուտը չէ՛ շիներ կուժեր:

Կը գինարբիմ, հակառակորդք աշէն, ձախէն իմ երեսին,
Կ'ըսն թէ՛ մի՛ խըմեր գինին, թըշնամի է մեր հաւատքին,
Որովհետեւ գիտցա՛յ թէ նա թըշնամի է, Աստուած վըկայ,
Պիտի խըմե՛մ, զի արդա՛ր է խըմել արիւնն անհաւատին:

Աշխարհակալ Մահմուտ մըն է, որբատութիւն հիւրը հըզօր,
Քանի՛ անգամ, ա'յն վարչկատուն ու անհաւատ ցեղեր բոլոր,
Հերոսական զօրութեան դէմ՝ ահ ու դողէն խարազանուած՝
Բընաշի՞նց են եղեր եւ կամ փախուստ տըւեր են գըլխիկոր:

Դեռ երէկ մէկ Դըժողք՝ այսօր Դըրախու դարձեր հողն արեւցաք,
Դալարին մէշ կը թաւալին զարնանային գետերն արծաք,
Թողէ՛ք զիս այս Եղեմին մէշ հանգըստանալ երանութեամք,
Հուրիսիրուն գեղուսու մը դըրախու շունչին տակ սիրածաք:

Եղո՛ւկ անոնց, որոնց համար սէրն անծանօք մընաց յաւէտ,
Սըրտերուն մէշ տեղ չը գըտու՝ սիրոյ վայելք՝ կըսկիծին հետ,
Որոնց աչքեր, վերջին ժամին, սիրած ձեռք մը չ'եղաւ փակող,
Երբ աշխարհին անծանօքին ու անյատին մեկնեցան հէգ:

Շա՛ւու անգամներ ես երդուեր եմ, թողնել գինին ու գալ դարձի,
Կը թըւի թէ՛ այդ խոստումներ եղեր էին խօսք հարբածի,
Շուտով եկաւ վառ գարունը՝ վարդ ու ծաղկունիք ձեռքերուն մէշ,
Զըդալ խորհող մոլորեալիս՝ քուրձը պատոնց թիւր հատուածի:

Շրւայտօրէն կեանիք վարել չէ՛, գինարբութիս իմ նըպատակ,
Կամ հաւատքը ուրանալ ու դառնալ ըմբոսս մէկ ըստահակ,
Այլ, աշխարհը մոռանալով՝ շունչ մը քաշել ազա՛տ, անհո՛գ,
Իմ խըմելու, հարբենալու պատճառն ահա նիշտ ու միակ:

Եօրանասուն եւ երկու հատ կըրօնիներ կան երկրի վըրան,
Ճըշմարտագոյնն է սակայն նա, ո'ւր աննենգ սէրն է թընարան,
Մըզկիր, քագին ու պատարագ, մէկդի՛ք թատրոնն այս խեղկատակ,
Սէ՛ր ու գինի՛, որոնք հանգիստ ու մոռացում միա՛յն կուտան:

ինձի կ'ըսեն, խայեամ, վերջ տուր գինարբութիդ, ալ մի՛ խըմեր,
իսկ ես կ'ըսեմ՝ երք կը խըմեմ, կը հասկընամ լեզուն անգիր,
Ծաղկանց ու քէ՛ ի՞նչ կը խօսին յասմիկ, կակաչ ու մանիշակ,
Նոյնիսկ կ'առնեմ վարդ գեղուհուս չ'արտաքերած միտքն ու խօսեր:

Հաւատացած կը խօսիք քէ՛ Դրախտին մէջ անմահական,
Մեղք ու գինի հոսող գետեր ու աննըման հուրիներ կան,
Լաւ, ի՞նչ որ մեր Մեծ Մարգարէն վերին համար է խոստացած,
Հընա՞ր է որ վարն արգիլէր, միքէ՛ սա չէ՛ հակասական:

Անդըրդուելի համոզումով կըրնայ միա՛յն հըզօր գինին,
Եօրանասուն երկու տեսակ աղանդերուն հերքել ոգին,
Դարձեալ ի՞նքն է, որ այս կեանիք անարգ ու ժամգ պըղինաներէն,
Զուտ ոսկի կը պատրաստէ մեզ, ահա ձեզ գանձ մը քանիկին:

Առողւան զով հովէն կորզեց՝ բուրմունիդ անուշ սիրտըս տըրտում,
Բայց եւ իսկոյն փախան գըտնել ֆեզ ու պահուիլ ծացըդ քըրդում,
Չը խորհելով խե՛ղն հիւանդիս, նաեւ ա՛յն քէ՛ իր տէ՛րն էի,
Քեզ օրինակ միշտ առնելով՝ նա զիս մոռցաւ, ինչպէս որ դուն:

Գինեվանա՛ն, ըսէ՛, որքա՛ն ֆիչ կը յարգես սուտակն հալած,
Ո՛չ մէկ քանի հետ չե՛ս կըրնար զայն սակարկել՝ վանառ հանած,
Ա՛յն օրէն, երք արեւ, լուսին իրենց շըրջանն ըսկըսեցին,
Երկրի վըրայ աւելի քանձ գանձ, բան գինին չէ՛ տեսնըւած:

Երկրի վըրայ կեանիք արար, պատրանի մըն է քաւալավազ,
Ո՛վ յիմար չէ՛, պէտք է գիտնայ քէ՛ աշխարհն է մէկ մեծ երազ,
Ուստի, գինին ձեռքբդ առած՝ զառանցանիքը հեռու վանէ,
Ու այն բոլո՞ր ուրուականներ, որ կը տանչեն ֆեզ հանապազ:

Լի բաժակը, զարդն ու բերկրանքն այս աշխարհի, սաղի՛, ի՞նձ բեր,
Ըմպելին, որ սրբտին կուտայ երանութիւն, սաղի՛, ի՞նձ բեր,
Դիմին, որ մէկ շըրպայի պէս կը կապէ լուռ ու դուրեկան՝
Իմաստունին, ինչպէս նաեւ յիմարներուն, սա՛ղի՛, ի՞նձ բեր:

Գինու շիքը կը կայծկըլտէ, կարծես լլայ հալած սուտակ,
Մատուցէ՛ ինձ, որ փարատէ մըռայլ հոգուս մուրն անյատակ,
Մատուըւակէ՛, ո՛վ իմ սաղին, հեղուկը որ չ'ունի՛ հաւսար,
Որպէսզի ես վերածընուիմ՝ ինչպէս կեանիք ակէն յըատակ:

Ինչո՞ւ դուն ֆեզ մի՛շտ կը տանչես՝ կեանիքի մասին մըտորելով,
Դուն լա՛ւ կ'ընես, երէ ապրիս միա՛յն սիրով ու գինիով.
Որովհետեւ, տե՛ս, ահա այս մանուկը նոր մօրմէն ծընած՝
Արդէն վաղը քաղուած է նա՛ հողի ծոցը՝ մեծ պապին քով:

Ամէ՛ն անգամ, երք շունչ կ'առնենիք, մեզ նոր վիշտ մը կուտայ աշխարհ,
Իսկ երէ դեռ ես կը շընչեմ, զինու լի կուժն է լոկ պատճառ,
Ասոր համար այգադէմին սապուկը տա՛ր շըրքունքներուդ,
Յանախ արեւն ելած պահին՝ շունչդ է առեր վաղո՞ւց դադար:

Օր մը, երք իմ աշխարհ գալըս՝ առասպեկի կարգ է անցել,
Ու ես ալ իմ գոյացութեան գիտակցութիւնն եմ մերկացել,
Կը ցանկայի, որպէս սափոր՝ իմ իսկ կաւէն՝ ես յօրինուած,
Դիմարբուժի սեղան ելած՝ խըմազներու շըրջանն ընել:

Մըտիկ ըրէ՛, Մուէզզին է, մինարէկն կ'երգէ անուշ,
Դե՛հ ուրեմըն, ես պատրաստ եմ, ե՛լ, գինի՛ տուր, քէ՛ նուշ, քէ՛ նուշ,
Ո՞ր ըստահակն է որ պիտի սըրբապըդել համարձակէր՝
Աղօքներով կամ քարոզներ ունկնդրելով՝ այս ժամն անփուշ:

Ճըշմարտապէս իմաստունը, կը հրաժարի ի՞նչ զինի չէ'·
Լայնածաւալ պետութիւնէն՝ ումալ մը զինին շա՛տ աւել է,
Ա՛լ աւել է լի բաժակը, քան գահոյքը մէկ իշխանի,
Գինու փարչին կափարիչն իսկ, Քայ Խուսրէվի քագէն վե՛ր է:

Գինու ոսկի կոհակները, երբ բաժակէն լեզուիս կ'իյնան,
Ու բովանդակ ըզգայութիւնն իմ կը լողայ մէջ խընդութեան,
Հազար հըրաշք ես կը տեսնեմ ու կը լըսեմ ձայներ որոշ,
Որ խո՛ր իմաստն ինձ կը յայտնեն՝ մըքնամըքին Գոյացութեան:

Զեփիւն ամրան կը զռվացնէ՛ արեւակէզ դէմքը վարդին,
Նա պարտէզի զով շուրջին մէջ՝ կը փայփայէ իմ գեղուին,
Հակառակ մեր վայլած բաղդին, մեր անցեալը ես կը մոռնամ,
Որովհետեւ տիրական է, քաղցրութիւնը ներկայ պահին:

Երշանկութիւն մեզ պարգեւող զինիին ենք մենք անձնատուր,
Որ ժըպտալի շըրբունքներով՝ կը հրաւիրէ համբոյրի հուր,
Զըմբա՛ղ պատկեր, սաղին այնտեղ՝ կուժի վերջին շիքն է քամած՝
Այստեղ՝ առլի բաժակն ըսես՝ կ'ընծայէ՛ մեզ հոգին փըրփուր:

Շըքեղ գարնան վերադարձին՝ խըմէ՛ զինին դու տարփագին,
Թէ՛ ո՛չ երկա՛ր ափսոսանեով՝ պիտի զըղչաս դու դառնագին,
Բուրմունքին տակ վարդերուն վառ, ու պըզուլի դայլայլին քով,
Ծոմապահե՛ր, այդ պարզապէս հակառակ է դասող մըտքին:

Խըմէ՛, խըմէ՛, մարգարտահոս կոհակներէն անմահ զինուն,
Որպէս զի քու մարմինն ամրող դառնայ շարժուն մէկ զինետուն,
Որ ֆեղ կազմող հիւլէները՝ ծըծած զինին՝ զինի՛ բուրեն,
Վերադառնան դէպ զինետուն՝ անոր սեմը ընեն նոր քուն:

Մեզ ամէնքին սէրն իր փարալն է հաւաքեր որպէս հովիւ,
Ժամանակը մեզ չի' նեղեր, չի' տար հոգեր, կագ ու կըուի,
Ա՛յն պահէն, երբ դատարկած ենք նըւիրական բաժա՛կն իր լոյս,
Մենք դարձա՛ծ ենք, որպէս մէկ մօր, ազա՛տ, հանդա՛րտ որդիի անքիւ:

Թէ խելք ունիս, դուն կը հարրիս խաղողի վարդ հիւրովն հոսուն,
Թո՛ղ նըւիրուած գինարրուներ ֆեղ նըշմարիս կարդան օծում,
Բայց ո՛չ, երէ կոյր է հոգիդ, ապարդիւն է իմ յարդորանք,
Թո՛ւն հարրիլը երջանկացնող՝ չի' յաջողուիր տըգէտներուն:

Հիմա, երբոր վարդերն ամէ՛ն՝ կոկոնները կ'արձակին լուռ,
Պըլպուներու դայլայլին տակ՝ սարքենք խըննոյք միահամուռ,
Ու զինիով, որ կայծարձակ կը ցալցըլայ որպէս սուտակ,
Վըրէժ լուծենք տառապանքին, որ մեր գըլխուն մաղեց հող-մուր:

Լուսարացին երգն է քախծու, լի բաժակով, ե՛լ, զինի՛ տուր,
Երկրի վըրայ, սաղի՛, կ'նիչ կայ լաւագոյն քան, քան զինին հուր,
Երբ հազարան մեծ ու պըզուիկ իշխողներ ու Մեծամեծներ,
Ժամանակի Անիւին տակ՝ եղեր են մի՛շտ զարդ ու փըշուր:

Այս աշխարհի ամէ՛ն տանջանք իսպա՛ռ մոոցած՝ զըրկէ՛ ուժգին,
Համակ բուրմո՛ւնք, սէ՛ր ու տարփա՛նք, նոնիհասա՛կ մէկ սիրուն կին,
Նախ քան, ինչպէս որ ֆեղ համար վընուրւա՛ծ է՛ նախօրեակիդ.
Քեզ չէ՛ զըրկեր հողը անյագ՝ բազուկներով իր սառնագին:

Նոր լուսինը կը մօտենայ, մըլսիք-արանք մեզ քերելով,
Կուգայ մեզի աւետելու Շամազանի վերջն իր ծոմով,
Տե՛ս, թէ ինչպէս իինը նիկար, յոգնավաստակ ու դակարէմ՝
Ժուժկալանքին մեռել դարձած՝ կ'անյայտանայ մեծ ըշտապով:

Կը չըքանա՞յ, կը փարատի՛ քեզմով սըրտիս սուզը տըրտում,
Ո՞վ գեղուհիս, մի՛ վարանիր, շընարիել ինձ քու նըւիրում,
Խորի՛, որ քու գեղեցկութիւնն ո՞չ երկար է, ո՞չ անվախնան,
Գուցէ շուտով ալ ո՞չ ոքին կարողանաս տալ մոռացում:

Դըժողի ծուխ կարծես հագած՝ գարշատեսիլ մէկ վանական,
Ներս ընկնելով մեր գիմնուում՝ տիկը քափեց այս վայրերան,
Ազնի՛ գինին՝ գիտնի՛ն վըրան, լուտանի, յորդոր ու սաստ տալով,
Օ՛, դո՞ւ ըսէֆ, այս գործողը մի՞քէ արժան է մարդ անուան:

Ա՛յն Մեծ օրէն, երբ դիցուհուս ես իմ սիրտըս նըւիրեցի,
Ա՛յն, այդ օրէն, ամէ՛ն չարիք ու քընամանի ես կըրեցի,
Գինին մէջ ընկըզմեցին իմ երոշակըս անոնի առմիշտ,
Իսկ ի՞մ փառքըս՝ փոխարէնը խե՞ղն երգի մը սակարկեցին:

Երիտասարդ գեղեցկուհին սիրոյ տապով սիրտս է վառած՝
Սիրտս է խօսուն, իսկ բերանըս համր է դարձած՝ խօսէլ մոռցած,
Ո՞վ Աստուած իմ, երբեւիցէ տեսնըս՞ր է երկրիս վըրան՝
Պա՛ղ ու գուլա՛լ աղբիւրին քով՝ պապակ մարդը ծարւէն տանջուած:

Երբ այլեւս չ'ո ունենար բաժակիդ մէջ գինին փայլուն,
Ու շըրբներուդ վըրայ համբոյրն՝ հուրիսիրուն քու սիրուհուն,
Ալ ինչո՞ւ դու կը վարանիս վերապանալ խաւար կըրկին,
Ուր, նախ քան քու ծընունին արդէն՝ անյիշատակ եղեր ես դուն:

Իմաստունին կը վերացնէ ազնիս գինին՝ յար եւ նըման՝
Աստուածընտիր արդարի մը կըրօնական գինովութեան,
Ալլած օրեր ե՛տ կը կանչէ, տէ՛ր կը դարձնէ մեր ուզածին,
Շառ հեղեղ է մերը երակին՝ մերը շոռ արցունի խո՞ր տըրտմութեան:

Անապատը՝ ցանուած հողէն անջըրպետող այս դալարին
Վըրայ նըստինիք, ուր սուլթան ու գերի քառեր հընչած չ'ունին,
Թո՞ղ որ անդին մեծամեծներ՝ իրենց ոսկի գափին վըրայ,
Ազա՛տ կեանիքը քունաւորող օրէնիք-ծէսով կառավարուին:

Բըրմէ՛ մեռիդ մէջ բաժակը, մեւով նըման շառ կակաչին,
Կակաչարոյր մանկիկ մըն է, զօր կը ձօնիմ քու վայելիքին,
Վարդ շըրբունիքն ծըծէ գինին, որովհետեւ երկինքը լուրը
Յանկարծ կըրնայ անյայտանալ քու նայուածէն՝ ինչպէս քամին:

Գինին կարմիրն ունի վարդին, վարդեցո՞ւր է արդեօֆ, գուցէ,
Բիւրեղի մէջ շողշողուն է, սուտա՞կ մըն է մաքուր, գուցէ,
Զուրի մէջ կը նառագայրէ, ադամա՞նդ է արդեօֆ, գուցէ,
Երազաշաղ լուսընկան ալ՝ արեգակի քո՞ղն է, գուցէ:

Ըսէ՛, անցա՞ծ ու դեռ գալի՛ք յաերժներուն սահման մը կա՞յ,
Հիմա ժամն է ուրախութեան՝ փիխարինող գինին՝ չը կայ,
Տեսականն ու գործնականը վե՞ր են ուժէն իմ սեփական,
Ամէ՛ն մըրին Առեղծուածներ կը լուծէ լոկ գինին ներկայ:

Չարի՛ք քող գայ այն սըրտին, ո՞ւր տարփանէն է մէկ օտարական,
Զէ՛ կախարդած որուն սէրը՝ սըրտի վայելիքն այս էական,
Ա՛յն օրդդ որ դուն վատնեցիր առա՞նց սիրոյ ու տարփանէնի,
Անարժան է այգալոյսին, լուսինի շողին հանյական:

Վարդի շոգին՝ բուրմո՞ւնէն է քէ՞ նուրը շըրաշը ծագող այգին,
Ու գանգուրըդ դէմքիդ վըրայ՝ արդեօֆ մա՞սն է սեւ գիշերին,
Որ նայուածէնդ արեւական պիսի վանէ ակընթարքին,
Չարի՛ք, սա՞դի, ոսկեզօծած են մեր ջամեր՝ շողին արեգին:

Գինի՛, գինի՛, հեղեղի՛ պէս, որ սուրայ իմ մէջըս զըւարք-,
Որ իր բորբով հուրբերով շառ՝ եռայ գըլխուս մէջ ցուրտ, հանդարտ,
Ա՛լ մի խօսեր, թե՛ր բաժակներ, խարէութի՛ւն է ամէ՛ն բան,
Շո՛ւտ, բաժակնե՛ր, կը ծերանամ սահող ամէ՛ն մէկ ակընքարք:

Երացեր եմ, սէրդ շուտով պիտի ընէ զիս շանքահար,
Որովհետեւ մեծ բաժակըս՝ գինիով լի՛ է անդադար,
Իմ տարփանքըս ֆեղի հանդէպ, յաղքահարեց իմ խելքն ու միտք,
Ժամանակն ալ քերքատեր է վարդն որ ձեռքիս մէջ օր մը կար:

Երէ կ'ուզե՛ս, բաժնըւելով՝ զիս մատնէ միշտ ոդք ու կոծի,
Երէ կ'ուզես, միացո՛ւր ֆեղ՝ ուրախ, զըւարք կեա՛նք տուր ինձի.
Թող, ֆեղ ըսեմ, թէ ի՞նչ վարմունք ունենալու ես ինձ հանդէպ՝
Վարուէ՛ հետք, նիշտ այն տեսակ, ի՞նչ բաղձանքն է քու խսկ սըրտի:

Իմ գերագոյն երաշնկութիւնս է մըտածելս ամէն անգամ,
Թէ դուն ինձի պիտի յիշես, երք այլեւըս ինքըս չըլկամ,
Սակայն, երէ ինձ յիշելըդ ֆեղի պիտի վիշտ պատճառէ,
Իմ անունըս չը մոռնալուդ համար ալ եմ պատրաստակամ:

Այս աշխարհի մէջ աշխատէ, բարեկամներ ֆիչ ունենալ,
Մէկուն հանդէպ համակրանքըդ՝ յաւերծացնել դու մի՛ ցանկալ,
Նախ քան մէկուն քու ձեռք տալըդ՝ հարցո՛ւր, արդե՞օֆ թէ նա մէկ օր,
Հէ՞նց նոյն ձեռքով բարեկամի, պիտի չ'ուզէ՛ ֆեղ հարուած տա՛լ:

Օ՛, երէ նախ քան ծընունդըս, իմ ի՞սկ կամքըս խօսի ունենար,
Որպէս անդարձ նակատագիր, ի՛ր վընիոր տալ կարենար,
Երբէ՛ֆ, երբէ՛ֆ ես չը պիտի կեանք առնէի, աշխարհ գայի,
Որով ո՛չ ալ, օր մը նորէն, կորսրւելու կարիքն ըլլար:

*Արարչական կաւէն արդէն՝ նաեւ մա՛րդն էր իր ձեւն առած,
Ու նախնական սաղմն էր ցանուած՝ վերջն անելով տոհմեր դառած,
Ըստեղծման օրն խսկ մեղքեր՝ հաշուեգիրքն էր Զեռքը գըրած,
Որ աններում պիտի հարցուի՝ դատաստանի օրը հասած:

Ո՛ւր ալ երքաս ու հեռանաս, գերեզմանն է միշտ ֆեղ մօտիկ,
Տերեւմերը կեանքի ծառին՝ կը քափին միշտ մէկիկ, մէկիկ,
Էլլայ քաղցըր թէ դառնահամ՝ կարիկ, կարիկ, հաւատա՛ ինձ,
Կեանքի գինին կը քափի լուռ՝ փոշու մէջ՝ մինչ վերջին հատիկ:

Սուտակ շըրքներ ծըծել անկուշտ, մինչ ձեռքըդ կայ առի բաժակ,
Սազի լացէն արբշիո՛ կեանքի խո՛ր տարփանքին ֆեղ տալ համակ,
Լաւ է, սակայն, լո՛կ այն ատեն, երք խըզա՛ծ ես աշխարհին հետ
Ամէ՛ն կապանք, հաւատա՛ ինձ, նոր կըսկսի քու անսուտ կեանք:

Աննիք, որոնք ֆեղ հետ մէկտեղ, միեւնոյն կեանքը դեռ կ'ապրին,
Շուտով պիտի երքան նիրիել սառը ծոցին մէջ սեւ հողին,
Ո՛ւրախ եղիր, տանջանքն ու վիշտ դուն բաժին թող ուրիշներուն՝
Որոնք, որպէս քու յաշորդներ, աշխարհին մէջ պիտի ապրին:

Աշխարհ գալուս եւ աշխարհին հեռանալուս խե՛ղն պարագան,
Կ'ուրախացնէ աշխարհին կամ կը տըրտմեցնէ, աւա՛դ, այնիան,
Որքան ծովուն, որու ակեաց մէջ օրին մէկ պատահարաք՝
Խին մ'է ինկած եւ սուզուելով՝ մոռցըւած է նոյն խսկ վայրկեան:

Ամէ՛ն շընորի թողէ՛ֆ վայլենք, ինչ որ կուտայ նակատագիր,
Որովհետեւ երկար չ'անցած՝ պիտի մեկնինք անկարեկիր,
Առանց գինու, առանց երգի, անհատնելի ժամանակներ,
Թումբ քումբի քու պիտի փըտտինք գետնի տակը մենք որդակեր:

* Այս քառեակը, որքան ալ որ շատ մը ձեռագիրներու մէջ կ'երեւայ, բնաւ
հայեամինը չե՛ կրնար ըլլար:

կը կամենա՞ս դուն ենք-արկել տիեզերքը կամքիդ ուժին,
կաւ, այն ատեն դուն զօրացուր անպայման ու միտքն ու հոգին,
կո՞կ մէկ բանով, ինչպէս ի՞նքը, լեցնելու ես կեանքըդ բոլոր՝
— գինի՛ լումել — մընացեալը անո՞գ յանձնել միշտ գալիքին:

*Երէմի նոխ այգեստանի բոլո՞ր վարդեր անգոյ դառան,
Ու եօքնաշար, ականակուռ **բաժակն անյայտ ձեռքեր տարան,
Անդորրութիւն տըւող գինին, սակայն սուտակն ունի հեղուկ,
Իսկ ջըափին՝ որք-ատունկը մի՞նչ այսօր ալ կա՛յ անխափան:

Արտորանքով ձեւեր կուտաս քու ամէն մէկ երազանքին,
Բայց, լա՛ւ գիտցիր, որ ամէ՞նքն ալ հող ու մոխրի կը վերածուին,
Եթէ անգամ երկար տեւեն, կարն փայլէն ետք, անոնք դարձեալ,
Կը չըխանան, ինչպէս ձիւնը աւագին մէջ անապատին:

Ինչո՞ւ համար մէնին կը դիգենին ըստացուածքներ, գանձեր անգին,
Երբ ամէ՞նքն ալ մէկ նրաստակ ունին քաղած մէջ մըտքին,
Այն է. — որ մէնին, ուշ կամ կանուխ, ունեցածնիս ետին քողած՝
Պիտի մեկնին մէրկ ու բորիկ, ինչպէս որ մէր մուտքն էր կեանքին:

Տե՛ս, լուսինը գիշերն ինչպէս երկուքի կը բաժնէ հիմակ,
Ծըրջին ուրախ անոր արծար, անըրջաշաղ շողերուն տակ,
Ա՛յս, նա յանա՛խ պիտի գայ տալ այցելութիւնն այս աշխարհին,
Մեր երկուքի իր որոնում՝ պիտի մընայ անհետեւամֆ:

Երկտասնեակով համրէ, սաղի, թէ կեանքիս մէջ որքա՞ն անգամ,
Մեղանչա՞ծ եմ օրէնքին դէմ, որպէս ըմբոստ ու ապրատամբ,
Որ յետոյ ալ Մարգարէի գերեզմանին ուխտ երք-ալով՝
Իմ մեղքերս երկտասնեակով անոր իսկոյն ես ներել տամ:

* Պաղը էրէմ = Արաբիոյ մէջ Հռչակաւոր այգեստան մը:
** Զէմշիտի կորսուած կախարդական բաժակը:

Արշալոյսը վարդ է շաղած՝ բաժակին մէջ ջինչ կամարի,
Հուսկ պըլպուլի գեղգեղանին ալ՝ բիւրեղ օդին մէջ կը մարի,
Եւ ըսել թէ՝ այս պահին կան փառք ու պատիւ խորհող խենքեր,
Քա՛ղցը է բոյրը գինուն ու քու գանգուրն է մուշկ, ո՛վ գեղուիի:

Դիտուններէն քա՛ն չ'ես սորվիր, փայփայանքը մինչ գեղուիու
Աղեղ յօնիին՝ երջանկութեան գաղտնի՛քն է ֆեղ հաղորդելու,
Մի՛ մոռնար, որ քու օրերըդ համբըւած են, — գինի՛ն առած՝
Հետք նրանիր, նա վարպետ է եւ ընդունակ ըսփոփելու:

Երէ կ'ուզես տուն ունենալ մենութիւնը հըրաշափառ՝
Աստղերու եւ ծաղիկներու, խըզէ՛ կապըդ համահաւար
Այրերու եւ կիներու հետ, մի՛ ունենար նամբու ընկեր,
Ամէ՛ն ցաւի ու խըննոյքի հանդէպ՝ եղիր, պա՛ղ ու օտա՞ր:

Փակէ՛, փակէ՛, քու Ղուրանըդ, ազա՞տ քըլուչք մըտքերուդ տո՞ւր,
Ու համարձակ, նայէ՛, չորսդիդ՝ երկիրը հող, երկինքը հուր,
Աղքատին տո՞ւր, ինչքիդ կէ՛սը, յանցապարտին ներել գիտցիր,
Հակառակի մի՛ ոչ ոքի, ժըպտի կ'ուզես, փակէ քու դուռ:

Մարդն է տըկար, իսկ անողոք ու դառնապէտ նակատագիր,
Երդում կ'ընենք, բայց կատարել՝ մենին չ'ե՞նք ըզգար մեզ պարտադիր,
Մեր ամօրի հանդէպ ալ՝ մենին անտարքե՛ր ենք սոլորաբար,
Խե՛նը մ'ալ ե՛ս եմ, բայց ես ունիմ սիրահարի գէր ներման գիր:

Փառահանանչ բաղդըդ, ո՛վ Շահ, երկնի խո՛րն է լուսաբանդակ,
Ո՞ւր, Խուսրէվի անունն հըպարտ՝ բոցավարի ջինչ ու յըստակ,
Քու նըժոյգըդ ոսկեսրմբակ՝ կը ծառանայ աստղերուն մէջ,
Երբ կը սուրաս, կայծարքառ ֆեղ կը ծածկէ նայուածքնուս տակ:

Վաղուան գալիքն է քեզ տանջող՝ մըդաւանչի պէս միշտ արքուն,
Մի՛ վրհատիք, թէ ոչ վախէն՝ դըժրադուրեան զոհ կ'երքաս դուն,
Ո՛չ մէկ բանի հետ մի՛ կապուիք, ո՛չ գիրք, ո՛չ մարդ հարցագըննէ,
Որովհետեւ նակատագիրն է անզըննին, մէկ մուր անհուն:

Կը դողայ վարդն հովի շունչէն, մինչ պըլպուլը սէրը կ'երգէ,
Ամպը կեցած՝ մըտիկ կ'ընէ, մինչդեռ քամին կը մըլընէ,
Գինի խըմե՛նք ու չը յիշե՛նք, ահա՛ վարդն է տերեւարափ,
Սիրերգ ու ամպ՝ լըռած-կորած՝ ու վայրկեան մը դեռ անցած չէ՛:

Յանախած եմ շատ մըզկիթներ, սակայն այնտեղ չ'ե՛մ աղօքած,
Բայց եւ այնպէս զոհ եմ եղած եւ յոյսերով վերադարձած,
Ես կը ցանկամ դեռ շարունակ՝ այցելուրիւն տալ մըզկիթին,
Քընանալու կը նըպաստեն՝ ըստուերները իր մըքնամած:

Անրադները ծանօթներ ենք երշանկուրեան լո՛կ անունին,
Նոր գինին է մեզ անձնըէր, մեր բարեկամն ամենահին,
Նայուածքով ու ձեռքով գրգուէ՛, միակ անկեղծն ու մըտերիմ
Դու կուժն՝ առլի անմահական վարդ արիւնով որբատունկին:

Ուզածըս շատ բան չէ՛ բաղդէն, քիչ մը քարմ զուր, պատառ մը հաց,
Սաղարբախտ ծառի մը շուր, ու գեղուհուդ շըրքները քաց,
Ո՛չ մէկ Սուլքան աշխարհիս մէջ, երշանկի չէ՛ ինձի նըման,
Եւ ո՛չ ալ մէկ խե՛ղն մուրացիկ, պատճառ ունի ըլլալու լաց:

Ո՛վ բարեկամ, ի՞նչ կը խորիս, նախնիքներուդ մասին այդքա՞ն,
Անոնք ամէ՛նքն ալ փոշի են, փոշիներուն մէջ բիւրդարեան,
Անոնց փա՞ռքը...քողնե՛նք սակայն, վերցո՞ւր կուժը, երբանք խըմե՛նք,
Եւ ունկնդրենք անդորր սըրտով՝ Տիեզերքի մեծ լըռուրեան:

Ականչըդ քա՛ց, մըտի՛կ ըրէ, այս գաղտնիքը անգիտացուած,
— Երբ նախնական արշալոյսը՝ այս աշխարհն էր յուսաւորած,
Մեր նախահայր Ադամն արդէն՝ քըշուառ մըն էր դատապարտեալ,
Ու կը կանչէր գիշերն ու մահ՝ հագած կեանքէն յուսահատած:

Գինարբողի հանդէպ, ջանա՛, միշտ ունենալ համբերութիւն,
Դուն քեզ քըննէ, ու կը տեսնես, որ ունիս շա՛տ պակասուրիւն,
Երէ կ'ուզես խաղաղուրիւն, համեմատէ՛ քեզ՝ անո՛նց հետ,
Որոնք կարծես խորք գաւակներ՝ մէկ բան գիտեն — քըշուառութիւն:

Նայէ՛, որ քու խմաստուրեան զոհ չը դառնան քու նըմաններ,
Գիտցի՛ր իշխել ինքը քեզի ու բարկուրեամբ դուն մի՛ տարուիք,
Երէ կ'ուզես խաղաղուրիւնն ըլլայ՝ նամբան ամբո՛ղջ կեանքիդ,
Ժըպտէ՛ բաղդին, երբ քեզ զարնէ, ու ո՛չ ոֆին դուն մի՛ զարներ:

Ա՛յն մարդը, որ նըշմարտուրեան պըտուղը դեռ ձեռք չէ՛ բերած,
Նա չի՛ կըրնար կեանքի նամբան՝ քաել շիտա՛կ ու համոզուա՛ծ,
Ա՛յն մարդը, որ նիգերէն վերջ՝ գիտուրեան ծառն է նաշակեր,
Անո՛ր համար՝ նոյնն է այսօն ու նախնական օրը ծագած:

Ես ինձ յանախ հարց կուտամ քէ՛ իսկապէս ես ի՞նչ գանձ ունիմ,
Իմ մահէս վերջ՝ ի՞նչ բան պիտի բողննեմ, ի՞նչ բան հետըս տանիմ,
Հըրդեհի պէս կարն է կեանքը եւ մէկ մարդու ապրիլն է լոկ,
Բոցեր, որոնք շուտ կը մարին, փոշի՝ որ կը ցըրուէ՛ քամին:

Համոզում ու մըշտակասկած, սըլսալանք ու նըշմարտուրիւն,
Պարապ բառեր են, որ չ'ունին մէկըզմէկէ տարքերուրիւն,
Պըղպըշակներ օդով լեցուն, որ երբ պայրեն կ'անէանան,
Ըլլան անփայլ քէ շողշողուն՝ եւ որ սակայն կեանքդ է իսկ բուն:

Դուն մի' մոռնար կեանքէն քաղել՝ ամէ՛ն պըտուդ ու ճաշակել,
վազել բոյ՛ր խըննյքներուն ու մեծագոյն բաժակն ընտրել,
Մի' հաւատար քէ՛ հաշիւ կայ, ըլլաս արդար քէ՛ մեղաւոր,
Հզգուշացի՛ր անտեսելէ, ի՛նչ կըրնար քեզ երջանակցնել:

Դալար մարզին կեդրոնի՛ աս ծառի շուբն է կըդզու նըման,
Ճանապարհորդ, ո՛ւր հասեր ես, կեցի՛ր այնտեղ, քայլիդ վըրան,
Դանդաղ դարձող այս շուբն ու հետապընդած ճամբուդ միջեւ,
Թերեւը խո՛ր անդունդ մը կայ, անանցելի մէկ գերեզման:

Պէտք չ'ն նըրագ, սեղանակից իմ ընկերներ յոգնած ինկան,
Որշելու չափ կը տեսնեմ՝ դակութիւննին մեռելական,
Պառկա՛ծ ու պա՛ղ, այդպէ՛ս պիտի ըլլան հաղի գիշերուան մէջ,
Պէտք չ'ն նըրագ, այգ, արշալոյս մեռելներուն համար չըկա՛ն:

Թախիծները ես կը ծածկեմ, որովհետեւ վիրաւորուած
Թըռչունները կը քագնելին, երբ մեռնելու ժամն է հասած,
Գինի՛, վարդե՛ր, կատա՛կ, ծիծա՛ղ ու քամոնի մե՛ղմ հեծկըլտանի՛,
Եւ անտարբեր դիրքը հանդէպ՝ խորունկ վըշտիս, ո՛վ իմ սիրած:

Ուրախութիւն ու տըրտմութիւն, չարն ու բարին, նըման են միշտ,
Ամէ՛ն ըսկիզր աներքելի վախճանն ունի, այս ալ է նիշտ,
Արդ, քեզ հա՛րց տուր, իրաւացի՛ է, որ բաղդէն ուրախանաս,
Կամ տըրտմիս, երբ ընկներ է քեզ՝ անակընկալ մէկ խորունկ վիշտ:

Հըրաժարա՛ծ եմ գիտնալէ չարն ու բարին, եւ մըշտական՝
Ըլլամ հարքած եւ կամ ըսրափ, նիրիել կուզեմ գետնի վըրան,
Երջանկութիւն ու տառապանի՛, իրար նըման են ինձ համար,
Եկող բաղդին քի՛չ տեղ կուտամ, գիտե՛մ, որ ցաւն է իմ դըրան:

Երեկոյեան մըշտշին մէջ, կը հեռանայ մէկ ձիաւոր,
Պիտի անցնի՛ անտառն անկոխ եւ կամ վայրեր վըտանգաւոր,
Ո՞ւր կը սուրայ, այդ չը գիտեմ — վաղը՝ ես ալ պիտի պառկիմ,
Հողի՛ն վըրայ քէ՛ հողին տակ՝ բան չը գիտեմ ես իրաւ որ:

Տաւիդ, բուրմունի՛, բաժակ, շըրունի՛, գանգուրներ ու աչքեր սիրուն,
Կը կործանէ ժամանակը՝ խաղալիքներ որպէս փայլուն,
Ժուժկալութիւն ու մենութիւն, աշխատանի՛ ու աղօր-ի խոկում,
Հող ու փոշի, զոր կը ցըրուէ ժամանակն իր շունչով հրառուն:

Դըրբա՞ղդ ես դուն, մի' մըտածներ ցալիդ մասին, ա՛լ նա ցաւ չէ՛,
Ցաւդ ահե՞ղ է, արարչութեան օրէն՝ մարդու տանշանին յիշէ,
Ճերմակ կութքով կին մը ընտրէ, բայց սիրելէ բզգուշացի՛ր:
Նա ալ ըլլայ անընդունակ քեզ սիրելու, այդ ալ նայէ՛:

Երկինքն իր խո՛ր ու անսահման ծոցէն ծաղկունի՛ վար կը շաղէ,
Բուրաստանին մէջ ժրափիտով՝ ցողն արցունիքներն իր կը շարէ,
Կուժն իր խորունկ ծոցէն կուտայ վարդակարմիր անուշ գիթին,
Իսկ արեւը հըրաժարող՝ խաւ՛ր գիշեր մեզ կը բերէ:

Քանի որ քու նակատագիր որոշած է քեզ անցաւոր,
Երկրային կարն հանգրատէն վերջ՝ պիտի տանի դարձեալ մէկ օր,
Դալարով ու ծաղկիներով ուրախացիր քանի դեռ կաս,
Քանի դեռ քու անիւնէն չ'ն անած խոտեր հարիւրաւոր:

Աշխարհին հետ, ինչպէս որ է, ահա ա՛յս է խորհութդն իմին,
Պարտաւո՛ր ես դուն յարմարուի՛ իր պահանջին, լաւին, վատին,
Թըրդախսաղի սեղան նըստի՝ բաւական չէ՛ որ մարդ շահի,
Թըրդախսաղի մէջ կը շահի, ո՛վ լաւ բուլրեր ունի ձեռքին:

Երբ ուժ չ'ունիս դու բաղդին դէմ՝ ապրելու քու ձեւով ուզած՝
Քեզ հո՞գ է թէ՝ եօրը յարկով, թէ՞ ինոնվ է երկինք շինուած,
Ի՞նչ ներկայիս քու շուրջըդ կայ, լո՞կ նա ֆեզ կը վերաբերի,
Ո՞չ թէ եղած-անցածները կամ անոնի՛ որ դեռ չ'են եղած:

Դո՞ւն որպէս հիւր այս խարխըած պատահական օքեւանին,
Նոյնի՛սկ ապրիս այնպէս, ինչպէս ցանկալի՛ է քո՞ւ իսկ սըրտին,
Մի՛ մոռնար՝ որ մէկ կարճատեւ հանգըստէն վերջ երազական,
Մեկնելո՞ւ ես օքեւանին, ո՞ւր վերադարձ չըկայ կըրկին:

Մեր մեծագոյն գինարբութին՝ գոռող էինք, ա՞յս, մենի որքա՞ն,
Տիեզերքէն վե՛ր բըռնէինք մեր գագաթներ կեսարական,
Բայց մարմինը պիտի առնեն, որ թեւերն էր մեր խոյանքին,
Հողի՞ն պիտի դառնանի նորէն, որ խանձարուրն էր նախնական:

Այս աշխարհի նամբորդութեան դըմնէդաժան նամրուն վըրան,
Հազիւ թէ մենի հանգիստ կ'առնենք ակունքին մօս մեր գոյութեան:
Կարաւանը նամբայ կ'իյնայ՝ խօլական ու արագավազ,
Ու մենի ըշտապ առաջ կ'երբանի՛ անդարձ գիրկը Անէութեան:

Ո՞վ դու երկինք, քու լայն տուրքէդ՝ ամէն թըշուառ ունի բաժին,
Դուն մի՛շտ կուտաս անհրաժեշտ հիւրն ապրելու չարչարանքին.
Կը հարցընեմ սակայն, երկինք, եթէ դուն մէկ մարդ ըլլայիր,
Մէկ ոսպ արդէօֆ դուն կուտայի՞ր՝ այդ տեսակ մէկ վատ շընորեին:

Վառ գարունը կը հովհարէ մեղմիկ շընչով դէմքը վարդին,
Թուրաստանի ըստուերին մէջ՝ շա՞տ անուշ է դէմքը եարին,
Անհրապո՛յր է ամէնն ալ, ի՞նչ որ խօսիս դուն անցեալէն,
Լո՞կ այսօրով ուրախ եղիր, ու մի՛ ըներ խօսին երկին:

Այս անարդար աշխարհին թիւր հոգերուն դուն մի՛ յանձնըւէ,
Հողը մըտած սիրելիիդ յիշատակը մի՛ արտասուէ՛,
Քեզ նըւիրէ փերիսիրուն, յասմըկածոց աղջկներուն,
Գինի՛ խըմէ միշտ՝ ու կեանքը անցնող հովին դու մի՛ նետէ:

Թո՞ղ որ նախ քան լի բաժակներ դատարկելը մինչեւ յատակ,
Կարիլ մըն ալ զինի թափենի՛ մարգագետնին արեւատապ,
Պիտի ցոլէ՛ ու զոլացնէ նա աչքիրը ա՛յն բոլորին,
Որ կը հանգչին անզա՛րը քընով՝ շատո՞նց թագուած չոր հողին տակ:

Թէ բաղդն ինձ իետ չը յարմարի, ես պատրա՛ստ եմ կըռուի համար,
Թէ լաւ անուն չը վաստըկիմ, վատ անունը պատրա՛ստ է յար,
Խայեամ, ահա ծիրանեգոյն գինին գուտ ու անապական,
Գինին մերժող խելագարին՝ ահա՛ գըլուխ եւ ահա՛ քար:

Թէ որսկան չ'ե՞ս, որսի մասին բընաւ երքէ կարծիք մի՛ տուր,
Զը կարդացած բանիդ մասին՝ դուն մեկնութիւն բընաւ մի՛ տուր,
Եթէ քեզմէն նըշմարտութեան բուն իմաստը հարցապընդուի,
Գո՞ւ տեսածիդ մասին խօսէ՛, ո՞չ թէ ծերին խօսածը տուր:

*Դում, որ յասուն մեկնած ես ու վերադարձ մէկ անասուն,
Մարդկանց միջեւ արդէն շատո՞նց մոռցըւած է քու մարդ անուն,
Քու մատերուդ եղունգները համախըմբուած՝ կագմեր սըմբակ,
Խոկ մօրութ ալ յետոյեդ ի վար հաւաքուելով՝ կագմեր տըտուն:

* Կը պատմուի թէ՝ նիշապուրի մէջ մեծ երկրաշարժ մը քանդած ըլլալով շատ
մը չինքերու հետ նաեւ գալրոցին չինքը, զայն նորողելու համար երբ էշերով աղիւս
կը կըն, էշուն մէկը ո՞չ մէկ կերպով չուռզեր չինքը բարձրանալ: Խայեամ, որ պա-
տահամբ ներկայ կ'ըլլայ, կը մօտենայ եւ այս քառեակը կ'ըսէ անոր ականչին,
ասոր վրայ էշը իսկոյն կը բարձրանայ:

Մինչեւ որ մեզ ապագային վիշտը չը տայ լեղի գինին,
Խըմել չի' տար մեզ առաջուց՝ երջանկութեան քաղցր ըմպելին,
Ու մինչեւ որ ապագային՝ մեր բռներէն խորսիկ չ'ընէ,
Թոյլ չի' տար նա մեզ առաջուց՝ հացը բարխել մէկուն աղին:

Մոոցի ք, որ քու արդար վարձելը՝ բաղդն եեցնելով բա՛ն չը տըւաւ,
Դուն մի՛ տըրտմիր, մի՛ այլայլիր, մի՛ ըսպասեր լաւ օր բընաւ,
Ի՞նչ որ պիտի պատահեր քեզ՝ Հաշուեզրքին մէջն է գըրուած,
Զոր բըզբատէ պատահաբար յաւերժութեան քամին անբաւ:

Գիտե՛մ, որ մէկ մըտքի համար իմացական, հաւատացող,
Արժե՛ք չ'ունին այս աշխարհի վայելքները շուտով անցնող,
Սակայն, ըսէ՛ք, դուք որ իմին գինարքիլը շատ կը տեսնէք,
Վերը պիտի գըտնե՞մ արդեօֆ, շէնք մը գինի մատուրակող:

Երջանիկ են միա՛յն անոնք, մէջն այս կեանքի բափառումին,
Որ զիտունի համբաւ ունին, եւ կամ չ'ունին սէր ուտումին,
Տիեզերքի գաղտնիքներուն բարձունքն, անդունին եմ սաւառնած,
Մի՛շտ ետ դարձած իմ մենութեան՝ նախանձելով կոյր ծընածին:

Խորի՛ն գիշեր ու լըռութիւն, ես մենաւո՛ր, ո՞ւր մընացիր,
Դո՞ւն որ բաժակն ինձ մատուցիր՝ քե՛զ կապելով զիս անձանձիր,
Ո՞ւր ալ ըլլաս, ո՞վ ալ զըգուես, դուն զըրկեալ ես դառնուդաժան
Խո՞ր վայելքն, որով միա՛յն կը հարքիր, երբ մօսու էիր:

Մեզ պարուրող գիշերուան մէջ՝ դուն կըրնաս միշտ խորասուզուիլ,
Բայց անկէ դուրս չ'ե՛ս կըրնար գալ, բէկուզ փորձես դարեր փորել,
Նախածընո՞ղք, որքա՞ն դըմնէ էր նախնական համբոյըր ձեր,
Որովհետեւ դուք յուսահատ դառնութեա՞մբ էք մեզ կեանք տըւեր:

Մահէս յետոյ չ'ե՛ն ըլլալու՝ վարդ ու նոճի, կին ու գինի,
Չ'ե՛ն ըլլալու՝ ո՛չ արշալոյս, ո՛չ վերշալոյս, չա՛ք ու բարի',
Նոյնակա ամգոյ պիտի դառնայ մէծ տիեզերքն իր աստղումքով,
Որովհետեւ գոյութիւնն իր՝ արդիւնքն է իմ խորհող մըտքի:

Դեռ ես երկա՞ր պիտի փորձեմ՝ խո՞ր ովկեանը խինով լեցնելի,
Խայեամ, կա՞յ մին որ հաստատէ՝ քեզ Դըրա՞խտ քէ Դըժողք գըրուեեր,
Այս խօսերով, նախ եւ առաջ, մենք իսկապէս ի՞նչ կ'ըմբըռնենք,
Կը նանչնա՞ս դուն նամբորդող մը, որ այդ օտա՞ր կողմեր եղեր:

Միջոցին մէջ լա՛յն աշխարհը, փոշի մըն է լոկ աննըշան,
Գիտութիւնը՝ պատի՛ք բառեր, փըքուոյց ու ինքնահաւան,
Եօրք գոտու ժողովուրդներ, բոյս, անասուն, ըստուերներ լոկ,
Եւ քու անդուլ խոկումներուդ հետեւա՞նքը, մի մե՛ծ ունայն:

Քունն է տըրուած հողիս վըրայ ու մի այլ քում՝ նո՛յն հողին տակ,
Հողին վըրայ քէ հողին տակ՝ մարդիկ պառկած են շարունակ,
Անէութիւն են երկուէն ալ, անէութիւնն անապատի,
Կարաւաննե՞ր կուգա՞ն-կ'երբա՞ն, ու դեռ անյայտ է նըպատակ:

Մինչ պըլպուլը գովիքը կ'ընէր, վարդը բոռմեց բուփին վըրայ,
Գիշե՞ն է սըգալ վարդին վըրայ, քէ կարեկցիլ մէ՛ր իսկ վըրայ,
Որ երբ մահով մեր այտերն են բառամած ու սե՛ւ հող դարձած,
Ուրիշ վարդեր, շըքե՞ղ վարդեր կը ծաղկին նո՛յն բուփին վըրայ:

Ո՞վ գինարբու, դուն հըսկայ կուժ, քու բըրուտըդ կ'անգիտանամ,
Գիտե՛մ սակայն քէ՛ երեք չափ կուժըդ գինի լեցնել կըրնամ,
Նաեւ այն քէ՛ օր մը մահը պիտի փըշու՛ քեզ յաւիտեան,
Բայց քէ՛ ինչո՞ւ ծըմոք-ապրար ու հող դարձար, չ'իտե՛մ մէկ բան:

Խենքութիւն է աշխարհիս մէջ՝ խաղաղութեան տենչ ունենալ,
Եւ կամ անգոյ յաւերժական հանգըստի մը համոզում տալ,
Մահէն յետոյ՝ դադարն է կա՛րն, պիտի դառնաս խոտ կամ ծաղիկ,
Ըլլալու կամ ոտքի կոխան կամ կըծելու արեւէն տապ:

Անվերջ շըրջան կ'ընէ՝ գիտուններու հաշուէն անկախ,
Հըրաժարէ՛, աստղունքն համրել, ու լուռ խորհէ՛ քէ՛ դու, աւա՛զ,
Պիտի մեռնիս ու չը տեսնես աստղ ու երկինք մի այլ անգամ,
Ու կեր պիտի դառնաս որդին, շընագայլին դուն ուշ կամ վաղ:

Ես չ'մ կըրնար երկինք նայել, իմ աշքերս են արցունքով լի,
Հուր Դրժողի խարոյկմերը՝ լոկ կայծեր են ողորմելի
Ա՛յն բոցերուն համեմատած՝ որ իմ հոգիս կը նեններեն,
Ինձի համար Դըրախտը՝ լոկ խաղաղութեան պահ մ'է, սաղի:

Մարդ ու աշխարհ ու տիեզերք, գաղտնիքներ են խորհըրդաւոր,
Ժբայտի գիտցի՛ր, քէ՛ւ ասոնց վախնանն է մահն ամենազօր,
Մի՛ յուսար քէ՛ մահուան սեմին աւելի՛ քան ես գիտնալու,
Խաղաղութիւն, սե՛ւ լըութեան մէջ խորասոյզ մարդկանց բոլոր:

Քեզ շընչահեղա ես կը տեսնեմ, տրգե՛տ, որ քեզ կարծես գիտուն,
Անցեալի եւ ապագայի անհունութեան գըրկին մէջ դո՛ւն,
Զանք կը բավես եզր սահմանել ու այդ եզրին վըրայ քառիլ,
Լաւ է, խըմե՛ս գիթին, որ տայ անգօրութեան քու մոռացում:

Նոր դիւրանքով ես կը սիրեմ աշխարհն ամէն մէկ նոր այգին,
Ու կը տըրտմիմ, որ չ'մ կըրնար փառք տալ անյայտ ըստեղծողին,
Այնքա՞ն շըրքներ ես կը վայլեմ, զիս կ'ըսփոփին վարդե՛ր այնքան,
Թո՞ղ սազրդ եւ լըսէ բըռչի փառարանող երգ-նըւագին:

Յաւի բեռան տալ երերուն, երբ ցամքեր է լայն աչքիդ մէջ,
Դուն դալարի մասին խորհէ՛, որ կը շողայ անձրեւէն վերջ,
Երբ դառնացած լոյսէն շըքեղ, գիշեր ցանկաս յաւերժական՝
Դուն մանկան մը մասին խորհէ՛, որ կը զարքնու օրբանին մէջ:

Դէպի պարտե՞զ քէ գինետուն, քէ՞ գիրք մը ես կարդամ այսօր,
Թըռչուն մ'անցաւ, ո՞ւր կը սուրայ, արդէն կորաւ կապոյտին խոր,
Գինովութիւնն, ա՛հ, ան՛ւշ է, բըռչունի մը՝ ոլորտին մէջ,
Ու մըզկիթի ըստուերին մէջ՝ բախծութիւնը մարդու մ'անդորր:

Մահկանացո՞ւ, բընաւ երբէք դուն չը պիտի կըրնաս գիտնալ,
Մեզ պարուրող խորհուրդներէն ե՛ւ ոչ մէկին լուծում մը տալ,
Ու քանի որ կըրօնքները կը խոստանան ֆեզ մէկ Դըրախտ,
Զայն ըստեղծէ՛ հողին վըրայ, հարցական է գուցէ մէկալ:

— «Աստուած Մեծ է» — Մուազզէնի կանչը ծայրէն մինարէթին,
Կը նըմանի սըրտասոչոր եւ յուսահատ զիլ գանգատին,
Արդեօֆ հո՞ղն է, որ օրական հընգապատիկ կ'աղաղակէ
Խո՞ր կըսկիծը դէպի երկինք, իր անտարբեր Ըստեղծողին:

Շա՞տ քան գիտցայ, շա՞տն ալ մոռցայ, յիշողութիւնս էր իր կարգին,
Ի՞նչ որ աշին կը պատկանէր, ան չ'է՛ր կըրնար երբալ ձախին,
Բայց հանգիստը գըտայ այն օր, երբ ամէն քան անգունեցի,
Ու սորվեցայ քէ՛ հաստատել կամ հերքելն է անհընարին:

Բըրուտի մը գործատան մէջ, երեկ տեսայ հազար կուժեր,
Ու կը բըսիր քէ՛, կը լըսնմ խօսակցութեան փըսփըսուններ,
— «Ի՞նս ասենօֆ բըրուտ էի, քէ՛ւ հիմա կուժ եմ դարձած»,
«Ծախող էիր, շա՞տ անգամներ ես ֆեզ հետ կուժ եմ սակարկեր»: —

ինձմէն, ժեզմէն դեռ շա՛տ առաջ գիշեր, ցերեկ շարունա՞լ կար,
Երկիրն իրեն զաւակներուն յաւերժութիւն երբէ՛ք չի տար,
Ասոր համար, երբ ներբանը հող կը կոխէ, ըզգո՞յշ եղիր,
Դարեր առաջ, այդ հողը մէկ գեղ աղջըկան՝ աչքն էր կայտառ:

Բընա՛ւ երբէ՛ք, ցասումիդ դէմ, սարսափ չ'ունիմ ու չ'ո՛մ դողար,
Որպէս շընորհ չ'ո՛մ կըրնար ես փառարանել գործքն անարդար,
Ըստոր մարդու տեղ դըրած զիս, գինարքութի իմ ընկերներ,
Պիտի մերժե՛ն իրենց շարքին նըստիլ սեղան գինէյարդար:

Իմաստակը մեծ մըտքերու վէճերուն եմ ես հետեւած,
«կան» ու «չըկան» զիս ալ յանախ՝ հոգով, սրբով է գըրաւած,
Սակայն ո՛չ մէկ նըշմարտութեան՝ չ'ո՛մ քափանցած այնքա՞ն խորունկ,
Որքան կուժին ու քաժակին՝ որքատունկի հիւթով լեցուած:

Ասուծոյ դէմ, նըշմարիտ է, որ ես յանախ մեղանչեցի,
Բայց եւ այնպէս, բան մը զիս շա՛տ ոգեւորեց եւ յուսացի,
Թէ նա անշուշտ, պիտի ներէ՛ արարածի իմ մեղանչանի,
Որովհետեւ զինքը քընա՛ւ՝ աղօքներով չը տանչեցի:

Երբ կը յիշեմ ես իմ գործած բիւր մեղքերը ամբողելի,
Խարոյկի պէս սիրտըս վառի, ու կերածս է քոյն ու լեղի,
Ապաշխարող գերիկի մը մի՛շու քողութիւն կուտայ իր տէր,
Կը կարծէ՛ք քէ՛ վերի Տէրը, աւելի խիստ ըլլայ պիտի:

Տիեզերքիդ խո՞ր գաղտնիքը, դեռ ո՛չ ո՛ք է քողազբրկած,
Որովհետեւ մըտքի աչքը, խո՞ր խաւարով ես դու ծեփած,
Ինք՞դ մեր տեղ քէ ըլլայիր, ի՞նչ կ'ընեիր քու Արարչիդ...
Զո՞ւր է խորիի կամ քողովել, մե՞ծ է, շա՛տ մեծ այս Առեղծուած:

Զը գիտե՞մ քէ՛ աշխարհիս մէջ, ո՞վ է կոչած զիս գոյութեան,
Եղեր է մէկ բա՞րի իրեշտակ, քէ՞ չարագործ մէկ սեւ սարան,
Պիտեմ սակայն, գինին այսօր կը քարմացնէ հոգով, մարմնով,
Խոկ խոստացուած Դըրախն ըսես՝ մեզմէ հեռո՞ւ է անսահման:

Դու միա՛յն ես, որ ուժն ունիս դուռ քանալու, քա՞ց, որ ներս գամ,
Ինձ փըրկութեան վայրը ցոյց տո՞ւր, զի դո՞ւ միայն գիտես նամբան,
Մահէն ա'յն կողմ առաջնորդել ինձ՝ ո՛չ ոքին չ'ո՛մ վըստակիր,
Անցաւո՞ր են անոնի քոլոր, դո՞ւն միայն ես յաւերժական:

Նա՛, որ աշխարհն է ըստեղծեր, քըշուա՛ռ մարդկանց սըրտերուն խոր,
Քանի՛ վէրքեր, ա'յս, չէ՛ փորած սոսկատեսիլ ու քունաւոր,
Որքա՞ն խոպով ու գանգուրներ՝ ամբոսային բուրմունքներով,
Ու նըռնագոյն քանի՛ շըրքներ, ա'յս, չէ՛ քաղած հողերուն խոր:

Մարդն իր անյագ տենչանքով լոկ՝ ըստեղծեր է Դըրախտն անանց,
Դըժողքը լոկ ըստուեր մըն է, որ մեր միտքն է ահարեկած,
Կը նետէ ա'յն անդունդին մէջ, որ կուլ կուտայ մեզի կըրկին,
Երբ ժիշ առաջ անոր ծոցէն՝ հազի էինք մենի դուրս եկած:

Ի՞նչ, մեզի պէս քըշուառներէն կը պահանջէ նա զուտ ոսկի՞,
Երբ ինքը մեզ պըղինձ միայն փոխ տրւած է, վատ տեսակի,
Ա'յն ալ, այնպէ՛ս փոխատութիւն, որ մեր կամքով չ'ենի ըստացած,
Արդ՝ ե՞տ կուզէ, ա'հ, իրօֆ որ սա գործն է վատ վաշխառուի:

Հըրաժարէ՛ դուն Երկընքէն, ականջ մի՛ տար սին պատգամին,
Ո՛չ զերմեռանդ, ո՛չ ծոմապահ, ո՛չ աղօքող եղիր ասդին,
Որովհետեւ մեռածներէն եւ ո՛չ մէկը դեռ ե՛տ չ'եկաւ,
Լուրեր տալու ու պատմելու՝ քէ ի՞նչ տեսաւ մահէն անդին:

Զո՞ւր կը նըգնիս դուն ըմբռոնել՝ յաւերժականն ու անվայնան,
կը քաւալի նա ամդադար՝ երակներով արարչութեան,
Հազար ձեւեր կ'առնէ անհաս, ու հազարան կերպարաննենը,
Որ կը փոխուին, կը չըքանան՝ կը մնա՞յ միշտ ի՞նքը միայն:

Հեռո՞ւ վանէ, արարչութեան գաղափարէն թիւր, սընոտին,
Մի՞ մըտածեր աշխարհի մէջ՝ քու ունեցած շահ ու զէնին,
Դո՞ւն ընդունէ բաժակը, զոր սաղին քեզի՛ է կարկառած՝
Ազատուելու սե՞ւ հոգերէն՝ աշխարհի եւ հանդերժեալին:

— «Ես կը ցանկա՞մ, ես չ'ե՞մ ցանկար» — խելագարի խօսքեր են լոկ,
Թէ ունենար տեսողութիւն՝ պիտի տեսնէր ամէ՞ն մի ոֆ,
Որ մենք միա՞յն օղակներն ենք՝ շրդքայի մը յաւերժական,
Զայն ցընցել մենք քէւ կըքնանք, վեշրել՝ սալյայն կարող չէ՞ ոֆ:

Բագէի պէս սաւառնեցայ, հոգիներու աշխարհէն վեր,
Այլ աշխարհներ ես նախրելու, բայց ինկայ այս աշխարհն աւեր,
Ու ըզգալով ինքինս օտար, չը հասկըցուած եւ ո՛չ ոֆէ,
Եկած նամբով կ'երթամ նորէն այն աշխարհն, ո՞ւր իմ օրբանն էր:

Բոլո՞ր անոնք, որոնք ամրո՞ղ աշխարհն են ժուռ եկեր, տեսեր
Խրախանչիւր երկիր ու հող, ինչպէս նաև քըններ ծովեր,
Չ'ե՞ն իմացեր, որ գէր մէկուն հոգու առջեւ բացուած ըլլար՝
Մուր գաղտնիքը Առեղծուածին՝ անքննե՛լի, անհա՛ս, անե՛լ...

Մարդը, երբոր աշխարհ եկաւ, իրեն հարցում տըւող չ'եղաւ,
Կըրկին հարցում չը պիտի տան, երբ վրտարման բոպէն եկաւ,
Ասոր համար Երկինք տըւաւ, որպէս նըւէր խաղողն անգին,
Որպէս զի նա խորունկ հարի ու չը յիշէ՛ գործքն անիրաւ:

Գերեզմանի մեռելոտիք, որոնք անիւն ու հող դարձան,
Զի՞ մընար խե՛ղն մասնիկ մ'անգամ, որ հողմերէն չ'ըլլայ ցիրցան,
Ի՞նչ խօլական խաղ մըն է սա, խելքի պտոյտ կուտայ մարդու,
Որ երկինքը միշտ կը խաղայ՝ քարառումով աստանդական:

Սա Երկընքի դարձող Անիւ, դաւադի՛ր մ'է միշտ մեր կեանքին,
Ճէ՛նց որ դարձաւ՝ ո՞վ քարեկամ, մեր երկութին ժամն է վերջին,
Նըստէ՛ ինձ հետ մարգին վըրայ՝ շատ ժամանակ դեռ չը տեւած,
Մեր անիւնի վըրայ՝ ուրիշ դալար մարգեր պիտի անին:

Ճակատագիրն է փոկ մը կուռ, սեղմիրանը մեր խե՛ղն կեանքին,
Աւել արիւն ենք մենք լացեր, քան զուր հոսեր Օքուս գետին,
Դըժողքը լոկ կայծ մ'է չընչին՝ սիրտը մըրկող տանջանքէն հուր,
Դըրախտը լոկ պահ հանգըստան՝ չարչարանքի անապատին:

Աշխարհիս մէջ յայտնըւած են խմասուններ հազարաւոր,
Ճիմին վըրայ պատուաստած են՝ նոր պատուիրանք եւ ուսում նոր,
Բայց ամէ՛նին ալ վըտարուա՛ծ են, որպէս պատիր մարգարէներ,
Բերանները հողով խըցուած՝ ամրափակուեր հողին տակ խո՛ր:

Մեռելներու քէ ողջերու նակատագիրն ես վարող, Տէր,
Հըրամանովդ կը դառնայ Բաղդանիւր Երկընքին, Տէր,
Ես վատքա՛ր եմ, բայց չէ՞ որ ինձ հետ կը վարուիս ուզածի՛դ պէս,
Ալ ինչո՞վ եմ ես մեղապարտ, երբ ամէ՞ն բան կամքովդ է, Տէր:

Զիս չարչըրկող մըտքերէն է, որ կը տրոփէ սիրտըս ահով,
Որ իմ աչէկս ամէն գիշեր՝ արտասուեք կը դառնայ ծով,
Ու շըփորում առաջ կուգայ՝ կուրեանըս մէջ բովանդակ,
Նոյնիսկ գինին կը դեգերի՝ ուղեղիս մէջ մոլար քայլով:

Զո՞ւր կը նըգնիս դուն ըմբընել՝ յաւերժականն ու անվախնան,
կը քաւալի նա անդադար՝ երակներով արարչութեան,
Հազար ձեւեր կ'առնէ անհաս, ու հազարան կերպարաններ,
Որ կը փոխուին, կը չըքանան՝ կը մնա՞յ միշտ ի՞նքը միայն :

Հեռո՞ւ վանէ, արարչութեան գաղափարէն թիւր, սընոտին,
Մի՞ մըտածեր աշխարհի մէջ՝ քու ունեցած շահ ու գէնին,
Դո՞ւն ընդունէ քածակը, զոր սաղին քեզի՛ է կարկառած՝
Ազատուելու սե՞ւ հոգերէն՝ աշխարհի եւ հանդերձալին:

«Ես կը ցանկա՞մ, ես չ'ե՞մ ցանկար» — խելագարի խօսքեր են լոկ,
Թէ ունենար տեսողութիւն՝ պիտի տեսնէր ամէ՞ն մի ոք,
Որ մենի միա՞յն օղակներն ենի՛ շըդքայի մը յաւերժական,
Զայն ցընցել մենի քէւ կըրճանի, փըշրել՝ սակայն կարող չէ՛ ոք:

Բազէի պէս սաւառնեցայ, հոգիներու աշխարհէն վեր,
Այլ աշխարհներ ես նախրելու, բայց ինկայ այս աշխարհն աւեր,
Ու ըզգալով ինքողինք օտար, չը հասկըցուած եւ ո՞չ ոքէ,
Եկած նամբով կ'երթամ նորէն այն աշխարհն, ուր իմ օրքանն էր:

Բոլո՞ր անոնի, որոնի ամբո՞ղջ աշխարհն են ժուռ եկեր, տեսեր
Խւրաքանչիւր երկիր ու հող, ինչպէս նաև քըններ ծովեր,
Չ'ե՞ն իմացեր, որ գէր մէկուն հոգու առջեւ բացուած ըլլար՝
Մուր գաղտնիքը Առեղծուածին՝ անքըննե՞լի, անհա՞ս, անե՞լ...

Մարդը, երբոր աշխարհ եկաւ, իրեն հարցում տըւող չ'եղաւ,
Կըրկին հարցում չը պիտի տան, երբ վըտարման բոպէն եկաւ,
Ասոր համար Երկինք տըւաւ, որպէս նըւէր խաղողն անգին,
Որպէս զի նա խորունկ հարքի ու չը յիշէ՛ գործքն անիրաւ:

Գերեզմանի մեռելոտիք, որոնի անիւն ու հող դարձան,
Զի՞ մընար խե՞ղն մասնիկ մ'անգամ, որ հողմերէն չ'ըլլայ ցիցան,
Ի՞նչ խօլական խաղ մըն է սա, խելքի պտոյտ կուտայ մարդու,
Որ երկինքը միշտ կը խաղայ՝ քաքառումով աստանդական:

Սա Երկրնքի դարձառ Անիւ, դաւադի՛ր մէկ միշտ մեր կեանքին,
Ճէ՞նց որ դարձաւ՝ ո՞վ քարեկամ, մեր երկուէին ժամն է վերջին,
Նըստէ՛ ինձ հետ մարգին վըրայ՝ շատ ժամանակ դեռ չը տեւած,
Մեր անիւնի վըրայ՝ ուրիշ դալար մարգեր պիտի անին:

Ճակատագիրն է փոկ մը կուռ, սեղմիրանը մեր խե՞ղն կեանքին,
Աւել արիւն ենի մենի լացեր, քան զուր հոսեր Օքսուս գետէն,
Դըժողքը լոկ կայծ մէկ չընչին՝ սիրոը մըրկող տանջանքէն հուր,
Դըրախտը լոկ պահ հանգըստեան՝ չաշչարանքի անապատին:

Աշխարհիս մէջ յայտնըւած են խմատուններ հազարաւոր,
Հինին վըրայ պատուաստած են՝ նոր պատուիրանի եւ ուսում նոր,
Բայց ամէ՞նին ալ վըտարուած են, որպէս պատիր մարգարէններ,
Բերանները հողով լըցուած՝ ամրափակուեր հողին տակ խո՞ր:

Մեռելներու քէ ողջերու նակատագիրն ես վարող, Տէր,
Հըրամանովը կը դառնայ բաղդամիւը Երկրնքին, Տէր,
Ես վատքա՞ր եմ, բայց չէ՞ որ ինձ հետ կը վարուիս ուզածի՞դ պէս,
Ալ ինչո՞վ եմ ես մեղապարտ, երբ ամէ՞ն բան կամքովդ է, Տէր:

Զիս չարչըրկող մըտքերէն է, որ կը տրոփէ սիրոըս ահով,
Որ իմ աչքէս ամէն գիշեր՝ արտասուէր կը դառնայ ծով,
Ու շըփորում առաջ կուգայ՝ էութեանըս մէջ բովանդակ,
Նոյնիսկ զինին կը դեգերի՝ ուղեղիս մէջ մոլար քայլով:

Իրաւունք է, որ դուն Ենքն իր մեղքերը մեղաւորին,
Ապա թէ ոչ, մարդ կըքնա՛ր Քեզ դատի յանձնել դատաստանին,
Որ Դո՛ւն, ամէ՛ն բան գիտնալով՝ հէնց առաջին ծագած օրէն,
Մեղսակի՛ց ես, այս հող կեանքի մէջ գործրւած բոլո՛ր մեղքին:

Դուն, որ օձը Դըքախտին մէջ՝ մեզի ընկեր տրւիք, ո՞վ Տէր,
Որ փորձութեան պատրաստներով՝ մոլորեցուց մեր ժայլը, Տէր,
Այն մեղքերը, զոր գործած ենք այն իսկ օրէն, այս կեանքին մէջ,
Ներկ' մեզի, ինչպէս որ մենք Քեզ ներեր ենք արդէն, ո՞վ Տէր:

Ի՞նչ, առաջ մեր ցանկանալուն՝ անձանօքէն նետուիլ աշխարհ, վերըստին մէկ ա'յլ անձանօք՝ վըտարուիլ բի՛րս ու բըռնարա՛ր, Պէ՛տք է խըմել, ա'հ, գինի՛ տուր, սա՛ղի, գինի՛, դարձեալ լեցուր, Խեղողելու այս նախատինքին յուշը գինու մէջ հրավառ :

Ո՞չ մեկ ճամբայ մեզ կը տանի՝ Առեղծուածը դէպի մըքի՛ն,
Միմիայն ես ու դու կանք, որ տակաւին տէրն ենք մեր մըսի՛ն,
Մերժէ՛, ի՛նչ որ կը հաւատսա, ի՛նչ որ շուրջդ է, ի՛նչ որ իդաւ,
իրադութիւն չը կա՛յ քրնաւ, ամե՛ն ինչ խաղն է բատուերին:

— «Ո՞վ ինքդիրենդ դարձող երկինք», — ես պռուցի դէ՛մ հանդիման, «Մըքուրեան մէջ՝ սա խարխափող *մանուկներուն մոլորական», «Իրենց նամբան ցոյց տրուղ ու առաջնորդող զահը ի՞նչ է»....
Ու երկելիքը պատճախանեց՝ կոյր ուժ մըն է իմացական:—

Կեանի վազքը դուն կը տեսնես, սակայն անոր պատահարներ,
Որ նայուածքիդ տակը, կ'իյնան՝ ուրիշ բան չ'են, քան պատրանիներ,
Շա՞տ բաներու վըկան կ'ըլլաս, բայց այս բոլոր աղմուկ, ժըլսոր,
Որ կը հասնին քու ականջիդ, այլ բան չ'են, քան երեւոյթներ:

* Երկնալին մարմինները :

Կը սընանիս դուն աշխարհի խոհանոցին ծուխով միա՛յն,
Կեանի ու մահի հանելուկը, պիտի տանջէ ֆեզ դեռ որքա՞ն,
Մայր գումարը, զոր դուն ունիս՝ կը պակսի նեղդ նորոգելով,
Անիմա՞ստ է հազուի առնել գանձ մը, որ ֆեզ չէ՝ սեփական :

Այստեղ ինչք ու հարբառութիւն եւ կառչումը այս աշխարհին,
ի՞նչ միտք ունին. դուն սեսա՞ծ ես զէր մէկ մարդ, որ յաւերժ ապրի,
կենդանութիւնդ է բաղկացած՝ առած-տրած երկու շունչեդ,
իսկ մարմինոդ գարշանք մըն է, իսկ գարշանքին յարգ չի' արրուի:

Եթէ կուզես Անոր Երբալ, քո'դ քու կինդ ու Երեխաներ,
Հըրաժարէ՛ դու քաջաբար քու կապերէդ, քո'դ քու ընկեր,
Դուն մի՛ կենար նամբուդ վըրան, ով որ ալ որ դեմքդ ելլայ,
Արգեյքներով հօնչակս կուզես նամբադ քալել բարձունքն ի վեր:

Ազատէ՞ն զիս, աւել պակաս նեղութիւնէն, ո՞վ Աստուած իմ,
Քե՞զ կապելով՝ ինքըս ինձմէն, դուն ազատէ՛, ո՞վ Աստուած իմ,
Երբ խըմա՞ծ չ'եմ, չարն ու բարին ես կ'որոշեմ ամէ՞ն անգամ,
Գինովցուր զիս, չարն ու բարին մռոցընե՛լ տուր, ո՞վ, Աստուած իմ:

Ո՞վ գլը-առատ ու մարդասէր, Դուն Աստուա՛ծ իմ, ողորմէ՛ ինձ,
Բան մը միա՛յն, որուն ես մե՛ծ կարիք ունիմ, շընորհէ՛ ինձ,
Յաւերժական հարբում տո՛ւր, որ խառնինաղան մարդկանց միջով,
Անգիտակից թաւալելով՝ չ'ըզգա՞մ քէ Դուն կեսա՛նի տըլիք ինձ:





9442

10P

891

Գ Ի Ն Ը

Ֆրանսա, Սիւրիա, Ռումանիա, Պուլկարիա, Թիւրքիա,
Պարսկաստան եւ Յունաստան 15 ֆր.
Մնացեալ Երկիրներուն համար 20 ֆր.
Եզիւպտոսի, Իրաքի, Անգլիոյ, Հիւս. եւ Հարաւային
Ամերիկաներուն համար 25 ֆր.
Ապավորանիները կանխիկ են:

Հասցէ՝

Mr. Aram Teharek
1, Rue de Turin, 4
Arnouville-les-Gonesse (S. et O.) **France**

891.5
D-47